

Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Մույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ
նշ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material


ՎԵՐՋԱԼՈՅՍԻ ԽՈՂԵՐ

Գրք

Ա. Կ. ԿԻՒՂՈՆԿՅԱՆ

891-99

4-59



4-59

ՎԵՐՋԱԿՈՅՍԻ ԽՈՂԵՐ

ՈՏԱՆԱԻՈՐ ԵՒ ԱՐՁԱԿ ՔԵՐԹՈՒԱԾՆԵՐ

Գրեց

Ա. Կ. ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ

Տպագրութիւն
COMET PRESS
New York
1934

Ամէն իրաւունք վերապահուած է Հեղինակին



1554-84



Ա.Ի.ԵՏԻՍ Կ. ԿԻԻԼՊԵՆԿԵԱՆ
Ուսուցչապետ Հայ Լեզուի եւ Գրականութեան

ԱՌ ԸՆԹԵՐՑՈՂՆ

Տարիներ առաջ, Անաթոլիա Գոլէճի մէջ՝ իբր ուսուցիչ Հայ Լեզուի եւ գրականութեան պաշտօնավարած միջոցիս, — 1896ին լոյս տեսաւ անդրանիկ հատորիկս — «ԱՐՁԱԳԱՆԳ» — քերթուածներ, Յ. Մատթէոսեանի Տպարանէն: Այն ատենէն ի վեր պատրաստած գրութիւններս, արձակ եւ ոտանաւոր, ընդարձակ զիցարանութիւն մը՝ թարգմանուած անգլիերէն պատկերազարդ հրատարակութենէ մը, զոր կը դասաւանդէի Մարգուանի Անաթոլիա Գոլէճի եւ յետոյ Իզմիրի Միջազգային Գոլէճի բարձրագոյն կարգերուն: Նաեւ մասնաւոր դասագիրք մը իբր գրագիտութիւն, հոմանիչ եւ նոյնաձայն բառերու գրքոյկ մը՝ հրահանգներով, Մարգուանի Հայ Գաւառաբարբառը, Բանախօսութիւններ եւայլն, անտիպ կը մնան:

Կը յուսամ թէ բարեպատե՛հ առիթով մը կարող պիտի ըլլամ ասոնցմէ ոմանք ի լոյս ընծայել:

Երախտագիտութեամբ կը յայտարարեմ թէ, նուիրատուս, Տիար Աւետիս Կ. Ըպրըզեան, սիրահար մը ըլլալով Հայ գրականութեան, փափաքեցաւ սատարել երկրորդ գրքոյկիս հրատարակութեան — «Վերջալոյսի Ոոհներ» — որ լոյս կը տեսնէ ի լրումն իր ազնիւ փափաքին:

Այս հատորիկը կը բովանդակէ, արձակ եւ ոտանաւոր, յորդորակներ, պատանեկան, սիրային, կրօնական եւ ազգային գրութիւններ, սիրուած դէմքեր կը սիրեմ յուսալ թէ պատանեաց ու երիտասարդաց

համար պիտի ըլլան արշալոյսի ձայներ, չափահասներու համար՝ միջօրէի ցուքեր, եւ անոնց՝ որոնց իրիկնամուտը մօտեցած է, վերջալոյսի շողեր:

Գոհ պիտի մնամ՝ խորհրդի փոքրիկ շեթերովս չնչին ծառայութիւն մը մատուցանել իմ սիրելի աղբիս հարազատ սերունդին:

Ա. Կ. ԿԻՒԼՊԷՆԿԵԱՆ

Մայիս, 1934

Նիւ Եորք



ԱԻԵՏԻՍ Կ. ԸՊՐԸԳԵԱՆ
Լուսափորագրիչ, Նիւ Եորք

ՏԻԱՐ ԱԻԵՏԻՍ Կ. ԸՊՐԸԳԵԱՆ

ԾՆԱԾ Ի ՄԱՐԶՈՒԱՆ ՅՈՒՆՈՒԱՐ 3, 1878

Պարկեշտ, ժրաջան, հաւատարիմ ու ճշգրտագան ուսանող մըն էր, իմ հայերէնի դասարանիս մէջ, Անաթոլիա Գոլէճ: Ինչպէս ծնողասէր եւ իրեններուն նուիրուած էր, նոյնպէս հայրենասէր ու ազգասէր էր: 1896 Ապրիլ 3ին Ամերիկա գալով, գրեթէ միշտ Նիւ Եորք մնացած է: 1912ին, Մարդուան, իր ծննդավայրը դընաց իր ծնողքը, եղբայրն ու քոյրերը տեսնելու, ու կրկին վերադարձաւ հոս: Քաջ արհեստագէտ (լուսափորագրիչ) մըն էր, պատուաւոր դիրքի տէր: Իր վերադարձէն ետք ծերունի հայրը մեռաւ. իսկ իր մայրն, եղբայրն ու քոյրերը զոհ գացին 1915ի ջարդին...: Իր համեստութեամբ շահած գումարէն չի մոռցաւ բաժին հանել իր մերձաւոր ազգականներուն, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան, Անաթոլիա Գոլէճի հայ ուսանողներէն լաւագոյնին իբր մրցանակ գումար մը, նաեւ իր ուսուցչին գրական երկերուն հրատարակման փոքրիկ գումար մը: Իր ազնիւ փառաքին իրականացման համար կը նուիրեմ այս գրքոյկս — «ՎԵՐՁԱԼՈՅՍԻ ԽՈՂՆԵՐ» — իր սիրելի եւ անմահ յեշատակին, երախտագիտական անկեղծ զգացումներով:

Յրհնեա՛լ ըլլայ իր քաղցր յիշատակը:

Իր վաղեմի ուսուցիչը

ԱԻԵՏԻՍ Կ. ԿԻԻԼՊԵՆԿԵԱՆ

Մայիս, 1934

Նիւ Եորք

ԲԱՆԱՍՏԵՂԹՈՒԹԵԱՆ ՈԳԻՆ

Պիտի գըլեմ ու անցնիմ
Գիշերն, աստղերն անհամար,
Նոյն իսկ մահն իր մանգաղով,
... Լուռ ձգտումովքս յամառ .
Քանզի շունչն եմ մշտատել,
Այն ամէնուն ի ցնծում,
Որ էին, են, պիտ' ըլլան՝
ԳԵՂԵՑԿՈՒԹԵԱՆ ՄԱՐՄՆԱՑՈՒՄ :
Էութիւնս է ներդաշնակ,
Գաղտնի, անտես կը բնակիմ,
Թումբերու վրայ, սպիտակ
Շուշաններու մէջ գահն իմ :
Ուր որ կ'անձկայ կեանքը միշտ
Մրցանակի բարձրագոյն՝
Հո՛ն է իմ դրախտն երջանիկ,
Լըռին, անդորր, մընայուն...
ԳԵՂԵՑԿՈՒԹԻՒՆՍ ԻՄ ՏԻՊԱ՛Ր,
Իմ հուրս կ'ապրի, կը սնանի՛
Իւրաքանչիւր շողշողուն
Անմահ բոցովն տենչանքի,
ՇՈ՛ՒՆԶՆ եմ, ՈԳԻ՛Ն եմ անոր՝
Որ գոյ եղած չէ թէեւ,
Սակայն նզնի՛ անվըհատ
Ըլլա՛լ, ապրի՛լ յարատել .
Մտերիմնե՛րս են անոնք
Իմ սիրելի՛, հարագա՛տ,
Որ կ'որոնեն զիս ըլլալ
Իրենց տանտէր յա՛ր ազա՛տ .
Հիւրընկա՛լ մ'ա՛նշէջ սիրով՝

Յանգաւոր ու ներդաշնակ,
էութիւնն եմ իրերու,
Հոգւոյն աւիւնն շարունակ...
Եւ այն հոգին որ ինձմէ
Պիտ' ստանայ ներշնչում,
Պիտ' հրդեհի՛ ըզձանձումն
ԵՐԱՆՈՒԹԵԱՆ ԱՆՊԱՏՈՒՄ...:
Այո՛, ան միշտ որոնէ՛.
Պիտի խանդով մը անհուն
Թափառումին հեռաւոր
Ծայրը բան մը անանուն
Հետագօտած եւ սակայն
Զի գըտած հուրն անըսպառ,
Լուսաւորէ՛ պիտ' անունն
Գեղեցկութեան յայժ պայծառ,
Եւ արծարծէ՛ հոգիին
Բոցըն անշէջ յաւիտեա՛ն,
— Միշտ դէպի վե՛ր, գերագո՛յն,
Ազնի՛ւ, վըսե՛մ ՆԸՇԱՆԱԲԱՆ...:

ՀԱՅ ԴԻԻՑԱԶՆՈՒՅԻՒՆ

Անմահութեան դափնիներ թող պըսակե՛ն քու նակատ,
Երկինք ցօղէ՛ թող վըրադ սուրբ օրհնութիւն սիրակաթ,
Հազի՛ւ, հազի՛ւ տասներեք գարուններու փունջեր գիրգ,
Կը փթթէին դրախտաբոյր, ո՛վ կոյս, քուկին անմեղ
գիրկ.
Լուրթ երկինքին պէս մաքուր դեռ յածէր միտդ
անպտոր,
Անուջներու մեղմածուփ ալեակներուն մէջ անդորր...:

Սիրտդ զգայուն, անարատ, սուրբ տենչերու բոյն
ջերմիկ
Հագիւ տրոփէր Հայրենի կըտուրի տակ խաղաղիկ...:
Անոյշ հովիկն Հայրենեաց, հագիւ կեանքիդ ջինջ այգուն
Կը փայփայէր հիւսակներդ գեղագանգուր, ոսկեգոյն:
Նայուածքդ աղու, դեռ անթաց, աստեղաքիր ու փար-
փա՛ն,
Դէպ հորիզոնն հեռաւոր սեւեռէիր անբարբառ...
Մոգն էիր դու զըւարթուն՝ համեստ յարկիդ հայրենի,
Համակ խնծիդ, խանդ, աւիւն, պսպըզուն շողն ար-
փենի:

* * *

Մոռցա՛ր, մոռցա՛ր այս ամէնն, անոյշ, դիւթիչ եւ
աղուոր,
Ու սիրտդ յուզուիլ սկըսաւ բարախումով անսովոր,
ԻՏԷԱԼԻԻ պաշտելի հեռապատկերն հըմայուն
Խանդավառած էր հոգիդ՝ սիրով մը վե՛հ, բո՛ւռն,
անհո՛ւն,
Զայն մը մեղմիկ այլ հըզօ՛ր, այլ պահանջկո՛տ, տի-
րակա՛ն,
Արդ կը կոչէ՛ր հեռուէն գեբ՛գ, հոգեա՛կ սիրական...
Ա՛հ, ... դարերով հալածուած, այրիացա՛ծ, անտէ-
րո՛ւնջ
ՀԱՅՐԵՆԻՔԻԴ ԶԱ՛ՅՆՆ էր ան... ու դուն ա՛լ համբ,
անշըշունջ
Ունկնդրեցի՛ր, անսացի՛ր անոր շեշտին մոգական...
Ա՛լ որոշումդ էր անդարձ, անդդուելի, վնասկան,
Ու խոյացա՛ր գերթ արծիւ անյաղթ, առիւծ անվեհե՛ր,
Դո՛ւրս ՀԱՅՐԵՆԻ տընակէդ, քաջ ՀԱՅՈՒՀԻԴ գանգ-
րահեր
Դէպ ոսգմադա՛շտըն ահեղ, ուր հերոսներ համարին

Խիզախութի՛ն միշտ յառա՛ջ, յառա՛ջ, ՄԱ՛Հ կամ ՅԱՂ-
ԹՈՒԹԻՒՆ:

* * *

Պարծա՛նք շքեղ, անըման, անմահ Յեղիս ՀԱՅԿԱԿԱՆ
Այսօր շող շող կը ցոլա՛յ, լանջփիղ վըրայ կուսական
Շքեմը շա՛նք չֆնաղ՝ ՍՈՒՐԲ ՊԵՏՐՈՍԻ ոսկեհուն...
Այո՛, հըպարտ կըզգանք մեզ, վերապրողներս միահա-
մուռ,

Մինչ մօտը հին բուրգերուն, լոյսերու մէջ փառահեղ,
Կ'արժանանաս այսօր դուն, օտարներուն խելայե՛ղ,
Որոտընդոստ ծափերուն, կեցցէներուն, ներբողին,
Ու կը դառնա՛ս, անըման դիւցազնո՛ւհիդ, քու ցեղին
Գընահատման, հիացման ու պաշտումին առարկան,
Նոր ԱՆԱՀԻՏ, դո՛ւ, պարծա՛նք ՀԱՅՐԵՆԻՔԻ՛Գ սիրա-
կան:

Անմահութեան դափնիներ քոզ պըսակեն քու նակատ,
Երկինք ցօղէ՛ քոզ վըրայ սուրբ օրհնութիւն սիրակաք:

**Օր. Հայաստան Գէորգեան, 1915ին, արեւելեան
ուղմաճակատը, հաղիւ տասներեք տարեկան, մաս-
նակցած է իբր կամաւոր, Կարնոյ, Սարըղամիչի, Գա-
րաքիլիսէի, Կարսի, Ալեքսանդրապոլի եւ Տիլիճանի
կռիւներուն, եւ արժանացած է Սուրբ Պետրոսի մէտա-
լին, վերջը (1919ին), Աղեքսանդրիա, Միսիօնի մը
ներկայութեան արտասանած է հոգեշունչ ճառ մը, որ
խոր տպաւորութիւն թողած է ունկնդիրներուն վրայ:
Օր. Հայաստան մեկնած է Եւրոպա՝ հետեւելու հա-
մալսարանական ընթացքի:*

Ա Ի Ե Լ Ի Վ Ե Ր

Եթէ այսօր ունեցար յաջողութիւն մը փայլուն,
Մի՛ ծուլանալար, մի՛ թուլնար,
Մի՛ նստիր եւ ուշ մի՛ տար երէկուան շուտ անցնելուն,
Վերադարձն է անհրնար...:

Յիշէ՛ ԱՆՅԵԱԼՆ, ի ԲԱՐԻՆ գոհէ՛ նԵՐԿԱՆ վաղանցիկ,
Քիչ մ'աւելի՛ ելի՛ր վե՛ր,
Մի՛շտ խորհելով ՎԱՂՈՐԳԱՅՆՆ՝աւելի՛ նոխ, գեղեցիկ,
Շա՛տ աւելի գերիվեր:

Եթէ այսօր զգացիր ներքին անումն հոգեկան,
Ազնիւ տենչանք ունեցի՛ր
Վե՛ր նայելու բարձունքներ դեռ լեռներէն անդի՛ն կան,
Հորիզոններ դեռ անծի՛ր...:

Իտէալներ բարձրագոյն քե՛զ կը սպասեն տակաւին,
Վե՛ր ելի՛ր քայլ մ'աւելի,
Վերելիքի ո՛ւժը կամփիղ քոզ չի պակսի բընաւին,
Անկարելին կարելի՛

Ըլլայ պիտի այն անձի՛ն որ կը տենչա՛յ անվըհատ,
Կը մագլցի՛ յարատեւ,
Ձառիվերի խոնջեմէն չըլլար երբեք յուսահատ,
Գիտէ՛, վերն օդն է քեթեւ...:

Եթէ տեսնես հեռաւոր լեռանց բարձունքն մէջ ամպոց,
Վե՛ր ելի՛ր, մի՛ նայիր վար.
Տեսարաններ կան անդին դեռ՝ սխրալի՛, ոսկեգօծ,
Հոխ փառքերով բոցավառ...:

Եթէ լըսես ԱՐԱՐՁԻԳ ձայնն սուրացող հովին մէջ՝
Մօտեցի՛ր քայլ մ'աւելի.
Վստա՛հ եղի՛ր քե՛ հո՛ն, վե՛րն, պայծառ լոյսին մէջ
անշէջ
Այնքա՛ն անոյշ տենչալի՛

ԿԵԱՆՔ մը անմահ խոստացուած է քեզ, ո՛վ մարդ,
գիտցի՛ր դուն,
ԿԵԱՆՔ մ'իրական, ԿԵԱՆՔ մ'անվիշտ...
Օ՞ն, այդ ձայնին հընագանդ, ջինջ հաւատով եռանդուն
ի վե՛ր, ի վե՛ր ելի՛ր միշտ...:

* * *

Քիչ մ'անելի ազնուութիւն, սէր, քաղցրութիւն պար-
զունակ,
Քիչ մը պակաս դաւանութիւն, հաւատամբ կամ հան-
գանակ,
Քիչ մ'անելի առատածեռն վերաբերում ի բարին
Քիչ մը նըւազ ազահութիւն, անյագութիւն ստորին,
Քիչ մ'անելի ջինջ, քափանցիկ, լուսեղ ժըպիտ ու
ծիծաղ,
Քիչ մը նըւազ կննոտ ֆակատ, պըռստող յօնք, երես
կախ,
Քիչ մ'անելի յօժարութիւն՝ օգնել դժբախտ էակին,
Քիչ մը պակաս դժկամակում, մերժում ու կից տեն-
դագին,
Քիչ մ'անելի ԹԱՐՄ ԾԱՂԻԿՆԵՐ՝ ֆամբուն վրայ այս
ԿԱՐՃ ԿԵԱՆՔԻՆ,
Քիչ մը պակաս ԾԱՂԿԷՓՈՒՆՁ՝ երբ մարմնոյն հրա-
ծեշտ սնայ ՀՈԳԻՆ:

ՅՈՐԴՈՐԱԿ ՄՏՔԻ ՄՇԱԿՆԵՐՈՒՆ

Ձեր վայրկեաններուն մէջ լուռ, տրտմագին,
իրական կեանքի անոյշ նըւագին
Կ'ուզէ՞ք դուք լըսել ձայնը ներդաշնակ,
— Հարկ չէ ունենալ միշտ սըրինգ, դաշնակ.
Երիտասարդաց, պատանեաց, տըզոց
Տըւէք ձեռքն երբեմն ալ ԽԱՐՏՈՑ, ՍԸՂՈՑ
Նաեւ ՈՒՐԱԳԸ...:

Անգիտակցութեան հի՛ն, բարի՛ օրեր,
Օրե՛ր ծուլութեան՝ երբ մարդ չէր խորհեր
Բնաւ վաղուան համար — եղած են անհե՛տ,
Թեքեւ նստերու, ժիր ձեռքերու հետ
Պարտին աշխատիլ գա՛նկն ալ, լեզու՛ն ալ,
Ցայգ եւ տիւ, ՀԱՅՐԵ՛Ր, պարտիք ունենալ
ՄՏՔԻՆ ՍՈՒՐ ԱԿԸ...:

Աններելի՛ է ա՛լ վաղուան համար
Ձի խորհիլ, կեանքի պէտքեր անհամա՛ր.
Ո՛րքան փոխուած են բարքեր, սովորոյթ,
Ո՛չ, ա՛լ չէք կրնար անտարբեր, անփոյթ
Ապրիլ դո՛ւք, ՄԱՅՐԵ՛Ր, քէ կ'ուզէք որ ձեր
Տանիքին ներքեւ արձակէ բոցեր
ՇԷՆՇՈՂ ԲՈՒՐԱԿԸ:

Մրցում ամէն կողմ, կոյր, աննըպատակ,
Դարձեր է այլեւս կապիկ կամ քոթակ
Իգական սեռն իր կոչումէն հեռի՛...
Տուներ կործանող նորոյթի գերի՛...
Ուշի՛մ ԱՂՋԻԿՆԵ՛Ր, օ՞ն, մի՛ քերամաք

Միշտ վառ պահելու մէջ՝ միօրինակ
ՍՐՏԻՆ ԿԸՐԱԿԸ :

Պայքարը կեանքի ծով մ'է այլտանջ,
— «ԱՊԱԳԱՆ» — աս չէ՞ այն միակ մղձաւանջ՝
Որ կը փոքորկի ձեր գանկերուն տակ,
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ, ի՞նչ, կը հաւատա՞ք
Թէ կեանքն է երա՛գ, սոսկ, սի՛ն, վաղանցի՛կ,
Օ՞ն, ձեռն ի գործ, մի՛շտ վառի՛ գեղեցիկ
ՀՈԳԻՈՅՆ ՃԸՐԱԿԸ . . . :

ՅՈՐԴՈՐԱԿ ԱԶՆԻԻ «ԵՍ»ԻՆ

Միշտ կը հանդիպիս ասդին ու անդին
Պղտոր միտքերու, սիրտերու մըթին,
Բա՛յց, ո՛րքան արդեօք դժուար է գտնել
Զուլալ ջուրի պէս մտքին ու սրտին
ՅՍՏԱԿԸ :

Աստուածն է ասոր, անոր՝ սատանան,
Օրհնէնք կամ անէծք՝ անշահ Մամոնան,
Սակայն ի՛նչ ազնիւ է երկու լուման
Որբեւայրիին, արդար, աննըման
ԸՍՏԱԿԸ :

Վատին սիրտն է սել, թէեւ դէմքն ուրախ,
Ծոյլին հացն է թոյն, գինին ալ խարդախ,
Բայց ո՛րչափ անոյշ է եւ կազուրիչ
Ճակտի քրտինքով շահուած, քիչ, անկախ
ՎԱՍՏԱԿԸ :

Տուն, կալուածք, մըթերք, ինչք չեն ապահով,
Բոցն անյագ լափէ զանոնք, քանդէ հով .
Սակայն ո՞վ կրնայ խըլել ու ջնջել
Զայն գոր կը շահի անխոնջ, ժիր, ուժով
ԴԱՍՏԱԿԸ :

ՅՈՐԴՈՐԱԿ ՍԻՐՈՅ

Ի՛նչ յոգնահոյլ, զարմանազան, քաղցրաբոյր
Ու բազմերանգ փթթին վարդեր, այլ աւա՛ղ,
Ո՛չ մէկն անոնց կ'ազդէ սրտին սէր, հրապոյր,
Զի փուշ ունին ու կը թօշնին ա՛յնքան վաղ . . .
Բիւր երանի՛ թէ ըլլայիր անխամուր,
Անմահաբոյր, գիրգ, աննըման, կո՛յս չքնաղ,
ՎԱՐԴԻՆ ԱՆՓՈՒՇԸ . . . :

Հողագնտիս վըրայ տըխուր, ցուրտ ու նեղ
Ամէն կողմէ, ամէն անկիւն, ամէն խորշ
Միշտ կը շըչեն սողուններ գարշ ու թունեղ,
Միշտ կը լսուին ձայներ խոպոտ, անախորժ,
Իցի՛ւ, հոգեակ, մըմնջէիր սիրագեղ,
Սրտագըրաւ հոգեհըմայ, նուրբ, որոշ
ԶԱՅՆԻՆ ԱՆՈՅՇԸ . . . :

Մերթ հո՛ւ, մերթ հո՛ն, միշտ կը ցցուին վայրենի
Բիրտ բռունցքներ ատելութեամբ սեղմըւած
Եղբայրասպան անգութ ձեռքեր կայնեմի՛ . . .
Որ միշտ պատճառ եղած են դառն արտասուաց,
Կարկառէի՛ր, իցի՛ւ, ով կոյս նագելի,
Սիրոյ բուրեղ բալասան՝ վըն օծուած
ԶԵՆՔԻՆ ՔՆՔՈՒՇԸ . . . :

Ի՞նչ նայուածքներ կան անտարբեր, սառուցիկ,
Անկարեկիւր աչքեր, խժժոռ ու խոցող,
Դըժոխտային սեւ վըրէժով ցուացիկ...
Բիբե՛ր, ո՛ւր բնաւ չէ պսպրզած սիրոյ ցօղ,
Սեւեռէի՛ր, իցի՛ւ, միշտ, կո՛յս, գեղեցիկ,
Երկինքն իր մէջ սիրացայտող շող ի շող
Ա.Զ.Բ.ԻՆ ՄԵՂՈՅՇԸ :

ՅՈՐԴՈՐԱԿ ԸՆԴՀԱՆՈՒՐ

Եթէ ստամոքսդ է խանգարուած,
Օգուտ չունի ո՛չ կակուղ հաց,
Ո՛չ համադամ խորտիկ առատ,
Ո՛չ մեղր ու սեր, կաթ անարատ,
ԿԱՐԱԳԸ :

Եթէ աղքատ է սիրտդ, հոգիդ,
Քեզ ի՞նչ օգուտ մոխ կրպակիդ
Չիլ ոսկիներն, ապրանք, համբաւ,
Բերքով լեցուն ամբարդ, անբաւ
ՄԱՐԱԳԸ :

Ուղիղ դատում չունիս եթէ,
Քեզ կ'ընծայէ՞ շահ մը միթէ
Կեանքիդ բախտը վնասող պահուն
Պատրաստարան լեզուին սահունն,
ԱՐԱԳԸ :

Երբ վերնատունն է սի՛ն, թափո՛ւր,
Աչքն երբ չունի հանճարի հուր,

Ի՞նչ ծաղրելի՛ թէ ունիս դու
Բազմալեզուեան մոխ գիրքերու
ԴԱՐԱԿԸ :

Քսակով, խելով երբ միջակ ես,
Խօլ միգերով մի՛ խաբեր քեզ,
Ինչ որ ես՝ գոհ եղի՛ր, հանգի՛ստ,
Մի՛ տանջեր քեզ՝ փնտռելով խիստ
ԲԱՐԱԿԸ . . . :

ՅՈՐԴՈՐԱԿ ՆՈՐ ԴԱՐՈՒՆ

Փողոցին մէջ չէ՞ք հանդիպիր շատ անգամ
Մահկանացու էակներու սինլըքոք,
Դպրոցներէ փախչող տղոց անըզգամ՝
Որ մայքին վրայ կը դանդաչեն գլխիկար...
Ընկեցիկներ... որ անտէրունջ կը յածին
Անըպատակ, տըխուր, անյոյս, դիւրագայթ,
Չոր կըմախքներ, ջախջախուած կեանք մեղսածին
Ո՞վ, գարշ տիղմէն՝ պիտի փութայ հանել այդ
ԱՆԱՐԳ ԴԱՍԱԿԸ . . . :

Հանոյամոլ ըստոյիկներ անաստուած
Ի՞նչ նախնիրներ անուր արդեօք չեն ըներ,
Անբոյժ ախտից մանրէներով վարակուած,
Հիւա՛նդ, աւե՛ր սիրտեր ու սեւ հոգիներ՝
Ընտանեկան ու կրթական յարկերու
Սուրբ սեմերէն դո՛ւրս, անխընայ՝ թող թափի՛ն,
Եւ փրկարար ձեռքեր՝ թէ՛ մօտ, թէ՛ հեռու
Թո՛ղ կարկառին մատուցանել դեղքափին
ԸՆՏԻՐ ՏԵՍԱԿԸ



Դեռ գործածուի՞ պիտի անշահ մամոնան՝
հօլ իդձերու, կոյր կիրքերու հըպատակ,
Պիտ՝ կորսըւի՞ն դեռ միլիոններ ընդունայն
վատ մոլութեանց անդունդին մէջ անյատակ...
Ե՞րբ... ե՞րբ տիպար նկարագրի, մարդկութեան
Պէտքն զգալի դառնայ պիտի ամէնուն...
Ա՛յս... պիտի գա՞յ այն երջանիկ, հեշտ վայրկեան՝
երբ բարութեան պիտի բացուի կուռ, շողուն
ՈՍԿԻՈՅ ՔՍԱԿԸ :

Դուք որ չունիք նոյն հագուստներ կերպասէ,
Յանախ օրե՛ր թուղթ կը մրտտէ՛ք անսըւա՛դ...
Վե՛հ հաննարներ՝, ձեզմէ շատ բան կը սպասէ
Վա՛ղն՝ որ հեռի չէ, պիտի գա՛յ այնքան վաղ,
Օ՛ն, նշմարտին, բարւոյն, վսեմին, գեղեցկին
Գաղափարներն արծարծեցէ՛ք անվեհեր...
Վստահ եղէ՛ք, կը վարձատրէ ձեզ երկին,
Օ՛ր մը կուտայ ձեզ հրեշտակ մը լուսահեր,
ԱՆՄԱՀ ՊԸՍԱԿԸ... :

ՅՈՐԴՈՐԱԿ ՆՈՐԱՅԱՍՆԵՐՈՒՆ

Մի՛ վատ մոլութեանց լինիր անձնատուր,
Ամէն ստոր կիրք կոյսէ՛ առաքուր,
Հեռո՛ւ շրթներէդ օղի կամ գինի,
Եղի՛ր մի՛շտ ծուծկալ, մի՛շտ առաքինի,
Ժիր երիտասարդ, պատանի զըւարթ,
Ճակտիդ թող շուշան կապէ, այտիդ վարդ՝
ԿԵԱՆՔԻԴ ԳԱՐՈՒՆԸ :

Կարշնեղ բազուկներդ շարժի՛ն օրն ի բուն,
Արտորայդ ստոք հասկերով ծըփուն...
Յօղեն բուրաստանդ առունք վընիս...
Ու շողեր ոսկի համբոյր տան լընիդ,
Մ՞քնոլորտ մը տաք շընչե՛ս սիրավառ,
Ողողէ՛ վերէն երկինքը պայծառ
... ԿԵԱՆՔԻԴ ԱՄԱՌԸ :

Ուռերն այգիիդ ծանրութեամբ կըքի՛ն,
Ճոխ բարիքներու՛ զըթած երկընփին...
— Ոսկի հատիկներ նուրբ շաղով օծուն... —
Եւ արձագանգէ՛ երգերով ցնծուն՝
Հիւղակդ օրհնուած, բո՛յն մը սիրագեղ
Ժպտի՛ միշտ զըւարթ դէմքերով անմեղ
ԿԵԱՆՔԻԴ ԱՇՈՒՆԸ :

Անխոնջ ջանքերուդ՝ լուրջ, համբերատար,
Վայելե՛ս բարիքը բերկրապատար...
Բոլորե՛ն ըզքեզ սիրտեր բարախուն,
Հարագատ, մաքուր սիրով ալըցուն...
Կազմած աննըման տիպար ընտանիք...
Մինչ սահի մեղմիւ խաղաղ, երջանիկ
ԿԵԱՆՔԻԴ ԶՄԵՌԸ... :

ՏԻՊԱՐ ՀԱՅՈՒՅԻՆ

Իր աստեղաքիք աչքերը փարփառ,
Ծո՛վ են սուրբ սիրոյ՝ խորունկ, անբարբառ,
Մազնիսացընո՛ղ, առինֆնո՛ղ, հըզո՛ր...
Անբարշամ վարդի թերթերը բոսոր
Կը փթթի՛ն յաւերժ այտերուն վըրայ,
Բուրեղ շրթներուն վրայ սէր կը թրթռայ,
Ու նակտէն, դէմքէն շա՛տ, շա՛տ աւելի
Ան ունի անբիծ ու ջինջ հայելի՛
ՍՐՏԻՆ ՄԱՔՈՒՐԸ:

Ցեղով ու դիրքով, ուսմամբ, նաշակով
Ո՛րքան ալ բարձրը, չէ բնաւ ինֆնագով,
Իր նիստ ու կացէն, շարժ ու ձեւերէն
Առաքինութիւն, փափկութիւն բուրե՛ն.
Ո՛րքան գեղեցիկ է, համեստ նո՛յնքան,
Ո՛րչափ ալ փարթամ, չի՛ մոռնար թէ կա՛ն
Շատ Հայուհիներ, անուս, վշտաբեկ,
Ու մի՛շտ արցունքով կը յիշէ՛ իր հէգ
ԴԸՐԱՑԻ ԲՈՅՐԸ:

Ուրիշին համար, տունէն դուրս ազուտ
Շի՛ք երեսնալու բուռն եւ անսովոր
Մարմնացով երբեք բըռնկած չէ ան.
Նորոյթի պէտքեր ո՛րքան բազմանան
Գիտէ սանձ դընել միշտ իր բաղձանքին,
Հաշակին, ո՛րքան ալ սուր, տենդագին,
Միշտ աչքին առջեւն է վիճակն անձուկ
Իր հօր, ա՛հ, չուգեր մարել իր ցածուկ
ՏԸՆԱԿԻՆ ՀՈՒՐԸ:

Հրեշտակ մը տան մէջ՝ երկնառափ գուարթուն,
Միշտ ծիծղուն, աշխոյժ, բանիրուն, արթուն,
Իր ծնողաց, եղբօր, ամուսնոյն, զակիին
Թեւ թիկունք, սփոփանք, հրնուա՛նք է անգին,
Իր սեռին պարծա՛նքը գեղահասակ,
Իր գերդաստանին է փառքն ու պըսակ,
Եւ ընտանեկան կեանքի բարձրացման
Ներշնչող ոգի՛ն է, միա՛կ, անըմա՛ն
ԶՔՆԱՂ ՀՐԱՊՈՅՐԸ:

Ինչ որ տոհմային է, ազնիւ, ընտիր —
— ԱԶԳ, ԼԵԶՈՒ, ԿԸՐՕՆՔ — նախանձախնդիր
է միշտ վառ պահել, անեղձ, անապակ,
Իր մըտատիպարն՝ իր ազգ, իր փափաք
ԶԱՅՆ ՍԻՐԵ՛ԼՆ է միշտ, իր սրտին խորէ՛ն,
Ո՛չ այլատեաց է ծայրայեղօրէն,
Ո՛չ օտարամոլ, այլ կը տենչա՛յ յար
Ամէն ԳԵՂԵՑԿԻ ըլլալ սիրահար,
ԱՐԶԱԿԵԼ ԲՈՅՐԸ:

ՏԻՊԱՐ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂԸ

Առտու շատ կանուխ ելած իր տեղէն,
Ուսած ի բերան համարն ոսկեղէն —
«Եթէ երջանիկ, հարուստ, իմաստուն,
Քաջառողջ, կայտառ կ'ուզես ըլլալ դուն,
Միշտ կանուխ արթուն ու միշտ կանուխ քուն
Ամէն առաւօտ, ամէն իրիկուն» —
Կը տեսնէք զանի գուարթ դէմքով, լուրջ,
Կոկիկ ու մաքուր հագուած վայելուչ,

Ուրիշ տրդոցմէ առաջ, շա՛տ առաջ,
Առանց շեղելու փամբէն ձայն կամ աջ,
Իր պարտականութեան լիովին գիտակ,
Դէպի կայարան կը դիմէ շիտակ.
Վայրկեաններ իրեն համար քանկագին,
Կը հասնի դպրոց նիշդ ժամանակին.
Ու երախտագէտ իր սրտի խորէն
Ուսուցիչներուն՝ շնորհալիօրէն
Բարեւէ գանձնք, հրեռանման գեղուն,
Մտնէ դասարան՝ ինք, ժրաջա՛ն մեղուն,
Հետաքրքրութեամբ լարուած, ուշադիր՝
Դասախօսութեանց կ'ըլլայ ունկընդիր,
Ընթերցման ժամերն ու պահերն խաղուց
Մէքոտիկ կերպով ծրագրած է վաղուց.
Ինչ որ տռեմային է, ազնիւ, բարի,
Անշէջ եռանդով, հոգւով կը փարի
Ջայն պահպանելու, զարգացընելու,
Բնութեան անփոփոխ օրինաց հըլու՝
Չի մեղանչէր բնաւ, ընդ միշտ կարգապահ,
Յառա՛ջ կ'ընթանայ համարձակ, անահ,
Գիշեր ու ցօրեկ անդուլ, շարունակ
Զինք գրադեցնող, միակ կենսունակ
Խորհուրդն ո՛չ այլ ինչ է բայց մի միայն
Ընել կարելին իր՝ լըռիկ, անձայն,
Ըլլալ օգտակար անհատ մ'իր ազգին,
Պարծա՛նքն իր ցեղին, սփոփա՛նքն, հոգի՛ն,
Ընդ միշտ ձգտելով իր վեհ իտէալին,
Ջանայ օգտակարն գործել, հանելին:
Անցեալն ուսուցիչ իրեն փորձառու,
Ներկան՝ սոսկ ժամանց մ'ըլլալէ հեռու՝
Գրգիռ մ'է իրեն, ազդակ մը հըզօր՝
Յառաջ մըղելու զինք հանապազօր,

Միշտ դէպի բարին, ազնիւն ու վըսեմ,
Հուսկ քափանցելու՝ քանձըր ու նըսեմ
Գօղն ապագային գաղտնեաց անյատակ՝
Իրագործելու իր վեհ նըպատակ...:
Այսպէս ժամէ ժամ, վայրկեանէ վայրկեան
Թանկագին շրջանն ուսանողութեան
Կը նըւիրէ սո՛սկ ջանքով անըսպառ՝
Պարտականութիւնն հաւատարմաբար
Կատարելու միշտ, անքերի՛, ցըվե՛րջ,
Երջանի՛կ, զըւա՛րք, հոգւով քեքե՛ւ, պե՛րն:
ՏԻՊԱՐ ՈՒՍԱՆՈՂ, բարեմի՛շ իրեն,
Օրինութիւնք երկնից տեղան միշտ վերէն:

Ն Ե Ր Շ Ն Չ Ո Ւ Մ

ՀՈԳԻՆ ըսաւ, «ԳԸՐԵ՛» — ու ես գըրեցի
Մըլսիքարիչ, անոյշ նամակ,
Գուրգուրանքով, սիրով համակ,
Եւ ան քեքեւ քեւերովը գեփիւռին
Թըռա՛ւ անձայն, սաւառնեցաւ շատ հեռին,
Հասաւ անշուք խրնիք մը ուր
Հոգեակ մը միշտ հեծէր տըլտուր,
Եղաւ անոր յուսոյ բուծիչ նառագայք,
Ու փայլեցուց անոր կննռոտ, մութ նակատ:

ՀՈԳԻՆ ըսաւ, «ԽՕՍԷ» — ու ես խօսեցայ,
Ըսփոփարար բա՛ռ մը միայն,
Ա՛յնքան աղու, մեղմ էր իմ ձայն,
Ու հետքն իմ այդ մարող, մեռնող շեշտերուս,
Զերք շող քրքռուն խայտաց դէմքին վըայ անյոյս,

Անակընկալ գրքստ այս սէր
Յուզեց իր սիրտը կարեւոր,
Ու սառնայեռը հալեցա՛ւ վիշտերուն,
Մէ՛կ բառս՝ ոսկի շողն էր զըւարթ ու սիրուն:

ՀՈԳԻՆ ըսաւ, «ԵՐԳԻ՛»,— ու ես երգեցի
Ձայնով մ'այնքան անգոր, տըկար,
Կարծես թէ վրաս հոգի չըկար.
Բառերն երգիս՝ թէեւ ա'յնքան մեղանուշ,
Կը կարծէի թէ ցնդէին պիտ' անյուշ.
Բայց խոնջ էակ մ'յափշտակուած
Անքարք յառէր վե՛ր առ Աստուած,
Խինդն անպատում էր իր սրտին, սէրն՝ անհո՛ւն,
Գոզցես գուարթունք մ'ըմնջէին այդ պահուն...:

ՀՈԳԻՆ ըսաւ, «ԳՈՐԾԵ՛»— ու ես գործեցի
Փոքրիկ գործեր, շիթ մը միայն
Գործի ծովուն քով անսահման...:
Բոլոր գործերս ա'յնքան նղնիմ, անարժէք,
Ի՞նչ, կրնայի՞ն արդիւնք մը տալ, բնա՛ւ երբեք,
Շիթերն եղան սակայն վըտակ՝
Որ դէպի ծով վազէր շիտակ,
Փոքրիկ սերմերն ալիքն առին ու տարի՛ն...
Ափն ամայի՞, տալ կեանք լքուած թշուառին:

ՀՈԳԻՆ ըսաւ ինծի — «ՏՈՒՐ»— եւ ես տըւի՛,
Հէք այրիին երկու լուման,
Այնքան չնչին ու աննըման...:
Ա՛խ, ես ինչն՞ չունէի քիչ մ'աւելի՛
Տալ իմ կարօտ նըմաններուս սիրելի...:
Նախարակիտ մը արդարեւ,
Բայց ան եղաւ շէնշող արեւ,

Կեանքի յուզեալ ծովէն անցնող նաւորդին,
Պայծառ օրուան փոխեց գիշե՛րը մըթին...:

ԲՈՅԼ ՄԸ ՇՈՒՇԱՆ ԽՈՐՈՒՐԴԻ

Բոյլ մը շուշան ԽՈՐՀՈՒՐԴԻ,
Բուրեղ, անբիծ, ըսպիտակ,
Գեղակոկոն երբ փթթի
Իւրաքանչիւր գանկի տակ,
Միտք, սիրտ, հոգի, ըզգացում
Կ'այլափոխուի՛ն լիովին...
Երանութեան մ'անպատում
Հուր սիրովը կը լեցուին,
Կ'ազնււանա՛յ կեանքն ողջոյն,
Սուրբ տենչերու ցնծուն բոյն:

Բոյլեր շուշան ԽՕՄՔԵՐՈՒ,
Բուրեղ, անբիծ, ըսպիտակ,
Երբ յաջորդեն իրարու
Իւրաքանչիւր գանկի տակ:
Երբոր շողա՛յ մանաւանդ՝
Ամէն օր ժամ ու վայրկեան,
Նկարագիրն ադամանդ,
Վեհ մարմնացում բարութեան,
Հոն կազմելի երջանիկ
Դրախտի տիպար ընտանիք:

Բոյլեր շուշան ԳՈՐԾՔԵՐՈՒ,
Բուրեղ, անբիծ, ըսպիտակ,
Երբ ծածանին մօտ, հեռու
Լրթակապոյտ երկնի տակ.

Երբ մէկտեղ պար բոլորեն
Բարին, ազնիւն ու անբիծ,
Փոխուի՛ աշխարհս համօրէն,
Անմահաբոյր վեհ երկնից,
Մըտատիպարը մարդուն
Կ'իրագործուի ա՛յն պահուն:

ՏԵՍՆՈՂ ԱԶՔԸ

Կոր գիծ մը նեղ նամբուն վըրայ
Կողը բլրին՝ հորիզոնին
Ծայրը հագիւ թէ կ'երեւայ...
Ամպի ծըւէնքն որ սաւառնին
Կապոյտին ծայրն երկնից անհո՛ւն...
Զմբույտ արտերն, մարմանդ կանանչ
Ոսկեգօծեր է՛ արեւուն
Մայրամուտի մարող նանանչ...
Տասը մարդիկ մէկտեղ անցան
Գացին այդ լուռ բըլուրն ի վեր,
Բայց անոնցմէ մի՛ն էր միայն՝
Որ ունէր սուր, դիտող աչքեր:
Այդ մէկն էր որ ուշադրութեամբ
Դիտեց, տեսաւ այն շքեղ բլուր,
Ծառն հողմակոծ ու թռչող ամպ...:
Այդ մէկն էր որ մըտալտոհ, լուռ
Յաջորդ առտուն վերադարձին՝
Արուեստանոցն երբոր մըտաւ,
Փոխեց հանդերձն, առաւ վրձին,
Երանգապնակն ու հաստ կըտաւ
Ու նըկարեց նոյն բլուրն ու ծառ,

Թռչող ամպերն, արփին մարող,
Այնքա՛ն բնական, խօսուն, պայծառ...
Սակայն որո՞նք էին գընող
Այդ գեղեցիկ նըկարներուն...
Միւս ինն մարդիկ — իր ընկերներ,
Զի չունէի՛ն ԱԶՔ սեւեռուն,
Զէին ԴԻՏԵՐ, չէին ՏԵՍՆԵՐ:

ԵՐԱՆԻ ԹԷ

Երանի՛ թէ ըսէին
Անվերապահ իմ մասիս՝
Ամէն անոնք որ վաղուց
Շատ լաւ նանչցած էին զիս:
Թէ փրցուցած էի ես
Տըգեղ ու սուր փուշ մը միշտ,
Ու գիրգ ծաղիկ մը տնկած
Էի անոր տեղը նիշդ:
Ծաղիկ մը բուրեղ
Տնկել ամէն տեղ
Դաշտ կամ հովիտ՝ ո՛ւր
Կ'անէր փուշ մը սուր.
Իցի՛ւ թէ այսպէս
Կարենայի՛ ես...:

ԵՐԵՔ ՉԱՅՆԵՐԸ

Կեանքն է յարատեւ ոգորում, պայքար՝
Անպայման, անխտիր, ամէնուն համար,
Պէտք է չէ բնաւ վախճալ անկէ ու տալ խոյս,
Այլ արհասիրտ լինել, տալ խրախոյս:

Կեանքը տպոսպանք է, մաշոյց ցաւ միշտ,
Անկարելի է գտնել մարդ անվիշտ,
Պէտք է համբերել ու տոկալ անոր
Յարձակումներուն ուժգին նորանոր...:

Օ՛հ, կեանքը սէ՛ր է, սէ՛ր, հոգի՛ն կեանքին,
Սէ՛ր, քան զայն ի՞նչ կայ անոյշ, թանկագին,
Պէտք է ապրի՛լ զայն անըսպա՛ռ արեւ
Ու ցոլացընել շողերն յարատեւ:

Կազմեն այս երեք ձայներ անըման
Դաշնակում մ'հօր — Չայնը Մայր Բնութեան,
Չայնը բանաւոր էակին թրթռում,
Ու ձայնն Աստուծոյ, Չայն սիրոյ անհուն:

ՋԵՐՄԱՉԱՓԻՆ ՍՆԴԻԿԸ

Երբ դէմքէդ բոցեղ
Ձո՛ւրկ մընամ, հեռուն
Շուփին մէջ սարսուռն
Մըռայլ ու տըգեղ,
Ա՛հ, չեմ դիմանա՛ր,
Գահավիժի՛մ վար...

Թափով մը ակեղ...
Յոյսըս կը մարի՛
Ու կ'ըլլամ սառի
Սոսկ կոյտ մը բիւրեղ...:

Բայց երբ վայելե՛մ
Հոգիս տաքցընող
Դեմքդ ոսկեշող,
Ցրտին ու նըսիմ
Կ'անհետի՛ ըստուեր...
Կը հալի՛մ... ու վե՛ր
Կը թռչի՛մ, կ'ելլե՛մ
Ձերք շոգի թեթե՛ւ
Լոյսիդ մէջ, ԱՐԵ՛Ի,
Գեղեցի՛կ, վըսե՛մ...:

ԼՈՅՍԻՆ, ԼՈՅՍԻՆ ԳԵՂԵՑԻԿ

ԼՈՅՍԻՆ, ԼՈՅՍԻՆ գեղեցիկ
յառին աչքերդ անքերթիթ,
Երբ դէմքդ լոյսի՛ն ես ուղղած՝
մընան շուփերն ետիդ,
ԼՈՅՍԻՆ, ԼՈՅՍԻՆ անապակ
դարձիր տեղնով կաթոցին,
Ձուարթութեամբ երկնային
պիտի լեցուի՛ քու հոգին,
ԼՈՅՍԻՆ սիրով բարախէ՛
թող քու սիրտդ ըզգայուն
Սուգի՛ ամբողջ էութիւնդ
ԼՈՅՍԻ ծովուն մէջ անհուն:

ՅՈՅՄԻՆ, ՅՈՅՄԻՆ կազդուրիչ
դարձուր աչքերդ անթարթափ,
Ետիդ թողած խոր վիհերն՝
անյուսուրթեան գառիթափ:
ՅՈՅՄԻՆ, ՅՈՅՄԻՆ անուշիկ
ուղղէ՛ թըռիչքդ ի վեր,
Վըհատանքի նուպաներ՝
երբ խոցեն քեզ կարեվէր,
ՅՈՅՄ արեւն է կենսատու
գուարթարար քու կեանքին,
ՅՈՅՄՆ աղբիւրն է յորդառատ
գա՛նձ անըման, նոխ, անգին:
ՎԷՄԻՆ, ՎԷՄԻՆ բարձրագոյն
մագըլցէ՛ դուն անվըհատ,
Ետիդ թողած աւագուտ
դաշտերն անբեր, անապա՛տ...
Ելի՛ր, ելի՛ր անվըհատ
դէպի ԲԱՐՁՈՒՆՔԸ վըսեմ
Մոռցիր հըմայքը պատիր
տափակ երկրիս այս նըսեմ,
Մի՛ դընբը սանձ դուն երբեք
հոգւոյդ անգուսպ եռանդին,
Վե՛ր դէպի ՎԷՄՆ ՀԱԻԱՏՔԻ
մութ ամպերէն դեռ անդի՛ն:
Օ՛ն, սըլացիր ԲԱՐԻՒՆ,
միակ չֆնազ ըզձանուշ,
Չարին տըզեզ խորհուրդներն
խոր թաղելով վիհն անյուշ...
Դէպի ԲԱՐԻՆ բացարձակ
սուրբ տենչերով դուն դարձիր

ԲԱՐԻՈՅՆ սիրոյն համար միշտ
աշխատելով անձանձիր,
Օ՛ն, ԲԱՐԻՒՆ, ՃՇՄԱՐՏԻՆ
ու ԳԵՂԵՑԿԻՆ ձգտե՛ միշտ,
ԲԱՐԻՆ միայն է անմահ
ու ՃՇՄԱՐԻ՝ՏԸՆ անվիշտ:

Ք Ի Չ Մ ' Ա Ի Ե Լ Ի

Քիչ մ'աւելի կենցաղագէտ,
Փափկանըկատ լե՛ր, ազնիւ,
Պիտ՝ ունենաս շատ աւելի
Պակաս սին վէճ ու կըռիւ:

Քիչ մ'աւելի ինքնամոռաց
Սէր անձնըւէր սրտագին
Կ'ամո՛քէ կեանքդ խտամբեր,
Կ'ընէ հիւղակըդ երկի՛ն...:

Քիչ մ'աւելի ուշադրութիւն
Բարի սրտէ ցոլացող,
Կ'ուրախացնէ սիրտըն տըխուր՝
Իրբեւ այգուն գովիկ ցող...:

Քիչ մը ժպիտ ջերմ ողջոյնի
Աննենզ հոգւոյ լուսածին,
Կը գուարթացնէ յուսակորոյս
Լճուած էակն առանձին:

Քիչ մը խըրատ ու մեզմ յորդոր,
Քիչ մը յանդիմանութիւն,

Կը գորացնէ անձնագրայում,
Կ'ընէ մարդը պաղարիւն:

Դոյզըն շողիկ ուրախութեան
Կը փայլեցնէ օրն է'ն մութ...
Դոյզըն ծիծաղ երջանկառիք,
Հարքէ նամբան ցից, փըշուտ:

ԳԷԹ ՄԷ՛Կ ՃԱՌԱԳԱՅԹ

Եթէ որեւէ իմ մէկ փոքրիկ ԲԱՌ,
Կրնայ կեանք մ'ընել աւելի՛ պայծառ,
Եթէ որեւէ իմ մէկ ԵՐԳ փոքրիկ
Հծծի՛ւն մը յուշիկ, շեշտով մեղմ, քաղցրի՛կ
Կրնայ սիրտ մ'ընել աւելի քեքեւ...
Նըկուն հոգւոյ մը տալ գուարթնոց քեւ,
Տէ՛ր, ինծի օգնէ՛ խօսիլ մէկ ԲԱՌՆ՝ այդ,
Ու ցոլացնել այդ մէկ ՃԱՌԱԳԱՅԹ,
Ու երգել հովտի մը խորն առանձինն
Որ քաղցր արձագանգն այդ մէկ ՆԸԻԱԳԻՆ՝
Մելանոյշ, քրթոուն
Մածանի՛ հեռուն...

Եթէ որեւէ փոքրիկ ԿԱՅԾ սիրոյս՝
Կրնայ կեանք մ'ընել աւելի անոյշ,
Եթէ որեւէ փոքրիկ խնամք իմին
Կրնայ ամոքել իմ բարեկամին
Սիրտն ու քեքեւցնել բեռն իր ուսերուն,
Տէ՛ր, տո՛ւր ինձ այդ սէրն անշահախնդիր,
Այդ հոգն ու խնամք սրտաբուխ, ընտիր,

Տէ՛ր, տո՛ւր բաւարար կորով իմ հոգւոյն՝
Որ վըհատ եղբօրս քաջալերութիւն
Հոգւոյն ցաւատանջ,
Տամ, ՅՈՅՍԻ ՃԱՃԱՆՉ...:

ՄՈՌՑԻ՛Ր, ՄԻ՛ ՅԻՇԵՐ,

Երբոր կը անշէ՛ քու սիրտըդ դառն վիշտ,
Մի՛ խորհիր բընա՛ւ, մոռցիր գայն ընդ միշտ...
Երբոր հորիզոնդ է մութ, սեւածիր,
Մի՛ յիշեր անցեալն, ներկայ ցաւդ մոռցի՛ր,
Երբ տառապանքի կ'երկարի գիշեր,
Մոռցի՛ր կոտտացող ցաւերդ, մի՛ յիշեր...
Երբոր չար լեզուն, իժ անագորոյն
Կ'ուզէ վրադ քափել ատելութեան քոյն,
Մի՛ յուզուիր երբեք, մի՛ ցասնուր ի գուր,
Խուլ ու մունջ, անփոյթ, դէմքդ անդին դարձուր,
Եթէ յուսախար եղար, վշտակիր,
Սերտ բարեկամէդ — վատ արարքն մոռցի՛ր,
Մի՛ յիշեր բարիքն գոր դուն ըրած ես,
Մի՛ խօսիր վըրան, միայն պահէ՛ քեզ:

ՄԻ՛ ՄՈՌՆԱՐ, ՅԻՇԷ՛

Մի՛ մոռնար անցեալդ՝ երբ կեանքդ էր շէնշող,
Երբ հոգ չունէիր քու սիրտըդ մաշող...
Յիշէ՛ վայելած նոխ բարիքըդ դուն,
Սրտի հատորներդ, խաղաղիկ քու տուն,
Մի՛ մոռնար կըրել սիրտ երախտագէտ,

Այն անթիւ ու վեհ ձօնից համար գէթ .
Իսկ թերութիւններդ երբե՛ք մի՛ մոռնար՝
Թէ՛ն գայնս ուղղել թըլի անհրճար . . . :
Մի՛ արհամարհեր այն լուռ ու մեղմ ձայն
Անխուսափելի պարտականութեան :
Մի՛ մոռնար պահել խիղճըդ անբասիր ,
Անսալ իր ձայնին՝ երբե՛ք մի՛ կասիր :
Յիշէ՛ թէ ամէն մութ գիշերէ վերջ
Անշուշտ կը ծագի ԱՐՇԱԼՈՅՍ մը պերճ . . . :
Յիշէ՛ , մի՛ մոռնար ինչ որ կը կարդաս ,
Սոսկ մ՛էկ տողն , մէ՛կ բառն անգամ քեզ տայ դաս :

ՊԶՏԻԿ ԲԱՐԵԿԱՄՆԵՐՈՒՍ

ԳԱՐՈՒՆԸ տուած էր ձեզի՛ , տըղա՛ք ,
Շող , ցօղ , բոյր ու գեղ , ծաղիկ ու թռչնիկ ,
Որ բաց դաշտին մէջ խնդա՛ք ու խաղա՛ք ,
Երգէ՛ք ու պարէ՛ք անվիշտ , երջանիկ :

Ինչ որ ձօնած էր ձեզի ԱՄԱՌՆ ա լ ,
— Կեռաս , բալ , ծիրան , տանձ , խնձոր , սալար —
Վարունգ , ճըմերուկ — չէ՛ք կրնար մոռնալ ,
Միրգեր անուշիկ , հիւթեղ ու կըլօր :

Օ՛ր մը ՀԱՅՐԵՆԵԱՑ ծիծղուն ափերէն —
— Ուր կեանքը խնծիդ ու սէր է համակ ,
Անոյ՛ զեփիւռներ ձեզ պիտի բերեն
Ճոճ պատկերներով թղթիկ մը ներմակ . . . :

ԳԱՐՈՒՆԸ դիւթեց ձեր աչքը շողուն ,
Անոյ՛ էր Ամառն ա՛յնքան ձեր փիմփին ,
Բայց փափկահնչիւն մայրենի լեզուն՝
Ձեր մտփին կուտայ սընունդ փաղցր , անգին :

ԳԱՐՆԱՆ հըմայփէն , հըրայրփէն ԱՄՐԱՆ
Թող ձեր սիրտն , հոգին դիւթէ՛ աւելի ,
Թարմ , յարափըթիթ ԳԱՐՆԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ ,
Համովն ու հոտովն այնքան հանելի . . . :

ԺԱՆԳՈՏԱԾ ԶՄԵԼԻՆ

«Ո՛չ , ո՛չ , հայրի՛կ , ես չեմ ուզեր
Այս ժանգոտած գմելին ,
Դեղնած , սեւցած են ծուռ շեղքեր ,
Պիտի նետեմ գայն գետին» :—

— «Ինչո՞ւ համար պիտի նետես ,
Հո՛ւս բեր , նայիմ մէկ անգամ ,
Արդեօք ունի՞ր վընաս մը քեզ ,
Տո՛ւր ինձ , որդեա՛կըս Արամ :»—

«Ժանգոտած է , այո՛ , որդեակ ,
Եւ բըթացած , կ՛ուզե՞ս շուտ
Նետել , մի՛նչդեռ չի տար հիմակ
Քեզ ո՛չ վընաս , ո՛չ օգուտ—» :

«Ճիշդ ասոր պէս են ծոյլերն ալ ,
Ժանգոտած են , բըթացա՛ծ ,
Կ՛ուզեն ո՛չ շահ , ո՛չ վընաս տալ ,
Պէ՞տք է նետել գայնս ի բա՛ց :

«Ո՛չ, սիրելի՛ս, պարտինք շուտով
Սրբել անոնց ժանգը նախ,
Եւ յեսանել աշխատանքով
Ու գործածել մշտագրադ»:

ՀԱԻԱՏՔԻ ՃՐԱԳԸ

Տարտամ, անյոյս ՏԱՐԱԿՈՅՍԻ
Մըթընշաղին մէջ տըխուր
Փոքրիկ ջահն իր վառեց հաւատք՝
Ինքնավստահ, խոնարհ, լուռ...:

Ու պահպանեց գայն ԿԱՍԿԱՆԻ
Բուռն հովերէն՝ որք իսկոյն
Մարած էին Անհաւատից
Ճզնիմ նրագները տժգոյն...:

Փոքրիկն այդ ջահ խոր մոայլին մէջ
Պահպանած էր ապահով՝
Յուսահատող հէֆ հոգիներ
Իր սիրարժարժ գուարթ լոյսով:

Ու երբ եկան այն մեծ ու խրոխտ
Հոգիներն՝ իբր առաջնորդ,
Իրենց ջահերը վառեցին՝
Փոքրիկ ճՐԱԳԻՆ ԲՈՅԷՆ յորդ...:

Գ Ի Տ Ն Ա Կ Ա Ն Ը

Երբ հեռագէտն իր ձեռքն առաւ գիտնականն
Անհունութի՛ւնը սորվեցաւ միջոցին...
Տեսաւ աստղե՛ր, արեւներ որ հո՛ն շողան,
Կորոյս գԱստուած, շուարած քսաւ իր անձին.
Միթէ կրնա՞յ Սէրն Հայրական պարգեւել,
Անպարագի՛ր, Անհունութիւնն խոր, անել...:

Մանրացոյցին մէջէն սակայն գըտաւ ան
Իր Հայրն Աստուած, Տէրը երկրին, երընքին,
Անհունապէս փոքր հիւլէներ անբաժան,
Յուցին անոր՝ անծիր, աննառ եւ անգի՛ն
Գեղեցկութիւն՝ որ միշտ կարօտ էր անհուն,
Հոգածութեանն Հօր մը, խնամքին ու սիրոյն...:

Տ Ո Ւ Ն Մ Ը

Թերեւս պալատ մըն է ան
Քանդակներով զարդարուած,
Վայելչութեամբ աննրման,
Երազն ոսկի շատերուն...:
Թերեւս բարձր ապարանք
Մ'է հոյակապ, աչքառու,
Նըկարներով երփներանգ՝
Շըլացուցիչ աչքերու...:
Եւ սակայն սոսկ շէնք մ'է ան,
Բընակարան մը հսկայ,
Երբ հոն չկա՞յ Սէ՛րԸ ՏԱՆ,
Սէ՛րՆ ԸՆՏԱՆԵԱՅ քացակա՞յ...:

Թերեւս դղեակ մ'է մարմար,
Կոկիկ, մաքուր, հանելի,
Ամէն կերպով նիշդ յարմար
Նորապըսակ ամուլի.
Բլրին գագաթ քարձր ու գով,
Դալար մարգեր, մօտն, հեռուն,
Բուրեղ պ արտէզ, շողն ու հով
Կ'ընեն գայն վայր մը սիրուն,
Եւ սակայն սոսկ չորս պատեր
Կան հոն, տանիք մը վըրան,
Ու լուռ քակ մ'է գայն պատեր,
Երբ հոն չըկա՛յ ՍԷՐԸ ՏԱՆ....:

Թերեւս պարզ շէնք մըն է ցած,
Փռք, անըրշան, շատ խոնարհ,
Որուն, աւա՛ղ է զլացած
Հիւղի մ'անուանն իսկ աշխարհ...
Թերեւս ընչեղ անցորդ մ'ալ
Արհամարհոտ նայուածքով
Զուգէ երբեք մօտենալ
Այդ անհրապոյր հիւղին քով...
Սակայն ի՛նչ փոյթ, ՊԱԼԱՏԷ
Շատ աւելի՛ Կ'ԱՐԺԷ՛ ԱՆ,
Մինչ հոն ընդ միշտ ԿԸ ԾԱԹԷ՛
ՍՈՒՐԲ, ԵՐԿՆԱՎԱՌ ՍԷՐԸ ՏԱՆ....:

ԲԱՐԻ ԽՕՍԷ

ՓՈՒՔՐԻԿ ԽԻՃ մը կը նետես
լընակին մէջ երկնագոյն,
Ժայթփում մը սոսկ եւ ոչի՛նչ...
Կ'անհետանա՛յ ան իսկոյն,
Եւ սակայն, տե՛ս, ծըփանքներ
հարիւրաւոր, ցնծագին
Կը գանգըրին շարունակ՝
լանջֆին վըրայ լընակին,
Հիւսուին օղակ առ օղակ՝
տարածումով անսահման,
Ո՛չ ոք գիտէ... արդեօք ո՞ր
այդ ծուփք պիտի վերջանան....:

* * *

ՈՒՐԱՆ ԽՕՍԻ մը կ'արձակես,
ֆաղցրիկ քառ մը քարուքեան
Ու կը մտնաս գայն՝ հազիւ
անցած նոյն իսկ մ'էկ վայրկեան,
Բայց տե՛ս, շրջան առ շրջան
զըւարթութիւնն կ'ընդլայնի՛
Կը ծաւալի՛ ա՛նարգել
առանց չափի, սահմանի...:
Սփոփանքի քա՛ռ մը սոսկ
գլորած էիր, ո՛վ մարդ, դուն,
Որուն նուագն անուշիկ
միշտ կը լսուէր, շա՛տ հեռուն,
Մըղուններո՛վ, ջուրին վրայ,
իմչո՞ւ համար, գիտե՛մ ես,
ԲԱ՛Ռ մ'արձակած էիր դուն,
ԽՕ՛ՍԻ մը ԲԱՐԻ, ԲԱՂՅՐ ու ՀԵԶ:

ՆԵՐՔԻՆ ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆԸ

Արդ կ'երկարին շեղակի վերջին շողերն արեւուն,
Հուսամարոյր գորշ-կապոյտ մըքընշաղէն երերուն...:
Բոյրը կը ծու իբրեւ մուշկ կը բարձրանա՛յ, ծաւալի՛
Մառախուղին մէջ միսքի՛ք՝ այնքան տըլտուր, ցաւա-
լի...:

Հատիկ հատիկ քօթափող տերեւներուն մէջ խոնաւ,
կը նշմարէ միտքն իրե՛ր՝ որ աշխարհէս չեն բընա՛ւ...
Սակայն պահիկ մը խոկա՛յ իրերուն վրայ երկնայի՛ն...
Մըտամուր, գորշ, նըսեմ առեղին մէջ շոգիին...:
Սուրբ խորանին շիջանող կրակին առջեւ մինչ նստած,
Աստուածային իրերուն իմ խորհուրդներս առնեն դարձ,
Մինչդեռ հովերն կը շնչեն ժամերգութիւնն իրիկուայ,
Խմբերգ մ'ա՛յնքան մեղմ, դիւրիչ, այնքա՛ն վըսեմ,
հոգեհմայ,

Ու մինչ կանգնիմ կորսըւած հըմայֆին մէջ խորհրդա-
ւոր

— Խունկին, լոյսին եւ ձայնին, մեղմ գանգիւնով ան-
սովոր

ՈՍԿԻ ԶԱՆԳԱԿ մը սրտիս մէջ հոչակէ՛ գերակայ
ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆՆ՝ այն՝ գոր իմ հոգիս գըտած է հիմա:

ՅԱՐՈՒՑԵԱԼ ՏԵՐ, ՔԵԶԻ ՀԵՏ

Թաղուի՛ն, քաղուի՛ն յաւիտեան՝

Խորը շիրմին մոռացման

Ատելութիւն, նախանձ, հեռ...:

Այլ ՔԵԶԻ՛ հետ, յաղթո՛ղ ՏԵ՛Ր,

ՅԱՌՆԷ՛ մեր ՍԷՐԸ մեռած՝

Սուրբ իղձերով վեհ փառաց,

ՅԱՐՈՒՑԵԱԼ ՏԵ՛Ր,

ՔԵԶԻ՛ հետ...:

Անյուսութիւն, սեւ կասկած
Ննջե՛ն հողին տակ պառկած...:

Մինչեւ գլորի շիրմիդ վէմ,

Ցընդած յոյսերն մեր նըսեմ

Շաղովն այգուն քող ՓԹԹԻ՛ն

Պերն գրաւական ՆՈՐ ԳՐԱՆՏԻՆ,

ՅԱՐՈՒՑԵԱԼ ՏԵ՛Ր,

ՔԵԶԻ՛ հետ...:

Հակումն սկեպտիկ մեր անմիտ՝
Վըհատութեան սառ ժըպիտ՝

Մուքին մէջ խոր մարի՛ն քող...:

Իսկ այսօ՛ր, ցարդ շուտ խախտող

Տըկար ՀԱԻԱՏՔԸ մեր կոյր

Թող ՀԱՍՏԱՏՈՒԻ՛ ամրակուռ,

ՅԱՐՈՒՑԵԱԼ ՏԵ՛Ր,

ՔԵԶԻ՛ հետ...:

Փակուի՛ շիրմին ծոց նամէտ՝

Միշտ դէպի չարն հակամէտ

Մեր կամֆը քոյլ եւ անգօ՛ր...:

Ու երեսա՛յ քող այսօր

ԲԱՐԻՆ ԳՈՐԾՈՂ ԿԱՄՔՆ ՈՒԺԵՂ՝

Ճանանչներով փառահեղ,

ՅԱՐՈՒՑԵԱԼ ՏԵ՛Ր,

ՔԵԶԻ՛ հետ...:

Մեր «ԵՍ»ը մեղկ, անատակ
Մընա՛յ բող վիհն անյատակ,
Իսկ վշտահար մեր հոգին՝
Տենչերով վառ, կաթոգին՝
Փշրած մեղքի կուռ շղթան
ԿԱՆԳՆԻ՝ ԱՅՍՕՐ ՅԱՂԹԱԿԱՆ,
ՅԱՐՈՒՑԵԱԼ ՏԷ՛Ր,
Քեզի՛ հետ...:

ՅԵՏ ՎԱԹՍՈՒՆ ԱՄՐԱՆ

Յետ վաթսուն ամրան, փա՛ռֆ ԵՐԿՆԱԻՈՐ ՀՕՐ,
Ունիմ ես այսօր, բեղուն, շա՛տ բեղուն,
հազադ, երջանիկ բունիկ մը աղուար
Սիրելիներուս՝ օրհնութեամբ գեղուն...:

Յետ վաթսուն ամրան, ինծի պարծա՛նֆ է
Տեսնել վաղեմի սանուցս ցանկն երկա՛ր...
Ազօթ-ֆս ԱՍՏՈՒԾՈՅՍ՝ պահել փորձանֆէ
Զանոնֆ եւ ընել անձեր օգտակար:

Յետ վաթսուն ամրան խնդրանֆս է համեստ,
— ՏԷ՛Ր, մի՛ տար ինծի, ո՛չ փառֆ մուրացիկ,
Ո՛չ անգործ վիճակ, օգնէ՛ ինձ պարկեշտ
Ապրիլ, ու ճարել անխարդախ հացիկ...:

Յետ վաթսուն ամրան՝ ՀԱ՛ՅՐ ԻՄ, մի՛ բողուր
Որ սէրս նըւագի՛ նշմարտին, բարւոյն
Ու Քեզի՛ հանդէպ, այլ գերդ անշէջ հուր
Թող միշտ բորբոֆի՛ աւիւնով անհուն:

Յետ վաթսուն ամրան՝ ա՛հ, տեսնել կ'ուզեմ,
ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻԴ կանգուն, յաղթակա՛ն,
Տեսնել հուսկ հասած իր փառֆին վրսեմ
Իմ հէֆ, հարագատ ՅԵՂԸՍ ՀԱՅԿԱԿԱՆ...:

Յետ վաթսուն ամրան, իցի՛ւ, հնչէր ձայն
ՍՈՒՐԲ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ, ՍԻՐՈՅ ԶԱՆԳԱԿԻՆ,
ՀԱՄԵՐԱՇԵՈՒԹԵԱՆ... Եւ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ
ԱՐԵԳԱԿՆ ՅԱՂԹՈՂ ՍՓՈՒԷ՛Ր ԻՐ ՈՍԿԻՆ:

ՅՈՅՍԻ ԵՐԳ ՄԸ

Երգ մ'երգեցի գովիկ այգուն
Բուրեղ վարդի, ոսկւոյ շողուն,
Երգ մը համակ խնծիդ, հրապոյր,
Լուսադէմին եղեմաբոյր...
Երգ մը սիրոյ սուրբ, անսահման,
Արշալոյսի երջանկութեան,
Երգ մ'երգեցի այգուն պայծառ՝
Երբ աշխարհս էր բարի, արդար:

Միջօրէին երգ մ'երգեցի,
Վե՛ր բարձրացող երգ մը կրակի,
Երգ մը ցաւի, բունն կիրքերու,
Գեղեցկութեան, հուր իզձերու...
Երգս էր աւիւն, լսանդ ու թրթռում,
Երկնասպացիկ բոց անպատում...
Միջօրէին երգ մ'երգեցի,
Երբ աշխարհս էր ազատ, բարի:

Երգ մ'երգեցի մինչ ստուերներ
Կ'երկարէին սարերն ի վեր...
Հառաչանքի երգ մը տըխուր՝
Երբ շիջանէր արեւուն հուր.
Առանց բառի երգ մ'երգեցի,
Երգ մը վախի ու կասկածի,
Երգ մ'երգեցի վերջալոյսին՝
Երբ աշխարհս էր գորշ ու մըթին...:

Երգ մ'երգեցի մինչ խոր խաւար
Պարածածկէր համայն աշխարհ,
Երգ մը տարտամ ու մըթաւօղ՝
Զոր հասկընալ չէի կարող...
Սակայն մինչդեռ հեծեծագին
Մարէր վերջին շեշտն իմ երգին,
Սեւ գիշերին մէջէն հեռո՛ւն,
Տեսա՛յ ՅՈՅՍԻՆ ԱՍՏՂՆ շողուն...:

ՀԱԻԱՏՔ, ՅՈՅՍ, ՍԷՐ

ՀԱԻԱՏՔՆ է նըման շուշանի մ'անբիծ,
Իր գլուխն սպիտակ ուղղած վե՛ր, երկնից...
ՅՈՅՍՆ եռանգունեան հիբի մ'է նըման,
Իր ծընած օրէն՝ ենթակայ հակման...
Բայց ՍԷՐՆ է նըման վարդի մը սիրուն,
Բերկրա՛նք աշխարհի, խայտանքն ամէնուն:
Հիբեր պարզ, համեստ շուշաններ անոյշ,
Թէեւ կ'անին միշտ քնքուշ եւ անփուշ...
Սակայն վարդն իր սուր փուշերով մէկտեղ՝
Կը գերազանցէ՛ զանոնք ամէն տեղ...:

ԿԵԱՆՔԻ ՔԵՐԹՈՒԱԾԸ

Կեանքի ֆերքուածը՝ սիրոյ կաքոզին,
Անդիմադրելի՛, բունն ոյժն է խորո՛ւնկ...
Վեհ նշմարտութեան գեղեցիկ ոգին,
Առափնութեան անուշարոյր խունկ...:

Կեանքի ֆերքուածը՝ գիտութիւնն է խոր,
Ու զարմանալի՛, բոլոր իրերուն՝
Ծանօթ, անծանօթ, մօտ կամ հեռաւոր,
Անտեսանելի՛, միսքի՛ք, հըմայո՛ւն...:

Կեանքի ֆերքուածը՝ երգն է երկնաբոց,
Հոգւոյն երգն ազա՛տ, զըւարթ, յաղթակա՛ն,
Գովաբանող երգն Արարչին գործոց,
Ներդաշնակութեան յախտեմական:

ՍԷՐ ՅՈՒԼԱՅԻԿ

Ծըփուն լանջքին վրայ լընին,
Վընիտ, բիւրեղ, քափանցիկ,
Պղպըջակներ լուսածին —
Կը ձեւանան հանդարտիկ...
Կը ծածանին, բեկանին,
Անգայտ, քեքեւ, լուռ, մնչիկ...
Բայց հազիւ քէ մէ՛կ վայրկեան
Տեսնն, ա՛յնքան նեպընքաց՝
— Հրաշալիք ՄԱՅՐ ԲՆՈՒԹԵԱՆ —
Բեկբեկումով են ցնդած...:

Երկինքն համակ շողացայտ
Շրճեղ փառքովն իր տեսնե՛մ
Անոնց փայլին մէջ արծաթ,
Զի՛նչ, ցոլացի՛կ ու վըսե՛մ...:

Կեանքի ծովուն վրայ յուզեալ,
Զերդ հիւլէներ տարուբեր,
Կը ծածանին միշտ մենք ալ,
Ի վե՛ր ուղղած մեր դէմքեր՝
Դէպի մեր Հայրն Երկնաւոր,
Ցոլացումով ջինջ բիւրեղ՝
Հայելացնել սէրն անոր,
Երկնային փառքը շրճեղ...:
Յետո՛յ... սուզինք մենք թէեւ
Լոյծ անդուդին խորքը լուռ,
Անդռեական, տըխուր, սեւ...
Զենք գիտեր, բնա՛ւ, Ե՞րբ կամ ո՞ւր...
Պիտի չըլլանք երբեք մենք
Մըտահոգ կամ խղճահար,
Եթէ միայն թողած ենք
Շոյ մը կեանքի սիրավառ...:

Պ Ա Տ Ե Յ Ո Ւ Թ Ի Ի Ն Ը

Ամէն ԲԱՆՏԻ ու ԿԵԱՆՔԻ
Բացարձակ տէրն եմ արի,
Համբաւ, հոչակ ու պատիւ,
Հարստութիւն, ինչք անթիւ,
Դիւթուած վաղուան դարպասէն՝
Քայլափոխիս կը սպասեն...

Ծպտեալ շրջիմ շարունակ՝
Անապատներ անբընակ,
Լեռներ, դաշտեր, քաղաքներ...
Կը թափանցեմ խոր ծովեր...
Մենիկ կ'անցնիմ ես շատ հեղ
Պալատներէ փառահեղ,
Հիւղակներէ ցած, անշուք,
Զի նշմարուած, անշըշուկ...:
Անհրաւէր, անկոչ հիւր՝
Ես կը բաղխեմ ամէն դուռ՝
— Սոսկ մէ՛կ անգամ շտապաւ —
Ու չեմ կրկներ ես բընա՛ւ...:
Եթէ երբեք են ի քուն,
Իմ բաղխումէս կը զարթնօ՞ւն...
Թէ խրախնամքի մէջ թաղուած
Կեղեցի ընդոստ յեղակարծ...
Անդառնալի՛ է վայրկեանն,
Հակատագրի վնասկան
Ժամն է հասած, կը մեկնի՛մ...
Ոչ ոք տեսնէ հետքըն իմ...:

Ե Ր Ե Ք Շ Ն Ո Ր Յ Ք Ն Ե Ր

Իրիկուն մը մթնշաղիմ
Սենեակս եկան միասին
ՀԱԻԱՏՔ, ՅՈՅՍ, ՍԷՐ — երեք քայր,
Երկնածըպիտ, լուսաթռչր...:

Ուրիշ հիւրեր սարսափած՝
— վախ, վիշտ, նախանձ, հեռ, կասկած —

Փախուստ տըւին մէկ առ մէկ
Դեպի գիշերն քանձրամէզ...:

Ու ես մնացի ապշահար՝
Ինձ կը քըւէր անհընար՝
Որ սիրտս այսպէս կատարեա՛լ
Խաղաղութեան տիրանա՛ր...:

«Բայց, ինձ ըսին, Շընորհներ —
«Մի՛ գարնանար, չե՞ս տեսներ՝
«Անոնք՛ երբեք կարող չեն
«Մեզ հետ ապրիլ հաշտ ու շէն»:

Կ Ա Թ Ի Լ Մ Ը

ԿԱԹԻՂ ՄԸ 80Ղ,
Գոհար վարդին չֆնաղագեղ ու բուրեղ՝
Բաժակին մէջ կը պսպրոյց գերդ բիրեղ,
Ու երկինքէն քոչող շողիկ մ'ալ ոսկի՝
Յուշի՛կ, փափուկ թերթերուն մէջ սողոսկի...
Շաղն համբոյրո՛վը տաք շողին կը հալի՛...
Անկեղծ սիրոյ ցոլացիկ ջինջ հայելի...:

ԿԱԹԻՂ Մ՝ԱՆՁՐԵԻ
Հէք մըշակին աչքերուն մէջ տրտմագին՝
— Որ անբըթիք յառած են մութ երկընքին —
Կը կայլակի վերէն՝ ընդհատ, մեղմ ու գով,
Տագնապայոյց կը լեցուի սիրտը յուսով...
Կ'արծարծի՛ բոցն իր անըկուն եռանդին,
Ու կ'երագէ՛ հասկերն ոսկի՛, գերանդի՛ն...:

ԿԱԹԻՂ Մ՝ԱՐՑՈՒՆՔ

Կը լընանայ մօր աչքերուն մէջ փարփառ,
Մինչ իր նայուածքը սեւեռած անբարբառ
Հեռո՛ւն, անծիր հորիզոնէ՛ն ալ անդի՛ն,
Ձո՛ւր կը սպասէ ցուրտ երեկոն Կաղանդին
Տեսնել ըստուե՛րը գէթ որդւոյն իր նժդեհ,
Կը բորբոքի՛ անբոց՝ սրտին մէջ հրդեհ...:

ԿԱԹԻՂ ՄԸ ԴԵՂ՝

Կապոյտ, կարմիր, եւ կամ ուսիտ երկաթի
Գիրգ փետուրին խոցուած սրտէն կը կաթի...
Ազնի՛ւ, բարի՛, վե՛հ խորհուրդի վրայ խորին,
Եւ հագարնե՛ր, բիւրաւորնե՛ր կը խորհին
Սոսկ մէ՛կ բառի ոսկեգօծած հըմայուն
Նըկարին վրայ՝ երկրի՛, երկնի կամ ծովուն:

ԿԱԹԻՂ ՄԸ ՍԵՐ

Կեանքի անհամ ու դառնութեամբ առլըցուն
Բաժակին մէջ կը կայլակի՛ երկնագոյն...
Կը փարատի՛ն անյուսութեան սեւ ամպեր,
Ա՛լ չիք անէ՛ծք թշուառ կեանքին խստամբեր,
Ծիծղուն հրեշտա՛կը ցոյց կուտայ ապագան,
— Պսակն երագոց ոսկի՛ վաղ կամ անագան...:

ԿԵԱՆՔԻ ԺԱՄԱՑՈՅՅԸ

Ժամացոյցը մեր կենաց՝
Ո՛վ սիրելի ընթերցող,
Սո՛սկ մէ՛կ անգամ է լարուած,
Եւ, ո՛հ, ո՛չ ոք է կարող
Ըսել որոշ ու նշդիւ
Թէ ե՞րբ արդեօք իր սլաքներ

Պիտի դադրի՛ն... գիշե՞ր, տի՞ւ,
ձօնելէ... լո՛ւտ, աներեր...
Օ՛ր մը... վաղ կամ անագան,
Հիմա՛ է ժամն գոր վայես,
Մուք, անստոյգ է ապագան,
Երբեք հաւատք չընծայես:
Ապրե՛, սիրե՛ ու գործե՛
Կամքով մ'հօր, անըկուն,
Թերես քիֆքաֆն իր լըռե՛,
Նախ քան կեանքիդ իրիկուն...:

Չ Ե Մ Թ Ե Ր Ա Ն Ա Ր

Կ'ըսեն ինձ թէ — « կը ծերանամ » —
Այս խօսքն ըսած եմ շատ անգամ,
Պատասխանեմ պարզ, համարձակ —
« Չեմ ծերանար, » — կը հաւատա՞ք:

Այս դիրարեկ, հին ու տրկար
Պատեանս՝ որուն մէջ ընդ երկար
Ապրած եմ ես, շատ լաւ գիտե՛մ,
Ծերանա՛յ, բայց ես պատեան չեմ:

Այնքան եմ, ի՛նչ փոյթ, հիմակ,
Կ'ըսեն, « յարգի է մագն մերմակ », —
Ի՛նչ փոյթ թէ եւ անտարակոյս
Կ'աղօտանա՛յ աչքերու լոյս:

Կրնա՛մ տեսնել սակայն ես դեռ
Ճամբուն վըրայ Անոր հետքեր՝

Որ ինձ համար գոհեց իր կեանք
Խաչին վըրայ — անգին փրկանք:

Ի՛նչ հոգս՝ թէ եւ ժԱՄԱՆԱԿԻՆ
Անդուլ դարձող արօրը հին
Խորշում թողած է, խոր ակօս
Ճակտիս վըրայ յար քրտնահոս...:

Անձեռագործ ուրիշ մեծ ՏՈՒՆ
Մ'ի՛նձ կը սպասէ յերկինս շողուն,
ՏՈՒՆ, միշտ խաղաղ, միշտ անվրդով,
Սրտագըրար ու հոգեթով...:

Ի՛նչ փոյթ եթէ քայլս կըքոտի,
Լեզուս մերծէ խօսիլ սնուի,
Կրնա՛մ քայլել նեղ մամբան դեռ,
Հսկե՛լ, գովե՛լ եւ աղօթե՛լ...:

Այժմ սուր ականջ չունիմ թերես,
Ինչպէս առաջ ունէի ես —
Կրնամ սակայն լըսել մեղմ ձայնն
ՅԻՍՈՒՍ ՓՐԿԶԻՍ — « ԱՍ Է ՃԱՄԲԱՆ »:

Եւ այս ՊԱՏԵԱՆՆ — ՄԱՐԴԻՆ ԱՐՏԱՔԻՆ
Որչափ ջանամ իմ կարելին
Ընել՝ որ իր կարն կեանքին թել
Յաջողիմ գէթ քիչ մ'երկարել:

Պիտ՝ կորնչի՛, դառնայ փոշի՛,
Ինչպէս այգուն ցօղ, գոլորշի...
Իբրեւ ստուեր աներեւոյթ
Ըլլայ թէ եւ, սակայն ինչ փոյթ,

ԵՍ, բուն ՆԵՐՔԻՆ մարդն, օր քան օր
Պիտի անիմ միշտ գորաւոր,
Միշտ քարմ, առոյգ ես ապրելով
Փրկեմիս բազկաց մէջ ապահով...:

Թողովով հողէ ՊԱՏԵԱՆՍ,— այս ՏՈՒՆ,
Պիտի քոչի հոգիս հեռո՛ւն,
Պիտի ելլե՛մ ու բարձրանա՛մ,
Առնուլ պսակն իմ անքառամ...
//

Հո՛ն, ՄԱՅԹԵՐՈՒՆ ՎՐԱՅ ՈՍԿԻ՝
Ժպտուն դէմքով առանց խօսքի
Դիմաւորե՛մ քեզ ու ցոյց տամ,
— «Ձե՛ս ԾԵՐԱՆԱՐ — ո՛վ բարեկամ»:

ՆՈՒԱԳ ԵՐԿՆԱՅԻՆ

Բրքում երկնային, դիւքիչ ձայն անուշ,
Միրտեր ամոքող հըմայո՛ւն նըւագ,
Ո՛վ հըգօր մագնիս, ի՛նչպէս կ'աճես յուշ
Քու կենսապարգեւ սուր շեշտերուդ տակ
Անցեալին տարտամ, սակայն անմոռաց,
Այնքա՛ն սիրելի, քաղցրիկ յիշատակ...
Մեր հոգիներուն բոցերն անքեղուած,
Մերերն ու յոյգեր, խագերն ներդաշնակ:

Ո՛վ դու յարդառատ աղբիւր բերկրութեան
Հոգւոյ հանգստեան խորին, անխրոով...
Դո՛ւ, անմեղունակ հանո՛յք անսահման,
Յայտուն, անապակ, ջինջ, տիպար սիրով

Մի՛ քողուր երբեք լքեալ, միայնակ
Մեր տըխուր սիրտե՛րը նըկուն, քափուր,
Այլ, քեզմո՛վ ընդմիշտ, երկնային նըւագ,
Մեր անձերուն մէջ բորբոքի՛ սուրբ հուր:

Ջով երեկոյին, ցոլագին այգուն,
Երբ-լուռ կ'արտասուենք, անոք, յուսաբեկ,
Ու մեր քաց, կարմրած, աղօտ աչքերուն
Տակաւ շիջանին շողերը բեկբեկ...
Դու յայնժամ ցունց տաս, նըւագ սրտայոյգ,
Ջայն հոգեպարար, վըսեմ, ներդաշնակ,
Ու ժպտի՛ս քննուշ գերդ վարդ արշալոյս,
Կենսատու, հուժկու շեշտովդ միակ...:

Երբ պէս պէս, անքիւ ու մոայլ հոգեր,
Այնքա՛ն հոգեմաշ, ծանըր ու յամառ,
Սաստիկ կը ննշեն մեր սիրտն ու քոքեր,
Միտքն ու խորհուրդներն անդուլ անդադար,
Դո՛ւ, ո՛վ երկնային, մեկանուշ քրքում,
Մեր հոգիներուն մեղմիւ փարելով՝
Կը տեղաս անվիշտ սէր, անխառն ցնծում,
Դիւքող, առինքնող շեշտիցդ ի հովով...:

Իսկ, նըւագ յուզիչ, երբ քեքեւ հողմիկ
Հեռուն կը տանի քու քրքումն ձայնիկ,
Երբ մարին վերջին շեշտերդ մեղմիկ,
Անհունութեան մէջ մեռնին երջանիկ,
Իցի՛ւ քէ քրքոար միշտ նոյնպէս յուշիկ
Մեր սիրող սրտին ու հոգիին մէջ՝
Յիշատակդ անմահ՝ այնքան անուշիկ՝
Ու վառի՛, վառի՛ իբրեւ բոց անշէջ...:

Եւ այսպէս երբոր վաղանցիկ կենաց
Ոսկի վերջալոյսըն ալ հուսկ մարի,
Երբ սիրող սիրտե՛րբն ալ են պաղած՝
Նըման անըզգայ ու ցուրտ մարմարի,
Իցի՛ւ, վերջին շեշտդ, երկնային նըւագ,
Այնքա՛ն հոգեյոյզ, հըզօր, Քափանցիկ,
Վընիտ, խաղաղիկ՝ լինի ծով մ'ալեակ՝
Ուր մեր հոգիներ ծըփան հանդարտիկ:

Ն Ե Ր Կ Ա Յ Ո Ւ Թ Ի Ի Ն Դ

Երախտագէտ սրտով միշտ
Բաժինս ըլլայ խինդ կամ վիշտ՝
Կ'ուզե՛մ, Տէ՛ր իմ, Քեզ պաշտել,
Քեզ համար կանգնել Բեթէլ՝
Որեւէ սուրբ տեղոյ մէջ՝
Սիրով անկեղծ, սուրբ, անշէջ...:
Վերացումով լուռ, վըսեմ,
ԸԶՔԵ՛Զ, Տէ՛ր իմ, կը գտնեմ՝
Ամբոխին մէջ մեծածխոք
Կամ լըռութեանը մէջ խոր...
Տանարին մէջ առանձին՝
Ուր գըւարթունք կը յածին...
Կամ խորանի մը առջեւ՝
Երբ նշմարեմ լուսաթեւ
ԳԵՂԵՑԿՈՒԹԻԻՆՆ ՈՍԿԵԹԵԼ,
Հո՛ն ծնրադիր աղօթել
Կ'ուզեմ սրտանց, Տէ՛ր, Քեզի՛,
Ո՛վ ԱՐԱՐԻԶՍ սիրելի...:

ԻՄ ՍԻՐՈՅՍ ԴՐԴԱՊԱՏՃԱՌԸ

Ո՛չ ԵՐԿԻՆՔՈ՛ՎԸԴ շողուն
Զոր խոստանաս ինձի ԴՈՒՆ,
Ես կը յուզուի՛մ, կը շարժի՛մ
Քեզ սիրելու, ԱՍՏՈՒԱ՛Ծ իմ,
Ո՛չ ալ դժոխքէն ահարկու
Իմ տկար անձս գապելու
Մեղանչելէն Քեզի դէմ,
Ո՛վ իմ կեանքիս ԱՆՇԱՐԺ ՎԷՄ...:
Ես կը յուզուի՛մ, կը շարժի՛մ,
Քե՛զ տեսնելով, ՓՐԿԻԶ իմ,
Գամուա՛ծ, խոցուա՛ծ ԽԱԶԻՆ վրայ՝
Անարգանաց առարկայ...:
Ես կը յուզուի՛մ, մինչդեռ ԴՈՒՆ
Ըմպես բաժակը մահուն...:
Եւ քան գամէնն աւելի՛
Յուզե՛ր զիս, Տէ՛ր ՍԻՐԵԼԻ,
ՔՈՒ ՍԷՐԸԴ ՄԵԾ, ԲՈՒՌՆ, ԱՆՀՈՒՆ,
ՍՈՒՐԲ ՍԷՐԴ, փրկա՛նք ամէնուն:
Նոյն իսկ այն յոյսն գոր ունիմ,
Օր մը դադարե՛ր, ՓՐԿԻ՛Զ իմ,
Յոյս ըլլալէ, Քեզ կրկին
Պիտի տայի՛ ՍԷՐՍ ՈՒԺԳԻՆ...:

Մ Ա Յ Ր Ե Ն Ի Ս Է Ր

Եօթն անմեղ դառնուկներ, ճիշդ եօթը: Կէս գիշերը բաւական անցած է. տփուր շողերը լիալուսնի՝ անշուք տնակին ցածուկ լուսամուտէն սողոսկելով՝ կը թրթռան եօթն անմեղ դառնուկներու դէմքերուն վրայ՝ որոնք կը քնանան մուշիկ մուշիկ... Եօթն անմեղ դառնուկներ անուշիկ, ճիշդ եօթը...:

Հայրիկը վաղուց մեկնած է իր դարբնոցը, ու փութին մօտ սալին վրայ կը ծեծէ երկաթը տաք տաք: Հագիւ հինգ ժամ քնացած է, եւ ի՞նչպէս կրնայ վայրկեան մ'աւելի մրափել. բազմանդամ ընտանիքի տէր է. մէկ շահող, ինը հատ ուտող...: Ո՛հ, ապրուստի խնդիր, հացի խնդիր, քանիօ՞ն դժուար գործ...:

Եօթն անմեղ դառնուկներ... ու անոնցմէ մէկը որդեգիր...:

Հարուստ այլ գթոտ, ազնուասիրտ բարեկամ մը անոնցմէ մին որդեգիր կ'ուզէ: Ազնի՛ւ առաջարկ մը, անկեղծ բարեկամէ մը, ու իրենք աղքատ, օգնակարօտ, բայց շատ համեստ ու քիչ մըն ալ հպարտ...:

Հայրիկը, թէեւ օրը բանող օրը ուտող, եւ սակայն հեռատես ու խորհող՝ չէր կրնար մերժել այսպիսի ազնիւ առաջարկ մը, միայն իր կնոջ կամքին կ'ուզէ թողուլ:

Որդեգիր՝, եօթնէն մէկը որդեգիր... ու այդ օրը պատասխան պիտի տան...:

Հոն, սենեակին անկիւնը ծնրադիր՝, կ'աղօթէ մայրիկը ջերմեռանդ: Կը դառնա՛յ, կը մօտենայ հանդարտիկ ննջող դառնուկներուն քով, որոնց ամէնէն տարէցը հազիւ տասնեւից տարեկան գեղանի կոյս մըն է խաժակն ու խարտիչահեր, լուռ, մտախոհ կանգ-

նած կը դիտէ դանոնք, անոնց լանջքերուն ելեւէջը...: Հո՛ն է իր կուսական անմեղ երազներուն երախայրին, — անդրանիկ հոգեակը, Սիրվարդ, որ առաջին անգամ արտասանած էր անուշիկ լեզուով — «մայրիկ» — ...: Բաժնե՛լ դայն մայրենի ծոցէն... ո՛հ, անկարելի բան, բացարձակապէս անկարելի՛...: Անոր քով, նոնապեղ այտերով, — Հրաչեա՛յ, — իր պատկերը կրող կայտառ մանչը, զոր այնքա՛ն կը սիրէր կաթողին, — տալ դայն որդեգիր... ո՛չ, ո՛չ, ի՞նչպէս կարելի...: Հոս Ծուշան եւ Ծահէն, աննման երուորեակները, բաժնուի՛լ անոնցմէ... Հասա Վրո՞յրը, այն կրակ ու բոց մանչը՝ որ դպրոցին մէջ առաջին է: Վարսենիկ, հայրիկին անուշիկ սիրելին, որ դեռ նոր ըսկրած է երթալ մանկապարտէզ, որ դեռ նոր սկսած է թոթովել — «հայրիկ ջան», իսկ Բենիկը, զոր դեռ չաբաթ մ'առաջ կաթէն կտրած է, եւ որ հաղիւ կ'ընէ մէնամէն տատես, ու կը թոթովէ... «մամա, մամա, կակակ, ըմպու»... ո՞րը, ո՞րը արդեօք պիտի տայ որդեգիր... ա՛խ, պիտի կրնա՞յ տալ...:

Լուսցած է, դեռ կը քնանան եօթը անմեղ դառնուկները, ճիշդ եօթը: Խոստացուած ժամանակը կը հասնի, քիչ վերջ պիտի դայ այն բարի մարդը, գթասիրտ հարուստը, առնել անոնցմէ մին...: Որոշումը տալու է: Ծնրադիր կը սկսի աղօթել կրկին... բարձրաձայն կ'աղօթէ, կ'աղօթէ հեկեկանօք, կը փղձկի սիրտը... աչքերը կը լճանան տաք արցունքով...: Կ'ելլէ՛ յանկարծ, կը կանգնի՛ անվեհեր, յաղթակա՛ն...: Տուած է իր որոշումը, իր վճռական, անդարձ որոշումը: — «Ամէնքս միասին պիտի ապրինք, միասին պիտի տառապինք, միասին պիտի մեռնինք: Ո՛հ, մայրենի՛ սէր, մայրենի՛ սիրտ...:

Ամէնէն մեծ դիւցազնուհին չէ՞ մայրը՛... — մայր

ըր, սպիտակ շահոքրամը չէ՞ ան, այն չնաշխարհիկ
ծաղիկը, խորհրդանշան, մայրութեան, մայրական ան-
նըման սիրոյ: Ի՞նչ բան աւելի պատշաճօրէն կրնար
ներկայացընել մայրութիւնը՝ քան այս չքնաղ ծաղի-
կը... Իր սպիտակութեամբը՝ որ կը խորհրդանշէ մայ-
րութիւնը, իր տեւական յատկութիւնն է՝ հաւատար-
մութիւն, իր բուրումը՝ ՍէՐ, իր աճումի ընդարձակ
դետինը — «ԳՈՒԹ» — իր տեսքը ՏԻՊԱՐ ԳԵՂԵՑԿՈՒ-
Թիւն:

Գ Ո Ւ Թ

Տըլտուր, մըթին այն գիշեր
Հիւսիսն ուժգին կը փըչէր,
Հոգին քշուառ մուրացկին
Թըռա՛ւ, հասաւ վեր, երկին,
Ըսա՛ւ, «ներէ ինձ, ԱՍՏՈՒԱ՛Ծ,
Իեզ գալուս, դեռ չի կանչուած...
Կեանքիս գարնան մէջ, աւա՛ղ,
Մեռա՛յ ես մերկ, անաւա՛ղ...»
Տէ՛ՐԸ երկրին, երկընքին
Պատասխանեց տրամագին, —
— «Որդեա՛կ, այդ ի՞նչպէս կ'ըլլայ,
Չե՞ն իմ սուրբերս երկրի վրայ,
Արդեօք ըզքեզ առանձին
Թողով երբեք չօգնեցի՛ն...»:
«Սուրբերդ», ըսաւ, «Տէ՛Ր գըթած,
Վարեն կենցաղ մը մաքուր,
Կեանք մ'աղօթփի խնկարոյր,
Ի՞նչ գիտեն քէ մե՛րկ, ազա՛տ,
Կը կորսըւի՛նք աննրկատ...»:

Անոնց ջանքն է մի միայն
Ցոյց տալով այս կեանքն ունայն՝
Փրկել սոսկ չար մեր հոգին՝
Յարմարցընել երկընքին...:
Չունենալով մե՛նք մինչդեռ
Պատառ մը հաց, — ներէ՛, Տէ՛Ր, —
Մեր մարմիններն անսըւազ,
Ա՛հ, կը մեռնին ա՛յնքան վաղ...:»
Հուր ցասումով, վիշտով խոր,
Տէ՛Րն որոտաց ահաւոր, —
— «Իե՞զ համար, մարդ ապերախտ,
Թողուց ՌԴԴԻՍ այս ԴՐԱԽՏ,
Յանձն առաւ ԽԱԶԸՆ երկրի...:
Ուրեմն ի գո՛ւր ԱՆ կ'ապրի...»:

Յ Ի Շ Ա Տ Ա Կ

Կը յիշեմ՝ սի՛րտըս լեցուած՝ գիրգ կոկոնները դեռ կոյս
Վարդեմիիս՝ որ հիմա հըմայաթափ, անտերեւ,
Ու գրկըւած ցայգերգէն սիրականին հոգեյոյզ,
Կը սարսուա՛յ միայնակ՝ տըլտուր աճուին իր վերեւ...
Նոյն ցուրտ սարսուռը կ'անցնի երակներուս մէջ, հոգ-
ւոյս
Քանի՛ դիտեմ գոս ոստերն ու մութ երկինքն անաբեւ
Եւ կը խառնե՛մ մոխիրը...:

Մըտամուլար կ'որոնեմ կեանքիս գարունը զըւարթ,
Յակինթ երկինքն ոսկեշող, շունչը քեթեւ գեփիւտին,
Փայլուն դէմքեր ծիծաղկոտ, շուրթեր՝ կեռաս, այ-
տեր՝ վարդ,
Խինդ դաշտին վրայ, օդին մէջ, ժըպիտ՝ բարձունքը,
հեռին

Բիբեր, համակ սիրացայտ, նակատ անամպ, լուսա-
գարդ,

Ա՛հ, կ'երագե՛մ այս ամէնն, եւ քաց աչքերս կը յառի՛ն
Վա՛ր, դէպի գորշ մոխիրը... :

Հոգիիս մէջ կը գարթնուն յիշատակներ անդադրո՛ւմ,
Կարծեմ տեսնել գառաջինն այն ըղձանոյշարարած,
Ըզգալ անոր սիրայեղց գրկախառնումն ու փարում,
Մագնիսածիգ սեղմումներն իր վարդանիշ գիրգ ձեռաց,
Ջե՛րմ, կաթնաբոյր համբոյրներն, համակ սե՛ր, խանդ
ու քրքոռում,

Ու խենթի պէս կը խառնեմ՝ անքարք աչքե՛րըս յառած
Յո՛ւրտ, անըզգա՛յ մոխիրը... :

Կ'անըջանամ անծանօթ, խորհրդաւոր ապառնին,
— Նոր տարիներ՛ր, ամիսներ՛ր, օրեր, նո՛ր կեանք,
լո՛յս, ժըպի՛տ,

Վայելել նո՛ր սէր, Մայի՛ս, լըսել նորեկ ծիծառնին,
Շնչել հեշտ բոյրն զգլխիչ կոյս վարդերու դեռափթիթ,
Վերեւ տեսնել նո՛ր երկինք մ'ո՛ւր խօլ իզներս սաւառ-
նին,

Կը գառանցե՛մ խելացնոր... Եւ աչքերէս շիթ առ շիթ,
Արցունք քրջեն մոխիրը... :

Եւ ամպերէն դեռ անդի՛ն կ'ուղղեմ աչքերս լալագին,
Կը ցնցըլի՛ էուքիւնս վըսեմ իդձով մ'առ Ա՛նՀՈՒՆՆ,
Ա՛հ, երբ փշրի՛ն անիւներն կեանքիս տըկար սայլակին,
Եւ ան կառչի՛ աներեր՝ ժիտ ընքացէն իր սահուն,
Որո՞ւն արդեօք աչքերէն արցունք պիտի կայլակին
Հատիկ հատիկ, հանդարտիկ... ո՞վ, արդեօք ո՞վ այն
պահուն

Պիտի խառնէ մոխիրը... :

Յ Ա Յ Գ Ե Ր Գ

Գիշեր է մըքին, լուռ է ամէն ինչ... :

Կը նիրհէ բնութիւն կարծես մահու նինջ,
Ո՛չ ձայն, ո՛չ նըւագ, ո՛չ հծծիւն նըւա՛ղ,
Անըստուգութի՛ւն մահաբոյր, աւա՛ղ... :

Կը վառե՛մ նրագս, սակայն աւելի
Մութն ինծի տըխուր քըլի, սոսկալի՛... :

— Յանկա՛րծ գիշերին անդունդէն սհեղ՝
Կը ծընի՛ այգուն լոյսը փառահեղ .

Արտոյտը կ'երգէ՛, կը գանգէ՛ անտառ՝

— «ՓԱ՛Ռ-Ք ԲԵՁ ԱՐԱՐԻ՛Չ հրգօր, հրաշափառ :

* * *

Մըքի՛ն է հոգիս, տխրաբոյր, անձայն,
Մըռայլը մեղքի կը պարուրէ գայն .

Թմրած է հոգիս, անշարժ, անխըլի՛րտ

Ա՛յ չի բարախեր, մեռած է իմ սիրտ... :

Ի գո՛ւր կը պլպլայ իմ առ կայծ պատրոյգ,

Շաւիղս անծանօթ է, ելին անըստոյգ,

Ու մութն աւելի սհարկու քըլի... :

Մատնելով հոգիս անպատում ցաւի... :

— Յանկա՛րծ կը ցրուի մշուշն անփարատ,

Ու ՔՈՅԴ կը ծագի սուրբ լոյս անարատ,

Կ'ողողե՛ն հոգիս շողերդ անապակ,

Կ'արծարծեն ԲԱՐԻՈՅՆ, ճՇՄԱՐՏԻՆ փափաք,

Մեղքէն ազատուած, պարզէ իր քեւեր

Հոգիս, արցունքի հովտէս քոչի՛ վե՛ր,

Ջուարք, հոգեզմայլ, անսահման խանդիւ

Երգել ԲԱՐՈՒԹԻԻՆԴ ու ՍԷՐԴ ցայգ ու տիւ,

Թող ԱՐԳԱՐՈՒԹԵԱՆԴ անըսպառ արեւ

Վառի իմ հոգւոյս երկընքին վերեւ,

Լեզուս բող ԲՈՒ փառեղ երգէ միշտ ՀԱՅՐ իմ,
Թող միշտ ՍՈՒՐԲ ՍԻՐՈՅԻ բոցերովն այրիմ...:

ՀՈԳԵԶԱՐԹՆՈՒՄ

Լըռած էր ինձարն ոսկելար քննուշ,
Զէր լսուեր յուզիչ թրթռումն յանկերգին...
— Բայց այժմ կը յորդէ ՄԵՂԵԴԻՒՆ անուշ
Ու ՇՈՒՆԶՆ ՀՈԳԻՒՆ կ'ածէ նուագ կրկին...:

Անքեր էր թգեհին, գօսացած կանուխ,
Զո՛ւր փնտէր անցորդ գով ստուերն անոր,
— Այլ արդ ունի ծառն իր համեղ պըտուղ,
Տօղած է ՀՈԳԻՒՆ երկնաձիբ շընորհ...:

Աղբիւրն էր սառած, չկար փրփուր շողուն,
Զուրը կեանաստու ննջէ՛ր անօգուտ...
— Բայց հիմա խայտան ցովքերն արեւուն
Ու ԲՈՅՆ ՀՈԳԻՒՆ ՀԱԼԷ ՍԱՌԸ շուտ...:

ՃՇՄԱՐԻՏ ԳՈՒԹԸ

Կրպակիս մէջ փոքրիկ, ցած
Դժուարութեամբ խիստ՝ շահուած
Դրամէս ոսկի մը տըլի
Մէկ անծանօթ մուրացկի.
Ան շուտ մսխեց այդ մետաղ,
Ու ինձ եկար կրկին պաղ,
Դարձեալ նօթի, անհանաչ,

Ինչպէս եկած էր առաջ...:
Բայց դրամի տեղ այս անգամ,
Իբրեւ անկեղծ բարեկամ
Իրեն խորհուրդ մը տըլի.
Խոճոռեցաւ յիրաւի,
Իրեն ազդեց շատ մեծ ցաւ,
Սակայն ինքզինքը գիտցաւ,
— ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ, ԳԵՐԱԳՈՅՆ
ՄԱՐԴՆ՝ այս անգամ, ՄԱՐԴԸ ԲՈՒՆ,
Իրապէս սնած, զգեցած,
Եւ օրհնութեամբ պըսակուած,
Այլեւս երբեք չի մուրաբ,
Զի տուի խորհուրդ օգտակար:

ԼԱՄԲԱԿԻՍ ՎՐԱՅ

Ո՛չ, չեմ ուզեր ես երբեք՝
Աշնան տըլխուր այս ամիս՝
Որ հող միմակ, վշտաբեկ,
Դեռ չի բացուած թառամիս...
Ո՛վ գեղեցիկ, անըման,
Սիրուն, համեստ, ամօթխած
Վերջին կոկոն դու ամբան,
Արդէն վաղուց հեռացած
Է սոխակըդ սիրական,
Եւ շնորհալի թուփըդ ցած՝
Զոր սիրէիր դուն ա՛յնքան,
Տերեւներով մի քանի՛,
Եղեմնապատ, դակլահար
Կը սարսըռա՛յ հիւսիսի

Մահացրնող շունչէն սառ...:
Վերջի՛ն կոկոն դու քննուշ,
Ո՛չ, չեմ ուզեր ես բընաւ
Որ քուփիդ վրայ սըրափուշ
Յուրտ օդին մէջ այս խոնաւ,
Հըմայաքափ ու տխուր
Բացուի՛ս դուն հող միայնակ,
Սիրո՛ւն կոկոն, շուտ եկուր,
Հանգի՛ր կուրծքիս վրայ հիմակ,
Եկո՛ւր, սրտիս իմ մօտիկ
Վերջին կոկոն դու սիրուն,
Դի՛ր քու սրտիկդ գգայնիկ
Սրտիս վըրայ գգայուն,
Բաբախումներըն անոր
Լըսէ՛, իմ ալ ամարան
Գիրգ կոկոններըս ազուրպ՝
Լըռիկ, անձայն խամբեցա՛ն,
Կեանքիս աշնան մէջ այս ուշ
Ներկայութիւնդ ինձ, գիտե՞ս,
Ի՛նչ սփռիչ է, անո՛ւշ,
Լըսե՛ս հառաչն իմ սրտէս...
Կուրծքիս մօտիկ, հոս եկո՛ւր.
Լամբակիս վրայ հանգի՛ր դուն,
Վերջին կոկոնդ քաղցրաբոյր,
Մէկտեղ խոկանք երագուն...:

Ս Ե Ր Մ Ա Ն Ա Ց Ա Ն Ը

Առաւօտեան դէմ, երբ լուսնակն եղած չէ դեռ ըս-
պիտակ ամպիկ մը, երբ քանի մը փոքրիկ աստղեր կը
պլպլան դեռ աղօտ՝ տընութենէ յոգնած յետին ցայգա-
պահներու նման, երբ խափշիկ դիցուհին, ա՛լ հողե-
վար, խոր ու մթին անկիւններ կ'որոնէ պահուելու հա-
մար, ստուեր մը դուրս կ'ելլէ աննշան հիւղակի մը
դռնակէն եւ լռիկ մնջիկ կ'երթայ բլրէն վար դէպի
դաշտ: Սերմանացանն է անի՛ որ կը փութայ իր ծանր
աշխատութիւնն սկսելու: Անյողդողդ քայլերով եւ
հաստատ մտադրութեամբ կ'երթայ իր արտն, առանց
նայելու իր ետին թէ արդեօք ծագա՞ծ է արեւը, առանց
ունկն դնելու թէ արդեօք արտոյտն իրեն կ'ընկերակցի՞
դաշտավայրին մէջ, եւ առանց ուրիշ բան մտածելու
բայց միայն իր ծանր աշխատանքը:

Այդ առ երեւոյթս բիրտ ու կոշտ մարդը, այդ ան-
համբոյր մշակն իր ձեռքին մէջ ունի, քու ապագայ
հունձքիդ յոյսն, ո՛վ բնութիւն, այդ գրգռեակներով
ծածկուած աղքատիկ դեղջուկն՝ իր ցուրտէն ու տաքէն
այրած ու սեւցած խոշոր ձեռքով ոսկի՛ պիտի ցանէ
քու դաշտերուդ ակօսներուն մէջ, ո՛վ շահադէտ մարդ-
կութիւն: Այդ արհամարհուած, երեսէ ինկած շինակա-
նը, սակայն, շա՛տ լաւ գիտէ իր աշխատանքին մեծու-
թիւնը, իր չարչարանքին վսեմութիւնը. անդադրում,
անդանդաղ, կ'երթայ, կուգայ, վեր ու վար՝ անշիտթ
երթեւեկով ու հաւասար շարժումով ճեղքելով առա-
ւօտեան մոլորուն մէղն ու դանդաղ շամանդաղը:

Անձանձիր կ'աշխատի հաւատարիմ երկրագործը
ժիր ձեռքով. անխոտ սիրտով: Կը ցանէ սերմերը, կը
ցանէ յուսալից: Ճակատն հիմա թաց է: Բերնէն ու քը-

Թափողէն ելած շողին կը խառնուի հողէն ելած գոլոր-
չիին: Քրտինքի կաթիլներն իրարու ետեւէ երեսն ի
վար սահելով, կզակէն ու բլթակէն գլորուելով վա՛ր
կ'իյնան, անձրեւի պաղ կայլակներ ալ կ'իյնան երե-
սին, ճակտին ու ձեռքերուն վրայ: Վե՛ր կը նայի՛, տը-
խուր է երկինքը: Արեւելք կը դառնայ, լերանց կա-
տարներ ա՛լ չեն նշմարուիր: Մռայլ մշուշ մը մշտա-
տարած՝ մատղած է անոնց անարեւ արտեւաններուն...
Թուխ, կապարագոյն ամպերու ետին ծածկած է ա-
րեւն իր սկաւառակը...:

Բայց անիոյթ է ինքը, զուարթ է դէմքն եւ ա-
նամպ՝ ճակատը: Կ'աշխատի, կը ցանէ ու կը ցանէ,
աչքերը փարփառ, սիրտը յուսավառ եւ հողին պայ-
ծառ, լուիկ անբարբառ, կ'աշխատի՛ յամա՛ր: Ո՛հ, ի՛նչ
դժուար, ի՛նչ խստամբեր է աշունը հէք մշակին հա-
մար: Բայց անի կ'աշխատի անխոնջ, կուրծքը բաց հո-
վին, բուքին ու ցուրտին:

Իրիկունը կը մօտենայ. կը ցանէ անյապաղ, կը
ցանէ յուսալից, քանզի պիտի հանգչի դարունը: Կը
ճզնի հիմա, կը քրտնի ուժասպառ, քանզի Ապրիլը պի-
տի վարձատրէ իր ծանր աշխատութիւնը: Եթէ երբեք
դզայ թէ իր բաղուկները կը թուլնան, իր սրունդները
կը դողան, կ'երազէ՛ մօտակայ հունձքը, կ'երեւակա-
յէ՛ հասուն հասկերն, ոսկեգոյն որաներն ու դեղին դէ-
ղերն, եւ աւելի՛ ուժով, աւելի՛ վառ եռանդով կը ցանէ՛
ոսկի հատիկներն, եւ իր խրոխտ շարժումները կը լեցնէ
հորիզոնը...:

Եւ դո՛ւն, ո՛վ քաջարի սերմանացան երազի, ան-
կեղծ իղձերու, բարի փափաքներու, ինչպէ՛ս կ'ողբերէ
յոյսն զքեզ, ինչպէ՛ս կը վառէ ապագան զքեզ աշխա-
տութեան եռանդով: Անոնք որ «ցնորամիտ երազող»
կոչելով կ'արհամարհեն զքեզ այսօր, վաղը քու դա-

լունիդ պիտի տեսնեն ժպտիլը, քու սերմերուդ պիտի
տեսնեն ծլիլը, եւ քու հունձքիդ պիտի տեսնեն հասնի-
լը: Ամէնէ՛ն ուշն՝ ամէնէ՛ն անուշ, կարի՛ անագան,
սսոյգ ապագան...:

Ցանէ՛ ուրեմն, ո՛վ երազող, ցանէ՛ տեսլականին
համար, համբերութեամբ սպասելով, հասուննալուն
յուսալով: Ցանէ՛, ո՛վ խորհող, ցանէ՛ բարձր խոր-
հուրդ, ցանէ՛ աղնիւ դաղափար, ցանէ՛ ուղիղ միտք,
բարի խօսք, բարոյաբոյր բառեր, ու կենսահոս խօս-
քեր, որոնցմով լեցուա՛ծ է սի՛րտդ, որոնցմէ շրջա-
պատուած է հողի՛դ, էութի՛ւնդ համակ: Ա՛հ, ցանէ՛,
ո՛վ բարի մշակ, ցաւի աղօսներու մէջ, մորմոքի խոր-
շումներու մէջ, քու բոլոր սէ՛րդ, քու բոլոր սի՛րտդ,
ցանէ՛ բերկրալից, ցանէ՛ յուսալից, եւ ժամանակը պի-
տի դեղնեցնէ առատ հունձքդ, պիտի կապէ լեցուն ո-
րաներդ, պիտի կազմէ քու վարազափունջը եւ պիտի
փոխարինէ քրտնաջան աշխատութիւնդ. ի՛նչ է ցորենը
նախ եւ առաջ, եթէ ոչ միայն խոտ, սոսկ դալարիք:

Հիմա՛, եկո՛ւր, սիրելի՛ ընթերցող, ունկն դնենք,
ի՛նչ կը հծծեն, ի՛նչ կը փափսան այդ սերմերն ու խօս-
քերը:

Սերմերը. — «Փոքրիկ հունտեր, փանաքի սերմեր
ենք մենք. անտրտունջ կը սպասենք, համբերութեամբ
կը սպասենք որ ձիւնաբեր ու խոժոռ ամպերն անցնի՛ն,
ցրուի՛ն, անհետի՛ն, որ բարկ հիւսիսը դադրի՛ այլ
եւս կատաղութեամբ փչելէ, ա՛լ չելլէ՛ իր քարայրէն
դուրս: Կը սպասենք որ փչեն նոտոսն ու զեփիււռը, ու
տաքուկ անձրեւին մեղմ դափիւնը, հեզիկ շառաչիւնը
մեր մութ ու գէջ գերեզմանէն դո՛ւրս կոչէ զմեզ, ը-
սելով. — «եկէք, դուրս եկէ՛ք, սիրո՛ւն հատիկներ,
հերիք թաղուած մնացիք սեւ հողին ծոցը...: Մեր փոք-
րիկ շիրիմներուն մէջ՝ խոր ու մռայլ, լուռ ու տխուր,

անեղծ կը պահենք զմրուխտն ու յակինթը, ծիրանին ու ոսկին, անբիծ սպիրտակն ու հեղ մանիշակը, որ շատ չանցած պիտի երեւնան, պիտի ցուցնեն իրենց խոնարհ դուլինները, կապուղ բայց նսեմ բուսահողէն վեր, զըլարթութեամբ պարարելու ձեր անքթիթ աչքերն, ո՛վ մահկանացուներ: Հո՛ս, անդորր, մեր մօր ծոցին մէջ կը լսենք խուլ գոռումը բուռն փոթորկին՝ որ աւեր կը սփռէ երկրի վրայ, սարսափ կ'ազդէ մինչեւ խի ամէնէն յանդուգն ու խիզախ օդարանին: Սակայն, ի՛նչ փոյթ մեզի, քնկէ զգուշանալու պէտքն խի չունինք: Գիտենք թէ ամենայն ապահովութեամբ պատասպարուած ենք, եւ նոյն անփոյթ վիճակը պիտի ունենանք, մինչեւ որ երկիրը կարօտի մեր թոյրին ու բոյրին, մեր լոյսին ու փայլին, գեղեցկութեան ու շնորհին: Ի՛նչ երջանկառիթ է այն ասպնջականութիւնը զոր կը վայելենք հիմա: Եւ սակայն, ո՛րչափ քաղցր է այն գործն, ի՛նչ վսեմ է այն պաշտօնն, այն ծառայութիւնը՝ զոր պարտինք կատարել: Միայն համբերութեամբ կ'ըստասենք այն օրհնեալ ժամուն՝ երբ ԱՐԱՐԻՉԸ պիտի գործածէ մեր պարզ, անսեթեւեթ, անարուեստ եւ խկատիպ գեղն ու շնորհն՝ աստղադարձելու համար ամէն աննշան անկիւն եւ ամէն առանձին ու տխուր վայրիկ՝ սիրուն ու դալար տերեւներով, չքնաղ ու փափուկ ծաղիկներով...:

— Խօսքերը — «Աննշան բայց անոյշ, մեղմիկ այլ ազդու խօսքեր ենք. միշտ յուսալից կը սպասենք, լռիկ մնջիկ կը սպասենք: Սիրող սիրտերու ծածուկ ծալքերուն մէջ պահուած ենք: Ի՛նչ անպատում հրճուանք, խանդ, ի՛նչ երջանկարար խանդաղատանք ունինք մեր խոնարհ շրջանին մէջ, զորս օր մը, ժամ մը, վայրկեան մը պիտի սփռենք մեր շուրջ, պիտի գեղունք սիրտերու մէջ, պիտի հեղունք հոգիներու մէջ...: Գար-

նան եւ ամբան օրերու, պայծառ ու դուարթ եղանակներու համար չենք սպրիւր միայն: Եթէ սերմերն ա՛յնքան դուարթ, ա՛յնքան փայլուն ու հաճելի կրնան ընել երկիրն, ո՛րքան սիրելի, քանիօն թանկագին են այն անմեղ խնդութիւնն եւ անապակ հեշտութիւնը՝ զորս կրնանք մատուցանել քե՛զ առաւօտէն, ո՛վ մարդկութիւն...:

Սակայն պիտի կենդանանա՞նք, պիտի ոգեւորի՞նք սերմերուն պէս, մեր վայելչագեղ թերթիկներն ու շընորհալի ծալքերն ալ պիտի բացուի՞ն օր մը...: Պատգամներ ունինք մենաւոր ու տխուր սիրտերու համար, ճշմարիտ ու անկեղծ սփոփանք՝ նկուն հոգիներու համար, եւ թշուառներու համար՝ յոյս՝ որ արծաթով դնուած չէ: Դէմքերու ժպիտն, աչքերու լոյսն է՝ որ մեզ կը հրաւիրէ մեր վսեմ պաշտօնին ու կոչումին: Աւելի քաղցր ու ազնիւ, աւելի շնորհագեղ քան ծաղիկներն, աւելի թանկագին քան դոհարները, անդադար պիտի օրհնարանենք ԱՐԱՐՁԻՆ բոլոր տարիներն ու եղանակները, ԱՆՈՐ ամենակարող ձեռաց բոլոր գործքերը...:

ԻՏԵԱԼԻՆ ԱՐԺԷՔԸ

Մարդ մը կանգնած է՝ բլրի մը գագաթ,
Դիրքն ուղղահայեաց, իր խոռուն քակատ
կը փայլի շողէն, ակնարկն սեւեռուն
Ի վե՛ր անքարքափ նայի՛, շատ հեռուն...
ՄԸՏԱՏԻՊԱՐԻ՛Ն... դրամ դիզել անբաւ,
Եւ կամ քէ շահիլ հոչա՞կ ու համբաւ...
Զիք տարբերութիւն բնաւ իրեն համար,

Բա՛ւ է որ քալե՛ք ինք՝ կամֆով յամառ,
Միշտ ԱՐԳԱՐՈՒԹԵԱՆ քամբէն չի շեղի՛,
Ականջ չի դընէ՛ անհառ, անտեղի՛
Քննադատութեանց, սին դիտողութեանց,
Միայն ունենայ ազնիւ, գերագանց
Վեհ մըտատիպար՝ գերդ շողուն արեւ
Գիշեր քէ ցերեկ՝ իր գլխուն վերեւ...:
Սուկ այդ ԻՏԷԱԼԻՆ իրականացման
Համար աղօթե՛, գործե՛ անպայման,
Մինչեւ որ հասնի անոր, ԳՅՀԱՈՈՒՄ
Իր ՄՏՔԻՆ, ՀՈԳԻՈՅՆ ՅՆԾՈՒՄ ԱՆՊԱՏՈՒՄ...:

Յ Ո Ւ Շ Ի Կ Ն Ե Ր

Ջինջ ԼՈՅՍԸ է ան՝ որուն ոսկի ցոլացում
Կ'օրհնէ մեր կեանքն մեզ տալով խինդ անպատում,
ՀԱՌԱԳԱՅԹ մը՝ մեր մտքի խոր գիշերունան:
Հակտին վըրայ յանկարծ կուգայ երեսան:

ԱՐՁԱԳԱՆԳՆ է՝ որ անցնող ձայնն աւելի
Քաղցր, ներդաշնակ կ'ընէ, այնքա՛ն սիրելի՛
Ո՛րքան հեռուէն հասնի մեզի մեղմօրօր,
Ա՛յնքան մեր սի՛րտը կը գրաւէ օրէ օր...:

Ջինջ ՀԱՅԵԼԻՆ՝ որուն բիրեղըն ընդ միշտ
Կը ցոլացնէ — ՅՈՅՍ, ՍԷՐ, ԵՐԿԻԻՂ, ՀՐՃՈՒԱՆՔ,
ՎԻՇՏ,
ՋՂՋՈՒՄ, ԱՂՕԹՔ — մեր դէմքին հետ կը տեսնենք,
Մեր ներքին «ԵՍԸ» — մեր ՄԻՔՆ ու ՍԻՐՏ, ՀՈԳԻՆ —
մենք:

ԳԱՐՈՒՆ մը նոյս, նըշուլագեղ, հըմայուն,
Կը շառագնի՛ արտասովոր, արեւուն,
Արուսեակին մայրն մտնելէն շա՛տ, շա՛տ վերջ,
Հորիզոնով մը ոսկեհալ, այնքա՛ն պերճ...:

ՏԵՐԵԻ մը սուկ՝ գոր ո՛չ մրբի՛կըն սաստիկ՝
Ո՛չ ալ եղեամն կրնան կապտել մէկ պահիկ,
Թառամեցնե՛լ... ան կը մընա՛յ միշտ դալար
Ու կը ՔՐՔՈՂ իրբեւ քընար ոսկեղար...:

Ամբոսական ԲՈՅՐ մ'գգլխիչ, մեղրածոր,
Հարիւր քերթեան քննաշ վարդէ մը բոսոր,
Որուն քէն տերեւներն են ցանցնուած,
ԳԱՆՁ մ'է անգին, անկապտելի՛ ստացուած:

ԿԵԱՆՔԻ ՀԱՅԵԼԻՆ

Հաւատարիմ սիրտեր կան
Ինչպէս կան քաջ հոգիներ,
Միշտ իրարու օգնական,
Թշուառն, անկեալն են կանգներ,
Հոգիներ կան նշմարիտ,
Ա՛յնքան բարի ու մաքուր
Ջերդ քանկագին մարգարիտ՝
Խօսով, բարով քաղցրարոյր:
Ինչ որ ունիս լաւագոյնն
Տա՛ւր դուն սիրով աշխարհին,
Վստահ եղի՛ր, օր մը դուն
Պիտ՝ վայելես նոյն բարին:

Տո՛ւր սէրդ անկեղծ, եւ ահա՛
Սէրն քու կեանքդ պիտ' զեղու
Եւ ոյժ՝ քու վրադ պիտի գայ
Ինկած պահուդ փրկելու:
Օ՛ն, դուն հաւատք ունեցիր,
Եւ շատ սիրտեր պիտ' ցոյց տան
Իրենց հաւատքն անբասիր
Քու խօսքերուդ, գործքիդ վրան:
Տո՛ւր նշմարիտըն անվախ,
Պիտի ստանաս նոյն պարգեւ,
Պիտի չըսես «բնա՛ւ, աւա՛ղ...»:
Այլ գոհ մընաս արդարեւ:
Անոյշ ժպտիդ փոխարէն
Դուն, նոյնքան քաղցր ժըպիտ
Պիտ' ըստանաս աշխարհէն,
Երջանկանա՛յ պիտ' հոգիդ:
Վշտացեալին հէ՛ք սրտին
Կարեկցութիւն դուն ցոյց տո՛ւր,
Այրույն տընակը ցրտին
Ջեռուցանէ՛ քող քու հուր,
Քանգի կեանք է հայելին
Թագաւորին ու գերույն,
Արդ ընե՛նք մէր կարելին,
Ինչ որ ենք մենք՝ ընենք նոյնն,
Ինչ որ ունիս ԼԱԻԱԳՈՅՆՆ
Տուր դուն սիրով ԱՇԽԱՐՀԻՆ
Վստա՛հ եղի՛ր, օ՛ր մը դուն,
Պիտ' ՎԱՅԵԼԵՍ նո՛յն ԲԱՐԻՆ:

Ա Մ Ա Ն Ո Ր

Գրասեղանիս մօտեցաւ ան, շրթներուն
Վըրայ գունատ՝ վախի դող կար սարսըռուն,
— Իր այդ օրուան երկար դասն էր վերջացած,
«Նոր քերթ մը, Տէ՛ր իմ սիրելի, ինձի կա՞յ
Եթէ հանիք, ես արեցի ասիկա...»:
— Ըսաւ տըղան, ո՛րքան յուզուած, նո՛յնքան ցած,
Բըծաւորուած այն քերթին տեղ ես անոր,
Տըլի անբիծ ու անարատ քերթ մը նոր,
Ու ժպտեցայ իր արցունքոտ աչքերուն,
«Օ՛ն, լաւագոյն ըրէ՛, որդեա՛կ իմ սիրուն»:

* * *

Հոգիս լեցուած ահուդողով, հուսկ պահուն՝
Երեսանկեալ ես մօտեցայ ՍՈՒՐԲ ԳԱՀՈՒՆ,
— Ցո՛ւրտ, անկեղան, ա՛յ մեռած էր ՀԻՆ ՏԱՐԻՆ
«ՀԱՅՐ սիրելի», հեկեկացի, «Սէ՛ր անհուն,
Ինձի համար չունի՞ս նոր քերթ մ'արդեօք դուն,
Եղծեցի գայս, չի գործելով ես ԲԱՐԻՆ...»:
Առաւ հին քերթը բիծերով բիւրաւոր,
Ինձի տըլաւ նոր մ'անբիծ, ա՛յնքան աղուոր,
Ու ժպտեցաւ անուշ՝ տըլտուր իմ սրտիս,
— «Օ՛ն, լաւագոյնն ըրէ՛ հիմա, իմ որդիս...»:

Ո ՞ Ի Ր

Տխրաշունչ հողմիկն ո՞ւր այսպէս սուրայ,
Արդեօք ի՞նչ տանի իր քերթը վըրայ,
Անշուք պարտէզին մէջէն շաչելով՝
Ո՞ւր ալիքն օդին փեղէ ի հողով...:

Ո՞ւր նախքան թռչնող երամներն անթիւ,
Որք մեր շուրջ, մեր մօտն երգէին խանդիւ,
Մեզ ներշնչէին սէր, խնծիդ ու հեշտ,
Այժմ ո՞ւր տան իրենց վերջին հըրածեշտ :

Վըտակն որ երբեմն էր արծաթ — վընիտ,
Լոյսն արտափայլէր երկնից ու ժըպիտ,
Ո՞ւր մըռընչելով յարդահոս, պղտոր
Ժայռից բարձունքէն կը սահի մոլոր... :

Ո՞ւր նեպեն ամպերն սպիտակ ու թուխ,
Գուրջին այգոյն, վերջալուսին ծուխ,
Ո՞ւր արտասուելով յարդաառատ, լըռին
Հորիզոնէն վեր փութով սաւառնին... :

Մեւ նոնիներու ըստուերաց մէջէն
Մահկին ցուրտ նըշոյլք դէպ ո՞ւր յառաջեն,
Սառած վիմին վրայ գոնէ մէկ պահիկ
Դադար չառնելով ո՞ւր դիմէ մահիկ... :

Ո՞հ, ո՞ւր այդ յառեալ աչքեր կը նային,
Է՞ր այդ լըռութիւն տիրէ շիրմային...
Ո՞ւր արդեօք հասնիլ բաղձայ կաթոգին,
Այդ երազներով բոցավառ հոգին... :

Ո՞ւր... դէպ յանձանօ՞թն, դէպի բացակա՞ն,
.....
Եւ սակայն ԾԱՆՕՒԹՆ, միայն ԻՐԱԿԱՆՆ... :

Լ Ո Ւ Մ Ա Տ Ո Ւ Ն Ը

Բազմադարեան ժայռի մը վրայ վիթխարի՝
Կ'արձանանար փարոսն հսկայ մարմարի,
Ցերեկն ի բուն ան կը խորդար ի խոր բուն,
Իսկ գիշերը միշտ զգաստ էր եւ արթուն :
Աշնանային մրրկալից գիշեր մ'էր .
Ոչ մի նշոյլ իսկ կ'երեւէր լուսաներ .
Սոսկ կը տիրէր ազջամուղջի սեւ դժխոյն,
Ահեղադէմ, խոժոռ, անհաշտ եւ տժգոյն
Մրրիկն անգուսպ եւս առաւել կը կատէր,
Կը մոնչէին ապերասան կոհակներ,
Կը փշրէին հսկայ ժայռին բաղխելով՝
Եւ վերըստին կը դառնային ի խոր ծով...
Այլ փարոսին՝ հովն ու ծով՝ բնաւ փոյթը չէր,
Շիկակարմիր իր լուսով ան կը ժպտէր,
Կը ծաղրէր խուլ, տխուր բզգիւնն ցուրտ հողմոց
Եւ մոնչիւնն անեղ ծովուն ալեկոծ,
Հո՛ն, ժայռին վրայ կանգնած լուսոյ վեհադիր,
Կը սփռէր լուռ ու մունջ ոսկի շողերն իւր,
Թէպէտ գոռար ծով, փըչէին բունն հովեր,
Անշարժ էր ան, եւ երբեք չէր վրդովեր :

* * *

Կէս գիշեր էր, դեռ փշրէին խելագար
Ալիք ծովունն յաւազ, ի ժայռ եւ եւ ի քար,
Խորը ծովունն՝ ուր չկար լոյս մը բընաւ .
Խոր ստուերին մէջ կը շարժէր մի մեծ նաւ,
Ղեկավարը յուսահատած չէր գիտեր
Ուր ուղղել նաւն, կը դողային իր թեւեր,
Ձայնը մարած կը գոչէր, ա՛հ, կորսւած
Ենք՝ թէ չօգնէ մեզ բարեգութ ՀԱՅՐ ԱՍՏՈՒԱԾ,

— Յանկարծ գոչեց ուժգին մի հէֆ նաւաստի,
«ԼՈ՛ՅՍ, ԼՈ՛ՅՍ, այլ եւս հանգիստ եղէֆ, հաւաստի,
Մօ՛տ է ծովափն, մերձ հայրենի՛ր ապահով,
Թէպէտ գոռա՛յ ծովն ու փըչէ սաստիկ հով,
— «ԼՈ՛ՅՍ»— գոչեցին բոլոր նաւորդֆ սրտաբեկ,
ԼՈ՛ՅՍ, ՓՐԿՈՒԹԻ՛ԻՆ, չկա՛յ կասկած բնաւ երբեֆ,
Ի գո՛ւր եղանֆ այսֆան երկչոտ, ահափետ,
— Լո՛յս... այլ չիֆ յոյս», մըմոաց սէգ նաւապետ,

* * *

Առաւօտ էր, բնութիւն ողջոյն կը ժպտէր,
Կը ծըփային աստ անդ նաւուն բեկորներ,
Իսկ նաւաբեկֆ՝ ուրախութեան արցունքով
Կ'աղօթէին վեհ փարոսին վէմին ինով :

Մ Ա Ն Ի Շ Ա Կ

Փոքրիկ, սիրուն մանիշակ
Խոր ծործորին մէջ կ'անէր,
Բուրեղ, վստահ, գոհունակ,
Մինչ ցոզալից իր աչեր
Ոչ ոք, ոչինչ տեսնէին,
Բայց եթէ սեւ հողաբլուր
Եւ իր վերեւ ջինջ երկին՝
Որ զինքն հսկէր, դիտէր լուռ :

Սփռէր բուրումն իր անոյշ
Իր շուրջն, իր մօտն եւ հեռո՛ւն,
Եւ անցորդներն անըզգոյշ,
Շնչելով իր բոյր սիրուն,
Գտնէին զինքն դիւրաբար

Եւ սիրէին մի միայն
Գեղեցկութեանը համար,
Հէգ մանիշակն աննըման :

Համեստ ծաղիկն օրէ օր
Սփռէր իր այդ յոյժ չնչին
Տաղանդ ի սփիւռս բիւրատր,
Միայն ի փառս ԱՐԱՐՁԻՆ.
Ո՛րքան անէր ու փքքէր,
Այնքան բուրէր հիաստանչ,
Եւ ծըծէին իր քերքեր
Շունչ գեփիւռին, ցօղ, ֆառանչ :

Այսպէս ողջոյն ջերմ ամառ
Անէր սիրուն մանիշակ,
Սփռելով բոյրն անդադար
Հաւատարիմ այս մըշակ.
Փըչեց աշուն ցրտագին,
Խամրեցաւ հէֆն անջատուած
Թողլով սակայն կարն կեանքին
Յուշիկներն ֆաղցր, անմոռաց :

* * *

Մանիշակէն աւելի
Վաղանցիկ չէ՞ ե՛ւ կեանք մեր,
Ո՛րքան լինին հեշտալի
Ա՛յնքան սուղ են մեր ժամեր :
Իցի՛ւ թէ յետ մեր մահուն
Թողուինք հոս երկնից տակ՝
Ի սիրտս սիրով սուրբ, անհուն
Քաղցր, անմոռաց յիշատակ... :

ԳԵՐԱԳՈՅՆ ԸՆԺԱՅՈՒՄԸ

Ո՛չ գահ արժանի, ո՛չ թագ փառապանծ,
Ո՛չ գոհար անգին, ո՛չ անըսպառ գանձ,
Ո՛չ ծաղկեպրսակ թարմ ու գեղաթոյր,
Որ ծորէ այերն բուրեղ ու մաքուր,
Ո՛չ արեգնացայտ բարձունք աննըման
Կատարեալ, վըսեմ, սուրբ երանութեան,
Որ ձգտին մերձիկ արեւուն, աստեղց՝
Յայտնուած խոստմամբ ազօթֆի անկեղծ:
— Ասոնք հազորդի երբեք չեն կարող
Վեհ գգացումներ սրտի մը սիրող,
Մեծագոյն քան գայս նուէրներն ամէն
Է՛ այն միակ պարգեւն՝ տրուած երկինքէն
— ՍՈՒՐԲ ՍԷՐՆ անձնըւէ՛ր, գոհո՛ղ, ծառայո՛ղ,
Հաւատարմաբար, ՍԷՐՆ յարատեւող:

Գ Ի Տ Ե Պ

Ի՞նչ է ՀՈՂՄ

Երբոր այգու ն կամ ընդ երեկս մեղմ ու գով
Խոր անտառին սաղարթին մէջ սուրալով՝
Երագողին մատչի ճակտին ի համբոյր՝
Մարել անկէ աներեւոյթ թռչող հուր...:

Ի՞նչ է ԶԱՅՆ,

Երբ դայլայլիկ թռչնոց ազու հիմեմեան,
Քնարի թրթռումն ու զուարթնոց դիւթիչ ձայն
Բանաստեղծին մեղամաղձոտ, փափկաթել
Սրտին բախեն անբոյժ, խոր վիշտն սփռփել:

“ Ի՞նչ է ԼՈՅՍ,

Երբոր երկնից վեհ լուսաւորն, պերն դշխոյն
Շրթամբք անբիծ, արծաթափայլ, ոսկեգոյն
Մահկանացուի մը սիրահար հողեղէն
Յառած աչքերն համբոյրներով ողողեն:

Ի՞նչ է ՍԷՐ,

Երբ հրեշտակի մ'աստեղաբիթ, գեղանի
Դիմաց վըրայ վարդ մը չքնաղ ծածանի
Խոր անուրջի մէջ յածի սիրտն իր մուր
Տրոփէ փափուկ սիրտըն յուզմամբ անսովոր:

ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ

Ո՞վ արդեօք ուսոյց մեզ թէ մի պատճառ՝
Մեծ եւ առաջին, գերագոյն, անճառ,
Քան գարարչութիւն էր եւ է՛ տըւած
Ներդաշնակ օրէնքը տիեզերաց
— ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ:

Ո՞ր քաջ ուղեցոյց կրնայ անխափան
Մեզ առաջնորդել այն մեծ գորութեան
Զոր պաշտել կռչէ մեզ գիտակցութիւն,
Եւ միշտ որոնել եռանդով արթուն
— ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ:

Երբ գործողութիւնք մեր յաջողին լաւ,
Եւ միշտափրփիթ յուսոյ ծիլք անբաւ
Լընուն մեր իղձերն, ո՞վ ցոյց տայ արդեօք
Ո՞ւր վայրն երջանիկ անթարշամ ծաղկօք,
— ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ:

Երբ կըրից հետ բուռն փորձութիւնք անթիւ
Ջանան գորութեանց մեր յաղթել հեշտիւ,
Ո՞վ արդեօք ցուցնէ մեզ անապարհն այն
Ուր դիմենք յօնան երկնային միայն
— ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ :

Երբ տարակուսանք իմաստութեան,
Եւ ալիք գաղտնեաց ծովուն անսահման
Խռովեն մեր դատումն ու մեր խորհուրդներ,
Ո՞վ մեր միտքն ուղղէ նշմարիտն ի վեր,
— ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ :

Ու երբ սպառող մեր շունչը վերջին
Յայտնէ թէ հոգիք մեր պիտի թռչին
Դռուս այս վանդակէն, ո՞վ պիտի լինի
Մեզ մըխիթարիչ ա՛յնքան սիրելի...
— ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ :

Մանուկ, չափահաս, ծերուկ, այր թէ կին
Թող լինի մեզ միշտ ընկեր անմեկին,
Ընտիր ուղեցոյց, սուրբ միանգամայն,
Յըվե՛րջ մեր կենաց միայն ու միայն
— ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ :

ՄԷ՛Կ ԺՊԻՏԸ ԲԱԻ ԷՐ

Իրիկնամուտ մը տըխուր ու սրտնեղիչ, հոգետանջ,
Խոնջէնքէն ետք այն օրուան՝ միգամած ու անհաճանչ,
Երկարաձիգ քամբուն վրայ՝ անձուկ մը բուռն կը ննջէր
Հէք պանդխտին սիրտն յուզեալ՝ երբոր հասնէր մութ-
գիշեր,

Բեթ՛ւլէ՛Հէ՛ՄԻ պանդուկին մէջ պիտ՛ գտնէ՞ր հանգչելու
Փոքրիկ սենեակ մ՛անկիւն մը՝ գոնէ՛ գերդ հիւր այցելու,
Մըռայլ ու գէջ, գարշաբոյր ակտ՛ն մ՛իբրեւ սպաստան,
Մըսո՛ւր մ՛անշուք ու տամուկ՝ օրօրոցի մը փոխան...
Եւ սակայն այդ անհրապոյր պանդուկին մէջ՝ վաղ այ-
գուն

Շըքեղութի՛ւն կայ միսքիք՝ չորցած յարդին տարա-
ծուն

Վերն ԵՐԿՆԱՅԻՆ ՄԵՂԵԴԻՆ ՍՈՒՐԲ ԶՈՒԱՐԹՆՈՅ
Բերկրալիք

«Փա՛նք ի բարձունս ԱՍՏՈՒԾՈՅ, ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ
Ի ՅԵՐԿԻՐ...»

Եւ ի ՄԱՐԳԻԿ ՀԱՃՈՒԹԻՒՆ» — կ'արձագանգէ երկին-
քէն,

«ՄԵԾ ԱԻՆՏԻՄ այսօր ձեզ» — օրհնեալ ԾՆՆՈՒՆԴԸ
կ'երգեն,

Մինչ ՄԱՆՈՒԿԻՆ նորաբաց մեղոյ՝ աչքերն կը նային
Իր ՄՕՐ վըրայ գարմացմամբ, վառեալ լուսով երկնա-
յին,

Ու վարդ շրթանց վրայ ծագի՛ սիրոյ ժպիտն առաջին,
Մօր անձկութիւնն ու խոնջէնք այլեւս իսպա՛ն կ'ան-
հետին,

Ու կը դառնա՛ն, կը փոխուի՛ն վերացընո՛ղ հիացման,
Արծարծելով սուրբ կայծերն ԱՆՈՐ սիրոյն անսահման,
Երանութեան վե՛մ վայրկեան, ՍՈՒՐԲ ԾՆՆԴԵԱՆ
պատգամի,

Անյուսութի՛ւն, անձուկ վիշտ, տագնապ կենաց մի՛
առ մի,

Սուրբ, անպատում հրճուանքի մէջ կը հալին նոյն հե-
տայն

ԿՈՅՄ ՄԱՐԻԱՄԻ ՄԻԱԾՆԻ ՄԷ՛Կ ԺՂՊԻՏՈՎԸ միայն :

Գ Ի Շ Ե Ր Ը

Ի՞նչ կարօտով ես կը սպասեմ գիշերուան
Որ ինձ բերէ վեհ խորհուրդներ լըռելեայն,
Զիս ազատէ ծանր հոգերէ, ու չնչին
Բաներէ որ՝ հաւասար են ոչընչին...
Գիտակցութիւն մը ԲՈՒ մասին հանդարտիկ
Կուգայ եւ ինձ կուտայ բերկրանք արդարեւ,
Որ ա՛յնքան քաղցր կ'երգէ հոգւոյս մէջ լըռիկ,
Զոր զըլացած էին օրուան լոյսն, արեւ,
Եւ որ կ'ապրի՛ իմ մէջս ցորե՛կը բուր,
Ու կը մեղմէ խայթերը սուր, կոտտացող
Նախորդ օրուան, ու շեշտով մեղմ, քաղցրուր
Կ'ամռէ սի՛րտըս վշտահար գովիկ ցող...:
Ո՛հ, սիրելի՛ է մութ գիշերն իմ հոգւոյս,
Անդորութեան մէջ կը մոռնամ ամէն վիշտ...
Ու կը ննջե՛մ մինչեւ ծագի այգուն լոյս...:
Փա՛ռք, խոր քնոյս մէջ վայելած իմ հանգիստ
Գիշերուան խոր լըռութեան մէջ մանաւանդ
Յստակ լըսեմ ՀԱՅՐԱԿԱՆ ձայնըդ, Ո՛վ ՏէՐ,
Բիւր փառք կուտամ ՇՆՈՐՀԱՅԴ համար սուրբ ան-
ուանդ,
Մանկութենէս ի վեր գԻԵ՛Զ եմ պաշտեր...:

ՕԳՆԷ՛ ԻՆՉ ՏԷ՛Ր

Օգնէ՛ ինձ, ՏէՐ, որ միշտ լինիմ
Ճշմարտախօս, հաւատարիմ,
Զի կան շատեր՝ որ հանապազ
Վստահութիւն ունին վըրաս:

Տո՛ւր որ մաքուր լինիմ, Ո՛վ ՏէՐ,
Ինձ համար փոյթ ունին շատեր.
ԲՈՒ գորութիւնդ խնդրեմ ինձ տուր,
Զի այս կեանքին փուշերն են սուր,
Վերելիքն երկա՛ր է, ցից, անհարթ,
Պարտիմ մըղել չարին դէմ մարտ,
ՏէՐ, զիս ըրէ՛ արիասիրտ՝
Տակալ ընդդէմ ուժերուն բիրտ,
Շնորհէ՛, Ո՛վ ՀԱՅՐ, որ անխըտիք
Ես բարեկամն լինիմ ընտիր՝
Անոք, անյոյս անձանց նըկուն,
Նոյն իսկ անհաշտ, կոյր քշմամոյն:
Տուր որ միշտ տամ սիրայօժար,
Մոռնամ տուածս — թէեւ դժուար —
Ըրէ՛ զիս միշտ հըլու, խոնարհ,
Գիտեմ, ո՛րչափ եմ ես տըկար,
Ինձ սորվեցո՛ւր նայիլ միշտ վե՛ր,
Ծիծաղիլ՝ մինչ պատեն ցաւեր,
ՍԻՐԵԼ ԱՄԷ՛ՆԲԸ ՀԱԻԱՍԱՐ,
ԲԱՌՆԱԼ ԻՆԿԱՇՆ ԱՆՄԸԽԻԹԱՐ:

ՈՒՂԻՂ ԽՆԴՐՈՒԱԾՔ

Փոխան խնդրելու դրամ, փառք, պատիւ,
Իմ անկեղծ ազօթքըս է գիշեր, տիւ,
Լաւ մարսողութիւն, ՏէՐ ԻՄ, տուր ինձի,
Ու մարսելու բան մ'ինչ որ ալ լինի:

Տէ՛Ր, մարմին մ'առողջ, տոկուն, ինձի տո՛ւր
Ու խելք պահելու գայն ընդմիշտ մաքուր,

Առողջ միտք մը ԴՈՒՆ ինծի տուր խնդրեմ,
Պահել ինչ որ սուրբ է, բարի, վըսեմ:

ԲԱՐԻՆ գործելու կամք մը գորաւոր
Տո՛ւր ինծի, ո՛րչափ կարօտ եմ անոր,
ԶԱՐԻՆ յաղթելու՝ ՇԸՆՈՐՀՔԸԴ, ՏԷՐ իմ,
Հերիք է ինծի՝ որչափ որ ապրիմ:

Խնդրե՛մ, չերելիմ լալկան, յոռետես,
Մաշոյ հառաչանք քող չելլէ՛ սրտէս,
Կաղաչե՛մ, փրկէ զիս, վէս, ոխերիմ,
Բռնակալ «ԵՍ»էս, բազմադարմ ՏԷ՛Ր իմ:

Զըւարեակսօսի ձիրքն ինծի տո՛ւր, ՏԷ՛Ր,
Անմեղ կատակի ո՛րչափ մեծ է դեր,
Ու ԵՐԶԱՆԿՈՒԹԻՒՆՆ որ կ'առնեմ ԿԵԱՆՔԷ,
Տուր որ իմ ԿԵԱՆՔԵՍ ԶԱՅՆ այլոց փոխանցէ՛:

Ա Ղ Օ Թ Ք Կ Ն Ո Ջ

Ո՛վ ՏԷՐ, քող հակի իր սիրտն իմ սրտիս,—
— ՃԻՇԴ ՍԻՐՈՅ համար, ո՛չ քէ գըթուքեան
Սիրոյն համար, ո՛չ, այդպիսի սէր զիս
Չերչանկացըներ, երբեք, յաւիտեան:

Ու երբ ըսկըսի երեսակայել —
— Ինչպէս խորհուրդներն արանց կը յածին,
Հեռի՛ ըլլալէ անսուրբ, անվայել,
Թող յիշէ իր ՏՈՒՆՆ գգացմամբ ընդոծին:

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՅԱՐԿՆ, ՍԻՐՈՅ ԲՈՅՆ ՏԱՔՈՒԿ,
— Ոչ քէ չորս որմեր՝ վըրան տանի՛քով —
Պարտականութեան գգացումն, անձուկ
Կը ստիպեն մընալ իր ամուսնոյն քով:

Ո՛չ երբեք, այլ գերդ խաղաղ, անվրդով
Մի նաւահանգիստ, իրիկնամուտին
Փութա՛յ հոն դիմել, շէն, ուրախ սրտով,
Հոգեհատորին փարի՛լ վերըստին...

Եւ ԱՄՈՒՍՆՈՒԹԵԱՆ ՈՍԿԻ ՄԱՏԱՆԻՆ
Զիտա՛յ գգացումն եւ ո՛չ մի վայրկեան
Իրեն՝ գերութեան պրկող շղթային՝
Այլ ԱՆՎԵՐՋ ՍԻՐՈՅ, ԱՆՁՆԸԻԻՐՈՒԹԵԱՆ:

Քանի ամիսներ, տարիներ անցնին՝
Քիչ քիչ ծերանանք, մեր կեանքի գարունն
Իրբեւ մանրավէպ մը տարտամ ու հին
Պատմուած վաղուց՝ քէեւ գարդարուն:

Նախկին ԱՆԿԵՂԾ ՍԷՐՆ մընա՛յ ընդ միշտ վառ,
Աւելի գտուած, մաքուր, անարատ,
Մեր ՍՈՒՐԲ ՅԱՐԿԻՆ տակ բուրէ միշտ բուրվա՛ռ
Ու ՏԷՐՆ շնորհէ մեզ պարգեւներ առատ:

Ա Ղ Օ Թ Ք Ա Ռ Ն

Ո՛վ ՏԷՐ, թող իր սիրտն յարի իմ սրտիս, բուն
անկեղծ, ճշմարիտ ՍԻՐՈՅ համար, ո՛չ թէ ոսկւոյ, կալ-
ուածքի, կամ հանգիստ կեանքի համար:

Իր մտածումներն եթէ սաւառնին, ինչպէս ամէն
կնոջ մտքին սլացքը կը թռչի՛ յաճախ իր մօրն, եւ իրա-
ւամբ, թող յիշէ ԻՐ ՏՈՒՆԸ՝ զոր իր ԱՄՈՒՍԻՆԸ յար-

դարեց իրեն համար, ՁինՔ հանդատացնելու համար,
ո՛չ թէ տանիք մը վրան՝ որուն ներքեւ ընտանեկան հա-
սարակ գործեր ստիպեն զինքը մոռնալ խոհանոցը կամ
հիւրանոցը, ձՇՄԱՐԻՏ ՍԻՐՈՅ ԲՈՒՆԻԿ մը ՏԱՔՈՒԿ ու
ԽԱՂԱՂ: Իր ամուսնու թեան ոսկի մատանին՝ թէեւ շատ
սիրուն ու շատ թանկագին, սոսկ մետաղ մը չէ, այլ
ԽՈՐՀՐԴԱՆԻՇ մը էր ՈՍԿԻ ՆԿԱՐԱԳՐԻՆ, էր ԱԴԱ-
ՄԱՆԴ հողւոյն՝ նուիրուած էր ՍԻՐԱԾ ԷԱԿԻՆ: Էր
թարմ, մանկամարդ հասակը կը թուի հիմա իբր երազ
հաճելի՝ որ սահա՛ծ է...: Ո՛հ, երանի՛ թէ էր սրտի
հատորներուն, աչաց մէջ տեսնէ ձՇՄԱՐԻՏ ԴԻՄԱԳԻԾԸ
այն ՊԱՐՄԱՆԻՆ՝ որ ուխտած էր ՍԻՐԵՂ ՁԻՆՔ մինչեւ
ի մահ...: Եւ հուսկ, սիրելի՛ ՏէՐ, երբ մեր կեանքի
արեւը հակի զէպի հորիզոնը, երկուքս ալ իրար փա-
րած սիրենք ոսկեհալ իրիկնամուտը ու լսենք մրմունջ-
ներն օդին մէջ աներեւոյթ հրեշտակներուն — «ՄԻՆ-
ՉԵՒ Ի ՄԱՀ ՀԱՒԱՏԱՐԻՄ...»:

Հ Ի Ի Ս Կ Է Ն Ը

Այս տունն ո՛ւր բոյն դրած է ԵՐՁԱՆԿՈՒԹԻՒՆ,
Շինուած չէ երբեք հմայֆով մոգակամ,
ՄԱՅՐ մ'է շինած գայն իՐ ձեռքով նրկուն,
Ո՛րքան գեղեցիկ՝ ապահով նոյնքան:

Ոչ միայն իր ջերմ ԱՂՕԹՔՈՎ ԱՆԿԵՂԾ
Այլ յարգ ԱՐՑՈՒՆՔՈՎՆ իր ՍՐՏԷՆ՝ բոլորած,
ՄԱՅՐԱԿԱՆ ՍՐՏԷՆ՝ բարի, սիրայեզց,
Աուրբ աշխատութեան սիրովն երկիւզած:

Որովհետեւ ինՔ գիտե՛ր այս կեանքին
կարօտութիւններն, վիշտերն դառնագոյն,
Շինեճ գայն ՍԻՐՈՎ ՄԱՅՐԵՆԻ՛, ԱՆԳԻ՛Ն,
ԱՆԽԱՌՆ ՀՐՃՈՒԱՆՔԻ, ԵՐՁԱՆԿՈՒԹԵԱՆ բոյն:

Ա Ղ Օ Թ Ք

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱԳՆԱՊԻ ԱՏԵՆ

ՏէՐ, ոյժ տուր մեզ՝ պահել ՀԱՒԱՏՔԸ մեր հին,
Երբ կը փըչեն խիստ տագնապի ցուրտ հովեր,
Մինչ փոխուած է կացութիւնն այս աշխարհին,
Խաղաղութիւնն ալ մեր մտքին վրդովեր...:

Վայելեցիմք ամէն հանգիստ ու հրճուանք,
— Օրե՛ր գրադման, գովիկ, անորբ գիշերներ,
Բարեկամներ եւ քարնատուն շէկ բուրակ,
Միշտ գոհունակ՝ ամէն փափաք ենք վայելեր:

Քեզ ծառայելն ա՛յնքան հեշտ էր մեզ համար,
Երբ դեռ մարդիկ շատ քիչ խնդրել կրնային,
Բայց այժմ, ո՛վ ՏէՐ, պաղ է բուրակ մեր, չէ վառ
Ձախորդութեան փըչէ բուքը սառնային...:

կարօտութիւնք մեր շա՛տ մեծ են ՀԱ՛ՅՐ ԲԱՐԻ,
Մեզ փաշտութիւն տա՛ւր, այս օրումն համար, Տէ՛Ր
Մարտնչելու համար ՍԻՐՏ տուր մեզ ԱՐԻ՛,
ՀԱՒԱՏՔ, թէեւ փոշիին մէջ ենք փուռեր:

Մեզ գորացուր, դիմադրել հոգ, տարակոյս,
Եւ լուծելու ծանրը հարցեր մարդկութեան,
Միայն ԳՈՒ ՎՐԱԴ ղընելով մեր ՏԸԿԱՐ ՅՈՅՄ,
Պիտ' վայելեմք ԵՐԱՆՈՒԹԻՒՆՆ ՅԱՂԹՈՒԹԵԱՆ:

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Շնորհակալ եմ ԲԵՉ, ՏԷՐ, անոյշ ծիծաղին համար՝ մանկիկի մը քնքուշ շրթանց վրայ, սիրավառ աչաց համար, եւ թաւշային մեղմ հպումին... մեղրահոս շրթանց ու փափուկ վարդադոյն մատանց համար՝ որոնք թրթռուն լար մը կը դարթուցանեն սրտիս մէջ...:

Շնորհակալ եմ ԲԵՉ, ՏԷՐ, դեղձանիկին ու սարեկին՝ արեւողող տերեւներուն մէջ հրաշալիօրէն արագ բաղխող թեւերուն համար եւ յանդաւոր, գուարթ լարերուն համար...: Ձմրան բիւրեղ ձեան ու թափանցիկ սառույցին համար. ցօղաթուրմ դարնան մեղանոյշ դեփիւսին, ամրան կապոյտ երկնակամարին եւ հրեղէն ոսկի դնտին համար...:

Աշնան ոսկեկեհալ հորիզոնին համար, ոսկեճաճանջ հեռանկարին ու ծիրանեփայլ բլուրներուն համար՝ փա՛ռք ԲԵՉ, ՏԷՐ: Առաւօտեան լոյսին ու դարթօնքի մեղեդիին համար՝ այնքան անոյշ, ա՛յնքան հոգեզմայլ... , իրիկուան խաղաղութեան, միսթիք լուսթեան ու անվրդով հանգստեան համար, փա՛ռք ԲԵՉ, ՏԷՐ: Ատեղազարդ գոհարավառ երկինքի յաւիտենական քաղցր հովանիին ու աղահոյ ապաստանի համար, երբ փոթորիկ ծագի...:

ԳՈՒ հուժկու ձեռքիդ համար՝ որ ԱՓԻԴ մէջ սեղմած ես ԱՐԾԱԹ ԼԱՐԸ ԿԵԱՆՔԻՆ: ՓԱ՛ՌՔ ԲԵՉ, ՏԷ՛Ր...:

ՆՈՒԱԳ ԵՐԿՆԱՅԻՆ

Ո՛վ դու բերկրութեան ջինջ աղբիւր յորդառատ,
Հոգւոյ հանգստեան խոր ակունք անարատ,
Հանոյք քաղցրագոյն՝ վիշտերէ անխրոտ,
Հոսէ՛, միշտ հոսէ՛, անայլա՛յլ, վե՛հ սիրով:

Երբե՛ք մի՛ թողուր մեզ լեռած, միայնակ,
Քեզմո՛վ, սուկ քեզմո՛վ, երկնային սուրբ նըւագ,
Լեցուի՛ն մեր սիրտե՛րը տըխուր ու քափուր...
Վառի՛, միշտ վառի՛ քու սիրոյդ անշէջ հուր:

Նըւա՛գ երկնային, հոգեզմայլ պաշտողներ
Հըգօր շեշտերո՛վըդ թռչին դէպի վե՛ր,
Ո՛ւր բիւր գըւարթնոց հոծ խումբեր լուսաթել
Գովե՛ն ՀԱՅՐՆ ԱՍՏՈՒԱԾ մեծ խանդիւ յարատել:

Թրթռումն ամոքիչ խագերուդ ներդաշնակ՝
Ի մի թող ձուլէ՛ մեր ՍԻՐՏԵՐՆ շարունակ,
ԱՆՀԱՏՆ, ԸՆՏԱՆԻՔՆ, ԱԶԳՆ ՈՒ ԵԿԵՂԵՑԻՆ
ՍԻՐՈՎ ճՇՄԱՐԻՏ միշտ միմեանց ձայնակցի՛ն...:

Ու ՏԷՐՆ ալ վերէն գըթութեամբ անսահման
Տեղա՛յ գովարար անձրեւներ օրհնութեան,
Ձըրի շընորհաց՝ անխըտիւր ամէնո՛ւն...
Երգե՛մք, օ՛ն, երգե՛մք մեր ՓՐԿԶԻՆ ՍԷՐՆ ԱՆՀՈՒՆ:

Չ Ի Ի Ն Ե Ր Գ

Օրօրումով խօլական
Ձեան հատիկներ վար կուգան,
Գիշեր ցորեկ շարունակ,
Ծառ, թուփ, ծղոտ, բարունակ,
Տանիք, արտեր, ձոր ու սար
Կը ներմըկնան հաւասար.
Բայց միթէ ձիւնն աւելի
Սպիտակ, անբիծ կը փայլի՞
Քան ինչ ճԱԿԱՏ
ՍԻՐԱԿԱԹ...:

Հեշտ նագանձով մ'աննըման
Բիւրեղ աստղեր կուգան ման,
Թեթեւ, հեզիկ ու լըռին
Կը պըլըվի՞ն, կը փարի՞ն
Իրարու գի՛րկըն յուշիկ,
Մըրափ մ'առնել անուշիկ.
Բայց կրնա՞յ ձիւնը լինել
Փափուկ, գողտրիկ առաւել
Քան ինչ ՀԸՊՈՒՄ
ԱՆՊԱՏՈՒՄ...:

Դադրած է ձիւնն ալ հիմակ,
Երկիրն ողջոյն նեփներմակ
Ոսկի ցոլիկն արեւուն
Ամէն կողմ, մօտ թէ հեռուն
Կը փալփըլան անհամար

Աղամանդներ լուսավառ,
Բա՛յց ինչ ՍԷՐԷ՛Գ աւելի՞
ՄԱՔՈՒՐ արդեօք կը փայլի՞
ՉԻԻՆՆ ՍՊԻՏԱԿ
ԵՐԿՆԻՑ ՏԱԿ...:

Ն Է

Եթէ գարնան առաւօտու վընիտ ցօղ
Ձի նըմանէր այն բիւրեղեայ մարգարտին
Որ կը սահի ԿՈՒՍԻՆՆ այտից վրայ լռին,
Ո՞վ գայն պիտի նըկարագրէր, ո՞ր քերթոյ:

Եթէ գեղգե՛ղը սիրագեղ սոխակին
Ձըլլար ԿՈՒՍԻՆՆ աղու ձայնին արձագանգ
Որ սէր կ'ազդէ սիրոյ սրտից ու բերկրանք,
Ո՞վ գայն լըսել փութար այգուն ցօղագին:

Եթէ ժպտուն վարդ արշալոյս քրքմագոյն
Ձարտափայլէր ԿՈՒՍԻՆՆ ժպտուն ու նայուած
Որ կը փայլի այն ինչ իր նինչ թօթափած՝
Ո՞ր բանաստեղծ տենչար դիտել գայն այգուն:

Եթէ մեխակ, վարդ, մանիշակ ու շուշան
Ձի բուրէին ի բոյր ԿՈՒՍԻՆՆ խնկաւէտ,
Ո՞ր ձեռք արդեօք, ո՞ր պարմանի կամ պըւէտ
Պիտի քաղէր այդ գաղիկներն աննըման:

Ս Ի Ր Ո Յ Գ Ա Ր Ո Ի Ն Ը

Տըլտուր էր իմ սիրտս ու ձրմեռնամած՝
Մինչեւ որ երգուի լրսեցի յանկարծ,
Մի՛ լըռեք ո՛վ ՁԱՅՆ ՍԻՐՈՅ մեյլանուշ,
Այլ լեցուր իմ ԿԵԱՆՔՍ ԳԱՐՈՒՆՈՎ ԳՆՔՈՒՇ,
Տեսնելէս առաջ ԱԶՔԵՐԸԴ ՓԱՐՓԱՌ
Տարտամ էր իմ ՅՈՅՍՍ, անտուն, անբարբառ,
Ո՛վ ԺԸՊԻՏ ՍԻՐՈՅ, բընաւ մի՛ գոցեք
Դուռըն՝ ԴԸՐԱԽՏԻՆ, արձակէ՛ բոցեք,
Մի՛ն պատրանք գոգցես, երագներս առա՛ջ,
Բաժինս դա՛ռն արցունք, հոգեմաշ հառաջ,
Յետոյ գըտա՛յ որ՝ ՁԱՐԹՕՆՔԻԴ ՀՈՒՐԷՆ
Քաղցր երանութիւն անոնք կը բուրեն:
Ո՛վ ՇՐԹՆԵՐ ՍԻՐՈՅ տըւէք ինձ կրկին
Ձեր ՎԱՐԴՆ Ի ՀԱՄԲՈՅՐ դիւքել իմ ՀՈԳԻՆ,
Ո՛վ ԳԱՐՈՒՆ ՍԻՐՈՅ, ԳԱՐՈՒՆ ԱՆՆԸՄԱՆ,
Օ՛հ, գաղտնիքն անոյշ ՄԵՐՆ է, ՄԵՐՆ միայն,
ԴՈՒՆ, Ո՛վ ՍԻՐՏ ՍԻՐՈՅ, ՓԱՐԻՄ ՎԵՐՋԱՅԿԷ
Ու ՍԻՐՈՂ ՍՐՏԻՍ ՎՐԱՅ ԿԸ ՏՐՈՓԵՄ...:

Ս Ի Ր Ա Պ Ա Տ Ո Ւ Մ

Ճշմարիտ ԿԵԱՆՔ, ՍԷՐ նշմարիտ
Են անբաժան գոյգ մարգարիտ:

ՍԷՐԸ ԿԵԱՆՔԻՆ հետ անբաժան է ԵՐԿԻՆ.
Իսկ ԿԵԱՆՔՆ առանց ՍԻՐՈՅ ԴԸԺՈՒՔ Է ԿՐԿԻՆ

ՍԷՐ, ՈՒՐԱԽՈՒԹԻՒՆ ամէնէն անուշ,
ՍԷՐ, ՎԻՇՏ ամէնէն դառն ու սըրափուշ:

Ո՛րքան ալ խոր ըլլայ գիշերը մըքից
Երբ ՍԷՐ ԾԱԳԻ հոժ ստուերներ կը ցնդին:

Ինչպէս շողերն արեգին
Անձրեւէ ետք կը ծագին,
Նոյնպէս ՍԷՐՆ՝ անգին գոհար,
Սփռփ սրտից վշտահար:

Ս Ի Ր Տ Դ

Շուշաններու կը փքքից
Անքիծ հոյլեր ճԱԿՏԻԴ վրայ,
ԽՈՐՆ ԱԶՔԵՐՈՒԴ ԿԱՊՈՅՏԻՆ
ՍԷՐՆ ԵՐԿՆՔԻ կը բրբռայ...:

Յաամիկներու՝ շուրջ ածուին,
Մեղրածորան հուր ՇՈՒՐԹԵՐԴ
Ի՛նչ հըմայքով կը բացուին
ՎԱՐԴ-ԿՈԿՈՆՆԵՐ փափկաքերք:

Ու բաւշային մեղմ ՀԸՊՈՒՄ
ՆՈՒՐԲ ԻՐԱՆԻԴ ՄԱՐՄԱՐԷ
ՍՈՒՐԲ ՀԸՐԱՅՐՔՈՎ մ'անպատում՝
ԱՆԹԵՂՈՒԱԾ ՍԷՐՍ ԿԸ ՎԱՌԷ:

Սակայն ինչո՞ւ արդեօք, Տէ՛ր,
— Ո՛րվ իմ ՀՈԳԵԱԿՍ ՓԱՐԵԼԻ —
Որ քեզ այնքան է ՕժՏԵՐ՝
Տուած է քա՛ր սիրտ քեզի...:

Ս Է Ր

Աւելի բունն ու կատարի բոց մը՝ քան բարեկա-
մութիւն, աւելի յեղյեղուկ, փոփոխամիտ եւ նուազ
զատորոշող: Սակայն ճշմարիտ Սէ՛րն անկեղծ է, ան-
այլայլ, հաստատ ու յարատեւ: ԻՐԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒ-
ԹԻՒՆ եւ ՏԻՊԱՐ Սէ՛ր՝ զոյգ լոյսեր են շողշողուն, ջե-
ռուցանող, այս միջին ու ցուրտ աշխարհիս մէջ: Երկու
թանկագին դոհարներ՝ որ կը զարդարեն ԱՌԱՔԻՆԻ ու
ՏԻՊԱՐ ԿԵԱՆՔԵՐ՝ որոնք ՄԱՐՄՆԱՅՈՒՄՆ են ԱՆՁ-
ՆԸԻԻՐՈՒԹԵԱՆ:

Ա Ն Բ Ա Յ Ա Տ Ր Ե Լ Ի Ն

Հեռաւորութիւն, խորութիւն միջոց՝
Պարզ, դիւրին խնդիրք են յաչըս գիտնոց.
Լոյս, գոյն, օդ, հող, ջուր եւ տարերք համայն
Գաղտնիք չեն այլ եւս, զքօսանք միայն:

Ցախ, քուփ, ծառ, տերեւ, ծաղիկ ու փքքիք,
Մէգ, ամպ, ծուխ, շոգի, շաղ ու ցօղ վընիտ,
Խորշակ քէ քամի, հիւսիս կամ գեփիւռ
Ոչ ելըս ունին ցրկարագիր քիւր:

Բա՛յց, ԴՈ՛ւ, դեռ մընա՛ս, անքափանց գաղտնիք
Ո՛րչափ որ խորհիմ լըռին ու մենիկ,
ՀԱՆԵԼՈՒԿ մ'ես, ԿՈ՛ՅՍ, խրքին, անսվոր...:

Իսկ ՆԱ որ ի քեզ եղ շընորհ ու գեղ
Ո՛րքան արդեօք ՄԵ՛ծ է, ՎԼՍԵՄ, ՇԸՔԵՂ,
ԱՆԲԱՅԱՏՐԵԼԻ եւ ԽՈՐՀՐԴԱԻՈՐ...:

Ճ Շ Մ Ա Ր Տ Ո Ւ Թ Ի Ի Ն

Այն միակ առաքինութիւնը՝ որ կը զգուի սուտէն
ու կը դարչի կեղծիքէն. կ'ատէ շարն ու դիմակը: Իր
զերագոյն նշանաբանն է — «Երբե՛ք մի՛ ստեր, ՍԻՐէ՛՛
ՃՇՄԱՐԻՏԸ, ԽՕՍէ՛՛ ՃՇՄԱՐԻՏԸ, ԳՐէ՛ ու ԳՈՐԾէ՛
ՃՇՄԱՐԻՏԸ

Ճշմարտութիւնն անյաղթելի՛ է: Ճշմարտութիւնը
պիտի աղատէ քեզ: Վաշինկիթընի մեծութեան զաղտ-
նիքը ճշմարիտը խօսելուն մէջ կը կայանար, անվեհեր,
համարձակ:

Յ Ո Յ Ս

Ակնկալութեան ու բողձանքի բաղադրութիւնը:
ՅՈ՛ՅՍ, փայլուն ասողը մը կեանքի մըրկալից ովկէա-
նին վրայ: Դիւթիչ մարդն ու հմայուն վայրը երիտա-
սարդին, ցուպն ու յենարանը ծերին, միակ սփոփան-
քը բանական էակին՝ դժբախտութեան ատեն, անչէջ
լոյսն՝ որ կը շողայ վշտի փոթորիկներէն վեր, միակ
մխիթարիչը որ կ'ընկերանայ մեզ մութ ձորէն վար,
կեանքի խարխուլը հաստատ ու զօրաւոր, միակ պահ-
պանիչն ու ասպատանը հողոյն...:

Կ Ա Ղ Ա Ն Դ Ը

Հ'այ մանկունք, ձեզ ԲԱՐԻ ԿԱՂԱՆԴ շնորհաւոր,
Հէք ՀԱՅ որբերը յիշեցէ՛ք դուք, ա՛յսօր:

Հասաւ վերջին գիշերն ալ ցուրտ, խաւարին,
Դուրսն՝ հատիկներ բիւրեղ՝ առատ կը տեղան,
Սակայն ի՛նչ փոյթ, ներսը մոմեր կը վառին
Ու պատրաստուած է Կաղանդի նոյս սեղան:

Սեղա՛ն, որուն շուրջը կարգով բուրած,
Ո՛րքան անյագ աչքով հիմա դիտէք դուք
Միրգերն անոյշ, բոկեղն ու ծաղ, կըլոր հաց,
Արմանն ու թուզ... կը՛ռք, կուլ տալով միշտ ձեր
թուք:

Հընչա՛ծ է ժամն, ա՛լ ըսպասել անհընար,
Հո՛ն են պուպրիկ, պատկեր, տետրակ ու գնտակ,
Բարի հայրիկն ա՛լ ձեզ գսպել չի՛ կրնար,
Ու կը ստիպուի բաժնել եւ դուք կը խնդաք:

Ա՛ն այս գրքի տետրակը նոր, Յովհաննէս,
Տեսնե՛մ քեզ, մօրը՛դ սիրտն ա՛լ թունդ չի հանես,
Այս պատկերն ալ քեզի՛ կուտամ, ծոյլ Սարգիս,
Լուսցածին պէս ցատփես ելլես, չի պատկիս:

Դուք օգնելուդ համար ձեր մօր, կ'ընդունիք,
Մէջ մէկ բրդեայ ցփսի, Արտեմ եւ Նունիկ,
Դո՛ւք որ չեղաք չար, խեռ, ըմբոստ բընաւին,
Արժանի՛ էք այս գեղեցիկ պարգեւին:

— Եւ այս սիրուն պուպրիկն ալ դուն ա՛ն, Նարդիկ,
Բայց միշտ սիրով հետը խաղա՛ հանդարտիկ,

Այս կակուղիկ գնդակն ալ ֆուկդ է Արիկ,
Ըրէ՛ տեսնեմ, հիմա՛, անգամ մը ծափիկ:

Քեզի ալ տա՞մ շաքար, ձակո՛ւկըս Արմէն,
Եկո՛ւր նայիմ, չիյնա՛ս, տատես ու մէն մէն,
Խուշի՛կս աղուոր, տատես մէնմէն ու տատես,
Մի՛ վախնար, մի՛, ուժով բռնէ դուն մատէս:

* * *

Եւ կը սկըսիք ուտել միրգե՛րը համեղ —
Տասնոցաշար կարմիր խնձորն անուշակ,
Նարինջ, ընկոյզ, կաղին չամիչ ու պաստեղ,
Կեցցէ՛ յաւերժ ձեր մանկական այտորժակ:

Վայելեցէ՛ք խաղաղ միտքով ու սըրտով,
ԲԱՐԻ ԿԱՂԱՆԴՆ ԱՆԳԻՏԱԿԻՑ ՄԱՆԿՈՒԹԵԱՆ,
Հիմա՛ սահի՛ թող անկըսկիծ, անվըրդով
Ձեր երջանիկ կեանքին ամէն մէկ վայրկեան:

Ո՛հ, երանի՛ թէ աղանդեր, խաղալիկ
Ձեր սեղանէն միշտ անպակաս մընայի՛ն,
Իցի՛ւ թէ միշտ ունենայի՛ք, սիրելիք,
ԱՆՈՒՇ ՊԱՏՐԱՆՔՆ... ԱՆՄԵՂՈՒԹԵԱՆ ԵՐԿՆԱՅԻՆ:

Բա՛ն մը միայն, ո՛հ, չի՛ մոռնաք դուք երբեք
Ճիշդ այս պահուն՝ անտուն, անտէր, անսըւաղ,
Ձեր եղբայրներն ու քոյրերն մերկ, վշտաբեկ,
Որ թափառի՛ն անապատները... աւա՛ղ:

Ա՛յս, յիշեցէ՛ք գանոնք որ նիշդ ձեզ նման
ՀԱՅ ԾՂՆՈՂԱՅ էին միակ ԱԶՔԻՆ ԼՈՅՍ...
Այսօր կարօ՛տ ձեր օգնութեան, նըւիրման,
Օ՛ն, փութացէ՛ք ՏԱԼ ՀԱՅ, ՀԱԳՈՒՍՏ, ԿԵԱՆՔ ԵՎ
ՅՈՅՍ...:

Հ Ա Ի Ա Տ Ք

Հաստատունն եւ անասան անկիւնաքարը, որուն վրայ պիտի կառուցուի՝ ու բարձրանայ քրիստոնէին շինուածքը: Քրիստոնեան կ'ընդունի այս ճշմարտութիւնն եւ կը հաւատայ անոր, եւ իր գործքերը կը հետեւին իրեն: Հաւատք կ'ընդունի եւ կը ճանչնայ զԱՍՏՈՒԱԾ եւ մեղ ԱՍՏՈՒԱԾԱՍԷՐ կ'ընէ, կ'ընդունի եւ կը ճանչնայ զՔՐԻՍՏՈՍ, եւ մեղ ՔՐԻՍՏՈՆԵԱՅ կ'ընէ: Հաւատքով կ'ապրինք, կը գործենք, կ'անմահանանք:

ԱՆՄԵՂ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Գեղամ հագիւ հինգ տարեկան, շիկահեր, Մանչ մը պըլուզ, վանդակին մէջ կը պահէր Գիրգ երաժիշտ մը, ցայգերգող դեղձանիկ, Անփոյթ, անմեղ կեանքին ընկերն երջանիկ:

Առտու մ'ելաւ իր անկողնէն խնդագին
Ու խայտալով երբ մօտեցաւ վանդակին,
— «Մայրի՛կ», մըչեց, «ն՞ւր է, չիկա՛յ իմ թռչնակ,
Ո՞վ արդեօք, ո՞վ, բաց է թողեր այս դռնակ,

Ու խեղճ գեղամ հեկեկալով կ'արտասուէր,
Մատաղ, փափուկ սիրտը խոցուած կարեվեր,
— «Ինչո՞ւ համար, մայրի՛կ, մեր Հա՛յրըն Աստուած,
Թռչնիկիս պէս ինծի թեւեր չէ տըլած»:

Հիմա ե՛ս ալ, շուտ բանալով իմ թեւեր,
Կը թռչէի մեր տանիքին ֆիւէն վեր,

Ու թռչնիկիս պոչէն բռնած պինդ, իսկոյն
Կը բերէի զանի կրկին ե՛տ, մեր տուն»:

* * *

— «Հայրի՛կ ինծի չըսի՞ր դուն,
— «Որդեա՛կ, եղի՛ր միշտ արթուն,
Հաւատարիմ եւ հըլու՛,
Տասնոցներըդ պահելու»:

«Անոց դուն շատ լաւ հոգ տար,
Գիշեր, ցորեկ, անդադար,
Ու ոսկիներըդ ինքնին
Անպատճառ լաւ կը պահուի՛ն...»:

— «Այո՛, ա՛յնպէս է, որդեա՛կ,
Իմ պատուէրս այդ է միակ,
Զանա՛ պահել զայն անխախտ,
Կը ժպտի օր մը քեզ բախտ»:

— «Ուրեմն ինչո՞ւ, անցեալ օր,
Ըսէ՛, հայրի՛կ, ՔՈՒ ԲՈՂՈՐ
ԶԻՂ ՈՍԿԻՆԵՐԴ ԳՐՊԱՆԷ՛Դ
ԵՂԱՆ ՔՍԱԿՈՎԸԴ ԱՆՀԵՏ...»:

* * *

— «Մայրի՛կ, ո՞ւր կ'երթան՝ երբ մեռնին մարդիկ,
Օր մը Սիրարփի հարցուց հանդարտիկ,—

— «Զեմ կրնար ըսել, հոգեա՛կ, մշտի ո՞ւր»,
Մայրն ըսաւ, «հարցումդ է խրթին, տըխուր»:

— «Ի՞նչ կ'ըսես, մայրի՛կ, չե՞ս գիտեր, իրա՞ւ»,
Դստրիկը գոչեց ձայնով մ'հոգեգրաւ,

— «Այո՛, չեմ գիտեր, հաւատա խօսքիս,
Եւ ի՛նչպէս կրնամ գիտնալ, սիրելիս»:

— «Բայց»— կրկնեց յուզուած, հարցուկը փոքրիկ,
— «Ատանկ բան կ'ըլլա՞ր, անուշիկ մայրիկ,
Կեանքիդ մէջ ամբողջ չի կարդացի՞ր դուն
Անգամ մը գունէ աշխարհագրութիւն»:

ՆՈՒԱՐԴԻՍ ԶԱՐՑՈՒՄԸ

«Այդ հետաքրքիր նայուածքը փայլուն,
Մանկական անմեղ, անուշիկ լեզուն:»

Դեկտեմբերի ցուրտ գիշեր մ'էր մըթին,
Պահուած էր լուսնակն ամպերու ետին,
Եւ թըթեմիին մէջէն չոր ու մերկ
Կը լսուէր հովին տըխուր եղերերգ:

Իմ կրտսեր դուստրս, սիրունիկ Նըւարդ
— Որ տեղ մը տիտիկ չըներ՝ անհանդարտ,—
Երբ սենեակէս դուրս ելայ վառ մոմով,
Ինքն ալ սահեցաւ՝ ձեռքէս բռնելով:

Հովին հոսանքէն նըրագըս առկայծ՝
Ձի դիմանալով մարեցաւ յանկարծ,
Եւ ճիշդ այդ պահուն երեւցաւ մէկէն
Աղուոր լուսընկան ամպի մը տակէն...:

Նուարդս այս բանէն յուզուած ու վախցած,
— «Հայրի՛կ», ըսաւ ինձ՝ ձայնով մեղմիկ ցած,
«Այս սաստիկ հովէն արդեօք կը ՄԱՐԻ՞
ԱՂՈՒՈՐԻԿ ՄՈՄՆ ԱՆ ՅԻՍՈՒՍԻՆ ԲԱՐԻ»:

ՄԵՂՐԻԿԻՆ ԶԱՐՑՈՒՄԸ

Պայծառ գիշեր մ'երբոր Մեղրիկ
Դիտէր երկինքը հանդարտիկ,
— «Մայրի՛կ», ըսաւ, «երկնից վըրան
Ի՞նչ են անոնք որ պըլպըլան»:

— «Անոյշ Մեղրիկս, ե՛կ, ըսեմ քեզ,
Անոնք՝ որ վերն, հեռո՛ւն տեսնես,
Մեր պահապան հըրեշտակին
Աչերն են որ միշտ կը փայլին»:

— «Սակայն մայրի՛կ, ինչո՞ւ համար
Այդ աչերն որ են անհամար՝
Չեն երեւար ցորեկուան մէջ,
Միայն գիշերն փայլին անշէջ»:

— «Բանգի երբոր մենք ենք արքուն՝
Մեր հրեշտակը քաշէ խոր քուն,
Սակայն երբ մենք քնանանք խոր,
Մեզ կը հսկեն աչերն անոր...»:

ԼՈՒՍՆԱԿԸ

Երկինք ծածկըւած էր սեւ ամպերով,
Տեղար յորդ անձրեւ, ուժգին փըչէր հով,
Սարսափեցուցիչ որոտմամբ սհեղ
Շէկ կայծակներու կը տեղար հեղեղ:

Արմէն եւ Արուս՝ պատուհանին իմ
Նստած՝ նայէին դուրս տըխուր դէմքով,
Մայրիկը չիկար տան մէջ այն գիշեր,
Հայրիկն ալ հեռու երկիր էր գացեր:

Երբ հանդարտեցաւ մրրիկն այն սաստիկ,
Ցրուեցան ամպերն ալ մէկիկ մէկիկ,
Յանկարծ փայլեցաւ թագուհին լուսնակ
Երկընձի վըրայ դեղնած, տխրունակ:

— «Քո՛յր իմ, վե՛ր նայէ՛» — ըսաւ Արմենա՛կ,
«Տե՛ս, երբոր ծովէն նոր կ'ելլէր լուսնակ,
Ո՛րքան կարմիր էր, վառ եւ բոցալոյս,
Բայց հիմա ինչո՞ւ այսպէս է Արուս»:

— «Միթէ չե՞ս գիտեր, եղբայր իմ Արմէն,
Ա՛յսֆան ստկալի որոտմանց ձայնէն
Սաստիկ վախնալով գեղեցիկ լուսին,
Եզած է իր գոյնն այսպէս դէպդեղին»:

Ա Ն Մ Ե Ղ Պ Ա Տ Ր Ա Ն Ք

— «Ինչո՞ւ կուլաս, անոյշ մայրիկ,
Քեզ ի՞նչ եղաւ, ինչո՞ւ համար
Այդպէս արցունք թափես լըռիկ,
Ու հառաչես դուն անդադար:

— «Օննիկն հանդարտ կը բընանայ՝
Աչքն ու բերանը կիսաբաց,
Մի՛ լար, մայրի՛կ, չըլլա՛յ թէ նա
Շուտ արթըննայ՝ ձայնէդ վախցած»:

— «Մի՛ համբուրեր այդպէս ուժգին,
Թուշ եւ այտերն իր կըլորիկ,
Որ չի նեղուի քիրտը կրկին,
Ու կանչուըռտէ, սիրուն մայրիկ»:

— «Ո՞ւր է հայրիկս, մթնեց չորս դին,
Պիտի չի գա՞յ — բունըս եկաւ,
Երթանք մտնեմք մեր անկողին,
Քո՛ւ ալ բունըդ եկաւ հարկաւ»:
— «Երթա՛նք, մայրի՛կ, առաւօտուն
Մե՛նէ առաջ, մեղմ, հանդարտիկ
Արթըննալով Օննիկ ժպտուն,
Թոքովախօս կանչէ, մայրի՛կ...»:

Ժ Ա Ղ Ի Կ Ը

(ԱՌԶԸՆՕ)

Մենակեցիկ ու հոգեվար
Ծաղի՛կ, որ փառքն եղար հովտին՝
Քու բեկորներ հիւսիսավար
Երկրի վըրայ կը տատանին...:

Նո՛յն գերանդին կը հնձէ մեզ,
Կը խոնարհինք նո՛յն Աստուծոյն
Մէ՛կ տերեւիկ լըքանէ մեզ,
Մէ՛կ հաճոյք տայ մեզ հուսկ-ազգոյն:

Վշտաչարչար, մըտացընոր
Մարդն ուզդէ հարցն այս առանձինն,
— «Ո՛րն առաւել վազ անցաւոր՝
Կեանք մարդկայի՞ն կամ թէ ծաղկին»:

ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ

Արդարութիւն կը պահանջէ որ դատաւորն ըլլայ՝
անթեքելի, անմոլար, անկաշառ, անկողմնակալ, պար-
կեշտ, ուղղամիտ: Ճիշդ նոյն վերաբերումն ունենայ՝
ոամկին ու աղնուականին, աղքատին ու հարուստին,
տգէտին եւ ուսեալին, տկարին ու զօրաւորին: Արդա-
րութիւնը կը պահանջէ որ ոյժը, զօրութիւնը՝ բռնաւոր
ըլլալէ դադրին: Սէրը տկարութեան մէջ փայլի աւելի
ճոխ լուսով, աւելի զօրաւոր ու բուժիչ պալասանով:
«Այո»ն այո՛, եւ «Ոչ»ն ո՛չ. մէկ քանակէ երկու տեսակ
գիծ չեւեր, համ ծուռ քանակէ ուղիղ գիծ չեւեր»:

ԴԵԿՏԵՄԲԵՐ

Արահետներն կը ննջեն...
տիւն ու գիշերն նե ցրտին...
Վաղուց եղած են անհետ՝
սկիւռներըն իմ հովտին.
Բիլ արտոյտներս ցայգերգող,
աւա՛ղ, արդէն առին թեւ,
Ու ձեան վերմակը բրդեայ,
ա՛յնքան կակուղ ու թեթեւ
Համատարած, պսպրդուն
մարմանդին վրայ է սփռուած,
Ուր ծաղիկներս ներդաշնակ՝
էին երգել վարժուած,
Բոլոր քնքուշ ծաղիկներս
ա՛լ կը ննջեն հոյլ ի հոյլ

— ԱՊՐԻԼ, ՄԱՅԻՍ ԵՒ ՅՈՒՆԻՍ
ու ՍԵՊՏԵՄԲԵՐ ոսկեճոյլ,
Գեղեցկութեան չորս բոյրերն,
‘այս չնաշխարհիկ ու սիրուն,
Բարեկամներ նըւագեն
խաղըն անմեղ պարերուն,
Կոյս հուրիներ քանկագին
ա՛լ իմ նամբէս չեն անցնիր,
Իմ բուրաստանս ու պուրակ
... հանգչի՛ն աշխուս ի խոր նիրհ,
Ու գիշերուան ցուրտ հովին
կը լսուի սոյլն թափանցող,
Բլրոց վըրա՛յ՝ ուր վաղո՛ւց,
ա՛հ, սառա՛ծ է այգուն ցոյ.
Ու կ'երկարի՛ն ստուերներն
Վագճով մը խօս, շա՛տ արագ,
Նե՛րս կը խուժեն սենեակէս՝
ու կը լցնեն իմ բուրակ.
Ննջապահի քերթուածիս
վերջին տերեւքն ալ թափին,
Մատնելով զիս, դեռ արթուն,
Մղձաւանջի սարսափին:
Ողջո՛յն ձեզ ՀՐԱՏ, ԱՐՈՒՍԵԱԿ,
ողջո՛յն ԼՈՒՍԻՆ ԵՒ ԱՐԵԻ,
ԵՐԿԻՐ, քիչ վերջ Հին ՏԱՐԻՆ
կուտայ վերջին իր բարեւ:

ԿԱՂԱՆԴԻ ԱՌԹԻԻ

ԱՍՏՈՒԱԾ պահէ՛ ձեզ անվիշտ՝
 ԾԸՆՈՂՔ, գիտե՛ք թէ ո՛րքան
 Ստուարաթիւ են անոնք՝
 որոնք, աւա՛ղ, այժմ կը զգան
 Իրենց հոգին ջըլատող
 անյուսութիւնն մահաբոյր...
 Որոնց համար կեանքն այլեւս
 չունի արժէք ու հրապոյր...:

ԱՍՏՈՒԱԾ պահէ՛ ձեզ ուրախ՝
 ազնիւ ՏԻԿՆԱ՛ՅՔ, ՊԱՐՈՆԱ՛ՅՔ,
 Ոչինչ ազդէ ձեզ սարսուռ,
 վըհատութիւն չունենաք.
 Բայց յիշեցէ՛ք, կա՛ն շատեր
 անտուն, անտէր, անպաշտպան.
 Այս սուրբ օրը Ծընընդեան՝
 Իրար գրկած կը դողա՛ն...:

ԱՍՏՈՒԱԾ պահէ՛ ձեզ զուարթ՝
 ԴԵՌԱՍՏԻՆԵ՛Ր, ՄԱՆՁ ԱՂՋԻԿ,
 Թէեւ ձեր այս կԱՂԱՆԴԻ
 սեղանն ըլլայ ազգատիկ,
 Բայց մասնակից ընելով
 զձեզ կարօտ, հէզ մանկանց
 Պիտ՝ վայելէ՛ք կրկնակի
 Խննոյ՛ք մը նոյս, գերազանց:

Ու թէեւ ձեր զգեստներն
 ըլլան մաշած ու շատ հին,

Գիտցէ՛ք, գիտցէ՛ք թէ ո՛րքան
 շատ են անոնք՝ որ չունին
 Նայն իսկ քուրջեր՝ հագնելու
 ու բարձ գլուխնին դընելու,
 Պիտ՝ չուզէ՛ք դուք ըլլալ
 Հէ՛ք ՈՐԲԵՐՈՒ ԱՅՑԵԼՈՒ:

ԾՆՆԴԵԱՆ ԱՐՇԱԼՈՅՍԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆԸ

ԾՆՈ՛ՒՆԴ, ԵՐԿՆԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ ԶԱՐ-
 ԹՕՆՔԸ...:
 ԾՆՆԴԵԱՆ խաղաղ ու զովիկ այդուն, երբ հոգիդ
 կը զարթնու հեշտին մրափի ստուերամած ոլորտներէն,
 Ի՛նչ հմայքով պիտի լսէ ԾՆՆԴԵԱՆ ՏՕՆԻ ՀՐԱՇԱԼԻ
 ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆԸ, ԾՆՆԴԵԱՆ ԾԱՌԻ ԼՈՒՍԱՇՈՂ զար-
 դերու զօղանջիւնը, կայտառ ու սիրուն պարիկներու
 նոր փողարներուն ճուղը, ՄԱՐԻԱՄԻ փոքրիկ գառ-
 նուկին մայիւնը, եւ բոլոր աշխարհի՛ տարածամած
 տաղերգուններու արծաթ ձայնին թրթուումը, եւ ամէնէն
 սիրուն երաժշտութիւնը՝ մատղաշ մանուկներու ծիծա-
 ղը՝ կաթողիկէներու վիթխարի զանգակներու զանգիւ-
 նով ընդմիջուած: Ի լուր այս նուազին հմայուն եւ հո-
 դեպարար, հոգիիդ խորէն կը լսե՞ս հրամայական շեշ-
 տը, անդիմադրելի ողորումը — «Վե՛ր կա՛ց, վե՛ր
 կա՛ց, ունկն դե՛ր — ահաւասիկ ԾՆՈՒՆԴԸ:
 Կա՛յ արդեօք աւելի չընաղ, աւելի ազնիւ ու դրա-
 լիչ կերպ մը՝ կենդանացնելու՝ ԾՆՆԴԵԱՆ ՈԳԻՆ՝ քան
 ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆԸ ԾՆՆԴԵԱՆ ԱՐՇԱԼՈՅՍԻՆ:

Օ՛հ, ԾՆՈՒՆԴԻՆ ողջազուրեւ արեւածաղին՝ ԵՐԿ-
ՆԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՄԲ մը...: Արդարեւ ինչ խեղճ
ու ողորմելի է ան՝ որ չունի որեւէ երգ, որեւէ նուազ,
ԾՆՆԴԵԱՆ ԱՐՇԱԼՈՅՍԻՆ: ԾՆՆԴԵԱՆ ԱՅԳԸ, ԾԸ-
ՆԸՆԴԵԱՆ ՕՐԸ, տարուան բոլոր օրերէն միակն է յո-
րում ուրախութեան ու խայտանքի երաժշտութիւնը
պարտի արձանազրել մեր սրտերուն մէջ:

Աշխարհի մէջ ոչ մէկ բան կարող եղած էր տալ
մեզի հզօրագոյն հաւատք՝ ԳՐԻՍՏՈՆԷՈՒԹԵԱՆ հրա-
շարի զօրութեան մասին՝ քան ԾՆՆԴԵԱՆ ԱՐՇԱԼՈՅՍԻՆ
ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆԸ: Այս անդուզական ԵՐԱԺՇՏՈՒ-
ԹԻՒՆԸ, այս տիպար ԳԵՂԱՐՈՒԵՍՏԸ՝ առած է ամէ-
նէն աշխարհիկ, ամէնէն գուհիկ բաները՝ ու վերա-
ծած է դանոնք ՅԱԻԾԵՆԱԿԱՆ ԳԵՂԵՑԿՈՒԹԵԱՆ ՀԸ-
ՐԱՇԱԿԵՐՏՆԵՐՈՒ:

ԾՆՆԴԵԱՆ ՈԳԻՆ՝ ԳԹՈՒԹԵԱՆ ու ՍԻՐՈՅ ՀՐԱՇԵ-
ԿՈՒԹԻՒՆԸ կը բերէ ամէնէն խոնարհ, ամէնէն անշուք
տուններու, հիւղակներու մէջ, այս անթիւ, անհաշիւ
անդուլ մեքենականութեան դարուն մէջ: Օ՛հ, ՎԵ-
ՐԱՊՐՈՒՄԸ ԾՆՆԴԵԱՆ ՈԳԻՒՆ՝ ամէնէն շքեղ, ամէ-
նէն վսեմ հրաշքը չէ՞ միթէ. այո՛, հրաշալեաց դարու
մը մէջ կ'ապրինք: Եւ ի՞նչ են տիրող ձայներն ԾՆԸՆԴ-
ԵԱՆ ԱՐՇԱԼՈՅՍԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ, — ՍԷՐ առ ըն-
կերն, կարեկցութի՛ւն, ԳՈ՛ՒԹ, ներողամտութի՛ւն,
բարութի՛ւն, աղնուութի՛ւն, քաջութի՛ւն՝ շահամուլ
միջավայրին դէմ պայքարելու, ՀԱՒԱՏՔ՝ ի լաւա-
գոյնն, ՅՈՅՍ՝ նշուլազեղ, կենդանարար, քաջալերիչ,
— ահաւասիկ ասոնք են գլխաւոր, տիրող, առինքնող
ձայները հոգեհմայ երաժշտութեան:

ԾՆՆԴԵԱՆ ՈԳԻՆ՝ ԳՐԻՍՏՈՍԻ ՈԳԻՆ է: Ամէն բա-
նէ առաջ, ամէն բանէ վեր ան կը նշանակէ — ՍԷ՛Ր այ-
լոց հանդէպ, այլասիրութիւն, ան կը նշանակէ հրա-

ժարում եւ ուրացում ամէն անձնասէր շահերէ, փոք-
րողիւթենէ, նուաստութենէ: Ան կը նշանակէ ընդ-
լայնում ու տարածում ՀՈԳԻՒՆ, պարփակելով՝ թէ՛
հարուստը, թէ՛ աղքատը, թէ՛ առողջը, թէ՛ հիւանդը,
բարեկամն ու թշնամին: ԾՆՈՒՆԴԸ, օրերու օ՛րն է,
ժամերու ժամը, երբ համայն աշխարհ երկնից հաս-
տատութեան ներդաշնակութեան կը ձայնակցի: ԾԸ-
ՆՈՒՆԴԸ, տալու, նուիրելու, ընծայելու ժամանակն է:
Ի՞նչ է. տալը, ի՞նչ է նուիրելը — ինքզինքն օրհնե՛լ
ճշմարիտ երջանկութեամբ: Բովանդակ աշխարհի ԾԸ-
նընդեան նուէրները չեն կրնար հաւասարիլ՝ արժէքով՝
ԾՆՆԴԵԱՆ ՈԳԻՒՆ: Արդի կենցաղի մեծագոյն ու ճո-
խագոյն դանձերէն մին է ան, եւ երբեք սահմանափակ-
ուած չէ միայն անունով ինքզինքնին քրիստոնեայ կո-
չող քրիստոնեաներու: Անոր տնտեսական, ընկերագի-
տական եւ հոգեկան կոթողներն ու աշտարակները մին-
չեւ ամպերը կը բարձրանան:

Ունի՞նք այս ԾՆՆԴԵԱՆ ՈԳԻՆ, ձայնական, հըն-
չուն, թրթուռն, տարւոյն ամէնէն գեղեցիկ, ամէնէն
անկեղծ ու սրտազին տօնախմբութի՛ւնը, հանդիսաւոր
տօնակատարութի՛ւնը:

ԾՆՈՒՆԴ, ԵՐԿՆԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ ԶԱՐ-
ԹՕՆՔԸ հմայուն:

Ու այս ԵՐԿՆԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ ԶԱՐԹՕՆՔԸ,
իցի՛ւ լինէր ԸՂԶԱՆՈՅՇ ՀԱՅՐԵՆՔԻՍ, մոխիրներէն
վերականգնող ՓԻՒՆԻԿ ՀԱՅՐԵՆՔԻՍ, կեանքի դառ-
նութեան մրուրը քամող անոյշ ՀԱՅՐԵՆՔԻՍ ՎԵ-
ՐԱՊՐՈՒՄԻ ԶԱՐԹՕՆՔԸ: Օ՛հ, այդ օրը՛, այդ ժա՛մը,
այդ վայրկեա՛նը... պիտի տեսնե՞նք արդեօք: Երբ
ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂՄԻՆ շնորհալի գրչին քաղցրահամ
մեղրը ծորէ՛ ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՎԵՍՏԸ, երբ ա-
նոր յանգերը գովեն ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ,
նոր յանգերը գովեն

երբ անոր տաղանդին գոհարները զարդարեն ԱՐԱՐԱՏԻ եւ ԱՐԱԳԱՄԻ ճակատները, երբ անոր զգացումներն, ա՛յնքան աղնիւ ու փափուկ ողողեն ԱՐԱՔՄԻ ափունքը հովասուն, երբ անո՛ր, ՀԱՅ ՔԵՐԹՈՂԻՆ ՍԻՐՏԸ պարզէ իր առաջատը ՍԵՒԱՆԱՅ եւ ՅՈՎԱՏԱԿԻ քաղցր ալիքներուն մէջ, երբ անոր հոգեբուզիս երգերը յանկերգեն ԾԻԾՂՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ վերածնունդի խանդովն արբշխո, երջանկութեան հոգեպարար զգացումովը շէնչող ՀԱՅՐԵՆԻՔՍ... Օ՛հ, ՄԱՆՈՒԿ ՅԻՍՈՒՍ, ՄԱՆՈՒԿ ՀԱՅԱՍՏԱՆԵՆ է միակ մեր ՅՈՅՍ, ՍՈՒՐԲ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ դո՛ւ պարիկ քնքուշ, չքնաղ՝ հմայուն,

վերաճնող ՀԱՅՈՒՆ,
Կ'ելլէ սիրտն ի թունդ,
ԾՆՈՒՆԴ, ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ,
Հասած է վայրկեան
վերաճնող ՀԱՅՈՒՆ...:

Ժ Ն Ն Գ Ե Ա Ն Ո Գ Ի Ն

Հեզ ու խոնարհ կոյս անբասիր, սուրբ, մաքուր, Դո՛ւ, մարմնացումըն բարութեան, չքնա՛ղ քոյր, Որ մեծագոյնն ես այն «ՕՐՀՆԵԱԼ ԵՐԵՔԻՆ», Յար անբաժան իրարմէ, բնաւ անմեկին, Ուրախութեան կը դարձրնես տրտմութիւնն, Ո՛վ ՍԵՐ, արդեօք լոյս երկինքէն ծնած չե՞ս դուն:

Կուրծքիդ մէջ ԳՈ՛ՒԹԸ կը տիրէ, ԿՈ՛ՅՍ ԲԱՐԻ, Թեւն հոլանի պարանոցիդ կը փարի՛...
Ու սրտիդ մէջ՝ այնքա՛ն փափուկ, զգայուն,

Ծարէ՛, յորդէ՛ հոգեւորագ փայտութի՛ւն,
Քեզ կ'ազդէ՛ սոսկ ԲԱՐՈՒԹԵԱՆ շո՛ղբ բեկբեկ,
Դատումըն մաս չունի քու մէջըդ երբեք:

Միշտ կը յուսա՛ս, ու չես իյնար բընալին,
Թէեւ խաբուիս՝ կը հաւատա՛ս տակալին,
Վստահելով ԵՐԿՆԱԻՈՐ ՀՕՐԴ, սուրբ կամաց.
Երկնականարդ պայծա՞ն է թէ միգամած...
Դուն չես յոգնիր ու չես ըզգար բնաւ ճանճոյթ.
Ընելէ միշտ բարիք, հրնուա՛նք ջինջ հոգւոյդ:

Կը նըկատես վայելիք անհո՛ւն, անվախճա՛ն,
Երկիրդ չազդեր երբեք քեզի հուսկ-վախճան,
Կը համարես ողջ մարդկութիւնն անխըտի՛ր
Իբրը եղբայր, քոյր, հարազա՛տ, հատընտի՛ր,
Բոլո՛ր աշխարհ սիրովդ, այո՛, չարն անգամ
Կ'ընես քեզի սերտ, մըտերիմ բարեկամ...:

Ա Ռ Ա Ք Ի Ն Ո Ւ Թ Ի Ի Ն

Երիտասարդին զարդը, ալեւորին թազն ու պսա-
կը, անուն մը բոլոր բարոյական շնորհաց՝ որոնք կը
պճնեն մարդկութիւնը, — «Ձորին մէջ կը գտնուիմ ու
կը լուսաւորեմ մարդկութիւնը, լեռը», «կը զուարթա-
ցընեմ ու կը քաջալերեմ հիւղակի մէջ բնակող հէք ա-
բարածը, իր ծանր աշխատութեան մէջ. քաղաքներու
ժխորին մէջ կը խոռոնուիմ ծպտեալ, կ'օրհնեմ ճգնա-
ւորն իր խցիկին մէջ»: «Տաճար մ'ունիմ. իւրաքանչիւր
ւորն իր խցիկին մէջ»: «Տաճար մ'ունիմ. իւրաքանչիւր
զեցուցութիւնս»: «Գիտութեան շնորհիւ կրնաս նշանաւոր,
մեծ անձ մ'ըլլալ, սակայն առաքելութիւնը միայն կըր-
նայ առաջնորդել քեզ կատարեալ երջանկութեան»:

ԱՍՏՈՒԺՈՅ ՎԱՅՐԿԵԱՆԸ

Ճիշդ մէ՛կ վայրկեան ունիմ ես,
Միայն վարտուն մանրերկրորդ
Պարտադրուած իմ ՀՕՐՄԷՍ՝
ԻնՁ, Իր որդւոյն, հիւր անցորդ,
Զի խնդրեցի ես երբեք
Ու ոչ ալ ես ընտրեցի
Այս մէ՛կ վայրկեա՛նը, սո՛սկ մէկ,
Զոր շընտրեց ԱՆ ԻՆԾԻ:
Բայց ինձ անկ է ի ԲԱՐԻՆ
Գործածել ըստ արժանւոյն
Այս մէ՛կ բուպէն քանկագին,
Ինձ, հարագատ ԻՐ ՈՐԴԻՈՅՆ:
Ա՛հ, ես պիտի տառապիմ,
Կորսընցընեմ եքէ գայն,
Եւ կամ եքէ պարապիմ
Գործով անպէտ եւ ունայն,
Կամ գործածեմ չարաչար
Հաշիւը ես պիտի տամ
Իմ ՀՕՐՄ՝ օր մը անպատճառ
Իմ արարփիս խօյ, տարտամ:
Միայն փոքրիկ ՄԷ՛կ ՐՈՊԷ,
Սակայն անոր մէջ քա՛ռուն
ԿԵԱ՛ՆՔ մը ԱՆՄԱՀ կը տրոփէ՛
ՅԱԻԷՐԺՈՒԹԻՒՆ մը՝ ԱՆՀՈՒՆ...:

ՇՆՈՐՀԱԻՈՐ ԱՄԱՆՈՐ

Կարծես բուռն հովէ
Քշուած ՀԻՆ ՏԱՐԻՆ
Ամպի մը նըման
Կ'անհետի՛ լըռին...:

Սակայն ՆՈՐ ՏԱՐԻՆ
Կայքերով ցնծման՝
Յանկարծ կ'երեսա՛յ
ՄԱՆՈՒԿԻ նըման...:

ԵՐԳ ԱՄԱՆՈՐԻ ՀԱՅ ՈՐԲՈՒՅԻՆԵՐՈՒ

ՀԱՅՐ ԵՐԿՆԱԻՈՐ, այս ՆՈՐ ՏԱՐՈՒԱՆ
Սեմին վըրայ կանգնած
Մենք փառք կուտանք ԲՈՒ սուրբ անուան,
Միակ ՅՈՅՍ մեր կենաց:
ԴՈՒՆ, ո՛վ ՏԷՐ, միայն ԴՈՒՆ
Մեր ապաւէնն ես դարէ դար,
ՔԵ՛Զ միայն, ՍԷ՛Ր անհուն,
ՔԵ՛Զ փառք կուտանք անդադար:

Մենք անպաշտպան որբուհիներ,
Անհայր, անմայր, անտուն,
Միայն ՔԵ՛Զ եմք ապաւիններ,
Ո՛վ ՀԱՅՐ, մեր ՅՈՅՍ եւ ԴՈՒՆ:

Մեր ազգն ալ նիշդ մեզի նըման,
Անտուն, անո՛ք, անտէր,
Ա՛հ, ինկած է քափառական
Լեռնե՛ր, ձորե՛ր, դաշտե՛ր...:

Արդ, օգնութեա՛ն մեր փութա՛, Տէ՛ր,
ՀԱ՛ՅՐ մեր, հրգօր ԱՍՏՈՒԱԾ,
Քե՛զ մի միայն, Քե՛զ Ե՛նթ ուղղեր
Մեր քաց, մարդ նայուած...:

Մեր ՀԱՅՐ ԵՆԻՔՆ ալ, փրկէ՛, Տէ՛ր,
Անգութ ԲԱԽՏԻՆ ձեռքէն,
Ո՛հ, ազատէ՛ ՀԱՅՈՐԴԻՆԵՐ
Որ ա՛լ ազա՛տ երգեն...:
Դո՛ւն, ո՛վ Տէ՛ր, միայն ԴՈՒՆ
Մեր ապաւէնն ես դարէ դար,
Քե՛զ միայն, Սէ՛ր անհուն,
Քե՛զ փառք կուտանք անդադար:

ՉԵԱՆ ՀԱՏԻԿԸ

Երբոր կ'իջնէ երկինքէն վար ձեան հատիկ,
Նայուածքն ի վե՛ր կ'ըսէ ձայնով յոյժ մեղմիկ,
— «ՄԸՆԱՍ ԲԱՐԵԱ՛Ի, ամպ սիրելի, գով ու քույր,
Ու դէպ յերկիր փութա քեթեւ, սիրարույս:

Երկիր գալով՝ երբ գտնէ ծառ մ'անսաղարթ,
— «ԲԱՐԻ ԼՈ՛ՅՍ, քեզ» — կ'ըսէ անոր՝ մեղմ, հան-
դարտ,

— «Է՞ր այսպէս մերկ ես, առանձին, սիրելի՛»,
Հանգչի՛մ, կանչե՛մ իմ ընկերներս ալ քեզի»:

Բայց երբ անբիծ, հեզ ձեան հատիկն ուտաստուն
Իջնէ ԿՈՅՍԻՆ ԱՅՏԻՆ վըրայ վարդագոյն, —
— «Ի՛նչ տաք ու մեղմ է օդն այսօր» — կ'ըսէ ան,
— «Ո՛հ, ԱՄԱ՛Ռ է» — ու կը ՀԱԼԻ՛ ԼՈՒԻ, ԱՆՁԱՅՆ...:

ԽՈՐՀՐԴԱԹՈՒԹԻՒՆ, ՄՏԱԹՈՒՄ

Լուսինն իր փառքին մէջ, երկիրն իր գեղեցկու-
թեան մէջ՝ ցուացիկ լոյսով կը փայլին: Դիւթիչ գոյ-
ները կը գեղեցկացնեն ծաղիկները, եւ առուակին կար-
կաջել կուտան նկարագեղ դաշտին վրայ, — Սերտիւ
կապակցած են խորհրդածուլթեան հետ: Որքան կարե-
ւոր է ուրեմն ունենալ մշակեալ, ճոխ միտք մը որպէս-
ղի մեր բուն մտածումներն ըլլան հաճելի եւ օգտակար,
եւ որոնք լոյս ու բերկրանք սփռեն իրենց շուրջն եղող-
ներուն:

ՑԱՅԳԵՐԳԸ

Խոր գիշերուն լուռ պահուն՝
Հեւոտ տեղնով մը անհուն՝
Սեւեռած ա՛չքս յերկին
Կ'ունկընդըբեմ ցայգերգին...:

Ա՛յ չեմ յառիր սառ նիւթին,
Հունաւորէն այս անդի՛ն,
— Մոռցած իսպառ սին ներկան —
Ես կ'երագեմ ապագա՛ն . . . :

ԱՍՏՈՒԱ՛Ծ իմ, ի՛նչ կը լըսեմ . . .
Ցայգանըւագ մը վըսեմ՝
Որ կը տանի՛ գիս հեռո՛ւն,
Աշխարհն անբիծ սէրերուն . . . :

Ո՛հ, այդ շեշտեր մոգական
Ի՛նչ խըմբերգէ մը կուգան
Հրդեհե՛լ սիրտն ու հոգին
Այս հունաւոր էակին . . . :

Ի՛նչ արձագանգ անպատում
Գերերկրային այդ թրթռում,
Խմբերգ վըսեմ, դաշնաւոր
Հրեշտակներու քիւրաւոր . . . :

* * *

Ու գիշերուան լուռ պահուն՝
Հեւքոտ տենչով մը անհուն
Սեւեռած աչքըս յերկին
Կ'ունկընդըրեմ ցայգերգին . . . :

Հ Ա Ի Ա Տ Ա Ր Մ Ո Ւ Թ Ի Ի Ն

Հաւատարիմ քու խոստումներուդ, քու ուխտիդ,
Հաւատարիմ կատարելու քու պարտականութիւններդ,
Մայրն իր սիրոյն մէջ Հաւատարմութիւն ցոյց կուտայ

Իր զաւակաց, ՀԱՅՐՆ՝ հողածութեամբ իր սիրելեաց,
չենք կրնար վստահիլ մէկու մը՝ որ հաւատարիմ չէ:
ԱՍՏՈՒԱ՛Ծ Իր հաւատարմութիւնը կը ցուցնէ, քանզի
Իր խոստումները ՔՐԻՍՏՈՍ ՅԻՍՈՒՍՈՎ էն: Այո՛, եւ
ամէն:

Ա Ր Շ Ա Լ Ո Յ Ս Ը

... Ծագելու մօտ . . .

Վեր յառած անոր աչքերուն փարփառ,
ԼՈՅՍԻ գրկին մէջ այգը կը դոզար.
Պիրկ բազուկներուն մէջ անոր քննուշ
Պահիկ մը կ'ուզէր մըրափել մուշ մուշ.
Անոր ոսկերոքը լանջփին բարախում
Իր սարսուռն սրտին կ'ազդէր բուն յուզում:
Եւ լուռ կը հեղուր շիթեր արտասուաց
ՍԻՐՈՅ եւ ԽՆԴԻ համար կորսւա՛ծ . . . :
Տաք տաք համբոյրներ շուրթերէն անոր
Կուտային իրեն սարսուռ նորանոր
Ամենդ բերկրանքի, գրգուռանքի սուրբ, հեշտ:
Յանկա՛րծ ետ դարձաւ՝ տալու հուսկ հրածեշտ
Իր նախկին ՍԻՐՈՅՆ — ԳԻՇԵՐԻՆ տըխուր . . .
Որ հորիզոնէն վար կը սահէր լուռ . . . :
Եւ ԼՈՅՍՆ երբ սեղմեց գինքն իր բազկաց մէջ
ՀԱԼԵՑԱՆ ԵՐԿՈՒՔՆ Ի ՄԻ ԼՈՅՍ ԱՆՇԷՋ . . . :

ԵՐԿՆԱՅԻՆ ԳԱՐՈՒՆԸ

Վարդ արշալոյս մ'ալ կը բռնկի,
Նորեկ գարնան արշալոյս,
Ծովու, երկրի ու երկրնօքի
Վըրայ սփռէ սէր, կեանք, յոյս:

Աղու գեղգեղ մ'ալ կը լըսեմ,
Նորեկ գարնան սոխակին,
Ի՛նչ հանելի, դիւթիչ, վըսեմ,
Դեռ վաղ այգուն ցողագին:

Բոյր մ'ալ շնչեմ, բոյր անուշակ,
Նորեկ գարնան գիրգ ծաղկանց
— Ծուշան, մեխակ, վարդ, մանուշակ —
Ծաղկա՛նց, հոգւոյս քափանցանց...:

Լըսեմ զըւարթ կարկաջում մ'ալ,
Նորեկ գարնան վըտակին՝
Որ կը սահի գըլոր քաւալ
Զորակն ի վար խնդագին:

Շնչէ մեղմիկ գեփիւռ մ'ալ գով,
Դուստըր գարնան դեռարոյս,
Պարէ, սուլէ եւ նագելով
Փարի նակտիս ու հոգւո՛յս...:

* * *

Այսպէս կրկին կը վայելեմ
ԸԶՔԵԶ, ո՛վ ՄԱՅՐ-ԲԸՆՈՒԹԻԻՆ,
Իբրեւ հրեշտակ վեհ, լուսադէմ
Յառի՛մ ի քեզ, ո՛վ անհուն...:

Վայրկեան մ'հոգիս հրնուի սիրով,
Ի գեղ գարնան ըզմայլած...
Յորժամ դիպէ ցամաք ու ծով
Ի՛նչ շըքեղ եւ գարդարուած:

Այլ տխրութեան քանձոր մըշուշ
Կ'իջնէ հոգւոյս ի յատակ՝
Թողով սոսկ յիս դիւթիչ, անուշ
Ու սիրելի յիշատակ...:

Անյուսութի՛ւն, գազիր ճիւղ,
Արագութեամբ կայծակի
Սիրոս ննշելու համար, աւա՛ղ,
Անարգել վրաս յարձակի:

Զի՛ վաղանցիկ եմ այս կեանքին
Բերկրանքն, հանոյքն ու գարուն
Զի՛ շուտ քոչին բուլէֆ անգին՝
Վշտաշարշար եւք մարդուն:

Արտասուալից աչքերս յերկին,
Թեւերս յերկի՛ն վերամբարձ,
Լուռ կը սպասեմ իմ աղօթֆին
Պատասխանին դեռ անդարձ:

Սակայն անգուսպ տենչանքն հոգւոյս
Սին հանոյից անտարբեր՝
Շոյտ տեսնելու սուրբն արշալոյս
Միշտ ակն ունին անհամբեր...:

Երբզ մ'անոյշ կ'ընդգրկէ զիս,
Վե՛րն եմ այլ եւս երկնից մէջ,

Ձայն մը լըսեմ — «Ե՛կ ՍԻՐԵԼԻՍ,
ՓԱՅԼԷ՛ ԼՈՒՍՈՅՍ ՄԷՋ ԱՆՇԵՋ...»:

Հո՛ւ լոյսն երբեք ստուեր չունի,
Ձունի ժպիտն ալ արցունք,
Հո՛ւ միշտ գարուն է գեղանի,
Հոս սէր, մրմունջ, աղօթք, խունկ:

Հո՛ւ իրակա՛ն է կեանքն ընդ միշտ,
Ու բնաւ պատիւը չէ երազ,
Հո՛ւ ՍԷՐՆ անխառն է եւ անվիշտ,
Հոս ԼՈ՛ՅՍ է, տի՛ւ հանապազ:

ԲԱՐԵՍԻՐՈՒԹԻՒՆ – ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹԻՒՆ

Բարեսիրութիւն երկիրն է, ԱՍՏՈՒԾՄԷ է. կը
փայլի արեւին մէջ, կը կայլակի զովարար անձրեւին
մէջ, կը հծծէ մեղմ զեփիււրին մէջ, կը հոսի առուակին
մէջ, կը փալիւլայ գիշերուան թազուհիին խոյրին վը-
րայ, կը պսակէ տարին բարութիւնով եւ մեր կեան-
քերն օրհնութեամբ, կը սփռի մամէնը, կը բուժէ ա-
մէնը, կ'օրհնէ՛ մամէնը յաւիտեան: Ո՛ւր որ վիշտ կայ,
ո՛ւր որ ցաւ կայ, հո՛ն կը փութայ բախասանով, ո՛ւր որ
տառապանք ու նեղութիւն կայ,՝ հո՛ն կը տեղայ իր
ազնիւ ու բուժիչ զօրութիւնը: Հաճութիւն մամէնո՛ւն,
ամէնը կրնան զգալ իր շնորհալի եւ քնքուղ զգացում-
ները:

Ազնիւ, բարեսէր սիրտը՝ մամէնէն շատ կը նմանի
ԱՍՏՈՒԾՈՅ: Բարեսէր մարդը կ'ապրի բիւրաւոր սիր-
տերու մէջ, ժլատ, չի տուող մարդը սակայն կ'ապրի
անապատին մէջ, իր տղեղ «ԵՍ»ին մէջ...:

ԳԱՐՆԱՆ ՅՈՒՇԻԿՆԵՐ

Ա.

Հոժ մըշուշը սարսըռուն
Երկարատեւ ճրմեռուան
Կը ցընդի՛ ու կ'երեւան
Կատարները լեռներուն...:

Կը փարատի հոժ մըշուշ.
Ծիլի, ծաղկի, տերեւի
Նուրբ թրթռումը կ'երեւի՛
Օծուած շաղով ցայգանուշ...:

Կ'անհետանայ մըշուշն հոժ,
Բա՛յց, ա՛հ, ինչո՞ւ չեն գարթնուր
Յուշքերը հին սիրաբայր,
Է՞ր չարծարծիր մարած բոց...:

Բ.

Ոսկի ժպիտն արեւուն
Տաք շունչին հետ հարաւի
Գրկած իրար, ծարաւի՛,
Սառն համբուրեն պսալըզուն:

Ու համբայրէն այդ բուրեղ
Մաքուր սիրոյ, սուրբ խընդի,
Շուտ կը հալի՛, կը ցընդի՛
Սառոյցի կա՛րծըր բիւրեղ...:

Ու սառնապաղ, ճիւնաթոյր,
Համատարած վերմակին
Տակէն գարթնուն ցընծագին
Չընաշխարհիկ գեղ ու բայր...:

Վե՛ր կը յառին ցօղագին՝
Գիրգ բաժակները թրթռուն
Շուշաններուն, վարդերուն,
Մանիշակին, մեխակին...:

Ձիւնը բիւրեղ կը հալի՛...
Գըգուեն իրար ցօղ, մամանչ,
Կը փռուի՛ գո՛րգը կանանչ
ԿՈՅՍ ՄԱՅԻՍԻՆ հրաշալի՛...:

Բայց... ինչո՞ւ չեն երեւար
ՍԻՐՈՒԱԾ ԴԷՄՔԵՐՆ, ա՛հ, ո՞ւր են...
Ոսկեծիծաղ նոյն հուրէն
Է՞ր չի ՀԱԼԻՐ ԻՐԵՆՑ ՍԱՌ...:

Գ.
Կուգա՛ն, կուգա՛ն տարմատարմ
Երածիշտները գարնան՝
Երդերուն շուրջ կը դառնան
Գեղգեղանքով փայլք ու թարմ:

Կուգա՛ն, կուգա՛ն երջանիկ
Թեւաւորները նորէն,
Իրենց գըւարթ երգերէն
Թունդ կ'ելլէ մէն մի տանիք:

Սակայն ինչո՞ւ ՍԻՐԱՐԾԱՐԾ
ԹՌՁՈՂ ՏԵՆՁԵՐՆ ՀԸՐԱՆՈՅՇ
Ու ԵՐԱԶՆԵՐՆ ՈՍԿԵՀԻՒՍ
ՁՈՒՆԻՆ ԵՐԲԵՔ ՎԵՐԱԴԱՐՁ...:

Մ Ա Յ Ի Ս

Ծաղիկներու մայրի՛կ, դու կոյս գեղանի,
Ամիսներու ո՛վ թագուհի դու չքնաղ,
Մանիշակի, վարդի բոյրով գեղանի՛
Օդն, ու երկին ծորէ շուշան շամանդաղ:

Մ'այի՛ս, բնութեան չնաշխարհիկ հարսնցուն,
Ձով պուրակներ, գմբուխ սարեր ու դաշտեր
Սոխակներուդ գեղգեղանքովն են ցնծուն,
Զարթնող հոգին ի՛նչպէս իր ՏԷՐՆ չի պաշտեր:

Ու ցօղաթուրմ առաւօտեան գով պահուն
Մինչ բոյրն ու թոյր ծաղկանց, թոչնոց մեղեդին
Կը ստեղծեն սուրբ խանդադատանք, սէր անհուն
Ու կը ժպտի՛ գուարթունն, նըւէր սուրբ ԴՐԱՆՏԻՆ:

Ո Ւ Ղ Ղ Ա Մ Տ Ո Ւ Թ Ի Ի Ն

*Արդարութեան ներքին, բնածին զգացումն՝ որ,
Լրբ ոսկեղէն կանոն բոյն դրած է մարդուն սրտին մէջ:
Այս երկնային զգացումը՝ ո՛չ միայն կ'արդէլէ մեզ սը-
խալ բան մը ընել՝ մեր ընկեր արարածներուն, այլ մա-
նաւանդ կը սորվեցնէ նկատել ոսկեղէն կանոնը — «Ձոր
ինչ կամիցիք զի արասցեն ձեզ մարդիկ, արարէք եւ
դուք նոցա այնպէս»:*

*Պարկեշտ, ուղղամիտ մարդն ամէնէն վստահելի
անձն է աշխարհի մէջ: Միակ անկապտելի դանձն ու
անկորնչելի դրամադուրսն՝ ուղղամտութիւնն է, առա-
քինութեանց մեծագոյնը: Պատեհութեան ու յաջողու-
թեան դռները միշտ բաց են ուղղամիտ մարդուն հա-
մար:*

ԵԿՈՒՐ, ԶԱՏԻԿ Է ԱՅՍՕՐ

Եկո՛ւր, այսօր կը շնչէ
մեղմիկ գեփիւոն ՀԱՐԱԻՒՆ,
Սուր գամերէն վիրաւոր
նոտերդ ա՛լ պիտ' չի ցաւին:
Արահետներն այս երկրիս
կակուղ են այժմ, շատ կակուղ,
Դալար մարգին վըրայէն
ցնդած է հոծ մառախուղ,
Բեթ֊Լէ՛ՀեՄի աստղերով,
շողա՛յ կամարն ասմագուն,
Մանիշակի թաւիշով,
ծոցը հովտին հովասուն
Ծածկըւած են մարմանդներ,
անձրեւէ ետք երկնից գով,
Թռչնոց երգովն են ցնծուն,
հեշտին հանգիստ անվրդով
Տալու խոնջեալ նոտերուդ՝
ո՛վ ՓրկիՉ մեր յարուցեալ,
ԴՈ՛ՒՆ որ տարիք յաղթանակ
մահուան վըրայ, Տէ՛ր ՕԾԵԱԼ.
Քե՛զ կը սպասեն աշխարհի
սիրտերն, ԳԱՌՆՈՒԿ անմեղ, հեզ,
Խոր վերքերով սպիացած
ձեռքերովդ ԴՈՒՆ կը բերես
Ամենաբոյժ ԲԱԼԱՍԱՆՆ՝
ու կը կըրես այժմ անբիծ
ՀՈՎՏԻ ՇՈՒՇԱՆՆ՝ ՍՈՒՐԻ տեղ,
ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ, Տէ՛ր ԵՐԿՆԻՑ.....

Եկո՛ւր. ԶԱՏԻԿ Է ԱՅՍՕՐ,
աշխարհ համայն կը ցընծա՛յ,
Հեղ մ'ալ գոչէ՛ սրտագին —
ՓԱՌՔ Ի ԲԱՐՁՈՒՆՍ, ՈՎՍԱՆՆԱ:

...ԵՐԳ ՅԱՐՈՒԹԵԱՆ ԶՐԱՇԱՓԱՌ

Գեղեցիկ ԼՈՅՍՆ յաղթական
վանէ խաւարն ահարկու,
Կեանքը յաղթող սեւ մահուան
Աշխարհն ՅՈՅՍՈՎ կը գեղու:

Կ'անցնի գիշերն արհարատ,
— Սուգի, մեղքի, չարիքի,—
ՍՈՒՐԲ ՅԱՐՈՒԹԵԱՆ առաւօտ
Պերն, հրաշափառ կը ծագի՛.....

Ատելութեան յաղթէ՛ Սէ՛ր,
Ցնծա՛յ համայն մարդկութիւն,
Շիրմին ծոցէն յառնէ՛ Տէ՛ր,
ՅԻՍՈՒՍ ՓՐԿԻՉՆ ԱՄէ՛ՆՈՒՆ:

* * *

Փրկի՛Չ, շնորհովդ այս ձրբի՛,
Փշրե՛նք մեղքի շղթան կուռ,
Զընեն այլ եւս մեզ գերի
Ատելութիւն, նախանձ կոյր:

Վե՛ր յառնենք մեր չար կիրքէն,
Պատռենք գրճուձ սեւ պատեան,

Ու բիւր ճայներ բռն երգե՛ն
ՕՐՀՆԵԱԼ ԵՐԳԸ ՅԱՂԹՈՒԹԵԱՆ:

Երգե՛նք, երգե՛նք ՅԱՐՈՒԹԵԱՆ
ԵՐԳԸ ՎԸՍԵՄ, ՅԱՂԹԱՊԱՆԾ,
Քու ՅՈՅՍԿ անմա՛հ յարիտեան,
Քու ՍԷՐԴ անշէջ, ԳՈՒԹԴ՝ անանց:

ՄԱՅԻՍԻ ԿՐԱՇՔ

Վաղեմի Սանուս եւ Բարեկամիս
ՅՈՎՀԱՆՆԷՍ ԱԻԱԳԵԱՆԻ

Լերկ գօսացած ռստերէն
Պտկունքն ՅՈՅՍԻՆ կը ծըլին...
Ձմրան բուխալեր ցրուե՛ր են.
Եւ ամէնուն ցանկալին —
Ոսկի անձրեւ կը տեղա՛յ
Գեղեցիկ ԼՈՅՍՆ արեւին՝
Լուռ, ցօղաբուրմ դաշտին վրայ.
Օ՛հ, ի՛նչ հրաշներ կ'երեւին...:
Թմրած, խորունկ իր նինջէն՝
Բնութիւնն կրկին կը գարթնու,
Սառած վտակներ մրմնջեն
Այնքան հեգիկ, դաշն, աղու...:
Ու հովտին ծոցը բագուն՝
Տերեւներուն տակ դալար՝
Մարգարտափայլ գով այգուն՝
Համեստութիւնն հեգաբար
Մանիշակին կը բուրէ՛...:
Ու շուշանին սխրալի՝

Երևած լոյսի փրփուրէ —
Անբըծութիւնն կը փայլի՛...:
Վերէն, վարէն, ամէն կոյս
Գե՛ղ ու ՇԸՆՈՐՀ կը ժպտին
Այնքա՛ն սիրուն ու բնօրշ՝
Ջերդ պարիկներ ԴԸՐԱԽՏԻՆ:
Օ՛հ, վայելե՛մ կուշտ ու կուռ
Տաֆ, անոյշ շունչը գարնան,
Ի՛նչպէս կրնամ մընայ լուռ՝
Մինչ ՀԱՐԱԻԷՆ կը դառնա՛ն
Երածիշտներն անտառին,
Մաայլն հոգւոյս կը բառնա՛ն
Ու կը ցրուեն գայն հեռի՛ն...
Պարապին մէջ անսահման...
ԿԵԱ՛ՆՔ կը ծորէ ամէն ծիղ,
ՅՈ՛ՅՍ Անբշնչէ ամէն բոյս,
ԱՊՐԻԼԷՆ համայք է, խնծի՛ր...:
ՈՂՋՈ՛ՅՆ ՄԱՅԻՍ, ԶՔՆԱՂ ԿՈՅՍ:

Գ Ո Ւ Թ

ԳԵՐԱԳՈՅՆ ՍԷՐ

ՍՈՂՈՄՈՆԻ Հետ կրնանք ըսել — «Շատեր առա-
ջինացած են, սակայն դուռն կը գերազանցես ամէնը»:
Օ՛հ, ինչպէս կարելի է նկարագրել՝ էր ԱՍՏՈՒԱԾԱ-
ՅԻՆ շքեղ փառքը՝ յայտնուած յանձին Խաչեալին —
«Հա՛յր, թո՛ղ դոցա, զի ո՛չ գիտեն զինչ առնեն».—
«Եւ Հիմա կը մնայ՝ ՀԱԻԱՏՔ, ՅՈՅՍ, ՍԷՐ, բայց ա-
սոնց մեծագոյնը ՍԷՐ է, ԳՈՒԹ է. օ՛հ, ՍԷՐԸ, ԳՈՒ-

ԹՐ, բնա՛ւ չի յնար, չի թերանար, չի նուազիր, չի հատ-
նիր, ԳՈՒԹՆ է ամէնէն գեղեցիկ, ամէնէն փայլուն ու
թանկագին գոհարը, ճշմարիտ սիրոյ մարմնացումը,
երկնային սիրոյ բխրեղացումը: Սիրելի ՓՐԿԻԶԸ ԵՐ-
ԿԻՆՔԸ վար բերաւ, ցոյց տալու համար ՍԻՐՈՅ կարե-
ւորութիւնը, Եղեմագուրդ էակն իր նախկին երանելի
վիճակին արժանի ընելու:

ԳՈՒԹՆ է բոլոր բարեգործութեանց, իրական,
ճշմարիտ բարեգործութեանց միակ շարժառիթը, ցո-
լացումն ու ճառագայթումը ճշմարիտ ՍԻՐՈՅ՝ որ ա-
նապատը դրախտի կը վերածէ:

ԳՈՒԹ՝ միայն մէ՛կ ակնարկը, մէ՛կ ժպիտը,
մէ՛կ բառն անոր կը բաւէ ամէնէն ըմբոստ էակը խո-
նարհեցնելու, ամէնէն սառ սիրտը հալեցնելու. օրհ-
նեա՛լ առաքինութիւն, երկնայի՛ն Սէ՛ր:

Մ Ե Ռ Ն Ո Ղ Ա Մ Ա Ռ Ը

ԱՐՁԱԿ ՔԵՐԹՈՒԱԾ

Անսովոր այլայլում մը կը սողոսկի յուշիկ իր դէմ-
քին ոսկիին վրայ. խուսափուկ, ցնդող հրապոյր մը,
աղօտ, տարտամ փայլ մը, մարող գեղեցկութիւն մը,
բոլորովին աննըման, հակառակ այն պայծառութեան՝
որ կ'ոսկեղօծէր իր շնորհագեղութիւնը...:

Յուրտ սարսուռ մը՝ սիւքին մէջ՝ որ կը սահի հեւ
ի հեւ դէպի թաւուտքը մռայլ ու խոր...: Ընդարձակ
ու դալար մարդին վրայ կը փալթիլայ նուրբ շղարշը եղ-
եամին՝ որ կ'արծաթէ սառած ցօղին հատիկները պըս-
պըղուն...:

* * *

Կարմիր տերեւ մը օրօրուելով կ'իյնայ դգքիին կա-
նաչ ու վսեմ կատարէն, եւ պտերին բարակ ու փափուկ
տերեւները՝ ճերմակ, ձանձախարիթ, խատուտիկ
պատմուճան մը կը հագնին՝ միզապատ ծործորին մէջ՝
որ ա՛լ չարձագանգէր սարեկին սոյլը, որ ա՛լ չի զը-
ւարթանար, չ'ոգեւորէր տարմին գեղգեղանքէն: Տըժ-
գոյն թերթիկները վերջին վարդին կը թափին հատիկ
հատիկ...: Կը շարժէ կաղամախն իր տերեւները սար-
սրոուն ու կը հառաչէ՛ խոր ու խուլ... մինչ անդին ա-
պուջ գորգինայ մը կը փթթի վերջալոյսի ժպտին տակ
նուազ, մարմրուն...:

* * *

Անտառին վտակը՝ տենդոտ վազքով մը կը սողա՛յ
յառաջ, կը սողոսկի՛, կը թռչի՛ կարծես բռնելու, դըր-
կելու, համբուրելու երկնքի կապոյտը՝ որ կը պըղ-
տիկնա՛յ, կը հատնի՛, կը մեռնի՛...: Բլուրները կը
նսեմանան աղօտ երազի մը կամ արցունքոտ աչքերով
նշմարուած անուրջի մը պէս...: Աճեցուն, երկարող
ստուեր մը՝ ցո՛ւրտ, տխո՛ւր ամայի՛, յուլաբար կ'անց-
նի՛ դաշտանկարին վրայէն՝ հետզհետէ բարձրացող
ծովախաղացքի մը նման: Զգալապէս թանձրացող մը-
շուշին մէջ կը լսուի ոտնաձայնը ձմեռուան, մեղմ,
ընդհատ, շատ մօտէն...: Ա՛հ... մեռա՛ծ է ԱՄԱՌԸ,
հեռացա՛ծ ու մեկնա՛ծ է, ո՞ւր... ո՛չ ոք գիտէ, ան-
հետացա՛ծ է՝ մեռած մարդուն սիրովն ու հատած, ըս-
պառած տարիին լոյսովը...: Ա՛լ չկա՛ն բարախուն
լանջքեր, տաք սիրտեր ու շրթներ՝ այրող սիրով
թրթոուն...:

ԽՈՅԱՆՔ ԱՇՆԱՆ

Կը հեծէ անտանն հսկայ ծառերուն,
Ցուրտէն կը դողան գօս նիւղերը մերկ,
Կը թափի դեղնած տերեւն երբերուն,
Աշնան կը լսուի տխուր եղերերգ:

Բարակ, նեփ ներմակ մագին վերջին թեւ,
Լերկ, մաղատ գանկէն կը սահի գետին,
Աշունը կեանքին՝ հուսկ կրցաւ յաղթել՝
Կորցելով ամբան գիրգ վարդը յետին:

Տենդոտ հանոյքներ ա՛լ կուտան հրածեշտ,
Թափուր թողլով սի՛րտըն հըմայաթափ...
Սիրերգի փոխան՝ լալօն մահաշեշտ,
ժպտող աչքն հեղու արցունք հըրատապ...:

* * *

Բա՛յց... վերջալոյսի մարմրուքէն անդի՛ն
Հոգին կ'երազէ ՆՈՐ ԳԱՐՆԱՆ փթթում,
Եւ յորձանք տալով անգուսպ եռանդին,
Կը մոռնա՛յ ննջող վիշտերն անպատում:

ԱՇՆԱՆ ՄԵՂԵԳԻ

Սիրող իմ սիրտս, ո՛վ եՐԿԻՆ,
Երկար ատեն պահէ՛ թո՛ղ՝
Երգն երջանիկ առուակին
Գաղտնիքներով յուսաշող...
Ա՛յնքան մեղմիկ հըծծըւած
Հին ժայռերուն, խիներուն

Ու խորշերուն լրակաց
Պըզերներուն երբուն...
Ուր վէս կաղնին ու ցախեր
Միասին հաշտ կ'ապրին միշտ...
Ուր իր բունիկն է կախեր
Անգուգական երածիշտ,
Տերեւներուն մէջ կանանչ՝
Գարուն, ամառ եւ աշուն,
Միշտ ըմպելով վառ ցանանչ
Հըրաւշագործ արեւուն...:
Հո՛ն կը պարզէ իր դրօշներ
Աշունն բուրեղ, բոցավառ,
Հո՛ն՝ ուր վազուց էր դրօշմեր
Կիզիչ համբոյրն իր ամառ...:
Ու մարմանդին մէջ թափուն
Դեռ կը յամէ՛ նոխուքիւնն
Քնքուշ բոյրին, ու հեռո՛ւն
Ծորի՛ ստորոտն լեռներուն:
Բուրումն հասուն խաղողի
Կը ծաւալի՛ իբրեւ խունկ,
Մինչ կալերգով կ'ողողի
ՄԱՅՐ ԲՆՈՒԹԻՒՆՆ զբախտատունկ:
Քաղցրութիւններն այս ամէն
Եղանակին հասունցած՝
Կը յապաղի՛ն դեռ, յամե՛ն
Լերանց գագաթ ձորեր ցած:
Ճոխ լիութիւնն մինչ այս ժամ՝
Երբոր սիրտեր կարօտին
Հունձֆի բոյրին գոգտը փարթամ,
Ոսկեհանանչ արօտին...
ՆՈՐ ՅՈՅՍԻ, ՆՈՐ ՀԱԻԱՏՏԻ
Գաղտնիքն ննջէ՛ մէջ սերման,

Միակ պատմաւ ՆՈՐ ԿԵԱՆՔԻ
Ու ԲԱՐՈՒԹԵԱՆ անսահման . . . :

ՔԱՆԻ՝ ԶԱՍՈՒՆՆԱՆ, ԱՅՆՔԱՆ Կ՛ԱՆՈՒՇՆԱՆ

Մելանոյշ-ՊԱՐԻԿ՝ ԱՇՆԱՆ վարդին բոյր
Այլ եւս չի ցնդիր ամրան շունչէն հուր,
Մեղմ, գաղջ օդին մէջ յուշիկ ծաւալի
Ու գեղութ տնակս օծմամբ սխրալի . . . :

Դալար տերեւներն այլ եւս են նախշուն,
Փոխած է անոնց գոյնն՝ ՈՍԿԻ ԱՇՈՒՆ,
Ու հեռանկարն բլրոց ու հովտաց
Կը ծըփա՛յ բոցով մը աննախընթաց . . . :

Հասո՛ւն են, հասո՛ւն պըտուղներն ԱՇՆԱՆ,
Օրէ օր կարծես մեղրով կ'անուշնան . . .
Մանաւանդ օրհնած խաղողն ոսկեշող՝
Ոյր տեսն, համն ու բոյրն արժէ բիւր ներբող :

Տըհաս խորհուրդներն ու խօսքերը խակ՝
Պատանեկութեան անփորձ, անգիտակ՝
Հիմա հասունցած են հիւրով գեղուն,
Ու շատ անուշցած, հաճոյ ամենուն . . . :

Կենցաղն ալ մարդուն երջանկահալած՝
Խիստ փորձառութեան հուր բովճէն ելած՝
Չունի այժմ նախկին դառնութիւնը բարկ,
Հասունցած է, ֆա՛ղցր, ԱՐԱՐՁԻՆ բիւր փա՛ռֆ

ՈՍԿԵԾԱՂԻԿՆԵՐՈՒՆ

Խամրած է, վաղուց, վերջին վարդն ամրան,
Սոխակն ա՛լ չերգեր գիրգ նիւզին վըրան,
Շա՛տ սպասեցի տեսնել ձեր փքքում՝
Գէք աշնան՝ առքել իմ սրտիս խնդում :

Երկա՛ր յուսացի ես ամառն ի բուն
Տեսնել գէք փոքրիկ կոկոն մը սիրուն . . .
Իր բոյրով երգով անցա՛ւ շէն ամառ,
Արդեօք պիտ՛ մընա՞ֆ դեռ ժըլատ, յամառ :

Օ՛հ, համբերութիւնն այլեւս մի՛ փորձէֆ
Բնութեան սիրահար այս պըւէտին հէֆ .
Բոյր այլ ծաղկունֆ են եղեմնահար,
— Մեխակն ու յասմիկ, վարդենին գոհար :

Դառնաղէտ լըֆում, յուսահատութիւն
Ընկնեցին հոգիս, հաւատֆս հաստատուն,
Անոնֆ մեկնեցա՛ն անդարձ, անհրաւէր,
Թողլով սիրող սիրտս ամայի՛, աւե՛ր . . . :

Ա՛հ, կ'ուզե՛մ տեսնել ձեր փքքումն հիմա,
Ձեր ժպիտն՝ նկուն հոգւոյս խնդում տայ,
Մոռցած է իմ սիրտս արդէն՝ թէ ի՛նչպէս
Երգած էր այգուն, կընա՞մ յիշել ես . . . :

Աւա՛ղ, ա՛յլ ծաղկունֆ այլեւքս չիկա՛ն,
ՈՍԿԵԾԱՂԻԿՆԵՐՐ, ձե՛զ, ՓԸԹԻ՛ԹՔ ԱՇՆԱՆ,
Կ'ուզեմ վայելել՝ մինչ մունչէ՛ ՀԻՒՍԻՍ,
Կ'ուզեմ որ գունէ դո՛ւք ըսփոփէֆ զիս :

Վ Ե Ր Ա Մ ՈՒ Տ

Բնութիւնն ու կեանքը գեղեցկացնող, աւելի՛ հրապուրիչ, աւելի՛ շահեկան ընծայող բաներէն մէկ քանին ալ հանդիպադրութիւններն ու հակադրութիւններն են:

ԱՇՈՒՆԸ, երգեցիկ թռչուններու դէպի հարաւ դաղթելու, ամբան վերջին վարդերուն խամբելու մեղանուշ եղանակը, խորհրդաւոր աշունը, սակայն, բոլոր դպրոցներու, վարժարաններու վերաբացումի ժամանակն է:

Վերամո՛ւտ, վերաբացո՛ւմ, ի՛նչ խանդ, ի՛նչ աւիւն կը ներշնչեն, ի՛նչ հրապոյր, ի՛նչ հմայք կ'աղդեն ամէն ճշմարիտ, ամէն գիտնասէր ուսանողի:

Պարապուրդի միօրինակ ու տարտամ ամիսները, արձակուրդի երկար ու ձանձրալի օրերն ոչ եւս են: Վերամո՛ւտ, դէպի այն տաք, այն դուրդուրանքով դեղուն բոյնը բուրեղ ու խաղաղ՝ ուր պիտի հանգչին իրենց աննրպատակ վաղքէն, յուպէտ յուկամ մոլորանքէն յոգնած ու պարտասած թռչուն հոգիներ: Վերամո՛ւտ լուսոյ վառարանի, յառաջդիմութեան որորանի սուրբ յարկերուն տակ, ապահով եւ անքոյթ, երջանիկ ու խաղաղ, հեռի՛ իրական կեանքի եռուղեւէն, աղմուկէն ու ժխորէն, թոհուրոհէն: Վերամո՛ւտ, նե՛րս այն նուիրական սեմէն՝ որ կ'առաջնորդէ ԱԶՆԻՒԻՆ, ԳԵՂԵՑԿԻՆ, ԲԱՐԻԻՆ, ՃՇՄԱՐՏԻՆ ու ՎՍԵՄԻՆ, կը տանի՛ դէպի ԱՆՀՈՒՆԸ, դէպի ՅԱԻԾԵՆԱԿՆԸ, նե՛րս կըթական դարբնոցի համեստ կրպակէն՝ ուր ՍՈՓԵՍՏՆԵՐՈՒ սալին վրայ ՄԻՏՔ, ՍԻՐՏ, ՀՈԳԻ պիտի կռանին ու ծեծուին, ԳԱՂԱՓԱՐՆԵՐ պիտի ձուլուին, ԲՆԱԻՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ պիտի անցնին փորձառու ընախօսներու եւ իմաստասէրներու բովքէն, պիտի

պատի՛ ՆԿԱՐԱԳՐԻ ՈՍԿԻՆ, եւ ԱԴՍՄԱՆԴԸ պիտի շողա՛յ բիւրեղափայլ:

Վերաբացո՛ւմ դասարաններու եւ սրահներու, մատենադարաններու եւ թանգարաններու, դռներու եւ փեղկերու: Վերաբացո՛ւմ ժանգոտած զմեկիներու շեղբերուն, յուշատետրներու թերթերուն, գիրքերու կողքերուն: Վերաբացո՛ւմ դաշնակի, ջութակի, նուազախումբի, ձայնական ու գործիական երաժշտութեան:

... Վերաբացո՛ւմ քսակներու, դրպաններու, գզրոցներու դրամարկղներու, այո՛, բերաններու, աչքերու, ականջներու, լեզուներու, միտքերու, սիրտերու եւ հոգիներու...:

Վերաբացո՛ւմ մտաւոր սերմնատուիներու, ուղեղի աղօսներու, իմացական ուրդերու, թրթռումներու, խոկումներու, երեւակայութեան, երազանքի ու քրմայքի...:

Վերամո՛ւտ եւ վերաբացո՛ւմ դպրոցական անուշիկ կեանքի, վերբեւում պարզ, անխորշոմ ճակատներու, ծիծղուն դէմքերու: Սրահներու եւ դասարաններու երկարաթմբիւր լուսթիւնը կ'աղմկի՛, կը վրդոնէրու երկարաթմբիւր լուսթիւնը քրքիջներու հրաշալիօրէն վի՛ ոտնաձայնի, սոյլերու քրքիջներու հրաշալիօրէն ներդաշնակ վիվլուկներով...:

ՉԱՆԳԱԿԸ, որ համր էր շաբաթներէ ի վե՛ր, կը սկսի թոթովել, խօսի՛լ, երգե՛լ, թրթռա՛լ ու խայտալ, ուսումնատենչ ու խանդոտ պարմանի մը՝ տաքուկ ու ճկուն ափին մէջ: Նստարաններն ու գրասեղանները խոնուած են՝ անհանդարտ, վտովտուն վայելչազդեստ, շիք միւսիւններով, հուսամարոյր գլուխներու տակ պճլտացող սուր, թափանցող աչքեր անթարթ յառած կը սպասեն պատկառելի ԿԱՃԱՌԻՆ ներս մտնելուն, պահիկ մըն ալ, եւ ահա՛, թունդ ծափահարուլուն, պահիկ մըն ալ, եւ ահա՛, թունդ ծափահարուլուն թիւն մը կը ցնցէ ամբողջ սրահն ու կը թրթռացընէ

պատուհաններուն ապակիները, ինչպէս նաեւ բոլոր
զգայուն սիրտերը. կը կրկնուին ու կ'երեքնուին ծա-
փերն, մինչեւ որ ծերունազարդ, համակրելի նախա-
զահը կը սկսի վերաբացումի պաշտամունքը, ու երգե-
հոնը կը դուռ՝ Վարժարանի հոգեյոյզ մեղեգիներով:

ԼԱԼՕՆՔ ԱՇՆԱՆ

Վերէն շիքերը կը մաղուին անդադրում...
Դեռ օ՛ր մ'առաջ բուրեղ պարտէզն ու այգին
Այսօր անշուք, հըմայաք-ափ ու տրտում
կը մատնուին բուռն հովերու քըմայքին:

Վարդենիին վե՛ր կը ցցուին սուր փուշեր,
Սոխակին բոյնըն ամայի՛ է, քափո՛ւր...
Ինչ որ երէկ աղուոր, դիւքիչ, անուշ էր,
Հիմա տըգե՛ղ է, գօսացա՛ծ, անհրապոյր...:

Առուն պղտոր, չունի գուարք իր մըմունջ,
Բոյրին տեղ՝ չե՛տ, ժպտի փոխան՝ դառն արցունք,
Հիւսի՛սը սառ, գեփիւռին տեղ մեղմաշունչ,
Ու գեղգեղի փոխան հառա՛չ մը խորունկ...:

Խորունկ հառա՛չ մը, հոգեցունց հըռընդիւն
Կ'անցնի մէջէն մերկ նիւղերուն՝ որ սարսուան,
Եւ անփառատ մուքին կ'ողբայ ՄԱՅՐ-ԲՆՈՒԹԻՒՆ
Տըխուր մահե՛րգը ցուրտ, մեռած ամարան:

ՅՈ՛ՅՍԸ վերջին ցնդող սիրոյ հոգեքով,
Մարող յանկե՛րգը խոստումի խօ՛ւ, պատիր,
Ա՛հ, քողած եմ սիրտն աւերա՛կ ի վրդով,
Ջախջախուած կեանք մը յախտեան անյարիր...:

ՀՈԼՈՎՈՒՄԸ

Մութ երկինքէն բիւրեղ աստղեր կը քափին,
Կէս գիշեր է, դեռ կը հսկեմ ես անհուն,
Ա՛խ, ե՞րբ վերջ տայ պիտի ծագումըն այգուն,
Այս հոգետանջ, տենդոտ, քեքեւ մըրափին:

Վայրագ ՀԻՒՍԻՍԸ բռնած է իր սառ շունչ,
Խոր է լուքիւնն, խորհըրդաւոր ու վըսեմ,
Մութին մէջէն կ'անցնի քափօր մը լուռ, մունջ,
Ո՛չ ոտնաձայն, ոչ ալ շըշուկ կը լըսեմ...:

Ուրուականե՛ր ծանր ու դանդաղ քայլերով,
Դագաղ մ'իբեց ուսերուն վրայ կը տանին,
Ուր՝ վիշտերէ, բուռն յոյզերէ անխըռով
Նընջէ՛ հանգիստ ՀԱՐԻԻՐԱՄԵԱՅ ԾԵՐՈՒՆԻՆ:

* * *

Յանկա՛րծ... կարծես լըսեմ հեռուէն նիչ մը սուր,
Երախայի՛ մը նորածին, լիայո՛յս...
Կը փարատի քանձըր մըշուշը տըխո՛ւր
Ու կը ժպտի ՆՈՐ ԴԱՐՈՒՆ ՎԱՐԴ ԱՐՇԱԼՈՅՍ...:

ՏՐ. 4. 2. ԹՐԷՅՍԻ

Նուրբ, ոսկրուտ, այլ կարչնեղ իրանի մը վրայ կը կանգնէր իր վեհ ու խոհուն գլուխը, քիչ մը հակած կեանքի՝ աշունին մեկանուշ բեղունութեամբը:

Ձեան բիւրեղներ հաղիւ կը սպաղալին իր շիկաթոյր մաղերուն վրայ, որովհետեւ Փեքոսի ոսկին էր որ միշտ դգուած էր անոր արիքը:

Արեւակէզ դիմագիծը կը յայտնէր թէ շուքէն աւելի ոսկի շողերու մէջ էր ապրած, մութէն աւելի լոյսըն էր սիրած, անոր համար էր որ հմայող քաղցրութիւն մը կը բուրէր իր էութենէն: Համով հոտով էին իր խօսքերը: Լրթագոյն, թափանցող ու միշտ երազուն աչքերուն մէջ բարութեան, կարեկցութեան ու դուր-դուրանքի ներող ժպիտն էր որ կը փալիւր, անկեղծ, աննենդ, սիրալաւ ժպիտ մը՝ որ կը հալեցնէր սիրտդ:

Յստակ, կտրուկ ոճ մը, հաճելի սրախօսութիւններով համեմուած՝ կ'ողեւորէր ընկերական հաւաքոյթներու մթնոլորտը: Խորհրդաւոր լռութենէ վերջ՝ երբեմն բառ մը միայն կ'արտասանէր՝ որ փայլակի մը կամ շանթի մը տպաւորութիւնը՝ վսեմին ահաւոր ըզ-զացումը կը թողուր վրադ...:

Բնաւորութիւնը հեղահամբոյր, միամիտ ու բարի. եւ սակայն շատ խորագէտ: Բնաւ չէր խաբուէր չողոքորթներէ, հացկատակներէ ու մակաբոյծներէ,

մէկ նայուածքով կը թափանցէր իրեն ժպտող աչքերէն ներս, մինչեւ սրտին յատակը, հոգիին կեդրոնն՝ ուր թաքուն ու ծպտեալ կը հսկէր յաւիտենական Փարիսեցին:

Երկարամեայ լուրջ ունումնասիրութեան նիւթ ըրած էր մարդիկն ու իրերը, շատ լաւ կը հասկնար դանոնք: Գիրքերէ աւելի բնութիւնն ընթերցած էր, վէպերէ աւելի իրականութիւնը կարդացած, դէպքերէ աւելի դէմքերը սերտած էր:

Իր մէջ հաւասար ուժով, հաւասար մրցակցու-թեամբ գործած էին երեւակայութիւն եւ զգացում, իր մտքի հեռանկարին մէջ սիրելի մէկ առարկա՝ ունէր, միայն, իր հոգիին աչքերը սեւուած էին միայն մէկ մտատիպարի, — ԳՈՒԼԷՃԸ — ԱՆԱԹՈՂԻԱ ՎԱՐԺԱՐԱՆԸ, զոր կը սիրէր իր հարազատ զակիւն պէս, կը դուր-դուրար անոր վրայ. հոգեւին կը բաղձար զայն տեսնել՝ տիպար հաստատութիւն մը, կենսատու լոյսի անչէջ վառարան մը, ճշմարիտ քաղաքակրթութեան որորան մը, եւ անոր նուիրական յարկին տակ տեսնել տիպար ուսանողը, բարի քաղաքացին, պարկեշտ, ողջամիտ, օգտակար մարդը, տիպար Քրիստոնեան:

Առտու, իրիկուն շատ անգամ կը տեսնէիր զինք վարժարանին շրջաբակին մէջ, վեր վար կը շրջէր մըտախոհ, իր ինքնայատուկ շարժումները բաներ մը կը ձեւէին օդին մէջ, անպատճառ նոր շէնքի մը, նոր յարկաբաժնի մը յատակածեւը դծելու վրայ էր՝ իր մտքի պնակիտին վրայ:

Կառուցուած շէնքերուն մեծագոյն մասն իր ճարտարադիտութեան, իր ջանքերուն ու տքնութեան արդիւնք էին: Իր անվհատ ու քրտնաջան թելադրութիւններով, համոզկեր խօսքերով ու խնդրանքով յաջողած էր ապահովել տասն հազար անգլիական ոսկւոյ պատ-

կառելի գումար մը՝ որու շնորհիւ գրեթէ ինքնապահ եղած էր ԱՆԱԹՈՒԼԻԱ ՎԱՐԺԱՐԱՆԸ, ելեւտացոյցը գրեթէ հաւասարակչուած էր:

Ուեէ ժամանակ երբ մտնէիր իր դասարանը, զը-
ւարթ, թեթեւ ու կաղզուերիչ մթնոլորտ մը կը պարու-
րէր զքեզ. խոփոռ, սպառնացող նայուածք մը չէր որ
կը յառէր քեզի ու կը սոսկացնէր քեզ, այլ քաղցր. կա-
րեկից միշտ օգնելու պատրաստ դիմագիծ մըն էր որ
կ'ուզէր ժպտագին: Օրինաւոր դասէն դուրս, խրթին
ու բարդ հարցումներու բաւիղին մէջ չէր ձգեր իր սա-
ները, այլ յաւէտ ամփոփ, պարզ, հաճելի ու հրահան-
գելի բացատրութիւններով կ'ընդլայնէր անոնց մտքին
հորիզոնը, միշտ վառ պահելով անոնց ուշադրութիւնը:

Ամբողջ ուսանողութիւնը կը սիրէր ու կը յարգէր
զինքը, կ'ակնածէր իրմէ:

ԱՆԱԹՈՒԼԻԱ ԳՈՒԼԷՃԻ սիրելի տնօրէնը գեղարուես-
տի երկու ճիւղեր ալ մշակած էր, իբր գիտնասէր (ա-
մաթէօն): Քանի մը տարիներ երաժշտութեան դասն
ինք էր աւանդած մեծ եռանդով ու յաջողութեամբ:
Զգայուն ու խոհուն քերթողի մը գեղեցիկ ու չնաչ-
խարհիկ երկունքն է, իր ՕՕԼ անուն բանաստեղծու-
թիւնը՝ որ առանձին հատորի մը մէջ լոյս տեսած էր
տարիներ առաջ: Մեր հոգեւոր Երգարանի երգերէն հո-
գեշունչ կտորներ իր թարգմանութիւններն են, ինչպէս
— «Քելի Կարօտ եմ Տէր», «Շուրջըս Կենաց Յուզեալ
Ծովուն», «Շողայ Աստղն Իրիկուան», «Աստուած Օրհ-
նէ Այն Տունը», եւայլն: «Աւետարեք»ի ընթերցողները
կը յիշեն անշուշտ իր կուռ, իմաստալից յօդուածները,
մանաւանդ «Մարդ Եղիբ» վերտառութեամբ գրածը,
սքանչելի յորդորական մը:

Իր պաշտօնակիցներէն՝ Վերք. Տոքթ. Սմիթս,
Տոքթ. Հէրրիք եւ Տոքթ. Րիկզ՝ իրեն պէս համբաւ վա-

յելող, սիրուած դէմքեր էին, թէ՛ Աստուածաբանական
ձեմարանի եւ թէ՛ Անաթոլիա Գոլէճի ուսանողութեան
ղարգացման եւ յառաջդիմութեան մէջ մեծ դեր կա-
տարած են: Սակայն ինք կարկառուն դերք մը կը զբա-
ւէր ամէնուն մէջ: Իր եւ անոնց մահովը մեծ, անփո-
խարինելի կորուստ ունեցաւ Անաթոլիա Վարժարանը,
սակայն իրենց թողած անմահ յիշատակը միշտ թարմ
պիտի մնայ իրենց սաներուն մէջ: Յարգանք իրենց օրհ-
նեալ յիշատակին:

ՎԵՐ. ԳԱԻՄԷ ԱՊԼԱՅԱՏԵԱՆ

Իր պարթեւ հասակին վրայ կը բարձրանար ձը-
ւարդ, հերաթափ այլ վսեմ գլուխ մը՝ որ շատ մը հա-
սարակ մահկանացուներու տափակ գանկերէն ու ան-
հորիզոն միտքերէն վե՛ր կը ցցուէր, վե՛ր դէպի ամպե-
րը, դէպի արեւը, դէպի անհո՛ւնը...:

Կեանքի աշունը շատ ցանցառ ցանցնած էր բիւրեղ
հատիկները մաքուր ձեան, իր սեւ ալիքին ծոծրակն
ստուերող իր սեւ մազերուն վրայ, ու թերեւս դեռ եր-
կար տարիներ չի կարենայ ճերմկցնել, քանզի այդ
կար տարիներ չի կարենայ ճերմկցնել, քանզի այդ
ճաղատ գանկին, այդ ցցուն կատարին ներքեւ հրա-
բուղի կայ, այդ նիհար լանջքին, այդ տրոփուն կուրծ-
քին տակ հո՛ւր կայ, քրիստոնէական, անձնուէր սի-
րոյ, բուն սիրոյ անչէջ հուրը՝ որ կը հալեցնէ, կը
լափէ անտարբերութեան բոլոր սառոյցները: Անկախ,

ները տնկուած ծառի պէս պիտի ըլլայ՝ որ իր ժամանակին իր պտուղը կուտայ, ու անոր պտուղը պիտի չի թափի, եւ ինչ բան որ ընէ պիտի յաջողի»:

Ահա՛ դործին մարդը, այգիին մշակը, տիպար կը դերը, թէեւ մեռաւ եւ սակայն տակաւին կը խօսի, եւ իր բարի դործերն իրեն կը հետեւին: Օրհնեա՛լ ըլլայ իր յիշատակը....:

Գ Ր Չ Ի Փ Ա Ռ Ք

Տ. ՄԱՏԹԷՈՍ ՄԱՄՈՒՐԵԱՆԻ

Ողջո՛յն, ողջո՛յն, յիսնայադրոյ ցահապետ, բեղուն կեանքիդ չանցաւ ամառըն յումպէտ, Մտատիպարդ էր սոսկ տոհմիդ ծառայել, Զոհե՛լ անոր օգտին՝ ինչ որ էր վայել: Ազնիւ կիրքով սիրայօժար, անձանձիր՝ Լեզուդ գրչիդ հետ հաւասար շարժեցիր, Տիպար՝ վարպետ, քաջ հեղինակ, ՀԱՅՐ ՄԱՄՈՒՐ, ՄԵՐ ՄԱՐԴՆ Եղար ՍԿՁԲՈՒՆՔԻ յար ամուր:

Այո՛, յիսուն ձիգ տարիներ անդադար վատ «ԵՍ»ին դէմ, մոլութեան դէմ կռուեցար, Գրչովդ, կեանքովդ բառնալով միշտ բողոք Սուր, անաչառ եւ անխընայ, անողո՛ք: Հեռանկարն ապագային միգապատ՝ Երկիւղ չագդեց քեզ, տփնեցար անվրիտ. Գըզուանքներովդ իսկ ձաղկեցիր, ՎԵ՛Հ ՄԱՄՈՒՐ, Ո՛չ ոք կարող եղաւ նակտիդ քրտել մուր....:

Հուսկ ժպտեցաւ քու երագած ԱՊԱԳԱՆ,
Եւ կը կանգնի՛ ի քեզ՝ այսօր յաղթական —
ՀԱՐՏԱՐ ԳՐԱԳԵՏ, ԴԱՍՏԻԱՐԱԿ, ԽՄԲԱԳԻՐ,
Սեւ յուշերով քէեւ ընկնած, վշտակիր...
Սակայն ունիս դու նշմարիտ ըստփանք՝
Շընորհապարտ սաներուդ ձայնն, արձագանգ,
— Զուքակ, սըրինգ, փող ու փանդիոն, դաշնամուր,
Կը պարարեն հոգիդ ու սի՛րտըդ, ՄԱՄՈՒՐ:

Անգուգակա՛ն է ՅՈՒՆԵՍԿՈՒՆԻ, ԳԵՐԱԶԱ՛ՆՅ,
Անխոնջ գրչիդ փառքն է, ՄՇԱ՛ԿԻ ԱԼԷՊԱՆՅՐ,
ՄԵՐ ՔԵՐԹՈՂԻՆ ծընընդավայրն, ԶՄԻՒՌԻՆ,
ՊԵՐՃ ՎՈՍՓՈՐԻ չքնաղ ափունքն եւ հեռի՛ն,
ՔՈՂՈՄՊՆ, ԵՒՐՈՊՆ, ՀԻՒՍԻՍ, ԽՈՐԵՐՆ ՊՈՆՏՈՍԻՆ՝
Յաղթանակիդ վըրայ միայն կը խօսին.
Սիրտեր, ձայներ, բեմեր, քերթեր միահամուռ,
Կրկնե՛ն անունդ կեցցէներով գոռ, ՄԱՄՈՒՐ:

Եւ սաներէդ անքիւ, յետինն ու անգոր,
Իր հըմայուած հոգւոյն հըրա՛յրքըն այսօր
Տըկար լեզուով, բայց սրտագին, սիրայեղ
Խորին յարգանքն ու երախտի՛քըն անկեղծ,
Փուքայ հեղուլ տաք ծոցին մէջ ՄԱՄՈՒՐԻ,
Նոր, ըզձանոյշ մաղթանքով մ՛ալ աւելի...
ԱԴԱՄԱՆՔԱՅ ՅՈՒՆԵՍԿՈՒՆԻ, Մ՛ ՄԱՄՈՒՐ,
Անմահութեան դափնիներով անխամուր....:

ԱՌ ԲԱԶՄԵՐԱԽՏ ՈՒՍՈՒՑԻՉՆ ԻՍ ԲՐՈՖ. ԿԱՐԱՊԵՏ ԹՈՒՄԱԵԱՆ

Ճարտարապետ մ'իր արուեստին շատ հըմուտ՝
Շինեց ՏԱՃԱՐ մը հոյակապ մարմարի,
Գեղազարդեց կամար ու սիւն, լուսամուտ՝
Այնքա՛ն խնամով՝ որ նաշակին յարմարի.
Մարդիկ ըսին, — հըմայքն անոր երբ տեսան —
«Մեծ է ՀԱՆՃԱՐԴ վարպետ շինող, ԳՈՐԾԴ ՎԵԻ,
Ան պիտ' կանգնի անվերջ դարեր անասան,
Ու յաւիտեա՛ն պիտի համբարդդ տեւէ՛»:

Ուսուցիչ մ'ալ համեստ՝ ՏԱՃԱՐ մը շինեց.
Համբերատար ոգւով, խնամով մը անհուն,
Ծրագրելով ամէն ինչ փո՛քըր կամ մեծ,
Եւ ազօթֆով դրաւ ամէն քար իր անկիւն:
Ո՛չ ոք նկատեց իր ջանքն ու փորձ շարունակ,
Ո՛չ ոք գիտցաւ իր ծրագիրն հրաշագործ՝
Քանզի ՏԱՃԱՐՆ՝ գոր կերտեց ա՛նխոնջ մըշակ,
Տեսանի չէր աչքերովը մարդոց...:

Ո՛չ եւս է վեհ ՏԱՃԱՐՆ նարտար շինողին,
Անգուգական գլուխ-գործող ոսկեհուն,
Մարմար սիւներն փշրած պառկին վըրան հողին,
Հրաշակերտն ո՛չ եւս շողայ... մարա՛ծ, լո՛ւռ...
Ու մարդկութիւնն կ'ըլլայ հիմա մունջ վըկան
Աւերումին այն տանարին նոյս, անգին...

Ներբողահիւս բիր բերաններ ա՛լ չըկա՛ն,
Փա՛ռքն երբեմնի եղած է կեր սեւ ժանգին:

Սակայն ՏԱՃԱՐՆ գոր ուսուցի՛չը խոնարհ
Հրաշակերտեց դասարանին մէջ անդորր,
Որու մասին անտեղեակ էր ողջ աշխարհ,
Ո՛չ ալ եղած հետաքրքիր գէթ մի օր...
Օ՛հ, այդ ՏԱՃԱՐՆ անտե՛ս, շըքե՛ղ, պանծալի՛,
Պիտի տեւէ՛ ցորչափ դարեր հալովին...
ՆԿԱՐԱԳԻՐՆ է աղամանդ, ջի՛նջ փայլի՛,
Յղկո՛ւած մաքուր շողովն ՄՏՔԻ ԱՐԵՒԻՆ:

ԲԱԶՄԵՐԱԽՏ ԶՕՐԱ ՎԵՐ. ԿԻԼՊԵՆԿ ԿԻԼՊԵՆԿԵԱՆԻ ԱՆՄԱՅ ԶԻՇԱՏԱԿԻՆ

Ծնած էր ի Մարզուան, 1838 Յունիս 18ին. պատանեկութենէն սկսած մինչեւ 1859, առեւտրական շաշող գործի մէջ գտնուած էր: Նոյն տարին, շուկայի երկու մթերանոցներն՝ ապրանքով լեցուն, տուն, այգիներ, պարտէզներ եւ արտեր իր հօր, Յովհաննէս Կիւլպէնկեանի եւ իր եղբարց յանձնելով՝ իր բացակայութեան շահագործելու նպատակաւ, կը մեկնի Կ. Պոլիս, Տոքթ. Համլինի Պէպէքի մէջ բացած Աստուածաբանական ճեմարանը աշակերտելու: 1862ին, նոյն ճեմարանը փակուելուն համար Զարշամպա կը զրկուի իբր քարոզիչ. յետոյ, 1865-1868 կը պաշտօնավարէ Սամ-

սոն. 1870ին շրջանաւարտ կ'ըլլայ Մարգուանի Աստուածաբանական Ճեմարանէն՝ երկու տարուան դասընթացով: Շատ քաղաքներ պաշտօնավարած եւ նորանոր եկեղեցիներ հիմնած է: Հաւատացածը քարոզած, եւ քարոզութեան համաձայն ապրած է, հաշտարար ու գիտի, բարի կենցաղով, մեծին ու պզտիկին սրտին մէջ անկիւն մը ունեցած է, զինք ճանչցողներուն մնացորդ սերունդներն ալ մինչեւ այսօր կը յիշեն իր օրինակելի, տիպար կեանքը: Աստուծոյ սիրով լեցուած, բարեջան հովիւ, եռանդուն Աւետարանիչ, անձնուրաց, անշահախնդիր, բարի սերմանացան: Այս սուրբ գործին նըւիրուած ըլլալով՝ կորուսած է իր աշխարհային հարըստութիւնը, հարուստ ծնած՝ աղքատ մեռաւ, աքսորի ամենադառն բաժակը ցմրուր ըմպելով՝ բաժնուած հեռո՛ւ իր սիրելի զաւակներէն՝ որոնք, աւա՛ղ, զրկուած են նոյն իսկ ափ մը հող նետել իր գերեզմանին վըրայ... ա՛խ... շիրիմն ալ անծանօթ, խաչ մը անգամ չի կայ՝ որ յիշատակը պահէինք...: ԱՆԾԱՆՕԹ... սահայն ի՛նչ փոյթ, ԾԱՆՕԹ ԱՍՏՈՒԾՈՅ, ԾԱՆՕԹ իր սիրած ու պաշտած Փրկչին...: Ամենուս սրտին ու հոգիին խորքը կ'ապրի՛ սիրեցեալ Հայրիկը՝ իր պարզ, մաքուր, առաքինի, զուարթ եւ օգտակար կեանքին քաղցր յիշատակովը: Այո՛, դո՛ւն, բաղմերախտ Հայր, ժողովուրդիդ հետ խնդացող, անոնց հետ լացող էիր, անոնց վշտահար հոգիները դո՛ւն կը մխիթարէիր: Գիշեր թէ ցորեկ հիւրասիրութիւն ու մեծարանք՝ գերդաստանիդ ժառանգութիւնն էր քեզի համար: 1913ին քարոզչութեանդ Յիսնամեայ եւ քու Ադամանդեայ զոյգ Յորելեանները տօնելէ երկու տարի վերջ — ո՛վ դառնաղէտ յիշատակ, սիրեցեալ եղբօրս Հայկին, իր տիկնոջ ու զաւակաց, քրոջս ամբողջ ընտանեաց հետ, տարագրութեան անլուր տառապանաց եւ անասելի

չարչարանաց անել ճամբան բռնեցիր, որ ա՛լ վերադարձ չունէր...: Սակաւն, կ'ապրի՛ս դուն, Հայր իմ, իմ բոլոր սիրելիներուս հետ,

ինչ որ մարմնաւոր էր, աշխարհային, Յարաբերական էր ու վաղանցիկ՝ Ձի դիւթեց քեզ, այլ ինչ որ երկնային էր, ստոյգ, անանց, վըսեմ, գեղեցիկ:

Հետեւելով միշտ վեհ օրինակին
Քու սիրած Փրկչիդ, մահը յանձն առիր,
Ձոնեցիր քու կեանքդ ա՛յնքան քանկագին,
Պարծանքդ էր միայն վըկան ըլլալ ի՛ր:

Ու լուսաշաւիղ հետեւերուն ԱՆՈՐ
Դուն հետեւեցար, չեղար ուխտագանց,
Բա՛ւ էր քեզ համար ԱՆՈՐ ՍԷՐՆ, ՇՆՈՐՀ,
Այժմ քեզ նուիրուած է քագ գերագանց:

Սիրեցեալ ՄՕՐԱ՝ ԲԱՄԲԻՇ ԱՆՆԱՅԻ՝ ԽՆԿԱՆՈՒՇ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Մա՛յր պաշտելի, որդիական մըմունջս՝ զոր տարիներ առաջ հծծած էի ականջիդ, երբ դեռ ողջ էիր, առոյգ ու կայտառ, կը ղճամ կրկնել հոս որ պատկերանաս այսօր իմ աչքերուս, ու վայելեմ քնքուշ խնամքիդ կրկնումն ու գորովիդ ցայտումը, որ գէթ մի քանի վայրկեաններ ապրի՛մ կրկին, այն երանելի պահը հը-

մայուն՝ որ ա՛յնքան թանկագին ու քաղցր է ինձ համար...

— Աչքեր նըման մանիշակաց ցօղաշիք,
Անգուգական սիրոյ իոցով վառվրումն,
Ներողամիտ, անոյշ նայուած ու ժրպիտ,
Շընորիք հանգչին ի վերայ վարդ շրթներուն :

Երկու քնուշ, փափուկ ձեռքեր սպիտակ,
Մատուխ կակուղ, զգայուն եւ անապակ,
— Զորս միայն ունի անբիծ մի հրեշտակ,
Գրկե՛ն, սեղմե՛ն զիս եւ յայտնեն ջերմ փափաք :

Սիրուն գլուխ մը եւ լայն նակատ մարմարի,
Հասակ մ'որուն ամէն զգեստ յարմարի,
Մագեր շէկուկ եւ մետաքսի փալփըլուն,
Զայնն հնչէ մեղմ, — «ՈՐԴԵԱ՛կ, ԼՈ՛ՒՐ ԻՄ ԽՐԱ՛-
ՏՈՒՆ» :

Նէ մայրի՛կս է, եւ ես որդի՛ն եմ ներս,
Ա՛հ, նէ ամբողջ տիեզերք է ինձ համար,
Մայրական սուրբ սիրով գեղուն իմ վերայ
Միշտ գուրգուրա՛յ համբոյրներով անհամար :

Ի՛նչ զըթառատ, սիրաբուղիս է ներս սիրտ,
Եթէ բիրիցս վշտացընեմ ես ըզնէ,
Վիրաւորեմ իմ վարմունքովս չար, անկիրթ,
Նուիրական համբոյրներով զիս կ'օրհնէ :

Ամէն բայէ նէ կը տանի ինձ խընամ,
Ինձ համար միշտ կը մըմնջէ իր աղօթք,
Ո՛հ, զինք ի՛նչպէս մոռնալ, մերժել կարենամ,
Մինչդեռ տեսնեմ իմ աչքերով անաղօտ :

Ու տարիներ վերջ՝ երբ ա՛լ չեմ տեսներ իր քաղցր
դէմքը ու չեմ լսեր իր մայրական աղու ձայնը, կը զգամ
թէ ինք կ'ապրի՛ իմ յիշողութեա՛նս, իմ սրտի՛ս մէջ,
ու դրիչս կը սահի՛ կրկին արծարծելու իր յիշատակն
անմոռաց, ներշնչո՛ղ, վերացնող...

— Ո՛չ, մեռած չես, դուն, մա՛յր իմ,
Կ'ապրի՛ս, կ'ապրի՛ս տակաւին,
Սիրովդ անհուն դեռ կ'այրի՛մ...
Ո՛չ չեմ մոռնար սէրդ բնաւին :

Կրնա՞յ չափուիլ կեանքն երբեք
Տարիներով շա՛տ երկար...
Ո՛չ, չի մարիք շողն բեկրեկ
Գըթոտ կեանքիդ օգտակար :

Ներկայութի՛ւնդ, մա՛յր անուշ,
Կեանքի ազբիւր մ'էր յորդ, ջինջ,
Սրտիս մէջ սէրդ մշտայուշ՝
Գորովդ մընա՛յ պիտ' անջինջ... :

Այո՛, կ'ապրի՛ս դուն իմ մէջ,
Սիրելի՛ մայր, երանի՛
Թէ նոյն սիրով սուրբ, անշէջ
Ըլլայի՛ք քեզ արժանի... :

* * *

Հորիզոնէն վա՛ր կը սահի՛ արեգակ,
Լիալուսինն եւ Արուսեակ կ'երեւին,
Բուլբուլն պահուած ներքեւ վարդի տերեւին՝
Գերազանցել կը ջանայ բուն ողբերգակ :

Բուրեղ թերթերն կը ծալլուին յուշիկ, լուռ,
Մինչ գեփիւռին կ'ըզգան հրպուսը քնուշ,
Թաւիշ մարմանդն պարպածակէ հոծ մըշուշ,
Կ'ադօտանա՛ն հովիտ ու դաշտ, լեռ, բլուր:

Սակայն... ուսկի՞ց կուգայ արդեօք երեւան
Դէմքն անուշիկ՝ պաշտելի մօրս խանդակաթ,
Ինչպէ՛ս շողայ մութին մէջ իր լոյս ֆակատ՝
Մեղմացընել արհաւիրքը գիշերուան:

* * *

Եւ յուշիկներ տարտամ յանկա՛րծ կը գարթնուն,
Զով ցօզն երկրի կ'արանէ վարդն ծարաւի,
Յուզեալ ովկէանն մեղմէ լուսնակն յիրաւի,
Խորքին մէջ լոյծ կորսուած է հե՛տքը նաւուն:

Ու տիեզերքի չարս ծայրերէն կը փըշեն
Մեղմ գեփիւռներ՝ գովացընել իմ ֆակատ՝
Որ միշտ կ'այրի՛ սիրովն իմ մօր խանդակաթ,
Ու մինչ անհունն շրջիւն չի տար իր մէջէն:

Աստուա՛ծ իմ, ի՛նչ ֆաղցր է հնչիւնն գոր լըսեմ,
Ուսկի՞ց կուգայ այդ ձայնն աղուսրտագրաւ,
Ուսկի՞ց կուգայ այդ ձայնն աղու սրտագրան,
Զայնն է մօրս, այնքա՛ն անո՛յշ, մե՛ղմ, վա՛ն՛մ...:

ՍԻՐԵՑԵԱԼ ԵՂՐՕՐՍ

ՏԻԳՐԱՆ Կ. ԿԻԻԼՊԵՆԿԵԱՆԻ

ԱՆՄԱՅ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Տիգրան, ծնած էր ի Մարզուան, 1868 Յունիս
23ին: ԱՆՍ.ԹՈՒԻՍ. ԳՈՒԼԷՃԻՆ անդրանիկ կարգին ամե-
նափայլուն աստղերէն մին՝ իր եղբօր հետ շրջանա-
ւարտ եղաւ 1887ին: 1887-1890, երեք տարի Մարզուա-
նի Հայ Աւետ. Եկեղեցւոյն բարձր վարժարանին տնօ-
րէն ուսուցիչն եղաւ, 1890ին, Կեսարիոյ (Թալաս)
Բարձր. Վարժարանէն հրաւէր ստացաւ, ուր պաշտօ-
նավարեց մինչեւ 1892: Մարզուան վերադառնալով՝
Սամսոն զնաց առեւտրական գործով, ուր հաջիւ տա-
րի մը մնացած էր, անհիմն զրպարտութեամբ ամբաս-
տանուելով՝ ձերբակալուեցաւ թուրք կառավարու-
թեան կողմէ եւ զրկուեցաւ Կ. Պոլիս. այդ միջոցին պա-
տահեցաւ Պոլսոյ մեծ երկրաշարժը, բարբաղդաբար
անվնաս մնաց այդ աղէտէն. Պոլսոյ բանտէն ալ զրկուե-
ցաւ Աքքեայի բերդարդելութեան: Գիշեր մը երազին
մէջ, սպիտակամօրուս ծերունի մը իրեն ըսաւ թէ — 120
օր վերջ պիտի ազատուիք՝ դուն եւ քու բանտակիցներդ:
Այս զարմանալի երազը պատմեց իր հայ բանտակիցնե-
րուն, անմիջապէս արձանագրեցին այս երազին մէջ տե-
սածը եւ թուականը: Ճիշդ 120 օր վերջ, Պոլսէն, Սուլ-
թանի նախարարութեան կողմէն՝ այս բերդարդելալ-
ներուն հեռագրով ներում շնորհուեցաւ: Ամէնքը միա-
սին Երուսաղէմ այցելեցին, եւ յետոյ Պոլիս գալով իւ-
րաքանչիւրն իր հայրենիքը փութաց: Տիգրան Եւզո-

Նիայէն հրաւիրուեցաւ՝ պաշտօնավարել աղգային վար-
ժարանին մէջ՝ Տիար Յովակիմ. Ֆէրմանեանի հետ:
Յետոյ Իբրանոսեան Եղբարց կողմէ կանչուեցաւ Սամ-
սոն, իրենց վաճառատան մէջ իբր սնօրէն գործելու:
1898ին ամուսնացաւ Տիար Կարապետ Օհանեանի
դուստրին, Օր. Բեմբիկի հետ, 1904ին ընտանօեք մեկ-
նեցաւ Անգլիա, Մանչէսթրի Իբրանոսեան վաճառատան
իբր սնօրէն. չորս զաւակներ ունեցան, երեք աղջիկ եւ
մէկ մանչ: Կարապետ, այս սիրուն մանչը քիչ վերջ
մեռաւ, ի խոր սուգ համակելով իր ծնողքը, յետոյ
կրկին աղջիկ զաւակ մ'ալ ունեցան — չորս-քոյրեր, —
Արաքսի, Աննիկ, Գրիստինէ եւ Վերժին: 1904—1925,
քսան եւ մէկ տարիներ պահեց նոյն պատասխանատու
դիրքը, 1925 Դեկտեմբերի սկիզբը ի Տէր ննջեց, ի խոր
սուգ համակելով իր ամուսինն ու զաւակները, եղ-
բայրներն ու քոյրը եւ ազգականները, իր ետին թող-
լով իր ամուսինն եւ չորս աղջիկ զաւակներն, որոնց
երկուքն ամուսնացած են, եւ երկուքն ալ կը շարու-
նակեն իրենց ուսումն ու պաշտօնը՝ իբր ուսուցչուհի
Մանչէսթրի համալսարանը:

Տիգրան, սկիզբէն ի վեր կրօնասէր, բարեսէր ու
հայրենասէր ըլլալով՝ իր կարողութեան չափով սա-
տարած էր ամէն բարի գործի, իր ընտանիքին նուիր-
ուած պատուական հայր մըն էր, բարի, օրինակելի
կեանքով: Օրհնեա՛ւ ըլլայ իր քաղցր եւ անմահ յիշա-
տակը:

ԸՆԴ ՈՒՌԵՆԵԱԻ

- Եղբա՛յր, քանի՛ քաղցր էր նստիլ
ընդ ստուերաւն ուռնուոյն՝
- Երբ ննջէին մեր սիրտն անբոյժ
ու խոր ցաւեր դառնագոյն,
- Երբ հեղուիմք, անմըխիթար,
աղի արցունք գետօրէն,
- Երբ ելլէին հառաչք՝ յուզեալ
մեր սրտերուն խորերուն:
- Այո՛, նստիլ եւ սոսկ լըսել
անոր տըխուր մեղմ շքշուկ,
- Դիտել անոր արցունքն որ վար
սահէր լուռ եւ անմբումնջ...:
- Ո՛հ, մեզ համար էր այդ շքշուկ,
այդ արտասուք ի՛մ եղբայր
- Այդ ուռնի, այդ տերեւներ,
այդ հովանի անբարբառ՝
- Երէկ էին սիրաբոբբոք
սրտին, հոգւոյն ստուերք գով,
- Վա՛ղն եւս, աւա՛ղ, մեր ցուրտ շիրմաց
սե՛ւ ստուերներն անվրդով...:

ՄԻՐԵՑԵԱԼ ԵՂՐՕՐՍ
ՀԱՅԿ Կ. ԿԻԻԼՊԵՆԿԵԱՆԻ
ԱՆՄԱՅ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Ծնած էր յԱմասիա, 1873 Փետրուար 14ին: Մանկութենէն ի վեր շատ հանդարտաբարոյ էր, քիչ կը խօսէր, միշտ մտիկ կ'ընէր լրջութեամբ: Ուսանողական շրջանին լռիկ, յարատեւ, անվհատ աշխատող մըն էր իր բոլոր դասերուն մէջ:

1896ին, Անաթոլիա Գոլէճի փայլուն եւ պատուաբեր շրջանաւարտներէն մին եղաւ: Նախնորեց առեւտրական սպարէզ մտնել: 6-7 տարի Իբրանոսեան Եղբարց Սամսոնի ճիւղին մէջ էր, յետոյ սկսաւ անձնական գործերով զբաղել: 1901 Մայիսին ամուսնացաւ Օր. Լուսնթագ Մաշխասեանի հետ. 1906 Նոյեմբերի սկիզբը մեռաւ իր տիկինը, խոր սուգի մատնելով եղբայրս Հայկը, իրեններն ու մեր ընտանիքը, երկու անուշիկ ձագուկներ իր ետին թողլով: Այդ միջոցին Սամսոնէն հարուստ վաճառականի մը հետ Ամերիկա եկաւ իբրեւ քարտուղար եւ հաշուեքննիչ այս տեղի գործին. վաճառականը շատ փափաքեցաւ որ ինք Ամերիկայի գործին մէջ մնայ: Բայց իր մէջ պարտականութեան ձայնն աւելի զօրաւոր ըլլալուն, իր սիրունիկ ձագուկներուն համար ետ դնաց Սամսոն: Այս միջոցին մայրս մեռաւ, եւ գառնուկ Վահէն ծերունի հօրս հոգատարութեան տակ էր: Իսկ Ատրինէն, իր մօրաքոյրներուն քով մնաց, ու վերջը ինՖլուէնցայի զոհ եղաւ:

1912ին, Մարտ ամսուան մէջ վերստին ամուսնա-

ցաւ մեզի ծանօթ, Տրապիզոնցի բարի ընտանիքի մը դուստրին, Օր. Յոքարեթ Բարերդցեանի հետ: 1913 Յունիսին ուրիշ մանչ յաւակ մ'ալ ունեցաւ Նուպար անուամբ, կապոյտ աչուի, շիկահեր:

Երբ Նուպար հազիւ երկու տարեկան էր, ծերունի հայրս, եղբայրս, իր կ'ընն երկու մանչերով, Վահէ եւ Նուպար, քոյրս Արուսեակ իր ամուսնոյն ու զաւակաց հետ, ճամբայ կ'ելլեն Սամսոնէն՝ դէպի անձանթ աքսորավայր՝ մինչեւ Թողատի մօտերը միասին էին, հոն յարձակում կը կրեն բարբարոս խուժանէն, եւ եղբայրս Հայկին եւ միւս այր մարդիկը կը զատեն կը տանին այն սարսափելի, անհաբեկիչ վայրը, Սամսոնի իմ ծանօթներէս ու բարեկամներէս շատերուն հետ՝ որոնց հետքն իսպառ կը կորսուի... աւա՛ղ, ամէնքն ալ խառնրեւելով անձանթին — երկա՛ր շարքերուն... անձանթ, բայց Աստուծո՛յ ծանօթ...: Եղբօրս կ'ընը, Յոքարեթ ու զաւակները մի քանի օր կը սպասեն եղբօրս Հայկին՝ որ իրենց միանայ, սակայն երբ կը տեսնեն թէ անյուստալի եւ անօգուտ էր աւելի երկար սպասելը, կը ստիպուին շարունակել իրենց տխուր ու մութ ճամբան... կ'երթան մինչեւ Ալիս գետին եզերքը, հոն խեղճ հայրս կառքէն վար առնելով կ'սկսին երկաթ բիրերով ծեծել, մինչեւ որ գետին կը փռուի... անդգայ, յետոյ դեռ շունչը վրան կը նետեն գետը...: Այդ լաց ու կօծի սարսափի մէջէն թուրք զինուորական մը Վահէին ձեռքէն բռնած կ'անհետանա՛յ... ո՛ւր, ո՛չ ոք զիճեռքէն բռնած կը սպառնան Յոքարեթին յանձնըտէ... Նոյն ատեն կը սպառնան Յոքարեթին յանձնըտէլ կամ իրենց կնութեան առնել: Յոքարեթ մերժելով զանոնք, իր Նուպարը գրկած կը նետուի՛ գետը: Այս ամէնուն չէի կրնար հաւատալ, մինչեւ որ Սեպտեմբերի սկիզբը, Յունիսին գրեւծ քարտուս ետ եկաւ ինձի, Իզմիր — «Պուրատա պուլունմատըղընտան իատէ օլու-

նուր» — «Հոս չի գտնուելուն համար՝ կը վերադարձընենք» : Կորսուած... ո՛չ երբեք, յիշատակը չի՛ մեռնիր, կ'ապրի՛... :

Տարածամ մահովն սիրելիացդ, խոր վիշտ Աւա՛ղ, մորմոհէր, եղբա՛յր, սիրտդ միշտ, Այժմ քոզած աշխարհս, վայելքն անոր սին, Անոնց հետ անվիշտ կ'ապրի՛ս միասին :

Ա Ն Ծ Ա Ն Օ Թ Ը

Անո՛ւրջ... Անցեալ տխուր յուշերը, ներկային հոգեմաշ տաքնապը եւ ապագային անստոյգ վիճակը՝ սոսկալի մտատանջութեան մատնած էին զիս... : Կ'անըրջէի՛... :

Ամբան տխուր օրուան մը իրիկնամուտին առանձինն կ'անցնէի պատերազմէն սպիացած դաշտի մը մէջէն : Ամուլ, անբեր հողին մէջ կ'աճէին ճղճիմ սէղեր. յանկարծ ոտքս սայթաքեցաւ. իյնալու մօտ կը դպչիմ մէկ կողմ ծոած փայտէ խաչի մը՝ որ կարծես ինք իր վրայ կծկուած էր : Սպիտակ բիծ մը յանկարծ փայլեցաւ միջնադրին մէջէն, այդ խորհրդաւոր խաչին վրայ հակած, փսիթի նման խոտերն եւ հովէն տարուբերող տերեւներն մէկդի ընելով, բառ մը նշմարեցի, աղօտ դրուած, կէս աւրուած, գրեթէ անընթեռնի — «ԱՆԾԱՆՕԹ» — այդ անակնկալ վայրկեանին, այդ արտասովոր բառն մէկ ոստումով ցցուեցաւ իմ դէմս... : Սարսուացի... եւ անդալարար աչքերս լճացան դառն, այրող արցունքով... — «ԱՆԾԱՆՕԹ» — ու հեկեկացի

... «ԱՆԾԱՆՕԹ» — ... : Գրեթէ տասն եւ ինն տարիներ անցեր են այն սարքափելի եղեռնէն՝ երբ հազարաւորներ իմ անմահ ցեղէս՝ տարագրուելով ինկա՛նս սրախողխող կամ զնդակահար՝ ամայի դաշտերու մէջ, ձորերու խորը, լեռներու վրայ, ընդ որս իմ ծերունազարդ հայրս, գրեթէ 80 տարեկան եւ հարագատ եղբայրս, 40 տարեկան՝ իր ընտանեօք հանդերձ... :

Ո՛հ, այսքա՛ն տարիներէ ի վեր կաթիլ մ'արցունք օժե՞ց եւ օրհնե՞ց արդեօք պաշտելի հօրս ու սիրելի եղբօրս ափ մը հողը դաշտին ամայութեան մէջ... եւ կամ սէրը գգուե՞ց անոնց վերջին հանգրուանը... : Այդ պահուն յանկարծ ճեղք մը հորիզոնէն, լուսատու ամպ մը լոյսէ ճառագայթ մը կը նշմարեմ հողի բունձին վրայ... : Խաչին վրայ, այդ տխուր բառին ներքեւ ուրիշ բառեր ալ կ'երեւա՛ն... «ԱՆԾԱՆՕԹ», բայց «ԾԱՆՕԹ ԱՍՏՈՒԾՈՅ»... :

Ո՛վ յեղակարծ պայծառութիւն՝ հետզհետէ թանձրացող մութին մէջ, ո՛վ ճառագայթ փառաց՝ աղօտ վերջալոյսին մէջէն... : Աստուած իմ, դո՛ւն միայն կը պահես դադտնիքն այդ ամայի դաշտին, այդ առանձին տխուր դաշտին... :

Ո՛հ... բազմերախտ Հա՛յր իմ, սիրեցեալ՛ եղբայր իմ, ննջեցէ՛ք խաղաղ, ննջեցէ՛ք անվրդով՝ քանզի ամէն բան ծանօթ է Աստուծոյ, ԾԱՆՕԹ է ԱՆՈՐ ԱՄԵՆԱՏԵՍ ԱԶՔԻՆ... : Աւաղ, ձեր շիրիմներն իսկ չկան, անծանօթ են ինձ եւ ձեր ու իմ սիրելիներուս : Իմ ցեղի՛ս, մարտիրոս ցեղիս հաղարաւորներո՛ւ եւ բիւրաւորներո՛ւ : Այո՛, անծանօթ է ձեր ինկած տեղը, դաշտը, հովիտը, լեռը, եւ սակայն ծանօթ է Աստուծոյ : Ո՛հ... կը ցնցըլի՛ էութիւնս, կը բանամ աչքերս... ո՛ւր եմ... Աստուած իմ... եւ արտասուալից, հեկեկանօք կը մըմնջեմ — «Աստուած իմ, որ մեզմէ բարի ես, դո՛ւն

վե՛ր, մենք վար, շատ հեռի՛ ես, այժմ ալ խոչոր գործերի ես, ապա որո՞ւն մենք դանդաղանք, ԱՆԾԱՆՈԹ՝, բայց ԱՍՏՈՒԾՈՅ ԾԱՆՈԹ...:

ԼՈՒԹԵԱՆ ԶԱՅՆԸ

Լուութեան ճայնը... Ի՞նչ, միթէ լուութիւնը ճայն ունի՞ր... լսած էք երբեք... Երբ լեզուներ սրուած են բարկութեամբ երկսայրի սուրի նման, ի՞նչ է ապահով ու խոհեմ միջոցը, դանոնք սրտեանը դնել, եւ ի՞նչ է պատեանը դնել, ո՞չ ապաքէն անսալ լուութեան ճայնին... ոսկի՛ լուութեան, ա՞յնքան թանկագին: Միթէ լաւագոյն չէ՞ պահել խաղաղութիւնը, լաւագոյն չէ՞ երեսդ մէկդի դարձնել ու երթալ, հեռանալ, տեղի չի տալ որեւէ անպատեհութեան, անսալով լուութեան ճայնին՝ զոր հողիդ միայն կը լսէ: Լըռել ու չի խօսիլ... քանզի բառեր ցորենի հատիկներու կը նմանին, երբ անդամ մը նետուին, ցանուին, վաղ կամ անազան պիտի բուսնին, աճին, եւ այն ատեն հունձքը հաշուի առնել հարկ պիտի ըլլայ. ինչ որ ցանած էիր, նո՛յնը պիտի քաղես, նոյնը պիտի հնձես:

Անսալ ոսկի լուութեան ճայնին, երբ սիրտ մը կոտրած է, երբ հողի մը դառնացած է, երբ անձ մը վշտացած է, վիրաւորուած է անպատշաճ խօսքերէ, այդ պարագային խօսիլը՝ խայթ մըն է, — բաց, դեռ արիւնոզ վէրքի վրայ աղ ցանել չէ՞ խօսիլը: Յոգնածին, պարտասածին, մենակեացին համար վաղանցիկ խօսքերու մէջ ոչի՛նչ կայ: Սպասէ՛, համբերէ՛, յապաղէ՛ ըսելիքդ, լռէ՛, բառ մը թող չեւէ բերանէդ,

պահէ՛ ոսկի լուութիւնը, եւ լսած պիտի ըլլաս լուութեան ոսկի ճայնը: Ո՛հ, անսալ լուութեան ճայնին, ի՞նչ վէճեր պիտի խափանին, ի՞նչ խոր վէրքեր պիտի բուժուին, ի՞նչ կոտրած սիրտեր պիտի մխիթարուին եւ ամոքուին...:

Լուութեան ոսկի ճայնը կրնաս լսել՝ որոտման ու փայլատակման պահուն ջրվէժի մը դոռալու ճայնին Իէջ, ծովափը փշրուող փրփրալից ալեաց խուլ մոնչիւնին մէջ, բարկածայթ խօսքերու մէջ: Խօսիլն արծաթ է, լուութիւնը՝ ոսկի է: Լուութեան ճայնն Աստուծոյ ճայնն է՝ զոր հողիդ կը լսէ, խղճիդ ճայնն է՝ մեղմ այլ աղբու, հրեշտակներու եւ սուրբերու ճայնն է՝ զոր կրնաս յստակ լսել՝ հոգւոյդ մէջ...: Անսալ լուութեան ճայնին, ու լռել, գերագոյն անձնազսպումն է ու մեծ առաքինութիւն: Ոսկի լուութիւնն է ջուր սրսկել կայծի մը վրայ, որ կրնայ շատ սիրտեր բռնկցնել ու շատ աւերներ գործել:

Կան սակայն պարագաներ հակադարձաբար, երբ հարկ է խղել ոսկի լուութիւնը:

Այո՛, խղել ոսկի լուութիւնը՝ ա՛յն ատեն միայն՝ երբ ճշմարտութիւնը կ'անարգուի, առաքինութիւնը կը վարկարեկի, ազնիւն ու բարին կը չարախօսուին, կը բամբասուին, երբ բարի խօսքերու նպատակներ կը խեղադիւրուին, երբ կեղծիքն ու սուտը կը պաշտպանուին, այն ատեն լուութիւնը ոճի՛ր է, իսկ խօսիլը պարտականութիւն ու առաքինութիւն է, անհրաժեշտ է, ամէնէն առաքինի քաջութիւնն է: Անսալ պարտակալութեան ճայնին սուրբ է եւ նուիրական:

Լսելով ոսկի լուութեան ճայնին, եւ հետեւիլ ոսկեղէն կանոնին, լսած կ'ըլլաս խղճիդ ու պարտականութեան ճայնը, Աստուծոյ ճայնը: Ո՛րքան անհատներ, ո՛րքան ընտանիքներ մեծամեծ չարիքներէ ազատած

պիտի ըլլային՝ եթէ լսած ըլլային լուսթեան ոսկի ձայնը: Ո՛րքան տէրութիւններ՝ դերժ մնացած կ'ըլլային ահաւոր պատերազմներու պատճառած աղէտներէն ու չարիքներէն՝ եթէ անսացած ըլլային լուսթեան ձայնին: Լուցկի՛ մը միայն կրնայ բռնկցնել ու մոխիր դարձնել ահազին շէնք մը. բա՛ռ մը, խօ՛սք մը միայն կըրնայ վիրաւորել սիրտ մը՝ որ ալ չի բուժուիր, կրնայ թունաւորել հոգի մը՝ որ ալ չապաքինիր: Զգո՛յշ, ըզգո՛յշ ւորեմն: Գիտցի՛ր լուս, ջանա՛ լսել ոսկի լուսթիւնը: Ի՛նչ պահաւոր չարիքներ խափանած պիտի ըլլաս արդեօք: Անսա՛լ ՈՍԿԻ ԼՌՈՒԹԵԱՆ ԶԱՅՆԻՆ, Ի՛նչ երջանկութեան միջոց ու պատճառ պիտի ըլլայ:

Օ՛հ, ԼՌՈՒԹԵԱՆ ԶԱՅՆԸ:

ԵՐԵՔ ԶՕՐԵՂԲՕՐՈՐԴԻՒՆԵՐ

ՄԵԾ ՆՈՒԱԳԱՅԱՆԴԵՍԻՆ ՄԷՋ

ՕՆՆԻԿ Ա., ՎԱՀԷ Հ. ԵՒ ԿԱՐՕ Տ. ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ

Մեծ նուազահանգէս մը սարքուելու վրայ էր երկինքը, ԳԱՌՆՈՒԿԻՆ հարսնիքին առթիւ:

Աննկարազրելի իրարանցումիմէջ էին բոլոր հրեշտակները, վայրկեան մը կորսնցնել ներելի չէր:

Ժամ մը վերջ՝ ամէն բան կազմ ու պատրաստ էր: Հոն էին ամէնէն հոչակաւոր երաժիշտները, ամէնէն գեղեցիկ նկարները, ամէնէն չքնաղ ծաղիկներն անամահարոյր...:

Ձուլթակի մեղմ թրթուումով կը սկսէր նախերգանքը: Հինդ վայրկեան յետոյ ներս մտաւ երաժշտապետը,

ԱԴԻԷԼ, որու թափաչնցող ակնարկէն բան մը չէր կըրնար ծածկուիլ, — պահ մը յառած մնաց՝ յոգնաթոյր ու բուրեղ ծաղիկներով առցուն սեղանին վրայ, բան մը պակաս էր...: Յասմիկէ եւ անմոռուկէ հիւսուած սակաւի մը վրայ դրուած էր նարտագեղ պսակ մը, բիրաւոր փունջերու մէջ բան մը պակաս էր, չնաշխարհիկ ծաղիկ մը, փափկիկ ու սիրուն...: ԱԴԻԷԼԻ խողարկու նայուածքը ՕՆՆԻԿԻ ու ՎԱՀԷԻ պճլտուն ու ծաւի աչքերուն հանդիպեցաւ. բան մը կը խնդրէր. անմեղ հրեշտակները կոահեցին խկոյն ու կամացուկ մը սահեցան ձիւն թեւերու, լոյս դէմքերու, շող բերու մէջէն, ու դուրս ելան մեծ սրահէն, բացին իրենց թեւիկները լուսաթոյր ու սկսան թռչել վա՛ր, դէպի արցունքի հովիտը...:

* * *

Փոքրիկ շուշան գլուխ մը կը հանգչէր ճերմակ բարձիկի մը վրայ, վարդագոյն անդուսէ վերմակին տակ, երկու քնքուշ լուս-թաթիկներ ծալուած էին անմեղուկ սրտի մը վրայ՝ որ ա՛լ չէր բարախեր...: Յաւի կծկումներէն ու նոպայի սարսուէն ու գալարումէն ազատած՝ նրբածիր, մեղրամոմէ փափուկ շուրթերուն վրայ կը հանգչէր եթերային ժպիտ մը անուշիկ՝ որ կը յիշեցնէր — «իբ երազին մէջ վարդաբոյր, Դրախտն աղուոր տեսնէ պիտի»:

Երկու գլուխներ հակած այդ սիրուն հրեշտակին վրայ՝ կ'արտասուէին լռիկ... մերթ համբուրելով մարմար ճակատն իրենց մէկ հատիկին, սառ այտերն իրենց աղուորիկ մանչուկին... կուլային ու կը համբուրէին խունկ ձեռքերը ԿԱՐՕԻՆ... բայց անի չէր զգար, չէր թզկար, չէր շարժեր... անի հանդարտ կը քնանար...:

Երկար գիշերներ անջուն հսկելէն յողնած, ու լա-
լէն հերիքներնին հատած, երկուքն ալ սկսան նիր-
հել...:

Գիրդ թեւերու բախումէն արթնցան ընդոստ...:
Շուշան գլուխն ա'լ չէր հանգչէր ձիւն բարձրիկին վը-
րայ... անուշ ժպտոք սլացած էր վե'ր... Եթերի բար-
ձունքը... ԿԱՐՕՆ թռած էր...:

* * *

— «Ա.Լ.Է.Լ.ՈՒԻՍ»ն —, հրաշալի խմբերգը, զգլխիչ,
վսեմ ներդաշնակութիւնը կը դղրդէր ամբողջ երկին-
քը...: Գ.Ա.ՈՒՆԻԿԸ բազմած էր վարդահիւս գահոյթի
մը վրայ, ձիւն ծաղիկներու, լեւակներու ու շահպրակ-
ներու սարիինայի հովանիին տակ՝ որ կը թրթոար
զանակներու պրիսմակող ցոլքերէն... Ա.Դ.Ի.Է.Լ., մանի-
շակէ դրասանդին յառած կը սպասէր անհամբեր...:

Յանկարծ մեկնուող բուրում մը կը խնկաւէտէր ող-
ջոյն սրահը...: ՕՆՆԻԿՆ ու Վ.Ա.ՀԷՆ էին՝ որ ներս կը
մտնէին — հովտի շուշան մը գիրկերնին... — «Ահաւա-
սիկ», ըսին, փոքրիկ զուարթունները, երաժշտապե-
տին, «այն չքնաղ ծաղիկը որ կը պակսէր... սիրունիկ
ԿԱՐՕՆ...»:

ՃՈՎԱՓԻՆ ՎՐԱՅ

Փրփրադէզ կոհակներու անընդհատ
խուլ արտման գիծէն անդի'ն, շատ հեռո՛ւն
իբ կապոյտին մոգիչ հըմայքը քա՛ֆուն
կը պարզէ՛ ծովն՝ որ գերդ բիւրեղ անաբատ,
Զինջ հայելի կը ցոլացնէ աչքերուս՝
իմ տարիներս միօրինակ, առանձին՝

Որ սահեցան անգգալաբար եւ գացի'ն,
Թողով միայն ինձ յուշիկներ մեխանուշ...:
Սակայն ո՛ւր ո՞ր շուրն եւ կամարն միանան,
Ընկողմանած տեսնեմ՝ յարկ յարկ պարտեգներ՝
Զորքս երկին բնաւ անեցուն չէր պահեր,
Մշտափըթիթ սաղարթներովը գարնան...
Եելեւէջէն տարիներու հեռացած՝

Բարձր ոստումէն եւ անկումէն դեռ անդի'ն
Մինչ խոհուն՝ մօտ կանգնիմ շաշող եզերքին,
ինձ կը քըւի քէ յամբ հնչիւնն կոհակաց,
Զիս կը կոչէ՛ ճայնով մ'որ լուծ է յաւէտ,
Լուսբեան ճայնով մ'ա՛յնքան հրգօր, գերիվեր,
Հոգւոյս մէջ՝ ուր ծրարուած են ին յուշիկներ,
Որ ծովու պէս կ'ալեծըփին վէտիվէտ...:
Մինչ կը յառիմ աշտպէս դէպի անսահման
կապոյտն, ճայնող սահմանափակ եզերքին՝
Հո՛ն ուր ձուլուին ծովին կապոյտը լըռին
եւ երկընթի կապոյտն սիրող գոյգի նման
Հո՛ն ուր թռչտի ծովու թռչիկն աղկիտն,
Ո՛հ, կ'ուզէի ե՛ս ալ թռչիլ անաբայման
Այդ անծանօթ հարիզոններն, հո՛ն միանան
Ծովուն կապոյտն եւ երկընթի կապոյտն, հո՛ն:

Կ Կ Ո Ց Ի Ն Ե Ր Գ Ը

Հ Ա Յ Ր Ե Ն Ի Դ Ր Ո Ւ Ա Գ Մ Ը

Վերջին կապո'յտն ու մարող շողե՛րը... յուշիկ-
ները մեռնող օրուան, ցնդող երազներու, անէացող իղ-
ձերու, հրանոյշ տենչերու...: Ըղձանոյշնե՛ր որ կը

Թուշի՛ն, կը սաւառնի՛ն իրենց բոլոր գեղովն ու հրա-
պոյրով... կ'անէակա՛ն մութին մէջ...:

Ու կ'իյնա՛ն, կը սահին կաթիլները... կը գլորին
նաւ աւրցունքները...:

Հովը՛, հիւսիսային ուժգին հովը դուրսը, օդին
մէջ, ու փոթորիկ նե՛րսը, գանկին մէջ... Մո՛ւթը,
Թանձր մո՛ւթը, տխրութի՛ւնը բնութեան մէջ... մութ
թը, մռա՛յլը, տխրութիւնը գանկին մէջ...:

Ահա՛ գեանայարկ սենեակը, ուր կը պլպլայ լամ-
պարին աղօտ լոյսը. ծերունի պառաւ կեսուրը, որ կը
մրափէ, անդին միամօր մանչ դաւակը՝ որ կը ննջէ
մուշիկ մուշիկ...: Այրի՛ն, լամպարը ձեռքը կը մօտե-
նայ երկուքին ալ, անմեղ կուսական լանջքին ելեւէջ-
ները... ու կմախացած կուրծքին ելեւէջները իր կես-
րով... ի՛նչ ելեւէջներ՛, ի՛նչ յուղեալ կուրծքեր՛ եր-
կուքինն ալ... իբր ծո՛ւղ դեռ կ'ուռի՛ն... ալէտա՛նջ...
անցեալը, ա՛հ, անցեա՛լը...:

Անդի՛ն, անմեղ հրեշտակին կուրծքին ելեւէջներ-
ը... Թեթեւ, աննշմար... մեղմ սիւք մը կուգայ,
շատ մեղմիւ կը հծծէ, շատ քնքշութեամբ կը համբու-
րէ վճիտ բիւրեղ հայելին անմեղութեան, ո՛չ փրփուր
դառնութեան, ոչ վէտովէտում մռայլ ալիքներու...:
Օ՛հ... լա՛նջը, լա՛նջը, միամիտ, երկնային անմե-
ղութեան...: Ի՛նչ հակապատկեր, անմեղ լանջը ման-
կան, ապագայի՛ն, կոյս ապագային ու յուսալից, ա-
պագային դիւթանկա՛րը շողուն, հեռապատկե՛րը հը-
մայուն՝ վաղուան այգին, գեղեցիկ արշալոյսին...:

Եւ ինք, այրին, սեւազգեստ այրին, մանկան ա-
նոյշ դիմազծին կը յառի՛... անքթիթ, լուին... , ճիշդ,
յար եւ նման իր կողակցին, իր պաշտելի ամուսնին, որ
այնքան տարածամ կը ննջէ՛ հիմա հեռո՛ւն, անծա-
նօթ երկրի մը մէջ... լացող ուռենիներու շուքին տակ

Թերեւս, մինչդեռ ինք, հէ՛ջ այրի, հոս, ինքզինքը
միս մինակ կը գտնէ ուրուականի մը դէմ, ուրուականն
իր ամուսնին, որ կը կանգնի իր դէմ... մռայլ գիշե-
րին մէջ, եւ կ'ունկնդրէ տխուր քայլերգին... դէնէ
մահուն, սեւ, ցառադէմ մահուն, կ'ունկնդրէ գողա-
հար, նուրբ տերեւի մը պէս սարսուռն...: Ուրուա-
կաններ կը տանին անդադադ, կը տանին բիւրաւոր-
ներ իր ամուսնին հետ՝ որոնք բնական մահով չէ որ
մեռած են...: Այս սեւ խորհուրդներով մտատանջ, խե-
լացնոր, դուրս կը խոյանայ իր ցածուկ դռնէն... մո՛ւ-
թը, ա՛հ, մո՛ւթը, սոսկալի խաւա՛րը...: Վե՛ր կը
նայի, ա՛հ, տարտամութիւնը սեւ երկնքին... երեսը
կ'ասղնտուի տարափող աստղիկներէն սպիտակ բիւ-
րեղին... լուիկ, հանդարտիկ, օրորումով խօլական,
կ'իյնան, հատիկները ճերմակ մաքուր ձիւնին... կ'իյ-
նա՛ն վար, լուիկ, անտրտունջ, վա՛ր, սեւ ցեխին մէջ,
վա՛ր տղեղ տիղմին մէջ...: Ա՛հ... անմեղութի՛ւնը
... ինքնամատոյց, յօժարակամ կ'իյնա՛յ վար, վա՛ր,
անբարոյութեան գի՛րկը, մութին, տգեղութեան ծո՛-
ցը... ու կը հալի՛, կ'անհետանա՛յ, կը չքանա՛յ...:
Այդ տխուր տեսարանին գաղափա՛րը միայն սոսկում
կ'աղղէ իրեն...: Ո՛չ, ո՛չ, անկարելի՛ է, իր այրիի մա-
քուր, անբիծ ճակատն երբեք խոնարհած չէ ստորնու-
թեան առջեւ. իր կուսական անմեղ լանջը կը տրոփէ
դեռ մաքուր, ձիւնի պէս մաքուր բարբախումներով,
ինք, լոյս — բիւրեղ՝ երբեք ինկած չէ մութին ծոցը:
Հէ՛ջ այրի, այո՛, իր ճակատագիրն է այդ, եւ սակայն
բարձր, մաքուր, վեհ պիտի բռնէ իր այրիի կեանքը,
մաքուր պատիւը: Միջավայրն ու պարագաներն ո՛ր-
քան ալ աննպաստ ըլլան, հեռի՛, հեռի՛ իր մտքէն բո-
լոր նկնախոհ գաղափարները, իր կեանքը պիտի պա-
հէ միշտ սուրբ, միշտ անբասիւր, միշտ վեհ, «կուկու-

լիկկո՞ւ, կուկուլիկկո՞ւ, կո՞ւ» , հա՛, իր աքլորին ձայնըն է, իր միակ ճշգրտապահ ժամացոյցը... կուկուլիկկո՞ւ: լուսնալու երկու ժամ մնացած է, եւ դեռ ինք, ՍԻՐԱՐՓԻ արթուն, թեթեւ մրափ մ'անգամ առած է, իր աքլորը կ'աղղարարէ իրեն, հորն իջնելու ժամն հասած է, ա՛լ թօթափելու է բոլոր ցաւատանջ խորհուրդները...:

Կուկուլիկկո՞ւ... Երբ ամէնքը կը խորդան տակաւին, ՍԻՐԱՐՓԻ կ'եւէ, կը վառէ փոքրիկ լամպարը... կը լուսացուի սառնորակ ջուրով, կը կազդուրուի, կ'առնէ Ս. ԳԻՐՔԸ, գլուխ մը կը կարդայ. կաթիլ մ'արցունք կը սրբէ ու կ'աղօթէ ծնրադիր: Կը նայ իր նորածինին՝ օրօրոցին մէջ, մուշիկ մուշիկ կը քնանայ, ճիշդ իր հօր դիմադիծը... ա՛խ... քիչ մ'անդին իր պառաւ կեսուրը... կը ննջէ անխուղ բարի մամիկը...: Կուկուլիկկո՞ւ, ... ա՛լ չի կենար, կը մտնէ հօրը, սենեակին մէկ անկիւնը... ու կկոցը կը սկսի ձախրել իր կանացի փափուկ ու ճկուն մատներուն տակ: Կը նետուի կկոցը աջէն ձախ, ձախէն աջ, կը նետուի շարունակ...: Ու կտաւը կը գործուի, ու թելերը կը նետուին ու կը հիւսուին գոյնղոյն... Թելե՛ր, կանաչ թելեր, կենսատու յոյսի, ամօքիչ, վերացնող յոյսի, կը խառնուին թելերուն, կարմիր թելերուն, կ'ընդելուզուին աւիւնի, խանդի բոսոր թելերուն...: Թելե՛ր, կապոյտ թելեր, ասմազուն թելեր, մաքուր, ջինջ, անապակ, անբիծ սիրոյ, կը գրկախառնուին մանիշակ թելերուն... օ՛հ, գրկախառնումը շուշան թելերուն, անբիծ թելերուն համեստութեան, ամօթխածութեան քնքուշ թելերուն...: Թելե՛ր, սեւ թելեր, յուսահատութեան, տխրութեան թելեր, թելե՛ր, դեղին թելեր, շատ ցանցառ, նախանձի թելեր... ու կը գործուի կտաւը, կը նետուի՛ կկոցը, աջէն՝ ձախ, ձա-

խէն՝ աջ, կը նետուի՛ շարունակ իր քնքուշ մատներուն տակ...:

ՍԻՐԱՐՓԻ, ժիր, բարեպաշտ, առաքինի այրին, գեղադէմ այրին, շատեր իր ձեռքը խնդրած են ու կը խնդրեն, բայց ինք մերժած է ու կը մերժէ՛, ա՛յնքան պարկեշտ, ա՛յնքան ժուժկալ, ա՛յնքան առաքինի, կըրկին կը դառնա՛յ, կը նայի՛ իր ալեհեր մօր, բարի, քրքրիստոնեայ կեսրոջ, ու իր միակ մանկան, մանչ դաւակին ՀՐԱՉԵԱՅԻՆ... յիշատա՛կ, աւա՛նդ, ՏԻՐՈՉՊԷՅԻ յանձնուած սուրբ աւանդ, պատուական, թանկագին, աննրման...: Օ՛հ, կը դուրգուրայ հոգեւին կը փրփոա՛յ անոր վրայ, անոր փարփառ բիբերուն մէջ կը տեսնէ իր պաշտելի ամուսնին պատկե՛րը չքնաղ, ու եռանդով, անմահ խանդով կը նետէ իր կկոցը, արա՛գ, շա՛տ արագ...: Կը նետէ՛ կկոցը, գիշերը լամպարին լոյսին, ի՛ր լամպարին, իրեն անբաժան աչքի լոյսին: Ս. ԳԻՐՔԸ, իր հոգեկան աչքին լոյսը, անպատիր ժամացոյցը, անխալ մենտորը, գինքն արթուն, գործունեայ պահող. իր ծերունի կեսուրը, իրեն խորհրդատու, փորձառու պահապան հրեշտակը...:

Հայելի՛ն, գրպանի փոքրիկ հայելին, շնորհաց խորհրդատուն, միշտ մաքուր կը պահէ, որ ցուցնէ իր դիմադծին ամէնէն փոքր, աննշան համարուած բիծերը, եւ Ս. ԳԻՐՔԸ, իր հոգեկան հայելին, ջինջ, աննրման հայելին, որ յստակ ցոյց տայ, իր կեանքին ամէնէն փոքրիկ ու աննշար թերութիւնները...: Ու կը նետուի՛ կկոցը, կը նետուի՛ շարունակ, աջէն՝ ձախ, ձախէն՝ աջ, իր քնքուշ, ճկուն ու մաքուր մատներուն տակ...:

— Կը նետուի՛ կկոցը...: Հիմա մանկիկը բաւական մեծցած է. մանկապարտէզ կ'երթայ, կոկիկ, մաքուր, ճաշակաւոր հագուած, սիրուն, անուշիկ բառեր

կը հեգէ, մանկական աղուոր երգեր կ'երգէ, զուար-
ճալի հեքեաթներ կը պատմէ, հաղարումէկ հարցում-
ներով կը սկսի նեղել ղինքը.

Երկու տարի անցած է. ամալերջի հանդէսները
տեղի կ'ունենան. իր կրակ ու բոց մանչը միշտ «Բաջա-
լա» բարենիշը ստացած է, եւ իր վկայականն առած
տուն կը վաղէ, ցոյց կուտայ մայրիկին, եւ համբուրե-
լով՝ կը պահէ իր արկղիկին մէջ:

Ու կը նետուի՝ կկոցը հիմա աւելի՛ եռանդով, խան-
դավառ ՍԻՐԱՐՓԻՒՆ գեղեցիկ մատներուն տակ...:
— Կկոցին ձայնին կը խառնուի նուրբ, արծաթ ձայնը
ՍԻՐԱՐՓԻՒՆ, հի՛ն, շա՛տ հին, նուիրական երգերու
մեղմ թրթռումները, կկոցին ձայնին հետ կը կաղմեն
հրաշալի մեղեդի մը՝ առաքինութեան մաքրամաքուր
կենցաղի: ՀՐԱՉԵԱՅ մանչուկն հիմա թաղին դպրոցը
մտած է, միշտ պարկեշտ, միշտ փայլուն, վստահելի
աչակերտ, — մարմնով մաքուր, մխրթով փայլուն, հո-
գիով անբիծ օրէ օր կ'աճի, կը մեծնայ, կը զարգա-
նայ հասակով, խելքով, նկարագրով, ուսուցիչներուն
սիրելին է հիմա. իր հարուստ դասընկերները կը նա-
խանձին իրեն, բայց ինք, մանկամիտ անկեղծութեամբ
կը սիրէ ամէնքը հաւասարապէս, անխտիր, եւ կը սիր-
ուի՝ ամէնէն...:

Եւ կը նետուի՝ կկոցը, կը նետուի անդադրում իր
անխոնջ, դիւրաթեք մատներուն տակ...:

Իր վառվռուն, կայծ ու կրակ մանչը՝ գոլէճի ու-
սանող մ'է հիմա, տիպար ուսանող մը, փայլուն ա-
պագայ խոստացող: Ու քանի՛ նետուի կկոցը՝ ՍԻՐԱՐ-
ՓԻ կ'երազէ՛, կ'երեւակայէ՛ իր հոգեհատորին ապա-
զան, իր համայնքին պատուաբեր, տիպա՛ր դակիին
մե՛ծ ապագան, ու կը նետէ՛ կկոցը, կը նետէ՛ արագ,

չատ արագ, ու կտաւը կը գործուի՛, ծաւալը կը խո-
չորնա՛յ...:

Կը նետուի՛ կկոցը: Հասած է շրջանաւարտ ըլլալու
վայրկեանը: Գոլէճի բոլոր արձանագրութեանց մէջ՝
մէկ հատիկն է ՀՐԱՉԵԱՅ, նկարագրով, տաղան-
դով, վարքով ու բարքով, առաջինն, անդուգականը —
«Ո՞վ է աս, որու զաւակն է» — հծծիւնը կը լսուի հան-
դիսականներուն մէջ:

Ու կը նետուի՛ կկոցը:

* * *

Կը նետուի՛ կկոցը, կը նետուի՛ անդադրում: Ծը-
նորհալի, ուշիմ ու հանճարեղ երիտասարդ մըն է հի-
մա ՀՐԱՉԵԱՅ, իր գերդաստանին արժանի՛ զաւակ:
Գոլէճին ամալերջի հանդէսներուն ներկայ գտնուող-
ներէն պատուաւոր եւ նիւթապէս նախանձելի դիրքի
տէր վաճառական մը՝ ուշի ուշով հետեւած էր ՀՐԱՉ-
ԵԱՅԻ մասին տրուած տեղեկագրին եւ եղած գովեստ-
ներուն, եւ փութացած էր շնորհաւորել իր մայրը,
այրի տիկին ՍԻՐԱՐՓԻՒՆ, յարելով միանգամայն թէ
ինք կը փափաքէր ՀՐԱՉԵԱՅԻՆ պատուաւոր դիրք ու
պաշտօն տալ իր վաճառատան մէջ:

Ու կը նետուի՛ կկոցը...:

ՍԻՐԱՐՓԻՒՆ աչքերը կը կայծկլտին հիմա. յոյսի
նշոյլներ կը փթթին ու կը շողան իր դէմքին վրայ:
ՀՐԱՉԵԱՅ նախանձելի դիրք մը կը գրաւէ հիմա վա-
ճառականին մթերանոցը, ժրաջան, արթուն, հաւա-
տարիմ, վստահելի երիտասարդ ամէնէն կը սիրուի
ու կը յարգուի:

Իր մօր ՍՐԱՐՓԻՒՆ ուրախութիւնն անպատմելի
է. յուսալից ու խանդավառ, կը նետէ՛ կկոցը, կը նե-
տէ՛ շարունակ. մուսյն խսպառ անհետացած է իր մա-

քուր ճակատէն, իր հոգեհատորին ապագան ապահովուած կը նկատէ հիմա, իր ճկուն ձեռքերն աւելի՛ արագ կը նետեն կկոցն եւ կտաւը շա՛տ աւելի զեղեցիկ կը գործուի, շա՛տ աւելի ընտիր ու տոկուն:

Վաճառականին միամօր, գեղադէմ, շիկահեր, բարեկիրթ եւ ուսեալ օրիորդին կը ծանօթանայ ՀՐԱԶՆԱՅ, կը մտերմանայ անոր հետ, երկուքն ալ համակրած են իրարու, կը սիրեն զիրար:

Ու կը նետուի՛ կկոցը կրկին...:

Իր հոգեհատորը ՀՐԱԶՆԱՅ եւ ՕՐ. ԶՈՒՍՐԹ նըշանուած են եւ հարսանեկան հանդէսը շատ մօտալուտ: ՍԻՐԱՐՓԻ կ'աղօթէ ծնրագիր, ուրախութեան արցունքը կը լճանայ աչքերուն մէջ, կը նետէ՛ կկոցը, կը նեթէ՛ շարունակ:

Ս. ՊՍԱԿԻ արարողութիւնը պարտ ու պատշաճ կերպով կը վերջանայ, վաճառականին շքեղ ապարանքին մէջ: Ծոխ սեղանի շուրջը բոլորուած են հանդիսականներ, սրտագին բարեմաղթութիւններով կը թընդա՛յ սրահը: ՍԻՐԱՐՓԻԻ սիրտը հրճուանքով զեղուն է. կը համբուրէ իր մէկ հատիկ մանչն ու զեղանի, համեստ հարսը, եւ աչքերն երկլինք ուղղած, «Փա՛ռք քեզ, Տէ՛ր, օրհնեալ եղեցին կամք քո» — մաղթանքը կը բարձրանայ երկլինք: Ու կը նետուի՛ կկոցը, կը գործուի կտաւը: Կը նետուի՛ կկոցը, առաքինի, անբասիր, համբերող ՍԻՐԱՐՓԻԻՆ քնքուշ մատներուն տակ...:

Օ՛հ, սրտայոյզ Ե՛ՐԳԸ ԿԿՈՅԻՆ, երանաշունչ Ե՛ՐԳԸ ԿԿՈՅԻՆ, որուն արձագանգը պիտի հնչէ՛ միշտ ՍԻՐԱՐՓԻԻ ախանջին ցորչափ ապրի ու վայելէ՛ ներկայութիւնն իր մէկ հատիկ ՀՐԱԶՆԱՅԻՆ ու զեղանի հարսին, այլ եւս պիտի հանգչին իր ժիր ձեռքերն կկոցը նետելէ: Բայց մայրական խանդակաթ սիրով պիտի սպասէ ապագայ հրեշտակ մանկան, որ զերագոյն

հրճուանքով պիտի զեղու իրենց համեստ յարկը, եւ ինք, ժիր ՍԻՐԱՐՓԻ, պիտի գրկէ՛ նորածին թոռնիկն ու օրօրէ դայն, վաթաթէ դայն խանձարուրին մէջ, եւ իր քնքուշ ձեռքերն պիտի պահեն, խնամեն ու սնուցանեն դայն, երգելով հին, հին կկոցին մեջանոյշ երգերը, հմայուն երգը կկոցին, սուրբ աշխատութեան երգը՝ որ իրական երջանկութիւն բերաւ իր համեստ ընտանեկան յարկին ու այս նոր ՍԻՐՈՅ Ե՛ԴԵՄԻՆ...:

Անմոռանալի ԵՐԳԸ ԿԿՈՅԻՆ...:

Ի՞ՆՉ ԿԸ ԽՈՐՀԻՍ, ԵՐԿՆԱԿԱՄԱՐ

Ի՞նչ կը խորհիս, երկնակամա՛ր,
վառ ջահերովըդ անհամար,
Դժբախտ ՀԱՅՈՒՆ գլխուն վերե՛ւ՝
Որ կը դողայ միշտ գերդ տերեւ:

Եւ դուք, ամպե՛ր, որ կը սուրբ
Մըբըրկավար այդքան արագ՝
Կապոյտ դաշտին մէջէն անհուն,
Մի՛նչ կը կոտտայ խոր վերքն Հայուն:

Ի՞նչ կ'երագես դուն հող, լուսնա՛կ,
Հեզիկ ցոլքովըդ միայնակ...
Մի՛նչ ՀԱՅՆ կ'ողբայ կորուստն անգին
Իր պաշտելի ՀԱՅՐԵՆԻՔԻՆ...:

* * *

— «Ես կը խորհիմ ՀԱՅ ՄԱՅՐԵՐՈՒՆ
Վըրայ» — ըսաւ կամարն սիրուն,
— «Որ կ'աշխատին, կուլան, կ'ողբան
Անմըխիթար, անօգնական՝
Գարուն, աշուն, ձմեռ ամառ՝
Հոգեհատոր մանկանցն համար,
Քանի՛ յառեն աչքերնին վե՛ր
Սփոփուի իրենց սիրտ կարեվեր»:

— «Մենք ալ», — ըսին ամպերը թուխ,
— «Պիտի տեղանք մեր սրտաբուլիս
ՈՍԿԻ ՇԻԹԵՐՆ ԶՈՎ ԱՆՁՐԵՒԻՆ,
Մինչեւ ամէն կողմ երեւին
Զմրըխտափայլ թարմ դալարիք,
Ու ՀԱՅՈՐԴԻՔ տեսնեն բարիք,
Մոռնան իրենց սուգն անսովոր,
Օրհնեն իրենց ՀԱՅՐՆ ԵՐԿՆԱԻՈՐ» —

— «Իսկ ես,» — ըսաւ լուսնակն անուշ
— «Միշտ կ'երագեմ ՎԱՐԴ ԱՐՇԱԼՈՅՍ,
Որ՝ մինչ հալիմ, հատնիմ լըռին,
Պիտ՝ յաջորդէ մութ գիշերին...
Ապագայի քաղցր խոստամբ՝
— Փայլի՛ ՀԱՅՈՒՆ նակատն անամպ...
Հոգուով թեթեւ, սրտով անվիշտ...
ՀԱՅ ՍԻՐՏՆ ապրի՛ ու երգէ՛ միշտ...:

ՍԱԿԱՅՆ ԴԵՌ ՇԱՏ ԿԱՆ

Ի՛նչ անոյշ է թրթռուն ձայնն ՀԱՅՐԵՆԱԲԱՂՁ
ՄԱՄՈՒԼԻՆ՝
Յուշիկներով ազգային, թէեւ սարսուռն, տխրագին
ՅՈՅՍԻ ձայնն է որ կուտայ սիրոյ բարբառն ներշնչող
Ու շեշտն անխախտ ՀԱԻԱՏՔԻ — ԱՊԱԳԱՅԻ ԼՈՒՍԱ-
ՇՈՂ.

Ի՛նչ հանելի է տեսնել ՆՈՐ ԿԵԱՆՔ Լծուած արօրի՛
Նօթնել՝ մեզ թէ ՀԱՅՈՒՆ կեանք պիտի փոխուի՛, բա-
րօրի՛,
Սակայն դեռ կան քաղելիք շատ տատասկներ, սուր
փուշեր,
Տակաւին կան թաղելիք հին, խոր ցաւեր, դառն յուշեր,
Գուղձեր կան դեռ փխրելիք, կոշտեր, բունձեր քարա-
ցած,
Ու կտրելիք արմատներ, անիծապարտ, վատ ու ցած...
Տափանելիք է դեռ՝ հո՛ղըն արտերուն ՀԱՅՐԵՆԻ,
Դեռ ծեծուելիք բարբեր կան՝ ու բնագոյներ վայրենի-
Քողորոջներ կան դեռ, ծիլե՛ր ուծացումի վատասեր,
Ու միտումներ, հակումներ օտարամոլ, այլասէր,
Արհամարհանք ամէնուն հանդէպ՝ որ ՀԱՅ կը կոչուի,
Որ մեր ցեղին է յատուկ, արծուէտունց կամ սեւաչուի,
Յուսալըբում ընդհանուր՝ աչքերուն մէջ ամէնուն,
ՀԱՅՐԵՆԻՔԻ գաղափարն իսկ ցրնորք մէ՛կ հէ՛ք ՀԱՅՈՒՆ:
Շարժէ՛, շարժէ՛ ՀԱՅ ՄԱՄՈՒԼ, գարթի՛ր նինչէդ ան-
տարբեր,
Գիտակցութեան գալոյ երբեք չի թրւի քեզ ծանր բեռ,
Հապօ՛ն, մէ՛կ սիրտ, մէ՛կ հոգի, անվրկանդ մէ՛կ նը-
պատակ,

Օ՞ր, ՄԵՂԵԳԻՆ ԶԱՐԹՕՆՔԻ լսուի՞ ամէ՛ն յարկի տակ,
ՎԵՐՍՏԱՑՈՒՄՆ ԼԱՅՐԵՆԵԱՑ, ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄՆ
ԼԱՅՈՒԹԵԱՆ,
Անդրդուելի՞, անայլա՞յլ, անընկճելի՞ յաւիտեան:

Ի Մ Ս Ի Ր Ո Ւ Յ Ի Ս

Հաղիւ երկու տարի եղած էր գողէճ մտնելուս, երբ,
դեռ անփորձ պատանի՝ սկսած էի սիրել զինք:

Իեռ նոր կը փթթէր իր կեանքի դարունը, ա՛յն-
քան հմայուն, ա՛յնքան դալար ու բուրեղ...: Նրբա-
քարչ կրկնակ կամարներու ներքեւ՝ ջուխտակ աստ-
ղերը պսպղուն, ցոլացիկ հայելիներ երկնային անբլծ,
սիրավառ, անչէջ հուրին, կը մաղնիսացնէին ամբողջ
էութիւնս:

Շուշանաթոյր այտերուն վրայ կը փթթէին այն
չնաչխարհիկ ու քնքուշ վարդերն՝ որ կը խնկաւէտէին
փափկութեան դրախտը նախամօր խարուելէն շատ ա-
ռաջ...:

Բոսորագեղ թաւիշի նուրբ շերտերով եզերուած
չուրթերը թրթռուն, պարանոցին վրայ մաղուած ձիւ-
նի բլբլները փալիւլուն՝ կը զգլխէին զիս...: Ձեռ-
քե՛րը, մատնե՛րը հապա... «անմառ, անմառ, ջիւզ
եւ անապակ» — նրբաւարտ, թափանցիկ, այնքա՛ն ճար-
տարութեամբ կը խաղային ոստոստուն ոսկեղէն քնա-
րի մը փափուկ թելերուն վրայ...:

Ձա՛յնը, օ՛հ, ձա՛յնը... չի մեղանչող հրեշտակ-
ներու ամէնէն անոյշ, ամէնէն մեղմ, ամէնէն յուզիչ
խմբերգին մեղեդիներէն մին էր՝ որ կ'արձագանգէր
հեռուէն, անծանօթ անհունէն, թրթռում մը ելեկտրա-

կան, անտեսանելի, անհասկնալի հոսանքի մը, որ՝
սողոսկելով ջիղերուս մէջէն՝ կը հասնէր զգայութեանս
կեդրոնը ու կը ցնցէր զայն ուժգին:

Վայելչագեղ, նրբահասակ ու շնորհալի արարած
մը, ճամարիտ. կատարեալ մարմնացում կուսական
ցայտուն, անդիմադրելի հրապոյրներու, զոր կը դե-
տէի ակնապիշ, զգլխած, խելացնոր...: Հմայք մը հա-
մակ՝ որ կ'արծարծէր հրայրքն հոգիիս...:

Ամէն օր, արշալոյսին ցողով, մայրամուտքին շո-
ղով կ'ացելէր ինծի, կամ թաւուտքի մը խորը, բլու-
րի մը ծմակը, պուրակի մը առունն եզերքը, սիգաւէտ,
անուշարոյր ու ծփուն մարմանդի մը գիրկը, կամ վար-
դենիին հովանիին տակ՝ երբ, պլպուլին գեղգեղան-
քէն արբշիտ՝ կ'օրօրուէի տարտամ, խուսափուկ այլ
դիւթիչ երազներով...: Ձմեռները, սակայն, կուգար,
կը գտնէր զիս, բուրակիս մօտիկ, գրասեղանիս առջեւ,
մանաւանդ երկար, մթին ու ցուրտ գիշերները, ինք-
նամփոփման, խոկումի, ներանձնութեան լուռ ու վսեմ
վայրկեաններուն...: Մտքիս՝ յափշտակութիւն, սըր-
տիս՝ խանդ, հոգիիս՝ աւիւն, ներշնչում էր համակ...:

Արժանի՞ էի այս ամէնուն... ո՞վ գիտէ...: Մու-
լութեան եւ անսիրելութեան մանրէներէն վարակուած՝
երբ քիչ մը թերանայի դասերուս մէջ, երբ անփոյթ ու
դանդաղ ուժանայի տակաւ ու ետ մնայի, անմիջա-
պէս կուգար, իր խոժոռ եւ սակայն սիրավառ աչքերն
ինծի յառած՝ կը յանդիմանէր զիս գզուանքով ու խան-
դաղատանքով, կը խրախուսէր զիս՝ ամէնէն աղու, ա-
մէնէն մեղմ այլ ազգու շեշտը դնելով իր հրեշտակա-
յին ձայնին մէջ: Պարապոյ ժամերուս՝ ինք կ'ընտրէր
ընթերցանութեան համար գիրքեր, միշտ ընտիր, հա-
ճելի եւ օգտակար:

* * *

Դպրոցական կեանքիս վերջին ժամը հնչած էր :
Մեկանուշ յիշատակներով «ՀՈՒՍԿ ՈՂՋՈՅՆՍ» արտա-
սանած պահուս՝ այն նուիրական բեմէն —

Գլխուս վերելք ծածան,
Զերդ հրաշագեղ ծիածան,
Կուտար ինծի միշտ խրախոյս,
Նոր Խանդ, աւիւն, սէր եւ յոյս :

Անցեալին յուշերը կը կայծկլտէին անթեղին տա-
կէն, երախտագիտական ջերմ զգացումներով լեցուած՝
սիրտս ուժգին կը բարախէր :

Օ՛հ, միայն ու միայն իր շնորհիւ էր որ գրեթէ
միշտ առանջին հանդիսացած էի լեզուի դասերուս մէջ .
եւ մինչեւ այսօր, գրական ասպարէզին մէջ ունեցած
յաջողութիւնս, գտած ընդունելութիւնս ու վայելած
համակրութիւնս իրեն կը պարտիմ . — եթէ չեղայ՝ ինչ
որ կը փափաքէի ըլլալ, իմս էր յանցանքը, ո՛չ իրը :

Տարբեր տեղերէ ուսուցչութեան պաշտօնի հրա-
ւիրուած պահուս՝ խորհուրդ հարցուցի սիրուհիս . —
«Ծովեզերքիներ ընտրէ՛», ըսաւ ինծի . սիրով կատարե-
ցի իր կամքը . «Քանզի սիրող մը իր սիրած էակին կամ-
քէն գատ՝ չունի ուրիշ կամք եւ չի կրնար ունենալ» .
եւ աս չէ՞ միթէ ճշմարիտ սիրոյ բովանդակ իմաստա-
սիրութիւնը :

Մահու չափ դառն էր ինծի բաժնուիլ տունէն, թո-
ղուլ հայրենի բուրակը՝ իր անմոռաց յիշատակներով,
ու երթալ բոլորովին օտար, անծանօթ տեղ մը . . . օ՛հ,
անտանելի բան : Սակայն խոստումս տրուած էր, ան-
կարելի էր դրժել, պարտականութեան ձայնն աւելի
ուժգին կը հնչէր լաց ու կոծէ խլացած ականջիս . հը-
պատակեցայ ու մեկնեցայ : Թէ՛ ուղեւորութեանս մի-
ջոցին եւ թէ՛ ՊՈՆՏՈՍԻ խորհրդաւոր ափունքը ժամա-

նելէս ետքը, մինակ չէի, միշտ ինծի հետ էր, անբա-
ժան սիրուհիս, ա՛յնքան հաւատարիմ էր իր ուխտած
սիրոյն :

Հո՛ն, առանձնութեանս մէջ, ամէն բան էր ինծի
համար . քերթուածներէս գեղեցկագոյններն իր ներ-
շնչումովը գրեցի հոն, գիշերուան լուռ ժամերուն :
Դասարանի ժամերուս մէջ իր ներկայութիւնը կ'ողբու-
րէր զիս՝ աւելի եռանդով փարելու դաստիարակու-
թեան սուրբ գործին : Ամբան արձակուրդին հայրենիք
վերադարձիս, կրկին ընկերացաւ ինծի :

Երկու ամիս ետքը, պարագաներու բերմամբ ա-
ռււտրական ասպարէզը մտնելու ստիպուած ըլլալս երբ
կը յայտնէի իրեն, գրեթէ շանթահար եղաւ, խիստ շատ
վշտացաւ, բնաւ չէր ախորժեր նոյն իսկ լսել այն կեան-
քին վրայով՝ որուն ՊԱՇՏՈՒՄՆ է ՄԱՄՈՆԱՆ, ԼԾԱԿԸ՝
ՄԱՄՈՆԱՆ ու ՄԱՆՈՆԱՆ ԴԵԻԸ . . . :

Անկեղծ կարեկցութեամբ ինծի յառած արցունքոտ
աչքերը, կը շեշտէր, — «հիմնովին սխալ է քու այդ
ընտրութիւնդ, սիրելիս, երբեք չպիտի յաջողիս, դուն
չես կրնար շուկայի մարդ ըլլալ . շատ լաւ ուսումնա-
սիրած եմ քու բնաւորութիւնդ, խառնուածքդ, քու
կեանքդ, խորհելակերպդ : Մի՛, մի՛ փորձեր, մի՛ ձեռ-
նարկեր, յուսախար պիտի ըլլաս» : — «Բայց» . — ա-
ւելցուց, «գիտե՛մ, ի՛նչ շարժառիթէ մղուած՝ կը ըս-
տիպուիս տեղի տալ՝ նոյն իսկ քու անձնական համո-
ղումդ զոհելով : Այո՛, թափանցած եմ սրտիդ դաղտ-
ղումդ զոհելով : Այո՛, թափանցած եմ պնդեր, կը նե-
նիքին, գիտեմ պարագաներդ, ա՛լ չեմ պնդեր, կը նե-
րեմ տկարութեանդ, վստահ ըլլալով՝ որ օր մը պիտի
զղջաս, բայց, աւա՛ղ, շա՛տ ուշ . . .» :

Այբ, բեն, գիմ, դա . — սկսայ շուկայի քերակա-
նութիւնը . գործեցի այդ մեծ սխալը, սիրուհիս տե-
սակէտով, թէեւ նիւթական յաջողութիւն եւ գոհացում

ունեցայ, եւ սակայն ձախողուած մըն էր մինչեւ վերջը, յուսախարութիւն, մտքի կաշկանդում, պատրա՛նք ցաւալի, քանի որ վայրկեան մըն ալ չունեցայ սրտի գոհունակութիւնը, խղճի անդորրութիւնը: Գիշեր ցորեկ ականջիս կը հասնէր նոյն աղաբար ձայնը.— «Մի՛, պիտի գղջաս...»:

Ա՛լ չէի կրնար նայիլ սիրուհիս դէմքին, յանցաւոր տղու մը պէս, բայց ինք, ընդհակառակը չի լքեց զիս, երեսէ չի ձգեց զիս, քովս էր միշտ, մանաւանդ գիշերները, երբ, թէեւ մարմնով ու մտքով չափազանց յոգնած՝ ցերեկուան ծանր աշխատանքէս ամենայն սիրով հինգ վեց ժամեր կ'անցնէի իրեն հետ. օրհնեալ ժամեր, հոգեպարար վայրկեաններ...: Այդ հաճելի՛ միանգամայն օգտակար ժամանցներուս մէջ կրած տըպաւորութիւններս, հիացումս ու յափշտակութիւնս, արձակ թէ ոտանաւոր, կը պահէի խնամով, կը դուրս դուրայի անոնց վրայ, եւ անոնցմէ ոմանք կ'երեւային երբեմն պարբերական թերթերու մէջ:

Պանդխտութեանս բոլոր միջոցին՝ անբաժան ընկերս, մտերիմս, մենտորս, փրկիչս, ամէն բան եղած էր ինծի, պաշտելի սիրուհիս:

Հինգ տարիներու դառն փորձառութիւնը բաւական եղած էր հաստատ, որոշ համոզում գոյացնելու թէ ստուգիւ սխալ էր ընտրութիւնս: Ուստի, երբ կրկին հրակէր կուգար ինծի դաստիարակութեան վսեմ դործին մէջ բաժին ունենալու, անվարան, ամենայն սիրով ընդունեցի զայն:

Անպատում էր սիրուհիս հրճուանքը, — «Ապրի՛ս, սիրելիս, ապրի՛ս» — ըսելով մեղմիւ կը հարէր ուսիս, ներողամտութեան ժպիտը չրթունքին, որ, կարծես կը փառաւորէր սիրտս ու հոգիս, թէեւ ես յանցաւոր տղու մը պէս չէի կրնար շեշտակի նայիլ իր դէմքին...: Օ՛հ,

անյիշաչար, վեհանձն սիրուհիս, ինչպէ՛ս երախտագէտ չըլլայի իրեն հանդէպ. անպատում էր հրճուանքս: Մանաւանդ ասկէ առաջ, կեանքիս անբաժան ընկեր մը, «լաւագոյն կէսս» — ընտրած ատենս, ո՛չ միայն վշտացած չէր, այլ մանաւանդ սրտանց ուրախացած եւ օգնած էր ինծի՝ որ այդ վճռական պահուն սրխալ ընտրութիւն մը չընէի: Նշանուած ժամանակամիջոցիս՝ երբ կը թղթակցէի անպազայ ամուսնիս հետ, գիշերուան խաղաղիկ ժամերուն, կուգար քովս, եւ առանց ցոյց տալու ամենափոքր նշան մը նախանձի, կատարեալ ներշնչոմ մը կ'ըլլար ինծի, ամէնէն անուշ եւ աղուոր բաները գրելու. օ՛հ, ինչպէ՛ս չի սիրէի զինքն, իմ նշմարի՛տ սիրուհիս...:

«Բերնէդ ելած խօսքը, քղթիմ յանձնած բառդ, արձակուած նետ մըն է՝ որ ա՛լ ետ չի դառնար», կ'ըսէր, «զգուշացի՛ր, ուրեմն սիրելիս, վայրկեան մը մտածէ՛ ու այնպէս խօսէ՛ կամ գրէ՛, անխորհրդաբար արտասանած մէկ խօսքիդ կամ գրած մէ՛կ բառիդ համար՝ չըլլայ որ մինչեւ վերջը զղջաս, մինչեւ մահդ ցաւիս»:

Հասած էր վերջապէս «ՄԵՄ ԱՅՈ»ն արտասանելու հանդիսաւոր վայրկեանը, աթոռիս մօտ նստած կը հօծէր ականջիս, ԱԼՓԱՍԼԱՆԻ Հանգապատումներէս.—

«Ի՞նչ է կեանքն անամուսին,

— Անհամ ու սին...»:

Սխալած չէի այս ընտրութեանս մէջ, երջանիկ էի, եւ իրմով աւելի՛ երջանիկ:

Տարիներ անցան այն մեղանուշ օրերէն, — հոգեպարար մեղրալուսնի — բայց անոնց թարմ, մշտափըպարար մեղրալուսնի — բայց անոնց թարմ, մշտափըթիթ յիշատակը տակաւին մինչեւ այսօր կ'ամոքէ ու կը թրթրի յիշատակը տակաւին մինչեւ աւելի ինք, անզուարթացնէ կեանքս: Հիմա, ինձմէ աւելի ինք, աննրման սիրուհիս, կը դուրսդուրայ հոգեհատորներուս

վրայ, ինձմէ աւելի ի՛նք հող կը տանի մի՛ գուցէ թե-
րանամ անոնց ապագային համար, գիշեր ցորեկ իր մի-
ակ մտածումը, իր միակ իղձն ու երազն է — «ՏԻՊԱՐ
ԸՆՏԱՆԻՔԸ» — տեսնել մեր ընտանեկան համեստ յար-
կին ներքեւ: Այո՛, ճշմարտապէս երկրորդ նախախնա-
մուծիւն մը եղած է ինձի եւ իմ իններուս, իմ սիրու-
հիս, անմե՛ղ, խնկելի՛, պաշտելի՛ սիրուհիս...:

Գրական ասպարէզը մտնելէս ի վեր, ժամ մը,
վայրկեան մը հեռացած չէ ինձմէ, մանաւանդ գիշեր-
ները...: Օ՛հ, իրեն հետ անցուցած ձմրան երկար գի-
շերներս, — ՎԱՌԱՐԱՆԻՍ ՔՈՎ — խանդոտ ասուլիս-
ները մեր գրական կեանքէն, իր սուր, իրաւացի դի-
տողութիւնները, քննադատութիւնները, թելադրու-
թիւնները, — ամէնն ալ ուղիղ, անառարկելի, շահե-
կան: Եւ ո՛րքան ծանօթներ ունի եղեր ինք, իմ խոր-
հըրդապաշտ սիրուհիս: Ամէն գիշեր, նոր անծանօթ մը
կը ներկայացնէր ինձի, նոր քերթող մը, նոր իմաս-
տասէր մը, նոր նկարիչ մը կամ երաժիշտ մը, գրա-
դէտներ, գրադիտուհիներ, նոր հանճարներ կը ծանօ-
թացնէր ինձի: Դիւցազներգակ քերթողներէ մինչեւ
ՍԻՄՊՈԼԻՍԴ երազողները, ՄԻՔԱՅԷԼ ԱՆՃԷԼՕՆԵՐԷ
մինչեւ ԱՅՎԱԶՈՎԱՔԻՆԵՐԸ, հին ԱՍՈՂԻԿՆԵՐԷ մին-
չեւ դարավերջիկ ՀԵՐՈՍՆԵՐԸ ԳՈՒՍԱՆԵՐԳՈՒԹԵԱՆ՝
վառ գոյներով կը նկարուէին իր մոգիչ խորհրդապատ-
կերին մէջ, իւրաքանչիւրն իր բնորոշ հանգամանքովը:

Ու ա՛յսքան տարփաւորներ, թեկնածուներ, խօլ
սիրահարներ ունենար ինք, չճնաղ սիրուհիս, ու ես չի
չի կասկածէի, չի դայթակղէի, չուծանայի իրմէ...
կարելի՞ քան՝ տկար մահկանացուի մը, սահմանափակ
մտքին համար...: Բայց, ո՛չ, քա՛ւ լիցի, հասարակ
մահկանացու մը չէր սիրուհիս: Այո՛, ամէնը սիրած,
ու սիրուած ամէնէն՝ հաւասարապէս, անխտիր, ամէ-

նուն հետ մտերմացած, ամէնուն մուսան, ներշնչու-
մը, խանդն ու աւիւնն էր եղած, եւ սակայն ամէնուն
ալ անմատչելի, անհասելի եղած էր: Բոլորովին տար-
բեր էր իր ներշնչած սէրը, բարձր, վսեմ, սուրբ բան
մըն էր ան, հասարակ մահկանացուներու ըմբռնումէն
վեր, անհունս գերազանց: Ահա՛ հակիրճ նկարագիրը՝
խելայեղորէն սիրած ու պաշտած չնաշխարհիկ, ցազելի
սիրուհիս...:

Ինքն էր միակ ՄՏԱՏԻՊԱՐՍ՝ որ կը դիւթէր, կը
հմայէր, կ'առնէր զիս վե՛ր, վե՛ր, իր ստուերին
ետեւէն, կը սախլէր զիս մագլցել ցից ժայռերէ, վը-
շուտ դերբուկներէ, գահաւանդներէ, ափափաներէ
վե՛ր, վե՛ր դէպի ամպածրար բարձունքը հսկայ լեռ-
ներու, վե՛ր, մշուչէն, ամպերէն, լուսնէն, արեւէն
վե՛ր, վե՛ր դէպի անհունը երկնի կապոյտին... միշտ
անջրպետ մը թողլով իր եւ իմ միջեւ միշտ անհասա-
նելի, միշտ անմերձենալի, միշտ անլուծելի գաղտ-
նի՛ք, առեղծուած...:

Իր ձա՛յնը, միշտ աղու, միշտ թրթռուն, միշտ խը-
րախուսիչ՝ կը կրկնէր, — «Մի՛, մի՛ կենար կեանքի
սանդղին ամէնէն յետին, ամէնէն վարի բաղրոտին վը-
րայ, ան խոնուած է հասարակ, ռամիկ ու տափակ
զանկերով: Ելի՛ր, բարձրացի՛ր, թռի՛ր վեր, աւելի՛
վեր, աւելի՛ բարձր, կրկնելով յանկերգը — «ԷՔՍԷԼՍԻՆ-
ՍԻՕՐ», «EXCELSIOR!»

Անսոգի՛ւտ Սիրուհիս, անմատչելի՛ Ըզճամուշս...
քանի՛ ելլեմ վեր, հետապնդեմ զինք, ա՛յնքան աւելի
կը հեռանայ, կը խուսափի... երա՛ղ մը՝ որ երբեք չի-
րականանար, ստուեր մը՝ որ կը սահի, կ'անէանայ,
երբ կարծեմ թէ հասած եմ իրեն ու կը բռնեմ զինք,
կը վազեմ իր ետեւէն ողեպիւնդ, շնչասպառ, հեւ ի հեւ
... իսկ ինք կը սաւառնի աւելի՛ վեր, իր ետեւէն քա-

չելով զիս... մինչեւ որ ալ խոնջ ու յուսահատ՝ կը նա-
յի՞մ երկնապիշ, աղօտացած, գրեթէ կուրցած աչքե-
րով...: Ա՛հ... մագնիսացնող ո՛յժը, առինքնող հը-
րապո՛յրը, երջանկութի՛ւնը, բացարձակ, իրական եր-
ջանկութի՛ւնը այս պատիւր կեանքին մէջ...:

Բայց իր ԱՆՈ՛ՒՆԸ... ՍԻՐՈՒՂԻԻՍ, ՏԵՍԼԱԿԱ-
ՆԻՍ, ՄՏԱՏԻՊԱՐԻՍ անո՛ւնը՝ որ կ'առաջնորդէ զի՛ս,
իւր սիրահա՛րը, միշտ վե՛ր, աւելի՛ բարձր, դէպի բա-
ցարձակ ԳԵՂԵՑԻԿԸ, դէպի գերադոյն ԲԱՐԻՆ, դէպի
ՎՍԵՄՆ ու միակ ճՇՄԱՐԻ՛ՏԸ...:

Ա՛հ... իր ԱՆՈ՛ՒՆԸ...:

Դ Ի Ա Մ

Ո՞վ ունի գոյն չֆնաղ եւ ձայն աննըման,
— Դրա՛մ —

Ո՞վ է ծաղիկն այն գեղափայլ, անթառամ,
— Դրա՛մ —

Ո՞վ գարդարէ օրիորդներ գեղածամ,
— Դրա՛մ —

Ո՞վ ջամբէ մեզ միշտ խորտիկներ համադամ,
— Դրա՛մ —

Ո՞վ ստանայ պատիւ, գովեստ, բարեկամ,
— Դրա՛մ —

Ո՞վ շողմէ կեղծաւորէ չարակամ,
— Դրա՛մ —

Ո՞վ տայ հանգիստ, երջանկութիւն, օրեւան,
— Դրա՛մ —

Ո՞վ է երկրիս աստուածն երկրորդ բարեխնամ,
— Դրա՛մ —

* * *

Ո՞վ կ'ընէ մարդն ագահ, անգուք, անըզգամ,
— Դրա՛մ —

Ո՞վ փարացնէ ֆու սիրտ ե՛ւ խիղճ, ա՛յր փարթամ,
— Դրա՛մ —

Ո՞վ չերթար մօտ բընաւ խեղճին հին նեղ դրան,
— Դրա՛մ —

Ո՞վ կը զգեսունէ պատիւ, համբաւ, բարեկամ,
— Դրա՛մ —

Ո՞վ գերէ միշտ հէֆ մարդկութիւնն քամերամ,
— Դրա՛մ —

Ո՞վ մատնեց Տէ՛րՆ, ՓՐԿԻԶՆ մարդկան միանգամ,
— Դրա՛մ —

Ո՞վ ուրանա՛յ, մատնէ՛ նոյն Տէ՛րՆ բիւր անգամ,
— Դրա՛մ —

Ո՞վ նետէ մեզ ԴԸԺՈՒՔԻ Վառ, խոր խրամ,
— Դրա՛մ —

Բ Ա Ն Ա Լ Ի Ն

Դասարանի ժամերէս վերջ սրբընթաց,
Երբ կը դառնամ տուն միտքով խոնջ ու ցնդած,
Հագիւ էմֆին կ'անցունեմ դրան բանալին,
Զուխտ աստղիկներ յանկարծ առջիս կը փայլին,
Հրեշտակիկներ անթեւ՝ «ԼՈՒՍԻՆՍ ու ՆՈՒԱՐԴ
Մին շահոքրամ բուրեղ, ֆնֆուշ միւսը վարդ
«Հայրիկս եկաւ, մայրի՛կ» — յանկերգը կրկին

Իրենց երգին — կ'ընէ իմ տո'ւնըս երկի՛ն...:
Եւ կը մոռնա՛մ խոնջէ՛նք, հոգ, վիշտ, ամէն ինչ,
Մի՛նչեւ աչքե՛րըս ծանրանան ֆաղք ի նիմջ...:

* * *

Չբզուած կեանքի խուլ ժըլտորէն անախորժ,
Կ'առանձնանամ խրցիկիս մէջ — լըռիկ խորշ...
Պգտիկ բանլիք մը դառնալով կամացուկ՝
Ինձ կը բանա՛յ գրադարանիս փեղկեր գայգ:
Ա՛հ, հոգեցունց, նըվիրական այդ պահուն
Ի՛նչ աշխարհներ — խորին, անծիր ու անհուն
Խորհուրդներու — համայնացոյց ԱՐԱՐՁԻՆ,
Կը թաւալի՛ն անթարթ աչացըս առջին...
Ու կը սկըսիմ ես ալ դառնալ անոնց հետ,
Մի՛նչեւ անձուկ մոլորի մի՛տքըս անհետ...:
Սիրտս ու հոգիս չարչրկող ո՛րքան յուշեր
Ա՛նՅԵԱ՛ՂՆ՝ որ դառն՝ ոմանց, այլոց անուշ էր,
Արդեօք թողա՛ծ է գանկիս տակ, ո՛վ գիտէ...
Կրնա՞մ գանոնք մոռնալ վայրկեան մը մի՛թէ...
ՆԵՐԿԱ՛Ն... ցնդո՛ւմ մ՛ըստուերներու որ խուսին,
Կրկնապատկէ՛ իդձերս, վիշտերս խօլ ու սին,
Բայց երբ ուղղեմ անգոր նայուա՛ծքըս հեռո՛ւն
Ուր կեանք, երազ իրար գրկած կը հալին,
Անպարագիր հորիզոնին սեւեռուն՝
Հրեշտա՛կ մի՛նձ տայ ԱՊԱԳԱՅԻՆ ԲԱՆԱԼԻՆ...:

Յ Ի Ն Գ Ր Ա Ս Ե Ղ Ա Ն Ը

«Սիրելի վայրը ուսանողին,
Երբեք չենք մոռնար, թէեւ
մոռցուած ըլլանք մենք»:

ՊԱՅՐՆ

Տարիներ անցած էին, այո՛, քառորդ դար մը սա-
հած էր այն օրէն ի վեր՝ երբ հինգ դասակիցներ, հինգ
անդրանիկ շրջանաւարտներ հրատեչտ կ'առնէինք մեր
սիրեցեալ ALMA MATERէն — ԽԱՆԴԱԿԱԹ ՄՕՐՄէՆ, —
ու ի՛նչ մեծ փոփոխութիւն...:

Այն հին, միակ մայր շէնքին տեղ կը կանգնին այ-
սօր տասնեակ մը եւ աւելի շէնքեր, մին միւսէն աւելի
դերազանց, գեղեցիկ, հոյակապ, նպատակայարմար:
Սակայն այդ քարուկիր ու վիթխարի, այդ շքեղ ու մե-
ծածախս շէնքերէն եւ ոչ մին առարկայ կ'ըլլայ ուշա-
դըրութեանս, նոր, օղաւէտ, ընդարձակ ու փառաւոր
դասարաններէն եւ ոչ մին դիտել կ'ուզեմ անձկադին...
Կը մոռնա՛մ պահիկ մը ներկան, ե՛տ, ե՛տ կը թռչի՛
երեւակայութիւնս դէպի հին, երջանիկ օրերը, պա-
տանեկութեանս միամիտ օրերը, անհուն կարօտով կ'ո-
րոնեմ ուրիշ բան, անչէջ սիրով կ'ըղձամ տեսնել ու-
րիշ բան...:

Հին, նուիրական շէնքի դետնայարկին մէկ սեն-
եակը կը դիմեմ, ձեղունը ցած, փոքրիկ, անշուք սեն-
եակը, պարզ, հին ոճով շինուած, անհրապոյր նկուղ
մը՝ ուր դիշեր միակ անցնել չպիտի յօժարէին այսօր-
ուան շէք միւսիւները, ճաշակը բարձրացած նոր սե-
րունդը, ինքնահաւան երիտասարդները, — այո՛, ինչ
մեղքս պահեմ, թերեւս նոյն իսկ այս տողերը գրողը,

արդի նորելուկներու խելքով ու ճաշակով:

Հո՛ն, այդ ստորերկրեայ, նեղ ու մութ սենեակին մէկ անկիւնը, փոշէծածուկ, մենաւորիկ կը դռնեմ մեր հին, մաշած, ցեցակեր, դունաթափ գրասեղանը, մոռցւած, լքուած, անհրապոյր վիճակի մը մէջ...:

Հո՛ն, այդ անշուք ու խոնարհ սենեակին մութ անկիւնը կը կենայ նոյն գրասեղանը, համակ ներշնչումը պատանեկան թրթռումներուս, երազանքիս, մտահաճոյքներուս, այո՛, սիրոյս ու սլաշտումիս առարկան, վաղեմի, մտերիմ բարեկամ հին ուսանողներուս, մանաւանդ մեր կարգին, որոնց հետ ա՛յնչափ դործ ունեցած է ժամանակը... եղեամբի նման դրուադեկով մեր գլխուն մազերը, ոսկեղօծելով մեզմէ ոմանց բախտը, ջանալով ամէնքս մարդ ընել:

Հո՛ն, այդ ցածուկ սենեակին մէջ, այդ սիրուած գրասեղանին առջեւ, հեւացող ճրագին լուսով, ի՛նչ արագ սահած էին դպրոցական ժամերը, այդ անշուք սենեակը բաւ էր մեզի, այդ դեղին ու հեւացող կանթեղը հերիք էր մեզի, ու խոր ստուերներն երբեք մեր փոյթը չէին, երբ այդ անմեղ, այդ անոյշ օրերուն, դպրոցական կեանքին հաճելի ժամերուն՝ երանութիւնը կը հոսէ՛ր լիաշող, ու թեթեւ, զուարթ երգերով կ'արձագանգէին որմերն այդ սիրելի դիւթավայրին...:

Այդ հեւացող կանթեղին շուրջ կը թռչտէին մեր անուրջները, կը սաւառնէին մեր խորհուրդները, մեր երազները հո՛ն կը ծնէին՝ տխուր կամ զուարթ: Օ՛հ, այդ միսթիք սենեակը, այդ խորհրդաւոր ԳՐԱՍԵՂԱՆԸ մոռնա՛լ վայրկեան մը, անկարելի բան, թէեւ անշուք, թէեւ արգահատելի, մանաւանդ ձմրան երկար գիշերները, մինչ հիւսիսային քամին կ'ոռնար դուրսը, եւ սպիտակ բլուրեղները կ'ասղնտէին դէմքերնիս, այդ տաքուկ բոյնին, այդ անքոյթ մթնոլորտին մէջ՝

ի՛նչ խանդով վարած էինք մեր սարտականութեանց ու յառած մեր խոհալներուն:

Այդ հին, այդ նուիրական ԳՐԱՍԵՂԱՆԸ կ'երազեմ հիմա, երբ երիտասարդութիւնը, կեանքի ամէնէն նըկարագեղ հասակը, ամէնէն քաղցր վայրկեանն անցած է, եւ յաջորդած է չափահասութիւնը, տարբեր, աւելի երական, ճշմարիտ հաճոյքներով ու պարտականութեան գիտակցութեամբը...: Եւ սակայն, բոլոր հաճոյքներու ամէնէն քաղցրն ու սիրելին կը դռնեմ այդ հին ԳՐԱՍԵՂԱՆԸ...: Նոյն իսկ ամառը, երբ տարապայման տաքը կը ստիպէր մեզ դուրս ելլել, բացօդեայ վայրեր, ծառի մը հովանիին ներքեւ շարունակել մեր ընթերցումը կամ խոկումը, չեմ գիտեր ի՛նչ ունէր ան՝ որ կը քաշէր, կը մագնիսացընէր մեզ, չէինք ուզեր բաժնուիլ անկէ, նոյն իսկ վայրկեան մը հեռանալ:

Կը սիրե՛մ այդ հին ԳՐԱՍԵՂԱՆԸ, կաթոգին կը սիրեմ զայն, վաղեմի, հաւատարիմ սիրահար մըն եմ անոր... տարիներ կարողացած չեն մարել բուռն սէրս, այլ յաւէտ անթեղած խորունկ, շատ խորունկ...: Հո՛ն, անոր մաշած, դունատ երեսակին վրայ քանդակած էինք մեր անունները. հո՛ն, անոր պաղ տախտակին վրայ կայրակած էին մեր տաք արցունքները հայրենաբաղձ, միամիտ մանկութեան, խօլ, դիւրազգած պատանեկութեան...:

Հո՛ն է նոյն ցածուկ սենեակը, հո՛ն է ԳՐԱՍԵՂԱՆԸ, այո՛, հո՛ն են հին դրասեղանները, բայց ո՞ր են հին տղաքը, հին մտերիմները, վաղեմի ընկերները...: ո՞ր են անոնք հիմա... ո՞ր ցրուած են արդեօք...: Հեռաւոր ծովերո՞ւ վրայ, բուռն հովերո՞ւ խաղալիկ, հեռաւոր լեռներո՞ւ ետեւ, գիւղերո՞ւ, քաղաքներո՞ւ հեռաւոր լեռներո՞ւ ետեւ, զիւղերո՞ւ, մէջ թափառիկ...: Ո՛չ ոք իմ վաղեմի ընկերներէս, ո՛չ ոք իմ սիրելի դասակիցներէս... իմ հոգեհատոր եղ-

բա՛յրս, ա՛հ, ո՛չ ոք հո՛ն, հին ԳՐԱՍԵՂԱՆԻՆ առ-
ջեւ...: Կը տիրի՛ հողիս, քանի յիշեմ իմ տարակայ
մտերիմներս, իմ սիրելի ղասակիցներս, սակայն միեւ-
նոյն ատեն կը զգամ, քաղցր սիրտիանք՝ մինչ երեւա-
կայութիւնը կը հիւսէ ճարտարօրէն կուղ մը նրբին այլ
դորաւոր, — անբաժան մտերիմներ ենք իրարու, զմեզ
իրար կապող ազոյցով, կուռ օղակով — Հի՛ն, ՄԱ-
ՇԱԾ ԳՐԱՍԵՂԱՆԸ:

ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆ

Քննուշ ԳԵՂԱՐՈՒԵՍՏ՝ ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆ,
Լաւագոյն նուէրն՝ շնորհուած մարդուն՝
Իր ԱՐԱՐԻՉԷՆ — ամսփիչ սրտին,
Մանաւանդ երբ կեանքն է նըսեմ, ցրտին:

Զքնաղ ԳԵՂԱՐՈՒԵՍՏՆ է ան ԵՐԿԸՆՔԻՆ՝
Տրուած աշխարհիս, պարգեւ քանկագին,
Ու երկրիս միակ ԳԵՂԱՐՈՒԵՍՏՆ է գոր
Մարդ ԵՐԿԻՆՔԻ պիտի տանի վերջին օր:

Իցի՛ւ արձագանգն ըլլար կեանք մարդուն՝
— Մինչ ԴՐԱԽՏԻ սեմէն ներս մտնէր գուարքուն,
ԲԱՐԻ ԳՈՐԾՔԵՐՈՒ, ԱՌԱՔԻՆՈՒԹԵԱՆՑ,
ՆԵՐԳԱՇՆԱԿՈՒԹԻՒՆ, ԱՆԿԱՊՏԵԼԻ՝ ԳԱՆՁ...:

ԾՈՎՈՒ ՆՄԱՆ

Սերտ բարեկամս՝ գոր կը սիրեմ ես ա՛յնքան,
Ինձ համար ծո՛վ մըն է խորո՛ւնկ, անսահմա՛ն:
Հանդարտութիւնն ձիգ օրերու անվրդով...
Բուրումնաւէտ գեփիւտ մը մեղմ, քննուշ, գով,
Քաղցր սիրտիանքն հանգչի՛ սրտիս վրայ նըկուն,
Ինչպէս՝ ԵՐԿԻՆՔԻ հըպի լանջփին լոյծ ծովուն...
Եւ ցատումով արդար, ծովու յար նըման,
Յոյժ գօրաւոր է ան, յաղթէ՛ անպայման,
Իր կոհակներն կը գլորէ բարկամայք
Ծովափին ցից ժայռերուն վրայ փրփրացայտ...:

Ս Ի Ր Տ Ը

Ա.

Նաժակ մը շողար
Գեղեցիկ, բիւրեղ,
Մէջը լի նեկտար
Անոյշ ու բուրեղ:

Սուր քար մ'անիրաւ
Ձեռքէ մը նետուած,
Բաժակին դըպար,
Փշրեցաւ յանկարծ...:

Բ.

Գարնան մեղմաշունչ
Հովէն դիւրաքեփ,

Խոնարհ, անտրտունջ
Կ'անէր մի եղեգ:

Բունն ու մոլեգին
Բուժ մը եխսիսէն՝
Զարկաւ եղեգին,
Կոտրեցա՛ւ մէջքէն...:

Գ.

Մատղաշ ու փափկիկ
Սիրտ մը ըզգայուն
Կը տրոփէր մեղմիկ՝
Տենչերով անհո՛ւն:

Բառ մը քուս քունեղ
Լեզուէ մ'անօրէն,
Ծակեց սիրագեղ
Սիրտն անգըքօրէն...:

Ա Ն Թ Ե Ղ Ը

Չեմ գիտեր ինչո՞ւ չեմ կրնար հեռանալ «ՎԱՌԱՐԱՆԻՍ ՔՈՎ»էն, ճիշդ քսաներորդ ձմեռն է այսօր՝ երբ առաջին յօդուածս գրեցի — «ՎԱՌԱՐԱՆԻՍ ՔՈՎ»: Ո՛չ, երբեք չեմ կրնար մոռնալ ԱՄԱՆՈՐԻ այն սոսկալի առաւօտը: Կատաղի բուքը քանի մը օրէ ի վեր կը շարունակէր, ձիւնն ա՛յնքան առատ տեղացած էր որ փողոցներուն անցուղարձը գրեթէ դադրած էր: Երբ ար-

թընցայ, առաջին փոյթս եղաւ ՎԱՌԱՐԱՆԻՍ քով դէմէլ, քանի մը վաւրկեան վերջ բոցերը կը ճարճատէին, մատներս ա՛լ տաքցած էին, ու դրասեղանիս առջեւ նստած՝ անդրանիկ յօդուածս կը գրէի — «ՎԱՌԱՐԱՆԻՍ ՔՈՎ»:

Չորրորդ ձմեռն է աս՝ յորմէ հ ետէ — «ՎԱՌԱՐԱՆԻՍ ՔՈՎ» — չեմ: Գրասեղանիս առջեւ նստած եմ՝ վատարանիս տեղ, կրակարանիս մօտիկ: Սենեակէս ներս մտնողն հրապուրիչ ոչինչ կը դտնէ, միայն անբեղը, միայն մաղ մաղ կրակը, պղնձէ մանդալին մէջ: Շատ վառ, շատ փայլուն, շատ ճարճատուն չես դտներ անթեղը: Չայրեր, չի խանձեր, չի մրկեր, երբ մօտն ես: Կասկարային վրայ կաթսայով ջուր կը դնես, կը տաքցնէ, կ'երակուր կը դնես, կ'եփէ, յուշիկ յուշիկ, բայց անուշիկ, չ'այրեր, համը չ'աւրեր:

Անքե՛ղը, քանի՛ խառնես զայն, այնքան ջերմութիւն դուրս կուտայ, չի հատնիր, չսպառիր: Միեւնոյն բարեխառնութեան աստիճանի մէջ կը պահէ սենեակին օդը, ո՛չ կը քրտնիս, ո՛չ կը պաղիս, պարզապէս կ'ախորժիս, սենեակէն դուրս ելլել երբեք չես ուզեր: Քանի՛ խառնես, խորունկը խառնես, ա՛յնքան կ'առկայծի, կը կարմրի, կը փայլի, կը տաքցնէ, կը պահէ զքեզ իր մօտ:

Անքե՛ղը, մաղ մաղ կրակը — համեստութիւնը չէ՞ ան: Փոքրիկ, ցած, աննշան տնակ մը, մօտէն չի հրապուրեր, ցածուկ դռնէն ներս կը մտնես, պարզ հիւրապետութիւն, անսեթեւեթ, կոկիկ սենեակներ, ընտանեկան նոց մը, անսեթեւեթ, կոկիկ սենեակներ, ընտանեկան խոնարհ յարկ մը՝ որ աչքառու ոչինչ ունի: Բայց քանի՛ ներս մտնես, կարծես ա՛յնքան կը խորունկնայ, ա՛յնքան կը տաքցնէ, կը գրաւէ, կը հմայէ զքեզ, ու կը սիքան կը տաքցնէ, կը գրաւէ, կը հմայէ զքեզ, ու կը սիքան կը տաքցնէ, կը գրաւէ, կը հմայէ զքեզ, ու կը սիքան կը տաքցնէ, կը գրաւէ, կը հմայէ զքեզ, ու կը սիքան կը տաքցնէ, կը գրաւէ, կը հմայէ զքեզ:

Անթե՛ղը, անշուք մթերանոցը չէ՞ միթէ, որ արտաքնապէս գրաւիչ ոչինչ ունի: Փոքրիկ, նեղ դրան վերեւ յայտարարութեան կամ ծանուցման տախտակ եւայլն չես տեսներ: Մտի՛ր ներս, եւ ահա՛ մէջէ մէջ բաժիններ, քանի՛ թափանցես աւելի՛ խորն՝ ապրանքի քանակն ա՛յնքան կը ճոխանայ ու որակն ա՛յնքան կ՛աղնըւանայ. ինչ որ բնաւ չէիր երեւակայեր՝ կը գտնես հոն, դուրս ելլել չես ուզեր: Իրապէս հարուստ մթերանոց է ան, ամէն դասակարգի յաճախորդաց գոհացում կուտայ, այլադան է, խորունկ է. չի հատնիր, ամէն քսակի յարմար է, ամէն ճաշակի գոհացում կուտայ:

Անթե՛ղը, մաղ մաղ կրակը, — խնայողութիւնը չէ՞ ան, իրական տնտեսագիտութիւնը՝ որ միշտ ունի, չի հատնիր, չսպառիր, միշտ կ՛աւելնայ: Խնայասէրը բընաւ չի ցուցադրեր, չի շռայլեր, անխորհրդաբար չի վատներ, միշտ կը յիշէ «անձրեւտ օրը», միշտ հաշիւ կ՛ընէ թէ «ձմեռ պիտի դայ»: Ծատ դժուարութեամբ կը ծախսէ, պէտք եղած ատեն, պէտք եղած չափով: Օր մը կարօտ չի մնար ան, միշտ ունի, շարունակ կուշտ ու տաքուկ կը պահէ տունն ու ընտանիքը:

Անթե՛ղը, — պարզ, համեստ խօսքը չէ՞ ան, մեղմ բարբառը բանախօսին, անսեթեւեթ ոճը բեմասացին, ո՛րքան խօսի՛ այնքան կը սիրես զայն, ո՛րքան խօսի՛ այնքան կը տաքցնէ, կ՛առինքնէ, կը համոզէ: Երբեք չի վախցներ ան իր բարձր շեշտերով, ականջիդ թմբուկը չի պատուեր. որքան ալ երկար տեւէ անոր խօսքը, չես ձանձրանար, ընդհակառակը աւելի կը սիրես լսել:

Անթե՛ղը, — համեստ քարոզիչն է պարզուկ եկեղեցիի մը մէջ, թերեւս զիւղի մէկ անկիւնը, որ կը գործէ լռիկ, սիրով, համբերութեամբ, բեմին վրայ, ընտանիքներ այցելած ատենը, տունը, տունէն դուրս, ամէն տեղ, ամէն պարագայի ներքեւ: Պարզ, դիւրա-

հասկնալի, այլ իմաստալից են իր խօսքերը. տգէտները, մանուկներն անգամ կ՛օգտուին, ինչպէս ուսեալներն ու չափահասները: Քանի՛ փորձառու ըլլայ, այնքա՛ն կը գնահատուի, ո՛րքան լսես զինք, այնքա՛ն խորունկ, այնքա՛ն իմաստալից կը գտնես: Քանի՛ խառնես անթեղը՝ այնքան կը տաքնաս, կը հրապուրուիս, կ՛օրհնուիս անոր միջավայրին մէջ, քանզի ան օրհնութիւն եղած է իր ապրած միջավայրին ու փառքն ու պարծանքն իր համայնքին:

Անթե՛ղը, մաղ մաղ կրակը, դասարանի ն մէջ՝ պարկեշտ, համեստ, խոնարհ դաստիարակը չէ՞ ան, միտքեր դարբնողը նկարագիր կազմողը, ապագայ սերունդներ պատրաստողը, «մեծ գործաւորը» — ինչպէս կ՛ըսէր յաւէտ ողբացեալ ուսուցչապետը, Ռեթէոս սիրտով, կը տաքցնէ դասարանին մթնոլորտը, եւ զայն սիրտով, կը տաքցնէ դասարանին մթնոլորտը, եւ զայն սիրելի կ՛ընէ ու կը զուարթացնէ: Ուսանողներ հոգեւիտ կը սիրեն զինք, կը պաշտեն զինք, չեն ուզեր հեռուի կը սիրեն զինք, կը պաշտեն զինք, չեն ուզեր միակ նալ իրմէ. կը կախուին իր շրթունքէն, իրենց միակ մենտորը, նեցուկը, ներհուն ուսուցիչը, ներշնչումն է. քանի խառնես՝ ա՛յնքան խորունկ, այնքան պատուական կը գտնես զինք: Օրինեա՛լ ըլլայ մեծ գործաւորը:

Անթե՛ղը, մաղ մաղ կրակը, — սէրը, անկեղծ, համեստ սէրն է ան, պարկեշտ, առաքիճի, անշուք, անխօս, լռիկ, խորունկ սէրը, քանի՛ հիննայ, ա՛յնքան կը խորունկնայ, ա՛յնքան կը մեծնայ, ա՛յնքան կ՛աղնըւանայ, կը քաղցրացնէ, կը տաքցնէ, կը հրապուրէ: Անթե՛ղը սիրոյ, քանի՛ խառնես՝ ա՛յնքան աւելի կ՛աղնըւանայ, կայծի: Անթե՛ղը ուշմարիտ, անկեղծ բարեկամութեամբ, կայծի: Անթե՛ղը ուշմարիտ, անկեղծ թաղուած...: Պէտք անձնուէր սիրոյ, միշտ խորունկ թաղուած...: Պէտք անձնուէր սիրոյ, միշտ խորունկ թաղուած ատենը՝ կը եղած ատեն, փնտուած ատեն, խառնած ատենը՝ կը

փայլի՛ր, կը կայծկլտէ կը տաքցնէ, կեանք կուտայ, առա՛տ կեանք:

Անքե՛ղը,— պարզ, խորունկ, տեւական կեանքն է ան, համեստ այլ խորհրդաւոր, որ միշտ կը պահէ իր թաքուն ջերմութիւնը, կենսական ոյժը, եւ քանի ժամանակ անցնի՛ ա՛յնքան կ՛առկայծի, ա՛յնքան կը փայլի ու կը գեղեցկանայ...: Օ՛հ, անքե՛ղը պարզ կեանքի, ո՛րքան կը սիրեմ զայն, անշուք, անսեթեւեթ, անաղմուկ, խորունկ, փայլող ու տաքցնող, սիրող ու սիրցնող կեանքը, ո՛հ, կը սիրե՛մ, կը պաշտե՛մ զայն... մանաւանդ երբ կը տիրէ կեանքի ձմեռը... ո՛րքան անոյշ է յայնժամ խառնել անքեղը, խորունկ անքե՛ղը կեանքի...:

Հին օրերու, հին սէրերու յուշերն են որ կ՛առկայծի՛ն, կը փայլի՛ն, տիրութեան վայրկեաններու մէջ, նսեմ պարագաներու ներքեւ...: Կենսունակ, երջանիկ անցեալի մը խորունկ կայծերն են որ կը քաղցրացնեն ներկային դառնութիւնը, կեանքի զուարթ արշալոյսի ցոլքերն են որ կը տաքցնեն ու կամօքեն կեանքի մարմրող վերջալոյսը, անքեղուած առուգութիւնն է որ կը հարթէ, խորշոմները դառամեալ հասակի եւ կը գեղեցկացնէ խորշոմած կեանքը...:

Կը սիրեմ խառնել զայն, խորունկ, շատ խորունկ... ո՛րքան խառնեմ զայն, ա՛յնքան կ՛առկայծի, ո՛րքան առկայծի, այնքան կը տաքցնէ, այնքան հաճելի կ՛ընէ թռչող վայրկեանները, կը զուարթացնէ մարմրող կեանքը...:

Օրհնեա՛լ ըլլայ անքեղը երջանիկ օրերու, նշմարիտ բարեկամութեան ու սերտ մտերմութեան, անայլայլ սիրոյ, պարզ, մաքուր, անբասիր կեանքի: Ո՞չ ապաքէն հին դէմքերն ու հին սէրերը միշտ անոյշ են...: Եւ ո՞վ երկար ատեն կրնայ պահել հին դէմ-

քերը, հին սէրերը, հին բարեկամները, ա՛ն, միայն ա՛ն՝ որ զանոնք կը դիտէ հեռադէտով, եւ ո՛չ մանրացոյցով...: Օ՛հ, անքե՛ղը, կը սիրե՛մ զայն...:

Ա Ր Տ Ա Չ Ո Ն

ԿՈՉՆԱԿԻ ԱՐԾԱԹ ՅՈՒՅԵԼԵԱՆԻ ԱՌԹԻԻ

Քսան եւ հինգ տարիներ ԿՈՉՆԱԿԻ ձայնն հեշտալուր Հնչած է մեղմ գանգիւնով՝ հովտէ հովիտ, բլրէ բլուր, Արձագանգած է ընդ միշտ՝ պատգամներով հոգեգրաւ, Արեւելէ Արեւմուտք եւ Հիւսիսէ մինչ Հարաւ, Ադրանդեանի արեւելէ մինչեւ եգերքը խաղաղ Յոնիականի, Եւֆսիանեան Պոնտոսի խորն միապաղաղ, Մինչեւ բարձուցը Մասեաց յաւերժաճիւն, վեհապա՛նծ,

Ամպերէն վե՛ր, սըլացիկ, անմատչելի՛ր, անքափա՛նց, Մինչեւ հովիտն արգարանդ ծովածաւալ Նեղոսի, Մինչ հեռաւոր կղզիներն՝ ուր հայ բարբառ կը խօսի, Քսան եւ հինգ տարիներ ԿՈՉՆԱԿԻ ձայնն հրմայուն՝ Հայրենիքէն հեռացած վշտաչարչար հէ՛ք Հայուն Ազգու հրաւեր մ՛է եղած վերադարձի շուտափոյթ Դեպի ԱՅՐԻ՛, ԽԱՆԴԱԿԱԹ ՄՕՐ ՍԻՐԱՉԵՂ ԾՈՅՆ ԱՆՔՈՅԹ,

Ծըծել մեղմ օդն ՀԱՅՐԵՆԵԱՑ երանաշունչ, քրքումուշ,

Զոր կը խնկեն վարդենիք եղեմատունն ու ֆնուշ, Շուշաններու ծըծել բոյրն՝ ՇԱԽԱՐՇԱՆԻ դաշտերուն՝ Մեխակներու գունագեղ, յասմիկներու գիրք, սիրուն,

Ա՛յս... ծըծել օդն ՀԱՅՐԵՆԵԱՑ՝ հոգեպարար ու քե-
թել,

Գարուն, ամառ եւ աշուն եղանակներ յարատել,
Պուրակներու ոստախիտ, դալարագարդ, մեղրածոր,
Մարգածիծաղ, հովասուն, ծմակներու խորհանր...
Շնչե՛ր, շնչե՛ր օդն առողջ, կենսապարգել, քափանցիկ
վեհ սարերուն, եւ գոչել՝ ՅԱ՛ՇՏ ԵՄ՝ ՔԵԶ, ՅԱ՛ՇՏ,
ՀԱՅՐԵՆԻՔ,

Մանրէներէ գերծ, մաքուր՝ շնչել օդըն ասմազուն,
Շնչե՛ր, շնչե՛ր լիաթոք... ՄԱ՛ՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ, քեզ ող-
ջո՛յն...:

* * *

Քսան եւ հինգ գարուններ՝ ԿՈԶՆԱԿԻ ձա՛յնը քրթունն՝
Ազդարար շեշտն է եղած՝ հայրենիքէն դո՛ւրս, հե-
ռու՛ն,

Օտար երկնի տակ ապրող, ազգամտաց Հայերուն,
վերջ տալ իրենց անորոշ, անգոյն, տարտամ, երերուն,
եւ անտարբեր վիճակին, ու որոշման գալ անխախտ,
Թէ՛ ո՛րքան ալ յաջողին, թէ՛ ո՛րքան ալ գերդ դըրախտ,
Թուի հանգիստ, ապահով իրենց ապրած միջավայր,
Զէ՛ եւ երբեք չի կրնար ըլլալ իրենց ԲՆԱԳԱԻԱՌ,
ՀԱՅՈՒ ՈՐԴԻՆ ՃՇՄԱՐԻՏ՝ չի հանդուրժեր բընաւին,
ՀԱՅ ՍՐՏԻՆ մէջ կոտտացող ՀԱՅՐԵՆԱԲԱՂԶ սուր ցա-
ւին,

Սուրբ տենչերուն, բունն, անգուսպ, սաստիկ անշէջ
հըրայրքին...

ՕՏԱՐԻՆ դէմ ամէն տեղ կ'ըմբոստանայ ՀԱՅ ՈԳԻՆ:
ԿՈԶՆԱԿԻ ձայնն արձագանգն է եղած միշտ ԳԵՂԵՑԿԻՆ,
ԲԱՐԻՆՆ ու ՃՇՄԱՐՏԻՆ, գերդ աղամանդ քանկագին,
ՆԸԿԱՐԱԳՐԻ անբասիր, ԱՌԱՔԻՆԻ ԿԵՆՑԱՂԻ՛...
ԼՈՅՍԻ՛Ն, ԼՈՅՍԻ՛Ն հրաշալի, ՅՈՅՍԻ՛Ն, ՅՈՅՍԻ՛Ն
սխրալի,

Ու ՀԱԻԱՏՔԻ՛Ն ջինջ ու խոր, հաստատ, ամուր իրել
վեմ,

ՍԻՐՈՅ ԵՍԻՆ անվեհեր, փորձութեանց մէջ յազթ, վը-
սեմ...:

ԿՈԶՆԱԿԻ ձայնն է եղած յարդար մ'ազդու Հայերուն,
Իմաստութեամբ հետեւիլ լուսաշաւիղ հետներուն
ՆԵՐՄԱՐՄՆԱՑԱԾ ԻՏԷԱԼԻ՛Ն, ՌԱՀՎԻՐԱՅԻՆ ԳԱՀԱ-
ԿԻՐ,

Մինչեւ հասնին ու հանգչին իրենց պաշտած սուրբ եր-
կիր...:

* * *

Ու մինչ այսօր կը տեսնենք միահամուռ, ցնծագին,
ԱՐԾԱԹԵԱՑ ՊԵՐՃ ՅՈՐԵԼԵԱՆՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈԶՆԱ-
ԿԻՆ,

Մաղթե՛նք, մաղթե՛նք սրտագին, կեՑՑե՛ր ԿՈԶՆԱԿ,
շա՛տ երկար,

Ծըլի՛, ծաղկի՛ եւ ըլլա՛յ պարծանքն ՀԱՅՈՒՆ դարե-
դար,

Մաղթենք որ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ ալ՝ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻՆ
հանդէպ յա՛ր

ՀԱԻԱՏՔ, ՅԱՐԳԱՆՔ ունենայ, գայն վարձատրէ քա-
ջարար,

Ապրեցընէ՛, մեծցընէ՛, ծաւալէ՛ գայն անձանձիր,
Աշխարհիս չորս ծայրերըն՝ ուր որ ՀԱՅ կայ ցանուցիր,
եւ ՄԱՄՈՒԼԻՆ ալ փոխադարձ նո՛յն ՀԱԻԱՏՔՈՎ, ՅԱՐ-

ԳԱՆՔՈՎ,
Ապրեցընէ՛, մեծցընէ՛ զինք եւ կանգնի՛ ջատագով...:

ԻՐԻԿՈՒԱՆ ԴԷՍ

Ո՛րքան քաղցր է մեզմ գեփիւռին թեթեւ շունչը՝ շուշաններու, վարդերու եւ մեխակներու, այո՛, քաղցրագոյն է նաեւ շուշան ճակատներու, վարդ այտերու եւ բուրեղ չրթներու վրայ :

Իրիկուան դէմ, երբ արեւը կը սկսի խոնարհիլ հորիզոնէն վար, տրտմանուչ զգացումներով չի՞ լեցուիլ սիրտը բնութեան սիրահարին, երբ երկարին ստուերներն եւ ան զգայ թէ պահիկ մը ետք յետին նշոյլներն ալ պիտի սուղին անձանօթ ծոցը խաւարին... :

Իրիկուան դէմ երբ տակաւ դադրին եռուզեռի ժը-խորն ու խլացուցիչ աղմուկը, ամէն ճայներ, ի՞նչ քաղցր է լսել կիթառի մը վերացնող շեշտերը, խառնը-լած մեղանոյշ թրթուումներու... —

«Հիւանդ հեծ մը մանտուիինի
խոնաւ օդին մէջ իրիկուան,
Որ ջամբերէն վե՛ր սաւառնի՛
Եղերգի մը շեշտով լալկան» :

Եւ կամ ունկնդրել նրբասրնգի մը հոգեյոյզ մէկ լալօնքին, երբ վարժ մատներ են որ կը հպին՝ երեսոսէ այդ ծակոտկէն զգայնիկին... —

«Եկ, իմ սրինգ, իմ բարեկամ սրտագին,
Նիւար շրթներդ, ո՛հ, երբրուն
Դի՛ր դալկահար իմ շրթներուն,
Երգեմք ու լանք, լանք ու երգեմք տրտմագին» :

Իրիկուան դէմ, երբ առանձնացած ձեր սենեակները, հեղիկ ու լուիկ սպառող վտիտ մոմի քթթումներուն տակ՝ ուշադիր ընթերցումներէ՝ յանկարծ չէ՞ք

սթափիր ու չէ՞ք անդրադառնար կեանքին՝ որ իր հիւանդ ու ցաւադար պլպլուքներով՝ դուրս կը հանէ թախիծն իր հոգիին՝ նշլթականացներով դայն արցունքի կաթիլներու մէջ, գթութեան այդ սուրբ յարկին ներքեւ... : Ա՛հ, տարաբախտ հիւանդ հոգիները, որոնց կեանքին հորիզոնին վրայ արշալոյսը դեռ չէ ծագած... իրիկնամուտի հիւանդ արեւն է որ կ'ողջունեն, եւ իրենց կուրծքին տակ բարախող թրթուումներն ու տենչանքները՝ ապաքինումի ու ոգեւորութեան, մինչեւ մթաստուեր ու լուռ որմե՛րը կը հասնին... ու հո՛ն, կը մարի՛ն, կը մեռնի՛ն... :

Իրիկուան դէմ, տենդերու, նոպաներու, օրհասի այդ յուզիչ պահուն, ի՞նչ լուիկ արցունքներ, ի՞նչ խուհիւսեմունքներ կ'ուղղուին դէպի ոսկի հորիզոնը մայրամուտին... :

Ներկայ շիջանող իրիկունը՝ կասկածիլ չի՞ տար մեղի վաղուան շողուն ու ժպտուն արեւածագին... : Բայց ի՞նչպէս շնչել, ի՞նչպէս չըղզածուիլ իրիկնամուտի մը մէջ սիրոյ՝ երբ գիտենք թէ անոր արեւածագը պիտի յամենայ դալ առ յաւէտ... :

Օ՛հ, անվերադարձ հրաժեշտը կենսանորոգ արեւուն՝ որուն յուշքը կարծես աւելի կը գրաւէ մեզ՝ հը պատակեցնելով սա ընդհանուր օրէնքին թէ՛

«Մեմք չեմք սիրեր կեանքն յորդաշունչ կեանքանի,
Անցնելու մօտ իրերն գմեգ կը կարթեն,
Ու կը ցաւինք, բախտն հեռու կը տանի
Ինչ որ երէկ արիամարիած եմք արդէն... » :

Այո, բոլոր իրերն անցնելու մօտ կարծես յանկարծ կ'անուշան, շատ աւելի սիրելի, հրապուրիչ կը դառնան, ահա թէ ինչո՛ւ աւելի կը կառչինք խուսափող սիրոյն... ահա թէ ինչո՞ւ իրիկնամուտի նուազ-

կոտ պահերուն, մութին հրայրքին մէջ, աչքերնիս փա-
կելէ առաջ՝ դէթ պահիկ մը անուրջներու մէջ կ'ապ-
րինք, երազելով յուսադրող սէրերն ու ժպիտները, ու
ամէն իրիկուն, երբ յուզուած զգանք՝ թէ պարտինք
խեղդել մեր մէջ երբեմն փթթող բաղձանքներն՝ որոնք
երջանկութեան փունջեր կրնային հիւսել մեղի, երբ
զգանք թէ պարտինք կասեցնել թռիչքը մեր տենչանք-
ներուն՝ որոնք կը ցոլանան յաճախ հեռո՛ւն, լուրթ մը-
շուշին ծալքին տակ թրթռացող աղօտ լոյսին պէս ա-
նոյշ նայուածքներով... այդ յուզիչ պահուն մեռնող
լոյսին կ'ուղղենք հետեալ գողտրիկ տողերը անմահ
քերթուածի մը.—

— «Լոյս բարերար, տիրող մէգին մէջէն
Դուն գիս ուղղէ՛,
Մութ է գիշերն, եւ ես հեռու տունէն,
Զիս հո՛ն ուղղէ.
Պահէ՛ քայլերս, խնդիրքս չէ բընա՛ւ
Տեսնել հեռուն, ինծի մէ՛կ քայլ է քաւ»:

ԵՐԱԶՆ ԱՊԱԳԱՅԻՆ

Երբ մտոցրին մարտանաւ
Սրընթաց, անեղ եւ անգուրթ՝
Իրբեւ իրեր անպիտան,
Բե՛ռ բազմածախս, անօգուտ...:

Երբ սափցրնէ իր սրտին
Լանջքն՝ հեզ քոչնիկն աղամի
Արծուին թեւոց տակ՝ մինչ ան
Երկինքն ի վեր սաւառնի՛...:

Երբ ա՛լ օտար, անսովոր,
՛Հի՛ն, գոռ մարտին յիշատակ
Թաղուի՛, իսպառ անհետի՛
Անյուսուրթեան խոր յատակ:

Երբոր ազգեր ունեման
Մէ՛կ կըրօնք, մէ՛կ հանգամակ,
Ու մէ՛կ դրօշակ ծածանի,
Նոր ուխտի մէ՛կ տապանակ:

Երբ մէ՛կ հովիւ ու մէ՛կ հօտ
Գըտած ըլլան մէ՛կ փարախ,
Անվիշտ, անհոգ, ապանով
Ապրին հանգիստ, շէն ուրախ...:

Երբ այն ձեռքն որ կը սրսկէ
Կէս գիշերուան մէջ խոր, լուռ,
Ոսկի փռչին արեւուն՝
Ցոլացընել լոյս եւ հուր:

Եւ լոեցնէ այս նոցիմ,
Չնչին ազմուկն ու ժըլտը
Աղանդներու, սուրբու
Եւ հրագինուց մարտագոռ:

Ո՛հ, ա՛յն ատեն պիտ՛ դադրի՛
Ատելութեան խուլ հոնդիւն՝
Մեր Կեն՛ԴԱՆԻ ԱՍՏՈՒԾՈՅՆ,
Տիեզերքին մէջ անուն,

Նուանումին մէջ վըսե՛մ՝
Որ է սոսկ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆ,
ՅԱՂԹՈՒԹԵԱՆ մէջ ԿԱՏԱՐԵԱԼ՝
Որ է ՍՈՒՐԲ ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ:

ՀԱՅՐԻՎ, Ո՞ՒՐ Կ'ԵՐԹԱՍ . . .

ԳՐՈՒԱԳ ՄԸ ԿԻԼԻԿԵԱՆ ԱՐՀԱՒԻՐՔԻՆ

Կրակէն աղատողը՝ գնդակին ու սուրին զոհ կ'երթար, գնդակէն ու սուրէն պրծողը՝ կրակին, երկուքէն հողին փրկողը բնութեան անողոք քմահաճոյքին, կուրցընող կատաղի բուքին :

Հայաշատ քաղաքը լափող բոցի լեղուակներու եւ ծառացող, բորբոքող ծուխի գուլաներու մէջ խեղդուած է . . . կանգուն չէնք դրեթէ մնացած չէ, բացի կիսափուլ որմերէ, փլած ծխաններէ եւ ցանցառ երգիքներէ : Սրտաճմլիկ վայնասունն օդն է լեցուցեր, ծերուկներ, պառաւներ, այրեր, կիներ, աղջիկներ, մանչեր, խառնիճաղանճ, չլմորած, դրեթէ խելազար ամբոխ մը դուրս կը նետուի վառող ու մխացող գեհնէն, դո՛ւրս, դէպի դաշտերն ու ձորերը, լեռներն ու հովիտները, դէպի ձիւնապատ ամայութիւնը . . . :

Կը նախընտրեն յանձնուիլ անողոք բնութեան սառուցիկ շունչին, քան թէ վայրագ բորենիներուն պիղծ ձեռքերուն, մարդակերպ հրէշներուն կատաղի մոլուցքին, եսթաղանին կամ լախտին տակ փռուիլ . . . :

Կ'երթա՞ն . . . դանդաշուն, խելացնոր, իրարու ձեռք բռնած, իրարու թեւ մտած, իրարու գիրկ նետուած . . . կ'երթան ձիւնին ու բուքին, թանձր խաւարին մէջ . . . անծանօթին երկիւղովը պաշարուած, անծանօթին յոյսերովն օրորուն . . . : Կ'երթա՞ն . . . : Ո՞ւր . . . : Իրենք ալ չեն գիտեր : Կ'երթա՞ն . . . :

Ու կը սուլէ՛ խօլ բուքը, կը հառաչէ՛, կ'ոռնա՛յ . . . երկինք, երկիր իրար խառնուած են . . . անկարելի է քայլ մը անդին տեսնել . . . ձիւն, ձիւն, ձիւն . . . : աչք, ահանջ, քիթ, բերան կ'ասղնատուին, կը ծակծկին, կը

կսկծան . . . : Բլթակն սկսեր է սառիլ, ձեռքեր ու ոտքեր թմրած են պաղէն, ծունկեր կը կթոտին, անուշ քուն մը կը ծանրանայ արտեւանունքներու վրայ, ու կը սայթաքին, կ'իյնան, կը գլորին կակուղ ձիւնին մէջ, մին՝ հո՛ս, միւսը՝ հո՛ն, ուժաթափ, ուշակորոյս, անդգայ, կը թափին դետին, կը սառկին սառ բամբակին վրայ, ու սառ հողն ա՛լ չարթնար . . . : Ու տարափները կը շարունակեն անդադրում, խօլական օրորումներով . . . կը տեղա՞ն, կը տեղա՞ն, կը տեղա՞ն . . . :

Իրիկնամուտ է, օրը կը տարաժամի, լոյսը կ'աղօտանա՛յ . . . : Փոքրիկ մանչ մը կը սահի, կը գլորի, հայրը կը վաղէ, կը վերցնէ դայն, քանի մը քայլ կ'առնէ, կրկին կ'իյնայ . . . անուշիկ քունն եկած է . . . սառ հովին բղղիւնը կ'արծես իրեն օրօր մըն է . . . : Հայրը հովին կը վաղէ հեւ ի հեւ . . . ապտակ մը կ'իջեցնէ երեսին, կը քաշէ կը հանէ ձիւնին մէջէն, կը սկսի լալ, պոռալ, սակայն քունդուիս, հազիւ երկու քայլ առած կրկին կ'իյնայ . . . Իր կիներն ու աղջիկը ետեւ մնացած են, կը հասնին . մանչը ոտքի կ'ելլէ, հազիւ քանի մը քայլ առած է, նորէն կ'իյնայ : Աղջիկն ալ յոգնած է, հայրը կը գրկէ դանիկա ու կը քայլ . մանչը ետեւ մընացած է, չի կրնար տեղէն ելլել, նուազուն ձայնով մը կը պոռայ . . . : Հայրի՛կ, ո՞ւր կ'երթաս, դիս հետը չառած . . . Հայրի՛կ, ո՞ւր կ'երթաս . . . ո՞ւր կ'երթաս . . . :

Հայրը կը դառնա՛յ ետ, կրկին կը վերցնէ, կը գլորկէ, քանի մը քայլ առած է հազիւ, հիմա աղջիկն ինկած է, անո՛ր կը վաղէ՛ . . . ասդին տղան կրկին կ'իյնայ . . . մուտք թանձրանալու վրայ է . կիներն ու աղջիկն ա՛լ ճար չունին . հայրը շուարած է . ի՞նչ ընէ, որուն հասնի, ո՞րը վերցնէ, ո՞րը թողու, մանչ զաւակին ձայնը նո՛րէն կը լսուի . . . աւելի խեղդուկ . . . աւելի տկար . . . :

Ծ Ա Ր Ա Ի Ի Ե Ն

— Հայրե՛կ, ո՞ւր կ'երթաս, զիս հետդ չառած... :
Խեղճ հայրը շուարած է, կը նայի՛, ճերմակ պատանճ
ամէն կողմ... տղան ա՛լ չերեւար... միայն տկար,
շատ տկար ձայնը կը հասնի ականջին... — Հայրե՛կ
...ուր... ւր... :

Վերջին բառերն ա՛լ չի լսեր... : Աչքերն արիւնով
լեցուած, սիրտը հառաչով խեղդուած, խենթի պէս
աղջիկն իր կուրծքին սեղմած ու կնոջը ձեռքէն բռնած
կը քալէ՛, կը դանդաղէ յառա՛ջ, դող ի դող... Ա՛լ չի
կրնար քալել... ա՛լ ուժն սպառած է, երեքը մէկ իրար
գրկած կ'իյնան ձիւնին վրայ... ու պինդ փարած ի-
րարու՝ կը մնան անշարժ... շունչ շունչի, հեւք հեւ-
քի... : Եւ իրենց անուշիկ հողեհատորին ձայնն ա-
կանջներուն՝ ցնւրտէն ու վիշտէն թմրած — կը մնան
հոն... ու տարափները կը շարունակեն տեղալ աւելի
խիտ, աւելի՛ սաստիկ... :

Թխակի մը բախումէն կ'արթննայ հայրը. ձիւնի
թանձր խաւի մը տակ են երեքն ալ, իրարու շունչով
տաքցած... դանդաղելով, կէս քուն, կէս արթուն
կ'ելլեն, կը թօթվեն ձիւնը... կը կանգնին... : Լուսցեր
է : Հաղարաւորներէն շատ քիչեր միայն ելած են հա-
մատարած պատանքին տակէն... ձիւնը կը տեղայ տա-
կաւին նոյն սաստիկ թափով... շատ քիչ անօրացած
... երեքն այ կը սկսին քալել, արագ, շա՛տ արագ, կը
վազեն, որ չի սառին... : Հայրը ետին կը նայի... ով-
կիանո՞ս մը ձիւն, ուրիշ ոչի՛նչ... : Անուշիկ մանչ դա-
ւակին հեւքը, ստուերն անգամ չկա՛յ, չերեւի՛ր... :

Բայց ձայնը՝, մանկական անուշիկ ձա՛յնը, աւելի՛
զօրաւոր, աւելի՛ աղելսարչօրէն կը հասնի գրեթէ խը-
լացած ականջին, ցնցելով իր ամբողջ էութիւնը... :

— Հայրե՛կ, ո՞ւր կ'երթաս, զիս հետդ չառած... »

Չոր, աւագուտ անապատին մէջ անծայր,
Անտէր, անտուն քշուտներու կարաւա՛ն,
Ընդ քարշ սողա՛յ ՀԱՅՐԵՆԻՔԷՆ բռնավար...
Ո՛չ շէն գիւղեր, ո՛չ ալ հիւղեր կ'երեսան,
Ո՛չ ովասիս, ո՛չ մէկ ծառի հովանի...
Հըրաքորբո՛ք երկինք մը վերն, վարն երկիր՝
կը տոչորեն չոր կը մախփենք հովանի՛...
Ամիսներով քափառական, տարագիր... :
Ո՛չ գեփիւռի շունչ, ո՛չ ալ սիււք մը քեթեւ,
կ'այրի՛ն, կ'այրի՛ն ու կը խանձին յիրախ՛,
Հուր պատւեով մը, պապակով յարատեւ,
Ա՛յս... մէ՛կ կաթիլ պաղ ջուրի՛ եմ ծարաւի... :

* * *

Մինչդեռ անդի՛ն, անապատէն շատ հեռուն
Հովանաւոր հովիտներու ծոցն հեշտին,
Մարմանդներով օծուն կողերն բլուրներուն՝
Ուր արձագանգը դեռ լսուի հրաժեշտին՝
Աճտրական հէ՛ք ՀԱՅՈՒԹԵԱՆ անհամար,
Հո՛ն, ուր անհուն կապոյտը ջինջ երկընքին,
Հանդիսատես վրկան է լուռ, անբարբառ
Ոնիրներու անլուր՝ անգութ վոհմակին,
Հո՛ն, ուր մըլխա՛ն դեռ ԱԻԵՐՆԵՐՆ ՀԱՅՐԵՆԻ,
Վշտաչարչար, դժբաղդ ՅԵՂԻՍ ՀՆԱԴԱՐԵԱՆ,
Ա՛յս, մարդակերպ, սեւ ճիւղներ վայրենի
Ծարաւի՛ եմ դեռ ՋՈՀԵՐՈՒ ՍՈՒՐԲ ԱՐԵԱՆ :

* * *

Դո՛ւն՝ որ անցա՛ր դառն արցունքի մուք ձորէն,
Անգուգական ԴԻԻՅԱԶՆ ԱԶԳԻՍ ՀԱՅՎԱԿԱՆ,

Հաւատարիմ՝ ԽՂՃԻԴ, ԱԶԳԻԴ, ԱՍՏՈՒԾՈՅԻ,
Քաջ հաւատքով անխախտ, վաղ կամ անագան,
Ըսիր, անցնի՛ր պիտի գիշերն անհաւոք
Հալածանքի, լաց ու կոծի, գերուքեան...
Եւ հուսկ ծագի՛ր պիտ՝ յուսաշող այն ՄԵԾ ՕՐ,
Այո՛, պիտի գա՛յ ԵՐԶԱՆԻԿ ԱՅՆ ՎԱՅՐԿԵԱՆՆ,
Երբ ՀԱՅՆ ազա՛տ, աչքերն յերկինս վերամբարձ,
Պիտ՝ ձայնակցի՛ տիեզերքի համերգին՝
— Տօնել ԱԶԳԻՍ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՏԱՐԵԴԱՐՁ,
Ա՛հ, երանի՛ր թէ պարգեւէր մեզ երկին՝
Երազուած ՊԵՐՃ ԴԱՐԱՇՐԶԱՆՆ յիրաւի,
Իցի՛ւ օդին մէջ քոչէր ՄԵԾ ԱԻԵՏԻՍ,
— «ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ԵՆ սուկ ԱԶԳԵՐ ԾԱՐԱԻԻ՛,
ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ, ԵՂԲԱՅՐՈՒԹԵԱՆ ԱՇԽԱՐՀԻ:»

ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆ

Ո՛րվ ՀԱՅՐԵՆԻ քաղցրիկ տուն,
ԴՐԱԽՏ ԵԴԵՄԻ խնկարոյր,
Ուր հայր ու մայր, եղբայր քոյր
Բնակին խաղաղ, գուարքուն:

Ո՛րվ տուն խաղա՛ղ, հրմայուն,
ԱՆԿԵՂԾ ՍԻՐՈՅ ՍՈՒՐԲ ԽՈՐԱՆ՝
Ուր լսուի երգ միաբերան՝
Ան պաշտելի ՏԷՐՆ ՀԱՅՈՒՆ:

Տո՛ւն, ուր չունի գոյութիւն
Քէն, ոյս ու կոխ, չար նախանձ,

Տո՛ւն, ուր կայ նոյս ՍԻՐՈՅ ԳԱՆՁ,
ՇՆՈՐՀԱՊԱՐՏ ՍԻՐՏ, ԳՈՀՈՒԹԻԻՆ:

Տո՛ւն, կեանքի բուն մրրկաց դէմ,
ՆԱԻԱՀԱՆԳԻՍ ՄԷ ԽԱՂԱՂ,
Ուր անվրդով եւ անվախ
ՎԵՀ ԱՐԱՐԻՉՆ կը պաշտեմ:

ԱԶԱ՛Տ, ԱԶԱ՛Տ

Երկաթեայ նեղ վանդակին
Կը բացուի դուռն ամրակուն,
Գերի թռչնիկը ցարդ լուռ՝
Դուրս կը նետուի խնդագին:

Գերի թռչնիկն ա՛լ ազա՛տ,
Դեռ արիւնտ վերքերով,
Իր հոգեյոյգ երգերով
Կը լեցնէ օդը ազատ...:

Սե՛ւ անցեալը կը մոռնայ,
Ազատութի՛ւն է միայն
Եղանակն իր քաղցրաձայն,
Իրն է աշխարհը հիմա...:

1918, Զմիւռնիա

ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՍԱՅՄԱՆԸ

Ա՛յ ՄԻՏՔՆ ազա՛տ թող մախրե՛
Եթերին մէջ հովաքեւ,
Ազա՛տ ամէն սեղմումէ,
Կաշկանդումէ գերծ թեթեւ:

ԳՐԻԶՆ ազա՛տ թող սահի,
Իր սեւ ժանգը թօթափած՝
Թռչի՛ առանց երկիւղի
Դեպ ԻՏԷԱԼՆ գրկաբաց:

ՎՐՁԻՆՆ ազա՛տ ոստնու թող
Ու հրաշագեղ թող փայլի
Հեռանքկարն յուսաշող
Ապագային սխրալի...:

Օ՛ն, ԲԵՄՆ ազա՛տ, ՃՇՄԱՐՏԻ՛Ն,
ԲԱՐԻՈ՛ՅՆ ըլլայ արձագանգ,
Ա՛յ վերնա՛յ ֆողը մըթին,
Ու լռէ սուտին արձագանգ:

ԹԱՏՐՈՆՆ ազա՛տ, ա՛յ ՀԱՅՈՒՆ,
Հուր գգացմանցը թարգման
Ըլլա՛յ՝ սրտին ու հոգւոյն
Խօսի՛ խանդով մ՛աննըման:

ՄԱՄՈՒԼՆ ազա՛տ, անկաշկա՛նդ,
Արմատախիլ ընէ չար,
Տըգեղ բարբեր ֆար ու ֆանդ,
Ու հարուածէ՛ անաչառ:

ԽՈՐՀՈՒՐԴՆ ազա՛տ թող թռչի՛,
Դո՛ւրս երկաթեայ վանդակէն,
Լեզուն ազա՛տ թող խօսի՛,
Լուռ բերաններ ա՛յ երգեն:

Երգե՛նք, երգե՛նք մեր ցեղին
ԱԶԱՏՈՒԹԻՒՆԸ ԽԱԶՈՒԱԾ,
Պաշտենք սիրով կաթոգին
Մեր վե՛հ ԿՐՕՆՔՆ ու ԱՍՏՈՒԱԾ:

Ազա՛տն ԱՍՏՈՒԱԾ ՀԱՅՈՒԹԵԱՆ
Պաշտպանն հրգօր թող ըլլայ,
Ա՛յ չի կըրենք յաւիտեան
Գերուքեան լուծն ու շրթայ:

Ազա՛տ, ազա՛տ ՀԱՅՐԵՆԻ՛Ք,
Փայլե՛ յաւերժ հրաշափառ,
Հնչէ՛ ազա՛տ, երջանի՛կ,
Ո՛րվ ԱՐԱՄԵԱՆ պերն բարբառ:

1919, Զմիւռնիա

ՔՈՒ ՍԷՐԴ, ՍԻՐՈՒՆ ԶԱՅՐԵՆԻՔ

Քու ՍԷՐԴ, սիրո՛ւն ՀԱՅՐԵՆԻ՛Ք,
Ինչպէս երէկ, նոյնն այսօր,
Կը բորբոքի օր ֆան գօր,
Անընկնելի՛, բո՛ւռն, հրգօ՛ր:

ՆԵՐՇՆԶՈՂ ՍԷՐԴ, ՀԱՅՐԵՆԻ՛Ք,
ԱՐԱՐԱՏԻ կատարէն,

Պերն Կիլիկիոց ասիերէն
Զով գեփիւտներ ինձ բերեն :

ՍՈՒՐԲ ՍԷՐԴ, ԱՅՐԻ՝ ՀԱՅՐԵՆԻՔ,
Զինչ երկինքի պէս մաքուր,
Նժդեհ սրտիս մէջ տըխուր՝
Միշտ կ'արծարծէ անշէջ հուր :

ՍԻՐՈՎԴ գեղուն, ՀԱՅՐԵՆԻՔ,
Որքան բախտիս իմ նըսեմ
Վիրաւորէ զիս պըսեմ,
Կ'ըլլայ կեանքս այնքան վըսեմ :

ՍԷՐԸԴ գողտրիկ, ՀԱՅՐԵՆԻՔ,
Բուրեղ, անբիծ գերդ շուշան,
Հովիտներուդ ՇԱԻԱՐՇԱՆ,
Տրոփող լանջփիս շփանշան :

ԽՈՐ ՍԷՐԴ, չփնաղ ՀԱՅՐԵՆԻՔ,
Մոռնա՛լ, ո՛չ, ո՛չ, չեմ կրնար,
Յորչափ թրթռայ իմ քընար,
Դրժե՛լ քու ՍԷՐԴ, անհընա՛ր... :

ՎԵ՛Հ ՍԷՐԴ, անո՛յշ ՀԱՅՐԵՆԻՔ,
Բընագաւա՛ռ սիրական,
Հոգւոյս, կեանքիս տիրական
Է պաշտումիս առարկան :

ՀՈՒՐ ՍԷՐԴ անշէջ, ՀԱՅՐԵՆԻՔ,
Երկինք անթիւ աստղերով
Որքան փայլի դարերով,
Վառէ՛ զիս սուրբ բոցերով :

ԱՆՄԱ՛Հ է ՍԷՐԴ, ՀԱՅՐԵՆԻՔ,
Հոգիիս մէջ խանդավառ,
ԵՒԵՄՆԱԾՈՐ ՍԷՐԴ բուրվառ,
Ո՛վ պաշտելի բնագաւառ :

ԽԱՆԴԱԿԱԹ ՄԱ՛ՅՐ — ՀԱՅՐԵՆԻՔ,
ՍԷՐԴ անսահմա՛ն է, անհո՛ւն,
Խոր անդունդին պէս ծովուն,
Իրբեւ երկինքն ասմագուն :

1919, Զմիւռնիս

ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ԱՐԵԻԻՆ

Երբոր ծագիս, ԱՐԵԳԱ՛Կ,
Լըռեն բուրն ողբերգակ,
Զահերն երկնի կամարին
Մէկիկ մէկիկ կը մարին... :

Երբ կը ծագիս, ԱՐԵ՛Ի դուն,
ԱԶԱՏՈՒԹԵԱՆ պերն այգուն,
Խոյս տայ խափշիկ դիցուսին,
Արհաւիրքովն խոր ու հին :

Երբոր ծագիս, ԱՐԵԳԱ՛Կ,
Ո՛վ անշէջ յոյսը միակ
ՀԱՅՐԵՆԻՔԻՍ, կեա՛նքն, հոգի՛ն,
Յորդ արցունքներս կը ցամփին :

Երբոր ծագիս դուն, ԱՐԵ՛Ի
Վեհ սարերուն իմ վերեւ,
Մոռնայ իր սուգն ԱՆՅԵԱԼԻ
Իմ ՀԱՅՐԵՆԻՔՍ սիրելի...:

Երբ ԱՐԵԳԱ՛Կ, դուն ծագիս,
Ակն ու աղբիւրը կեանքիս,
Դաշտերն աւեր՛ կը խայտան,
Կը ժպտի՛ր ՄԱՅՐ-ՀԱՅԱՍՏԱՆ...:

1920, Զմիւռնիա

Ա Յ Ր Ի Ն Լ Ք Ե Ա Լ

Նո՛յն հեզնանքը վերքստին,
Տե՛ս, քեւն առած ԱԼՊԻՈ՛Ն
ՄԻՋԱԳԵՏՔԵՆ ու ՊԱՂԵՍՏԻՆ,
Պչրուհիներ սեւայօն:

Խրոխտ ֆայլերով կ'ընթանա՛յ,
Եւ ուրիշներ խմբովին —
ՄՕԻ ԱՐԾԻԻՆ, ՀԵԼԼԱԴԱ,
Իր ֆայլերուն հետեւին...:

Իսկ ՍԱՄ ՀՕՐԱՐՆ, միս մինակ,
Զեռքերն ունայն իր ետին,
Կը դանդաշէ՛ր տխրունակ,
Մինչ երազներն անհետին...:

Ու հո՛ն, պատին տակ նստած,
Որք ՀԱՅՐԵՆԵԱՅՍ ՀԷՔ ԱՅՐԻՆ,
Փակէ՛ր աչքերն արի՛ւն, քա՛ց,
Մինչ սիրուն, հոգին իր կ'այրին:

Ա՛հ, ԽՈՍՏՄՆԱԴՐՈ՛ՒԺ ա՛յսփան շուտ
ԱԶԳԵՐՆ՝ ինչպէս կը լքեն
ԱՅՐԻՆ՝ գայլից ձեռքն անգութ՝
Որ զինք կրկին կեղեքեն...:

22, Նիւ Եոթ

Հ Ա Յ Ր Ե Ն Ի Ք Ի Մ

ԽՏԸՍ քեզի նուիրական, ՀԱՅՐԵՆԻՔ,
... Վ ըզձանոյշդ իմ սիրական, ՀԱՅՐԵՆԻՔ
Աշխարհային ամէն բանէ գերիվեր
է բովանդակ ու կատարեալ սրտիս սեր՝
Ի սպաս դրուած քեզի համար, ՀԱՅՐԵՆԻՔ,
Իմ ՍԷՐՍ բունն, ՍԷՐՍ բոցավառ, ՀԱՅՐԵՆԻՔ,
ՍԷՐՍ որ չունի երբեք խնդիր կամ հարցում,
Սուրբ ՍԷՐՍ ուժգին գոր ոչ մէկ փորձ, խիստ ցնցու-
կրնայ խախտել, նուազեցնել, ՀԱՅՐԵՆԻՔ,
Ոչ ալ կրնայ մարել, ջնջել, ՀԱՅՐԵՆԻՔ,
Ամէնալաւն ու ամէնէն սիրելին
Կը դնէ վրան սուրբ, խնկաբոյր խորանին,
Զի դողոյցներ ՍԷՐՍ, հաստա՛տ է, անդեղել,
ՍԷՐՍ անվեհեր, յանդուգն, կանգո՛ւն յարատել,
Սիրայօժար ամէն վայրկեան ըլլալ քեզ

Բոլորանուէր պատարագ, գոհ ողջակէզ:
Ա՛լս, ՀԱՅՐԵՆԻՔ, ըգգեզ վաղուց սիրած եմ,
Գերերջանիկդ իմ ԴՐԱՆՏԱՎԱՅՐ, պերն եԴԵՄ,
Այո՛, սիրած, պաշտած եմ քեզ միշտ սրտանց,
Պիտի սիրե՛մ սիրով մ'անհռ'ւն, գերագանց,
Մե՛ծ ես, շա՛տ մեծ ինծի համար, ՀԱՅՐԵՆԻՔ,
Ըգգեզ գիտե՛մ, քեզ կը մանչնա՛մ, ՀԱՅՐԵՆԻՔ,
Ի՛նչ փոյթս քէ դուն չունիս բանակ բիւրաւոր,
Ի՛նչ փոյթս քէ դուն չունիս փարթամ քագաւոր,
ՀԱՒԱՏԱՐԻՄ ՍԻՐՏՍ քեզի ԲԵՐՐԴ, ՀԱՅՐԵՆԻՔ,
Տանջանք ու վիշտ՝ ինձ փա՛նք պարծա՛նք ՀԱՅՐԵ-
ՆԻՔ...:

1919, Զմիւռնիա

ԴԵՊԻ ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ

Փռքիկ քաղաքն ՀԵՎԼԵԴԻՈՅ
ԼՕՔԱՐՆՕ, , ցարդ անանուն,
Վըսեմ ԱԼՊԵԱՆՅ ստորսուն
է դըբած իր համեստ բոյն:

Այդ անծանօք, աննըշան
աւանին մէջ անժըխոր՛
Դրուին այսօր վերջապէս
հիմունքը նոր, լայն ու խոր —

— Իբրեւ ցայտուն ապացոյց
ու ոչմարիտ գրաւական —
ԵԻՐՈՊԱՅԻ ընդհանուր
խաղաղութեան տեւական:

Հո՛ն, գերծ, հեռու ժըխորէն
նստաններու բազմամարդ,
ՄԱԿՃԻՕՐԷ լընակին
եզերքին քով ջինջ, հանդարտ,

Այսօր փորձի կ'ենք-արկուի՛
ինչ որ ցարդ էր համարուած
Անկարելի՛, աներնա՛ր...
Եւ առաջին ծանր հարուած

Կ'իջնէ գլխուն շահամոլ
Եւ անձնասէր տէրութեանց,
Ու կը ստիպէ ամէնքը՛
գապել իրենց կիրքն անսանձ...:

Օ՛հ, այդ սիրուն լընակին
հանդարտութիւնն բիւրեղեայ՛
Արդարացի, անողոք
կշտամբանք մը կը դառնա՛յ

Վրէժխնդրութեան, կիրքերու
փոքորկաց դէմ կատաղի...:
Իցի՛ւ, լսուէ՛ր վերջապէս
— ՄԵՆ ԱԻԵՏԻՍ ԱՇԵԱՐՀԻ —

Մեզմ՛, լընիկ ձայնն ազդարար
ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ յաղթական,
Խաղաղութեան բաղձալի՛,
պիտի ծագի՛ ԱՊԱԳԱՆ

Եզրայրութեան սերտ, աննեղ, ...
արդարութեան անկաշառ,

Իցի՛ւ, իսպա՛ռ պարտըւե՛ր
«ԵՍ» ԶԱՍՏՈՒԱԾԸ Հարաչար...

ԲԱՐԻՈՅՆ բուրեղ գեփիւռէն,
ՄԻՐՈՅ շունչէն անձնըւեր,
Ու գերդ ՆՈՐ ԴՐԱԽՏ գեղերփնէ՛ր
տըլտուր աշխարհս այս աւե՛ր....:

1925, Նիւ Եորք

ԿՈՉ ԵՂԲԱՅՐՈՒԹԵԱՆ

Դեռ ա՛յսփան շատ առանձնութիւն,
Ատելութիւն, ոխ, մախանֆ,
Պառակտումներ, կեղծիֆ ու նենգ՝
Որոնցմէ միշտ կը դողանֆ՝
Անհատապէս եւ ազգովին —
Աշխարհիս վրայ կը տիրեն...
Կարծես ամէն ոք խուցի մէջ
Բանտարկեալ մ'է ծնած օրէն....:

Նոյն իսկ ընկեր, սերտ մըտերիմ,
Լիւրի բնաւ չենֆ գիտեր
Թէ ի՛նչ մութ է ԳեթՍեՄԱՆԻՆ՝
Ընդ որ կ'անցնի հոգին մեր...
Ո՛րքան կարիֆ սերտ ՄԻՈՒԹԵԱՆ,
Ո՛րքան պէտք կայ տակաւին
Ողջագուրման, ձեռաց սեղման,
Ցարդ անդարման մեր ցաւին....:

Սակայն, աւա՛ղ, ա՛յնքան յամառ,
Ա՛յնքան դաժան կը դրժենֆ
Դեռ իրարու,՝ կըլանանֆ միշտ
Իբրեւ անհաշտ ոտի մենֆ...:
Ա՛հ, չենֆ սիրեր ԵՂԲԱՅՐՈՒԹԻՒՆ,
ՍԵ՛Ր, ՄԻՈՒԹԻՒՆ՝ գարս մեր հոգին,
Մեր սիրտ, մեր ազգ ու մեր պատիւ
Կը պահանջեն լալագին...:

1921, Նիւ Եորք

ԶԱՐԹՕՆՔԻ ՕՐՕՐԸ

Նորածինիդ օրրանին քով, ՀԱՅ մայրի՛կ,
Կ'երգես հիմա գիշեր ցորեկ, օրէ օր,
ՀԱՅՐԵՆԻՔԻ երգերն անոյշ ու գողտրիկ,
ՄԵՂԵԴԻՆԵՐԸ ԶԱՐԹՕՆՔԻ մեղմօրօր...:

— «Օրօ՛ր, մանկիկ՝ իմ, քընացի՛ր դուն այժմիկ,
Մուշիկ մուշիկ մըրափէ որ գորանաս,
Ննջէ՛ մինչեւ որ առտըւան մեղմ հովիկ
Գայ լոյս ցակատդ գգուել սիրով գեղանագ:

Ննջէ՛, ննջէ՛, անո՛յշ հոգեա՛կ, հիմա դուն,
Բամբուլ թեւերդ, գիրուկ ոտքերդ ուժովնան,
Թող այժմ հսկէ վրայդ երկնային գուարթուն,
Մինչ վերադարձն աւետարեր նոր գարնան:

Քե՛զ կը սպասէ ՄԱՅՐ-ՀԱՅՐԵՆԻՔԸ սիրուն,
Քեզմով պիտի տեսնէ իր վեհ ԻՏԷԱԼԻՆ

Իրագործումն ու պսակումն իր յոյսերուն,
Ննջէ՛ մինչեւ ձմրան ձիւնե՛րը հալին :

Օրօ՛ր, մանկիկս, օրօ՛ր քեզի, անոյշ քուն,
Մարմնով, միտքով ու հոգիով զօրաւոր
Եզի՛ր, բարքով ազնիւ, կամքով աննըկուն,
ՀԱՅՐԵՆԻՔԻ՞ հաւատարիմ, քաջ զինուոր... :

Օրօ՛ր, հերի՛ք լացաւ մայրի՛կըդ ցալսօր,
Հերիք եղաւ իր ՀԱՅՐԵՆԻՔԻ՛ն ոտնակոխ,
Բա՛ւ հոսեցաւ անմեղ արի՛ւնը բոսոր...
Ննջէ՛, մեծցի՛ր, օ՛ր մ՛առնել իր վրէժն ու ոխ :

Օ՛ն, զօրացի՛ր ու շուտ հասի՛ր օգնութեան՝
Որ ՀԱՅ մայրեր ա՛լ չի թափեն դառն արցունք,
Որ ա՛լ այրի չի մընայ ՄԱՅՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ,
Քեզմով մոռնայ անցեալ վիշտերը խորունկ... :

Օրօ՛ր, քեզ պէս շատեր ըլլան ՀԱՅ ՏԵՂԻՆ
Փառքն ու պարծանք, ուխտեն գործել անձնուէր,
Դիցազներու շարիղներէն չի շեղին,
Վերականգնել քաղցր ՀԱՅՐԵՆԻՔԸՆ աւեր... :

ՎԵՐԱՇԻՆԵ՛Ղ ՏԱՀԱՐՆԵ՛ՐԸ կործանած,
Հին ՄԱՏՈՒՆԵՐԻ՛ն ու ՎԱՆՔԵՐԸ փրկատակ,
Որ մատնուած էին այնքա՛ն փորձանաց,
Արիւնարբու թշնամույն պիղծ ձեռքին տակ :

Օ՛ն, վերածե՛՛լ ՀԱՅՈՒՆ ԵՂԵՄՆ եղծուած՝
ԵՐԱՆԱՓԹԻԹ ԲՈՒՐԱՍՏԱՆԻ՛ մը շքեղ,
Ու շիքերուն մէջէն ազի արտասուաց՝
Փայլեցընե՛՛լ ծիածաններ՝ երփնագեղ... :

1918, Զմիւռնիս

ԿՈՉ ՀԱՅ ՀԱՐՈՒՍՏՆԵՐՈՒՆ

Աշնան ցուրտ հովեր ուժգին կը փըչեն,
Ու տերեւաթափ ոստերու մէջէն
Լըսուի եղերե՛րգըն համատարած
Մարդ իդձերու, յոյսերու մեռած... :

Սակայն՝ ի՛նչ փոյթ ձեզ, հարուստներ փափուկ,
Ասուեակներու մէջ՝ հանգիստ ու տափուկ,
Վառարանին քով բոցեղ, ցարճատուն,
Մոռնա՛ք դուրսի կեանքն, հէ՛ք որբերն անտուն :

Ի՛նչ փոյթ երբ երկինքն է ամպոտ, տըխուր,
Ճաշասեղանէն կ'ելլէ՛ք կուշտ ու կուտ,
Ի՛նչ փոյթ թէ կ'ոռնայ բուռն սառուցիկ բուք,
Գլանիկ ի բերան դուրս կը նետուիք դուք :

Անտարբեր կ'անցնիք սահող մայթերէն՝
Մինչ անձրեւը յորդ կը տեղայ վերէն՝
Թանձրը մոյկերով, ձեռնոցներով տաք
Մուշտակներու մէջ ձեք գործին կ'երթաք... :

Կը խորհի՞ք միթէ՛ ձիւնին ներքեւ սառ՝
Քանինե՞ր քաղցէն, սովէն ուժասպառ
Հեռո՛ւն, ձեր մոռցած հէ՛ք ՀԱՅՐԵՆԻՔԻ՛ն
Դժբախտ զաւակներ փոռած են գետին :

Կ'երեւակայէ՞ք, հարուստներ, աա՛ղ,
Քանի՛ մանկիկներ մերկ եւ անսըւաղ,
Ցուրտէն կասկապուտ թաքիկներով գիրք
Ի գո՛ւր կ'որոնեն ծնողաց տափուկ գիրկ... :

Կը յիշէ՞ք այս ցուրտ եղանակին մէջ,
Ուսման, կրթութեան կարօտով անշէջ
Որբա՛ն աղջիկներ, մանչեր թափառին
Փողոցներու մէջ անհրապոյր, լըռին...:

Օ՛ն, ողորմեցէ՛ք ձեր ԹՇՈՒԱՌ ԱԶԳԻՆ,
Հարուստներ, եղբայրն է տուրբն աղօթքին,
Բացէ՛ք, բացէ՛ք ձեր սրտին հետ ձեր գանձ՝
Հանդէպ հէ՛ք ՀԱՅՈՒՆ ծո՛վ կարօտութեանց:

Տըւէ՛ք, ո՛հ, տըւէ՛ք անհաշի՛ւ, առա՛տ,
Վաստակաւորութեան սրբեցէ՛ք արատ,
Տէ՛ր ՈՁ, ՕՏԱՐԻՆ, ձեր ԽՂՃԻՆ առջեւ
Մի՛ ամօթապարտ մընաք, դէմքով սեւ:

Տըւէ՛ք, ո՛հ, տըւէ՛ք, հաց, հագուստ մերկին,
Տըւէ՛ք ու պիտի տրուի ձեզ կրկի՛ն,
Տըւէ՛ք որ ԱՍՏՈՒԱԾ ալ առատօրէն
Իր օրհնութիւններն տեղա՛յ ձեզ վերէն:

1920, Զմիւռնիս

ԴԵՌ ԿԸ ՀԱՄԲԵՐԵՕՍ

«Աստուա՛ծ, որ մեզմէ բարի ես,
Դուն վե՛ր, մեմք վար շատ հեռի ես
Այժմ էլ խոշոր գործերի ես
Ապա որո՞ւն մեմք գանգըտինք»:

Ամենատես աչքերուդ տակ, ո՛վ ԱՍՏՈՒԱԾ,
Ո՛վ մեր ԿՐՕՆՔԻՆ միակ պաշտպանը հըգո՛ր,
Ի՛նչ ոճիրներ էին երէկ գործըւած,
Ի՛նչ նախնիներ կը գործըլին ե՛ւ այսօր...:

Ի՛նչպէս արդեօք կը համբերես տակաւին,
Մինչդեռ անուր, դըժոխային եղբրունք
Անգըրբարար, վայրագօրէն գործըլին
Ու նոր գահից բացուին վերքերը խորունկ...:

Ի՛նչպէս մընաս հանդիսատես, լուռ, ԱՍՏՈՒԱԾ,
Մինչ ախարէ վերադարձող թշուառին՝
Աղերսարկու ՔԵ՛Ձ կը յառի թաց նայուած,
Ու բագուկներն յերկինս ի վե՛ր կարկառին...:

Մինչ կը փըշա՛յ արիւնը տաք գոտերուն,
Նոր գոտերուն՝ հագիւ դարձած Տէ՛ր ԶՕՐԷՆ,
Ի՛նչպէս դիտես նոր դիակներն երերուն,
Նոր ջարդ տեսնել աչքերդ ի՛նչպէս կը գօրեն:

Ա՛յս... Տէ՛ր, ի՛նչպէս կը հանդուրժես որ կրկին
Կոյս խլեակները յանձնըլին անպատկառ
Դուժ խուժանին անասնային, վատ կրքին
Ու խոշտանգուին, քաշկոտըլին քարէ քար...:

Ի՛նչպէս լըսես անմեղ մանկանց միչը սուր,
Դուն, որ ՀԱՅՐԵՆ ես ՀԱՅ անտէրունչ հէ՛ք որբոց,
Այրիներուն հառաչը խոր, աղկտուր,
Հայ մայրերուն սրտանմլիկ ողբն ու կոծ...:

Ո՛վ ԲԱՐՈՒԹԵԱՆ ու ԳԸԹՈՒԹԵԱՆ ՅՈՐԴ ԱՂԲԻԻՐ,
Սիրտըդ ի՛նչպէս կը դիմանայ՝ երբ տեսնես
Թէ ՀԱՅՐԵՆԻ յարկեր հարիւր, հագար, բիւր
Կը քանդըլին, մոլորի՛ր դառնան բոցակէզ:

Չի լեցուեցա՞ւ միթէ ԲԱԺԱԿԸ ՀԱՅՈՒՆ
Ճակատագրին, ո՛վ ԱՐԱՐԻՉ... չի՞ քաւեր,

Այ հերիք չէ՞ իր տառապանքն անհուն,
Իր ՀԱՅՐԵՆԵԱՑ բռնաբարումն ու աւեր...:

Զի վերջացա՞ւ նամբան այս ՆՈՐ ՍԻՆԱՅԻ,
Անապատէն՝ ՀԱՅՈՒՆ ՔԱՆԱՆՆ, ԵՀՈՎԱ՛,
ՔՈՒ աչքըդ ե՞րբ կարեկցութեամբ պիտ' նայ՝
Ե՞րբ ՓՐԿՈՒԹԵԱՆ հրգօր բագուկդ երեւայ:

Եկեղեցւոյդ անդրանիկ ՓԱՌՔՆ մինչեւ ե՞րբ
Պիտ' թողուս որ աղօտանա՛յ, շիջանի՛
Դըժոխային տանջանքներով բիւրակերպ,
Վերջն ե՞րբ պիտի գայ ԳԵՐՈՒԹԵԱՆ ՇՐՋԱՆԻ:

1919, Զմիւռնիա

ԱԶԱՏՈՒԹԻՒՆ

(LESLIE PINKEREY HILL)

ՅԱԻԷՏ ՈՂԲԱՅԵԱԼ

ՎԵՐ. Հ. Մ. ԱԼԷՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Ազատութի՛ւն, կատարուի՛
Թող գործըդ քու անքերի,
Մեր մէջ, ազգի մ'հալածուած
Ու պատժուած գաւակաց...:
Շա՛տ, շա՛տ առաջ, մեր հայրեր
Վշտաչարչար, կարեվեր,
Տեսան «նըշոյլը փառաց»
Քու նայուածքիդ մէջ գըթած,
Շղթայակապ, աներեր

Իրենց ձեռներն ու ռո՛ւքեր՝
Խոնարհ սրտով, անվրդով,
Քեզի՛ բերին հաւատով .
Միասնաբար, առանձին
Քու վեհ ոգիդ խնդրեցին,
Եւ դուն հասար նոյնհետայն
Իրենց անձին փրկութեան .
Խորտակեցիր ամբարշտ
Կապանքն անոնց եւ անուր՝
Որոնք իրենց խոր ցաւէն
Շնորհիդ ըրին ապաւէն
Իրենց տըկար անձերուն՝
Անկեղծ սիրով պատարուն:

* * *

Պաղատանքով հիմա մենք
Նո՛յնպէս քեզի կը դիմենք,
— Ո՛չ քէ նըման մեր նախնեաց
Շղթաներով կաշկանդուած —
Փա՛նք... ցնդեցան սեւ ամպեր,
Մեր կեանքն ա՛յ չէ խստամբեր,
Բա՛յց... ազատ չենք բընաւին,
Կը շառաչեն տակաւին
Կուս շղթաները հոգւոյն՝
Մեղքի գերի, հէ՛ք, նըկո՛ւն...:
Ո՛հ, կը պլպլայ շատ հեռին
ՓՐԿՈՒԹԻՒՆԸ մեր անձին...
ԿՐԱԿԻ ՍԻՆԵՆՆ այդ շողուն
Կը հետեւինք. դողդոջուն...
Ինքզինք գսպող ՎԵ՛Հ, ԱՆՆԵ՛ՆՔ,
ԱԶԱՏՈՒԹԵԱՆ կարօտ ենք .

* * *

Իցի՛ւ, շնորհէ՛ր մեզ ԵՐԿԻՆ
ԱԶԱՏՈՒԹԻՒՆՆ այդ անգին,
Յայնժամ կ'ըլլամք յիրաւի,
ԱԶԳ ԵՐԶԱՆԻԿ, ԿՈՐՈՎԻ...:

1909, Մանչեսթր

ԶԱՐԹՕՆՔ ՀԱՅՐԵՆԻ

Դեռ լըսուի գոռումն հեռուստ՝ փոթորկին
Որստումներով ահագնադժոխք,
Տակաւին վերէն կը տեղայ երկին
Անընդհատ հեղե՛ղըն անձրեւին յորդ,
Սակայն պահիկ մը վերջ գեփիւռին շունչ
Կը ցրուէ թուխպե՛րը սեւ ամպերուն,
Խաղաղի բնութի՛ւնը լուռ, անշըշունչ,
Եւ արեւելեան հորիզոնն հեռուն
Կը շառագունի, ու կը մերկանայ
Իր շղարշը նուրբ, կը ծագի ահա՛
ՎԱՐԴ ԱՐՇԱԼՈՅՍԸ:

Վայրկեաններ՝ օրե՛ր, օրեր՝ տարիներ՝
Կը թըլին երկա՛ր, դանդա՛ղ, ճանճալի՛,
Անըստուգութեան մըռայլն է տիրեր,
Զուր ըսպասումով սիրտը կը հալի
Թունդ հայրենաբաղձ, հայրենակարօտ
ՏԱՐԱԳԻՐ ՀԱՅՈՒՆ, Ե՞րբ արդեօք, աւա՛ղ,
Պիտ՝ գիշերն անցնի, ծագի առաւօտ
ՍՈՒՐԲ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ, երջանիկ, յաղաղ...:

Պահ մը վերջ յանկարծ ՀՈՎԻԿՆ ՀԱՅՐԵՆԻ
Կը փըշէ, իսպառ կը ցնդի ի բա՛ց
ԹԱՆՁԸՐ ՄԸՇՈՒՇԸ...:

Պատիր յոյսերու օրօրումով սին,
Զիրականացած փուն երազներով —
— Որ կը ցնդէին հետ արշալուսին —
... Թողլով մեզ տըխուր, նըկուն, հոգեխռով,
Իդձերով մեռած, տենչերով մարած...
Տարինե՛ր, դարե՛ր բոլորեցինք մեք,
Բայց արդ նըշոյլներն ոսկեճոյլ փառաց
ՄԵՄ ԱՊԱԳԱՅԻՆ մեք կը նշմարեմք,
Գօս ոստերն ահա կ'արձակեն ծիլե՛ր,
Զմրուխտ կը զգենուն դաշտեր ապալեր,
ԿԸ ԺՊՏԻ՛ ՅՈՅՍԸ...:

* * *

Ընդարմացումով երկար, մահաբեր,
Անլուր, անպատում վիշտերով ծիրած՝
Տանջա՛նք էր ապրիլ, կեանքը՝ ծանրը բեռ,
Զգալով՝ կոտտանքն արիւնոզ վիրաց,
Մորմոքումներով հոգեկան, ներքին ...
Փա՛ռք, արդ հալեցա՛ւ ահեղ մզմաւանջ,
Ա՛լ կը ծիծաղի, ՀԱ՛Յ, հոգւոյդ երկին,
Ա՛լ ՍՈՒԳԸ ԶԱՊԻՐ ԲՈՒ յուսանաճանչ
Լոյսիդ մէջ, ԱՐԵ՛Ի ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ,
Օ՛ն, վառի՛ թռչ ԲՈՒ անշէջ, գեղանի,
ԿԵՆՍԱՏՈՒ ՇՈՂԸ...:

Հերի՛ք ծըծեցիր ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐՈՒՆ,
Անմեղ գոհերուն արիւնը բռտը,
ԴՐԱՆՏԱՎԱ՛ՅՐ ԵՐԿԻՐ, հովիտներդ սիրուն
Բա՛ւ ողորուեցան մապաղեօք... ցայտօր...

Ա՛լ պարարտացած փխրո՞ւն եմ փխրո՞ւն
Դաշտերըդ խոպան, սուր խոփն արօրին
Կը շրջէ գուղձե՛րըն ակօսներուն՝
Որ ա՛լ կակուղցած հեշտիւ փըսորին,
Կը լսուի բառաչն եզներուն ջուխտակ,
Երգն ՀԱՅ ՄԸՇԱԿԻՆ՝ մինչ հերկէ հիմակ
ԱՐԳԱԻԱՆԴ ՀՈՂԸ . . . :

Լըռած էր բընա՛րըն ՀԱ՛Յ ԱՇՈՒՂԻՆ,
Զըւարթ կալերգի ձայնն ալ չէր լսուեր .
Ամայացած էր ՀԱՅ ԳԻԻՂԻՆ ուղին . . .
Ամէն կողմ պատէր մըքուքեան ստուեր .
Զէր կանչէր ախորն վերադարձն այգուն,
Ո՛չ առուին կարկաջ, ո՛չ մայիւն, բառաչ . . . :
Բայց ահա՛ ցունց տան քելերը քրքռուն
Քնարին, ա՛լ մոռնայ քերթողն ողբ, հառաչ,
Փշրի՛ գերութեան ամբակուռ շղթան,
ԿԵՅՅԵ՛ ՀԱՅԱՍՏԱՆ, ՎԵՐԱԾԸՆԸՆԴԵԱՆ
ԿԸ ՀՆՁԷ ՓՈՂԸ . . . :

* * *

Երկար օրերուն ամբան հըրատապ,
Կիզիչ շողերուն ներքեւ արեւին,
ՀԱՅՈՅ ԿԱՐԱԻԱՆՆ տարուի՛ հապըշտապ . . .
Ո՛չ ժայռեր, ո՛չ իսկ քուփեր կ'երեւին
Լուռ դաշտերուն մէջ, տափակ, անպարոյր . . .
«Պուտ մը ջո՛ւր, պապկած կ'այրինք, կը մեռնինք»,
Զո՛ւր . . . տաֆ, միգալսառն, գայռուտ, ժահաբոյր,
Կ'ըմպե՛ն, կը լափե՛ն . . . Աստուա՛ծ իմ, երկի՛նք . . .
Երա՞գ էր արդեօք, ահա՛ կը դառնա՛ն
Ի ՔԵ՛Զ ՀԱՅԱՍՏԱՆ, ու կ'ըմպեն գարնան
ԶՈՒԼԱԼ, ԶՈՎ ԶՈՒՐԸ . . . :

Լափող հրդեհի ծուխն է տարածուեր . . .
ԱՐԻԻՆԻ ՀՈՎԻ՛ՏԸ կը ստուերտուի՛ . . .
Իրարու վըրայ՝ դիգուեր եմ գանկեր,
Ամէն կողմ յօշուած դի՛, ոսկերտուի՛ . . .
Դարշահոտութիւն օղն է լեցուցեր . . .
Սուրի, կացինի հարուածէն անգուք՝
Պրծողներ քշուի՛ն — կին, մանուկ ու ծեր —
Շեղ մամբաներէ անծանօթ ու մութ . . . :
Սակայն, ի՛նչ հըրաշք . . . ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱ՛ՐՁ,
Պարարէ գիրենք օրհնեա՛լ, սիրարծարծ
ԵԴԵՄԻ ԲՈՅՐԸ . . . :

Տըզեղ, ձառադէմ, գագիր, խենէշ, վատ
Մարդ—հրէշներու ձայները խոպոտ՝
Որ կը հայհոյե՛ն ՍՈՒՐԲ ԿՐՕՆՔՆ ՈՒ ՀԱԻԱՍ,
Ու դառն ափսոսի կը գուծեն սեւ բօք
Անտերունջ ՀԱՅՈՒՆ, անգէն, անպաշտպան,
Խոտորցուած հեռո՞ւն շաղէն արահետ,
Զունենալով գէք հողակոյտ տապան,
Ամայութեան մէջ կորսըլի՛ անհետ . . . :
ՎԵՐԱԾՆՈՂ ԳԱՐՆԱՆ ԱՅԳԸ կը ծագի
Ա՛լ ԱԶԱ՛Տ ՀԱՅՈՒՆ, դիւքէ ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ
ԶՔՆԱՂ ՀՐԱՊՈՅՐԸ . . . :

* * *

Ծընընդալայրէդ քշուած, շա՛տ հեռուն,
Աւագուտփին մէջ անծայր, անսահման,
Տէր Զօրի անբեր անապատներուն
(Որ բիւք գոհերու եղան գերեզման)
Այրող, խորովող արեւուն ներքեւ
Կիսամերկ, ճօքի, սաստիկ ծարաի
Օրերով հետի գնայիր հեւ ի հեւ,

Գրեթէ շնչահեղձ շունչէն հարաւի...
Օ՛հ, ի՛նչ գովացիկ կը գտնես այժմիկ
ՄԱՍԵԱՑ ՍԱՐԵՐՈՒ՛ք քաղցրիկ ու մեղմիկ
ՀԱՅՐԵՆԻ ՍԻՒՔԸ...:

Ո՛հ, ի՛նչ յամբընթաց էին, ի՛նչ դանդաղ
Սեւ տառապանքի օրերդ ու ժամեր,
Խոր գիշերներուդ ի՛նչ հոծ շամանդաղ...
ԱՅԳԸ ԾԱԳԵԼՈՒ ինչպէ՛ս կը յամէր...
Ու շօշափելի մութին մէջ խարխափ՝
Ինչպէ՛ս թափէիր դուն արցունք աղի...
Արդ լռյ՛ւր ցաթէ՛... փարատի՛ սարսափ,
Վշտայոյց հոգիդ ա՛յլ կը խաղաղի,
Կը գգաս խնկարոյր շունչը ԶԵՓԻՒՌԻՆ
ԱՆՈՅՇ ՀԱՅՐԵՆԵԱՑ, կը ցամփի լըռիւմ
ԴԱՌՆ ԱՐՏԱՍՈՒՔԸ...:

Սուր, աղէկատոր միջն ու վայնասուն
Սիրելիներո՛ւդ որ տարուին բռնի,
Ազադակն անմեղ մանկանց սիրասուն...
Արհաւի՛րքը սառ անլուր եղեռնի,
Մահուան ուրուակա՛նը գլխուդ վերել...
Հրամանը գոռ, քիրտ, — «պատրաստուէ՛ դուն ալ»,
Ինչպէ՛ս դողայիր դուն իբրեւ տերել...
Ինչպէ՛ս կրնայիր, հէ՛ք ՀԱՅ, դիմանալ...
Բայց հիմա մոռնա՛ս ու կ'ըլլաս անգէտ
Ամէնուն, այո՛, կը վանես մտէդդ
ԱՆՑԵԱԼԻՆ ՍՈՒԳԸ...:

* * *

Տուներ դատարկա՛ծ, օճախներ մարա՛ծ,
Գիւղեր ամայի՛, թափո՛ւր, աւերա՛կ...

Կողոպուտ, ախար, ջարդ համատարած,
Դիակ ամէն կողմ, դաշտ, հովիտ, բլրակ...
Փըլուզում, քանդում, հրդեհ, ցուրտ մռիսիբ...
Բայց ահա՛ կիզիչ, չոր անապատէն
Դառնայ ԿԱՐԱԻԱՆՆ ՀԱՅՈՑ ՏԱՐԱԳԻՐ,
Կուգա՛ն, կը հասնի՛ն ահա կը պատեն
Քար ու քանդ տեղուանքն, անոյշ ՀԱՅՐԵՆԻՔ,
Ու կը բարձրանա՛յ կրկին երջանիկ
... ԵՐԳԻՔԻՆ ԾՈՒԽԸ...:

Խաղաղ օդին մէջ կը հնչէ հիմակ
Զայնը խրախուսիչ, կոչն ոգեպընդող, —
— Օ՛ն, ՀԱՅ աղբրտի՛ք, խանդ աւիւն համակ,
Դէպի շինարար գործ արդ դիմե՛ն թո՛ղ
Զեր ուժեղ ձեռքեր, ոտքեր թող փութան
Դէպի փրկարար վերաշինութիւն,
Դէպ գործասեղան, դարբնոց, ի գութա՛ն,
Մուրմ, սըղոց, ուրագ, գըշիւր ու հերիւն,
Ասեղ, իլ, կըկոց գործեն օրն ի բուն,
Օ՛ն, վերականգնի՛ թող նորէն ՀԱՅՈՒՆ
ՀԻՒՐԸՆԿԱԼ ՀԻՒՂԸ...:

Մահուան գառիթափ ձորերէ դարվար,
Գողգոթաներէ փըշուտ, գառիվեր,
Բիրտ բըռունցքներու բիրտ բռնավար,
Լուռ ակամատես ու համըր վրկայ
Սուր սուրհմեքով խոցուած կարեվեր,
Սեւ, դըժոխային ահեղ եղեռնի,
Թէեւ սոսկ կըմախի՛ք, տեսէ՛ք ետ կուգայ,
Լեռներ ու ձորեր կը կտրէ, կ'անցնի,
ԴԻՒՑԱ՛ՁՆ որ մեռնիլ չի գիտեր բընաւ,

ՅԵՂԻՆ ՅԱՂԹԱՆԱԿՆ՝ ու ՓԱՌՔԸ անբաւ
Կ'ԵՐԳԷ ԱՇՈՒՂԸ . . . :

* * *

Դադրած է այլեւս ոռւմբերու պայթում,
Հրաշէկ գնդակներըն ալ չեն շաչեր .
Թնդանօքներու լուծ է որոտում . . .
Գէջ խրամներու մէջ չեն քաֆչիր ֆաջեր,
Սուրեր չեն շկահեր, սուիներ չեն շողար,
Յընդի՛ն գուլաներն հեղձուցիչ ծուխին,
Հրաւէր չի կարդար գոռ մարտի փողար,
Բանակներ ոչ եւս իրար կը բաղխին,
Մարդկային արիւնն ոչ եւս կը հոսի,
Քանգի գոցուած է այլ եւս ՅԱՆՈՍԻ
ՏԱՃԱՐԻՆ ԴՈՒՌԸ . . . :

Ու վերապրողներ հեռուէն, մօտէն,
Փութան հեւ ի հեւ դէպի սուրբ խորան,
Արցունքոտ աչքով սրտանց կ'աղօթեն
ՀԱՅՈՒՆ ԱՍՏՈՒԾՈՅՆ՝ ջերմ, միաբերան,
Փա՛ռֆ, ալ իրենցն է աղօթատեղին . . .
Բուրումն իր անոյշ կը խնկէ բուրվառ,
Պլպլայ ՏԻՐԱՄՕՐ մոմը կանթեղին,
Նայուածքներ յառած յերկին յուսավառ . . .
Ու կ'արձագանգէ՛ր թրթռուն մեղեդին
ՇԱՐԱԿԱՆՆԵՐՈՒ . . . փա՛ռֆ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ,
ԹՆԴԱ՛Յ ՄԱՏՈՒՌԸ . . . :

Պզտոր չեն գլորիք ա՛լ ԱՐԱՔՍ ու ԿՈՒՐ,
Դիակներ չեն ծըփար ԵՓՐԱՏԻ վըրան,
Ա՛լ չի քաւալեր ՏԻԳՐԻՍԸ փրփուր
Իր յարձանքին մէջ՝ Հայ կարմիր արեան . . .

Վտակներ ա՛լ չունին լալագին հառաչ,
Ա՛լ չեն արտասուեր դալար ուռիներ,
Օ՛հ, վընի՛տ, ցնծո՛ւն կը հոսին յառա՛ջ
Գետե՛րը ԴՐԱԽՏԻՆ . . . լողան ՀՈՒՐԻՆԵՐ՝ . . .
Կարկաջէ հեգիկ ջինջ ԱՐԱԾՄԱՆԻՆ
Ու գուարթ գոյներովը ծիածանին
ՅԱՅՏԷ ՓՐՓՈՒՐԸ . . . :

Ջինջ, միապաղաղ իրբեւ հայելի,
Պատմական, չֆնաղ խոր ծովը ՎԱՆԱՅ
Անամպ երկընքին ներքեւ կը փայլի՛ .
Հեռուստ վեհ լեռն իր ծոցը ցուանայ . . .
Ալեակ ու շողիկ մատչին ի համբոյր . . .
Կ'ոստոստեն ի վեր տառելսն ու խայտիտ,
Ու գըգուէ ձկնորսն անուշիկ գեփիւռ,
Օ՛հ, ծո՛վ ԲԶՆՈՒՆԵԱՅ, հա՛րս գեղաժըպիտ,
Լոյծ լանջփիղ վըրայ բիրեղ քափանցիկ,
Կը սահի՛ր քեթեւ վագֆով սըլացիկ
ՀԱՅՐԵՆԻ ԿՈՒՐԸ . . . :

Բըլուրներ, լեռներ կանա՛նչ են, կանա՛նչ,
Զորեր քաքաղուն գմբուխտով շըքեղ,
Մարգերուն վըրայ կը խայտայ նանանչ,
Թուփեր ու ծառեր ի՛նչ դալարագեղ,
Ածունեբուն մէջ, քաղարներուն գիրկ
Օդն ի՞նչպէս խնկեն բոյրով անուշակ
Այնքան գեղեցիկ, գողտրիկ, այնքա՛ն գիրգ՝
Շուշան ու մեխակ, վարդ ու մանուշակ,
ԵՐԿԻ՛Ր ԴՐԱԽՏԱՆՄԱՆ՝ ՎԵՐԱԾՆՈՂ ՀԱՅՈՒՆ,
Քանի՛ր առնեֆնոզ իր տեսն, հըմալո՛ւն
ԱՆԱ՛ՆՅ Է ԹՈՅՐԸ . . . :

* * *

Արօտավայրերն բիւրակնեան գովիկ,
Մարմանդներու մէջ սիգաւէտ, պարարտ՝
Ուր մեղմէ օրուան տօքն անոյշ հովիկ,
Եմակ ու ծըմակ; հովիտ, սարահարթ,
Ամէն տեղ լըսուի արձագանգն ազու
Սրնգին գոր ածէ ՀԱՅՈՒՀԻՆ հօտաղ՝
Որ արշալուսին իր գիւղը թողու՝
Առանձին, անվախ գառներուն մատաղ,
Խեղկատակ այծից, ուլերուն սիրուն,
Գեղմնաքարձ, գիրուկ, հեզ մաքիններուն
ԱՐԱԾԵԼ ՀՕՏԸ . . . :

Անցե՛ր են օրերն ախորի մըռայլ,
Տառապանքի խոր ճըմեռն է հալեր,
Կը շողայ գարնան արեւուն շառայլ,
Կը ժպտին դաշտե՛րը ցարդ սպալեր .
Այլեւս ամայի չէ գիւղին մամբան . . .
Տեղան օրհնաքեր կաթիլներն ոսկի,
Կ'առագեն ծարուած արտերը խոպան,
Մարգին տակ վտակն հեզիկ սողոսկի . . .
Գարունն է եկեր նագելի ֆեֆուշ,
Ու ՀԱՅՆ ա՛լ ԱԶԱ՛Տ՝ կը ծըծէ անուշ
ՄԱՐՄԱՆԴԻՆ ՕԴԸ . . . :

Իր պապեմական ՕՃԱԽԷՆ հեռի —
Դառն պանդխտութեան, անսովոր, անթիւ
Չարեաց տուայտանքով, մուրփեանց գերի,
Ա՛լ չի հառաչեր նծդեհը ցայգ, տիւ,
Օտարն օտա՛ր է ա՛լ իրեն համար,
Օտար սէրը թո՛յն է, մա՛հ իր կեանքին,
Օտար շահն՝ ա՛րքան ալ խոշոր գումար՝
Չի՛ փոխեր բընաւ՝ համեստ այլ անգին

Իր վաստակին հետ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ մէջ . . .
Հո՛ն ապրիլ խաղաղ՝ սիրով սուրբ, անշէջ
ՍԻՐԵԼԵԱՑ ՄՕՏԸ . . . :

Ագա՛տ է, ագա՛տ, ա՛լ ՀԱՅ շինական,
Ի՛րն են իր արտերն, արօրն ու եզներ,
Ի՛րն է իր ցածուկ հիւզը սիրական,
Ի՛րն է ջաղացքը, Ի՛րն են պարտէզներ,
Հօտը խաշինքին, արօտն ու մարմանդ,
Պարակը թաւուտ, առուակը վընիտ,
Զաւակունք Ի՛րն են՝ գոհար, աղամանդ,
Ի՛րն է ամուսինն իր գեղածըպիտ . . .
ԱԶԱ՛Տ են իր կա՛մքը, միտքն ու հոգին,
Ի՛ն՝ՔՆ է հարագատ իր իրաւունքին
ՍԵՊՀԱԿԱՆ ՏԵՐԸ . . . :

Արեւագալին կը թողու իր գիւղ,
Մինակ, համարձակ արտը կը վարէ,
Ճիշդ ժամանակին ցանէ աներկիւղ,
Կուռ ու կուշտ կ'ուտէ եղինձ ձաւարէ՝
Մածունին հետ թարմ, անուշիկ, պաղուկ,
Կուգայ օրն հունձքի, ա՛յնքան գոհ է, գուարթ,
Ամբարն է լեցո՛ւն, փեթակին մեղուք . . .
Խորի՛սլս են տըւեր, իր սեղանին գարդ . . .
Փա՛ռք, արդ վայելէ՛ սիրելիօքն անմեղ
Իր ՃԱԿՏԻ ՔՐՏԱՆՑ ԱՐԴԻՒՆՔԸ . . . ՀԱՄԵՂ
ԿՈԳԻՆ ՈՒ ՍԵՐԸ . . . :

Սրտի հատորներն հանգիստ, երջանիկ
Ապրեցնելու համար չի թողուր
Իր նըւիրական ՕՃԱԽՆ ու տանիք,
Երթալ նաշակել կեանքն ա՛յնքան տըխուր,

Դառն պանդխտութեան, օտար երկնի տակ.
Ու պէտք չունի՛ բնաւ, իրեն կը բաւէ
Իր շահած արդար հարազատ վաստակ,
Ազա՛տ է ինք, գե՛րծ հոգերէ, ցաւէ...
Զե՛ղիս, ցոփ կենցաղի չարիքներն չիկա՛ն
Նեղձանելու իր սուրբ, ընտանեկան

ԱՆԱՐԱՏ ՍԷՐԸ . . . :

* * *

Ինք, ազատ բնութեան հարազատ գաւակ,
Կ'ապրի՛ խաղաղիկ, իր պարզ, գեղջկային
Մթնոլորտին մէջ մաքուր, անապակ,
Իր սիրելիներն իրե՛ն կը նային
Իբրբ առաջնորդ, օրինակ բարի,
Գեղեցիկ տիպար, գերդ ջինջ հայելի,
Իբրեւ անասան ժայռ հոգւով փարի
Իր սուրբ ու վըսեմ ԿՐՕՆՔԻՆ պաշտելի,
Ու մըլխիքարիչ, քաղցըր, սիրական
Խորհրդածութեան է միակ առարկան

ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆԶԸ :

Անխախտ հաւատով, սիրով աւլըցուն
Արշալուսին հետ՝ իր վեհ ԱՐԱՐԶԻՆ
Փառք մատուցանել՝ սրտագին, ցնծուն,
Պարտականութիւնն է իր առաջին,
Գո՛հ է միշտ ԱՆՈՐ բարիքներէն բիւր,
Զրի՛ շնորհներէն երկնային, առատ,
Պաշտէ՛ ՀԱՅՐՆ ԱՍՏՈՒԱԾ, գըթութեան ազրիւր,
Հոգիով անբիծ, սրտով անարատ,
Ապերախտութեան խօսք մը, բա՛ռ մ'երբեք
Զելե՛ր շրթունքէն, ոչ ալ վշտաբեկ

ՍՐՏԻ ՏՐՏՈՒՆԶԸ . . . :

Բնութիւնն ալ կարծես միշտ, առատօրէն
Իր ունիս բարիքները կը պարգեւէ
Հայ շինականին, իր ծընած օրէն,
Կարօտ չէ բընաւ բանի մ'ա՛րեւէ,
Առատ արմըտիք ու ոչխարաց հօտ,
Քաղցրահամ միրգեր՝ սալոր ու ծիրան,
Ոսկեհատ խաղող, խնձոր մշկահոտ
Անպակաս են իր սեղանին վըրան,
Ու մանիշակի, վարդի, շուշանի
Ու շահոքրամի քնքուշ, գեղանի

ԴՐԱԽՏԱՐՈՅՐ ՓՈՒՆԶԸ :

* * *

Աննախանձելի, անհրապաշտ, խեղճուկ
Իր վիճակին մէջ՝ պարզ ու բընական,
Տանիքին ներքեւ ցածուկ ու անշուք
Սիրած է երգը միշտ ՀԱՅ շինական,
Անով կ'արածէ հօտը խաշինքին
Վարուցանն անո՛վ կ'ընէ օրն ի բուն,
Անո՛վ կը տօնէ մանկան նորածին
Գալուստը, անով կը կապէ սիրուն
Նարօտը հարսին, տունն, արտն ու պարտէզ
Ամէն տեղ լսուի մեղմ, անոյշ ու հեզ
ԳեղձՈՒԿԻՆ ԵՐԳԸ :

ԵՐԳՈՎ կը մանէ իր նուրբ ցախարակ,
ԵՐԳՈՎ կը փաթթէ իլն ու մատուրան,
Կըկոցը ԵՐԳՈՎ կը նետէ արագ,
ԵՐԳՈՎ կը հիւսէ իր բրդեայ գուլպան,
Կոգիին խնոցին ԵՐԳՈՎ կը հարէ,
ԵՐԳՈՎ կ'օրօրէ մանկիկը սիրուն,
Քըթանէ շապիկն ԵՐԳՈՎ կը կարէ,

ԵՐԳՈՎ կը յայտնէ իր խինդը Քրթուն,
 ԵՐԳՈՎ կը խեղդէ իր վիշտը Քաֆուն,
 ԵՐԳՈՎ կը մոռնայ սրտին դառնագոյն
 ՈՒ ԽՈՐՈՒՆԿ ՎԵՐՔԸ :

Եզներն ու գառներ, վառեակներ, ափյոր,
 Փեքակը մեղուին, կատուն ու շրնիկ
 Աչքին բիրին պէս կը սիրէ բոլոր՝
 Անխըտիր տեսնել, ընել երջանիկ .
 Ճշմարիտ սիրով միշտ կը գուրգուրայ
 Արտին, ջաղացքին, այգւոյն, Քառուտքին,
 Զուլալ աղբիւրին — ամէնուն վըրայ,
 Ամէնքն ալ ա՛չքն են, իր գա՛նձն են անգին,
 Անխառն հրմուսնով հոգին է գեղո՛ւն,
 Հիօ՛ղԱ՛կն՝ իր ՊԱԼԱ՛Տն է ՈՍԿԵՁԵՂՈՒՆ,
 ԻՐ ՏԻԵՁԵՐՔԸ . . . :

* * *

Զեռֆերնին առած փետատ ու կացին,
 Ուրագ ու ֆերոց, սըղոց ու տապար,
 Վաղ առաւօտուն, նիշդ լուսաբացին
 Շինականք դիմեն սարերն առապար,
 Դէպի Քառուտն՝ըը շոնիներու . . .
 Օ՛հ, սուրբ բորբոքումն իրենց եռանդին
 Անծանօթ լեռնե՛րը տանի հեռո՛ւ . . .
 Հոս ու հոն ի՛նչպէս շողայ գերանդին,
 Տեսե՛՛ք, ի՛նչ արագ, աղօսներուն մէջ
 Կ՛ընեն վեր ու վար, զիկ գակ ելելէջ
 ԲՐԻՉՆ ՈՒ ԲԱՀԸ . . . :

Օ՛հ, ԱԶԱՏՈՒԹԻՒՆ, ՍՈՒՐԲ ԱԶԱՏՈՒԹԻՒՆ,
 Այնքա՛ն տառապած Ցեղիս ՀԱՅԿԱԿԱՆ,

Քանի՛ ցանկալի, պաշտելի ես դուն,
 Դարերէ ի վեր իր միակ տեսական,
 Ի՛նչ փոփոխութիւն, ի՛նչ բարեշրջում,
 Հրաշալիօրէն յառաջ կը բերես,
 Ա՛լ չըկա՛յ դէմք մը յուսահատ, տրտում,
 Զըւարթ կը փայլի ամէնուն երես,
 Վախ չազդեր երբեք ա՛լ ազատ Հայուն
 Վատ, արիւնարբու թշնամւոյն անուն,
 ՍԱՐՍԱՓՆ ՈՒ ԱՀԸ . . . :

Ո՛չ եւս ՀԱՅՆ ստրուկ, անարգ եւ հըլու
 Պիտի հառաչէ ննշոզ լուծին տակ,
 Զըստիպուի պիտի ա՛լ խոնարհելու
 ԲՈՒՆԱԿԱԼՈՒԹԵԱՆ իբրեւ հըլատակ,
 Պիտի չի մընայ այլեւս լուռ ու մունջ,
 Մեծ, ֆաղափակիրք շարքին մէջ ազգաց,
 Պիտ՝ ապրի՛ ԱՆԿԱՆ, առնէ ԱԶԱ՛Տ շունջ,
 Իր արեա՛մք ԱԶԱՏ, ԱՆՎԱ՛ն, ԱՆԿԱՍԿԱ՛Մ,
 Ծածանի՛ պիտի ԴՐՕՇԱԿՆ իր սիրուն . . .
 Պիտի տեսնէ՛ ՀԱՅՆ՝ անթարթ, սեւեռո՛ւն
 ՀԱՅՐԵՆԻ ԳԱՀԸ . . . :

* * *

Ա՛յս, իմ տարաբախտ երկի՛ր ՀԱՅՐԵՆԻ,
 Հեռո՛ւ ազգերէ ֆաղափակրթեալ,
 Ու շրջապատուած խուժդուժ, վայրենի
 Մարդագայլերէ միշտ անկուշտ, սովեալ,
 Արեան ծարաւի, նեցաւմիտ դաժան,
 Դուն պայֆարեցար երկա՛ր, դարերո՛վ՝
 Վեհ սկզբունքէդ ընդմիշտ անբաժա՛ն,
 Անխախտ պահելով քու անյաղք կորով,
 Անվըկանդ, յամա՛ն, անխոնջ, անդադար,

Մինչեւ որ լըսել տըւիր դուն ԱՐԴԱՐ
ԲՈՂՈՒՔԻԴ ՁԱՅՆԸ . . . :

Հերոս մարտիկներդ, խիզախ, անվեհեր —
— ՍԱՍՈՒՆ ու ԶԷՅԹՈՒՆ, ՎԱՆՅԻՆ, ՔՂԵՑԻՆ, —
Մագլելով սարեր, ոստըրով վիհեր,
Արհամարհելով մահն իսկ, մըղեցին
Կըռի՛ւ թշնամույն դէմ ստուարաթիւ,
Կոխեցին ամէն արգելի առաքուր,
Աջ ու ձախ շողաց, հնձեց գիշեր տիւ,
Հայրենեաց սիրով վառուած իրենց թուր
Ցուլարձակումով վըսեմ, անըման
Կը ժպտի այսօր ՍՈՒՐԲ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ
ՊԵՐՃ ՎԱՂՈՐԴԱՅՆԸ . . . :

* * *

Հարկատու գերի, հըպատակ հըլու,
Ո՛չ ազգ, այլ համայնք մը սոսկ անըշան,
Չունէր իրաւունք իսկ բողոքելու,
Ինչ յարգ ու խընամբ որ կը տրուէր ՇԱՆ՝
Միշտ կը զըլացուէր ԻՐԵՆ — «ԿԵԱՎՈՒՐ» ին,
Քանզի ՀԱՅՆ երբեք չէր քծներ, երբեք
Չէր ստորնանար այդ վատ զիջումին,
Որքան որ ալ ինք ըլլար կարօտ, հէք,
Փա՛ռք, այսօր անկախ ազգ մըն է յաղթող,
Ա՛լ իր ուսերէն ինկած է ննշող
ՍՏՐՈՒԿԻ ԲԵՌԸ :

Հիւսիսն օրերով փըչէր սառուցիկ,
Մըթին ամպերով պատած էր երկին,
Քաշուած էին ներս բոլոր գիւղացիք
Մօտն իրենց թոնրին ու վառ բուխերկին,

Զի՛ւն համատարած, սառոյց ամէն տեղ . . .
Գիշերը քաղցած գայլերուն երկիւղ,
Յերեկը սարսա՛փ թշնամույն անեղ . . .
Ամրափակուած էր ամէն ցածուկ հիւղ,
Շնչեց հարաւի հողմիկը թեթե՛ւ,
Հալեցա՛ւ սաստիկ ու երկարատեւ
— ՀԱՅՈՒՆ ՁԸՄԵՌԸ . . . :

Բիւր ոնիրներու հանդիսատես լուռ,
Տեսար քաղաքներդ այրացաւեր,
Լըսեցիր անտէր որբոց միչը սուր,
Զգացիր թռուցող անպատում ցաւեր,
Բայց ահա՛ փըչէ՛ ՀԱՅՐԵՆԻ զեփիւռ,
Յընդի՛ մառախուղն ու գայ երեսան,
Փառճովն իր իշխող, շըքեղ, համապիւռ,
Քու ամպածըրար վըսեմ արտեւան,
Յախտեմական ճիւղով անարատ,
Դո՛ւ ՄԱՍԻ՛Ս ԱԶԱՏ, դու վե՛չ ԱՐԱՐԱ՛Տ,
ՀՍԿԱՅ ՀԱՅ ԼԵՌԸ . . . :

Դարերէ ի վեր մեռած ՀԱՅՈՒԹԻՒՆ
Սկսաւ շնչե՛լ ու ապրի՛լ այսօր,
ՀԱՅ ՂԱԶԱՐՈՍԸ ԱՌԱԻ ՅԱՐՈՒԹԻՒՆ,
Ելա՛ւ, կանգնեցա՛ւ յաղթակա՛ն հըգօր . . .
ՀԱՅԵ՛Ր, ԱՅՍՕՐ ՏՕՆԵ՛ ՄԵՐ ՅԱՐՈՒԹԵԱՆ,
Կ'երգեն տխակներ, բուրեն վարդենիք,
Կեցցէ՛ ՀԱՅԱՍՏԱՆ, կեցցէ՛ յախտեան,
Անկա՛խ է, ո՛վ ՀԱՅ, ալ քու ՀԱՅՐԵՆԻՔ,
Ո՛վ ՄԱՐՏԻՐՈՍ ՅԵՂ, ա՛լ ԱԶԱՏ ես դուն,
Հնչէ՛ փող, զեփիւռ շնչէ՛ ամէնուն
ԱՅՍ ՈՒՐԱԽ ԼՈՒՐԸ . . . :

ՀԱՅՐԵՆԻՔ սիրուն, ԵՐԿԻՐ ԴՐԱԽՏԱՎԱՅՐ,
Որ վեհ դիզանց մեր ծընունդ տըւիր,
ՀԱՅԿ, ՎԱՐԴԱՆ, ՏԻԳՐԱՆ, ՄՈՒՐԱՏ ու ԺԻՐԱՅՐ,
ԱՆԴՐԱՆԻԿ, ՎԱՀԷ, ՎԱՀԱՆ, ԱՐՇԱԻՐ,
ՎԱՐԱԶԴԱՏ, ԳՈՒՐԳԷՆ, ՎԱՀԱԳՆ ու ՎԱՐԴԳԷՍ,
Փա՛ռք, փա՛ռք քաջերուն մեր, անմահացան
Անոնցմով հըպարտ՝ կ'ողջունենք արդ քեզ,
Ու կը համբուրենք հողըդ սրբազան...
Կը մեռնի՛ն քաջերդ, սակայն կը թողուն
Անմա՛հ յիշատակ, կեցցէ՛ շողջողուն
ՀԱՅՐԵՆԻՔ ՍՈՒՐԸ...:

Քաղցրի՛կ ՀԱՅՐԵՆԻՔ, սուրբ դատիդ համար
Ցեղիս ինքնաբոյս եւ անգուգական
Քանի՛ հաննարներ՝ սիրովդ բոցավառ,
Տարագրուեցա՛նք քու ծոցէդ, ինկա՛նք...
— ԶՈՀՐԱՊ ու ԳԵՂԱՄ, ՍԵՒԱԿ, ԱՐՏԱՇԷՍ,
Ու ԹԼԿԱՏԻՆՑԻՆ, ԶԱՐԴԱՐ, ՎԱՐՈՒԺԱՆ —
Անդարմանելի՛ կորուստ... վշտակէզ
Մեր հոգիներէն ընդ միշտ անբաժան...
Քաջ ուսկիւրաներ ԲԱՐԻՈՅՆ, ՃՇՄԱՐՏԻՆ,
ՍՈՒՐԲ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ մեզ ներշնչեցին
ԿԵՆՍԱՏՈՒ ՀՈՒՐԸ...:

* * *

Շա՛տ համբերեցիր, երկա՛ր տակացիր,
Ո՛վ ՄԱՐՏԻՐՈՍ ԱԶԳ, Ո՛վ ՑԵՂ ՆԱՀԱՏԱԿ,
Շատ թափառեցար հոս հոն ցանուցիր,
Ըմպեցիր ԲԱԽՏԻՆ ԲԱԺԱԿՆ ի յատակ,
Քամեցիր մըրուրն՝ այնքա՛ն դառնահամ,
Օ՛ն, մըլխիթարուէ՛, սրբէ՛ քու արցունք,
ՔԱՂՑՐ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ա՛յլ հնչած է ժամ,

Մոռցի՛ր ԱՆՑԵԱԼԻԴ ցաւերը խորունկ,
Վե՛ր նայէ, պաշտած, հըգօր, անաչառ
Աստուածըդ պիտի լուծէ անպատճառ
ՔՈՒ ԱՐԴԱՐ ՎՐԷԺԸ...:

Հերի՛ք հեծեցիր դարե՛ր վշտաբեկ,
Մի՛ հառաչեր, ՀԱ՛Յ, դուն ալ ՍՏՐՈՒԿ չես,
ՕՏԱՐԻՆ ԼՈՒԾՆ ա՛յլ պիտ՝ ԶԻՇԽԷ երբեք,
Որոշուած է ԲԱԽՏԻ Վերջնականապէս,
ԱԶԱՏԱԳՐՈՒԱԾ միանգամ ընդ միշտ,
Անվիճելի ՏԷՐՆ ԵՍ իրաւունքիդ,
Ո՛չ ոք վրդովէ պիտի քու հանգիստ,
Օ՛ն, բերկրապատար թող խայտա՛յ հոգիդ,
ԵՐԷՑ ԵՂԲԱՅՐԴ ա՛յլ հաւասար ընկեր
ԱԶԱՏ ԱԶԳ մ՛այլ եւրս քեզ է կընքեր
ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԷԶԸ...:

* * *

Աւերածէն ետք՝ ահեղ, ընդհանուր,
Եղեամ ու սառոյց, խորշակ ու կարկուտ
Բուրաստաններու չֆնաղ գեղն ու թոյր
Զե՛ն խամրեցըներ, ու տապարն անգուրթ
Ա՛յլ չի կտրատեր ոստերն պտղաբեր...
Վատ, արիւնարբու, նեղամիտ, անհաշտ
Թշնամիին հետքն ա՛յլ չէ մընացեր,
Ոտնակոյս չըլլար ԱՐԱՐԱՏԵԱՆ դաշտ,
Օդն է ջինջ, խաղաղ, պահն անոյշ ու գով,
Միւ՛քը խնկարոյր, ա՛յլ ժպտի՛ յուսով
ՀԱՅՈՒՆ ԵԴԵՄԸ...:

Արձակուա՛ծ եմ ալ կապերը լեզուին,
Կաշկանդումէ գերծ եմ միտք, զգացում,

Ա՛յ գաղափարներ ազա՛տ յայտնըւիմ,
Գըրաբըննուրիւն ա՛յ չագդեր սոսկում,
Տոզեր չեն գըծուիր, բառեր չեն սեւնար,
Ա՛յ չի ջնջըւիր գիրն, իմաստն, հոգին,
Ո՛չ, լրոնցընել խօսքն ա՛յ չէ հընար,
Կը շարժի՛ գըրիչըն ՀԱՅ ՔԵՐԹՈՂԻՆ,
Քընարն ա՛յ կ՛երգէ՛ ՍՈՒՐԲ ԱԶԱՏՈՒԹԻՒՆ,
Անվա՛յս, համարձակ, ԱԶԱ՛Տ Է ՀԱՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼՆ ՈՒ ԲԵՄԸ . . . :

* * *

Ով սիրուած վայրե՛ր, վե՛հ, նըւիրական —
Ո՛վ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ սուրբ Եկեղեցի՛,
Դպրո՛ց, գիտութեա՛ն, լուսոյ վառարա՛ն,
Տո՛ւն, ընտանեկան ո՛վ յարկ պաշտելի,
Հուժկու ԼԸԾԱԿՆԵ՛Ր, ԱԶԴԱԿՆԵ՛Ր հըզօր,
Յեղիս յարութեան դարաւոր նինջէն,
Օ՛ն, ի գո՛րծ, ի գոր՛ծ մեծ, հանապազօր,
ԶԱՐԹՕՆԲԻ ՓՈՂԵՐՆ ուժգին թող հնչեն,
Օ՛ն, վԵՐԱԾԸՆՈՂ ՀԱՅԸ լինի՛ թող
Դեպի ճՇՄԱՐԻՏՆ, ԱԶՆԻԻԸ ձգտող,
ԲԱՐԻ՛Ն, ՎԸՍԵ՛ՄԸ . . . :

* * *

Բռնակալութիւնն դարերէ ի վեր
Չերեւակայուած, վատ, անօրինակ
Ծածկահընարքով սեւ, դըժոխահեռ
Ծրագրեց, դաւեց, գործեց շարունակ
Զնջել անուըդ, ո՛վ իմ ՄԱՐՏԻՐՈՍ
ՅԵՂԸՍ ՀԱՅԿԱԿԱՆ, անյո՛ւշ յաւիտեան . . .
Նահատակուեցա՛ր, անըման հերոս,
Բայց արդ վերապրի՛ս, քու ՍՈՒՐԲ ՅԱՐՈՒԹԵԱՆ
Կը ծագի՛ ահա այգը փառաւոր . . .

Կրօնքովըդ վըսեմ կը կանգնի՛ս այսօր
ԿՐԿԻՆ ՅԱՂԹՈՂԸ . . . :

ԱՒԱՐԱՅԻ դաշտէն մինչեւ ԱՐԱՐԱ,
Ու ՇԱԽԱՐՇԱՆԷՆ մինչ ԳԱՐԱՀԻՍԱՐ,
ՎԱՆԷՆ, ԿԱՐԻՆԷՆ մինչեւ ԿԻԼԻԿԻԱ
Կընիւ մըղեցիր բուռն, անհաւասար
Ամէն կողմ սարսափ սփռելով ահեղ,
Առաքինացա՛ր ռնիրներու դէմ
Քսամնելի, անլուր, վայրագ, ծայրայեղ . . .
Սակայն յաղթանակդ այսօր պերն վըսեմ
Եւ անգուգական, սքանչացումով
Կ՛անմահացընէ՛, դատիդ ջատագով
ՕՏԱՐ ՔԵՐԹՈՂԸ . . . :

Երկար ցանկին մէջ ԵՒՐՈՊԵԱՆ ազգաց,
Արիւնով շահուած քու իրաւունքով
Պիտի գըրաւես դիրք մը անկասկած,
Դիրք մը՝ պատուաւոր, ազատ, ապահով,
ԱՌՀԱՒԱՏԶԵԱՅ մի՛ ԱՆՅԵԱԼԴ փառապանծ,
ԶՈՀԱԲԵՐՈՒԹԻՒՆԻ ցայտուն՝ ՆԵՐԿԱՅԻՆ,
ԱՊԱԳԱՅ կեանքիդ փայլուն, գերագա՛նց,
Յաղթեց ամէնուն ԿՈՐՈՎԴ ԲԱՅԻՆ,
Ու ՎԱՂՆ իրաւամբ պիտի կանգնըւի
ՅՈՒՇԱՐԶԱՆԴ ԱՆՄԱՀ, ճՇՄԱՐԻՏ ՊԱՏՈՒԻ,
ՓԱՌՔԻ ԿՈՒՈՂԸ . . . :

* * *

Վերնա՛յ թող, ՀԱՅԵՐ, ՀԻՆ ՆԱԽԱՆԶԸ ԶԱՐ,
ՍԵՒ ՅԵՅՆ որ կըծէր մեր սիրտն ու հոգին,
Երկպառակութեան, գժտութեան պատճառ,
ԱՆՍԻՐԵԼՈՒԹԻՒՆ հանդէպ մեր ԱԶԳԻՆ,

Հերի՛ք իրարու դէմ ատելավառ՝
Վարկաբեկ եղանկ յաչքս ՕՏԱՐԻՆ՝,
ՍՈՒՏԻ, ԿԵՂԾԻՔԻ զիմակները վա՛ր,
ՈՒԾԱՅՈՒՄ, ՔԷՆ, ՈՆ, ա՛լ թող դադարին,
Թողո՛ւնք ա՛լ իսպառ ԴԱԻԱՆՔ ԶԱՐԱՆԵՆՔ,
Իր վատ գործֆերո՛վը, ՀԱՅԵՐ, հանենք
ՄԵԶՄԷ ՀԻՆ ՄԱՐԴԸ . . . :

Գերուքեան՝ շղթան խորտակուեցա՛ւ, փա՛ռք,
Ագա՛տ են ուրիշը մեր վիրաւոր,
ԶԱՐԹՕՆՔԻ ԺԱՄԸ հնչե՛ց, ՀԱՅ եղբարք,
Ինկա՛ւ մեր ուսէն ԼՈՒԾԸ ԴԱՐԱՒՈՐ՝
Որ կուտար մեզ ա՛յնքան կոտորանք ու ցաւ,
ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹԵԱՆ թօթափեմք խոր քուն,
Կանգնե՛նք, ա՛լ ՀԱՅԵՐ, խոր ձըմեռն անցաւ,
Տեսե՛ք, ծաթե՛ր է ԱՅԳԸ ՎԱՐԴԱԳՈՅՆ,
Տեսե՛ք, ծաղկե՛ր է ՆԸՇԵՆԻՆ ԳԱՐՆԱՆ
Ու կ'աւետե՛ք մեզ ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ
ՍՈՒՐԲ ԾԱՂԿԱԶԱՐԴԸ . . . :

Շիջանող փառքը ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ՛
Նոր փողփողումով անշէջ, գերազանց
Կը նառագայթե՛ք, տեսե՛ք, ծածանի՛ք
Մեր ԴՐՕՇԸ յաղթող, ու ոգեթախանձ
Մեզ ՎԵՐԱԴԱՐՁԻ կը կարդայ հրաւէր,
Ելե՛ք, օ՛ն, ՀԱՅԵՐ, մա՛հ է յապաղում,
ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱԻԵՐ,
Դարձե՛ք ա՛լ ձեր տուն, սիրով անպատում,
ԱՐԵԱՄԲ շահեցանք մեր ԴԱՏԸ ԱՐԴԱՐ,
Օ՛ն, ԿԵՅՅԷ՛ք, ԿԵՅՅԷ՛ք գոչեմք անդադար
ԱԶԱՏԱՄԱՐՏԸ . . . :

Թաղե՛նք, սիրելի՛ք, մեր ՅԱԻԵՐԸ ՀԻՆ,
Մոռնանք մեր ՎԻՇՏԵՐԸ բուրբովին,
ԼԱԼՕՆՔԻ զէպֆեր ա՛լ չի պատահին,
ՏՐՏՈՒՄ ՆԱՅՈՒԱԾՔՆԵՐ բընաւ չերելին,
Սրբենք ԱՐՏԱՍՈՒՔԸ մեր աչքերէն,
Զըլլանք ՅՈՒՍԱՀԱՏ, ո՛չ եւս ԹՈՒԼԱՄՈՐԹ,
ՄԵՂԿՈՒԹԻՆ, ՔԸԾԻՆՔ թող մեզ չի գերեն,
Վատ երկմըճՈՒԹԵԱՆ ա՛լ չըլլանք հաղորդ,
ՀԱՅԵՐ, մեր վըրայ ա՛լ չի տիրեն թող
ՀՈԳԵՐ ՍԻՆ, ՅԱՄԱՌ, ՀՈԳԵՄԱՇ, ՅՆՅՈՂ
ԵՒ ԱՆԴՈՂԱԿԱՆ :

Յառաջդիմութեան ՆԱԽԱՆՁՈՎ բարի,
ԵՌԱՆԴՈՎ ազնիւ մեզմէ ամէն ոք
ՎԵՐԱՇԻՆՈՒԹԵԱՆ սուրբ գործին փարի,
Ճշմարիտ սիրով, անխառն հրնուանօք
Մեր ՎԷՐՔԵՐԸ ԵՈՐ, ՍՊԻՆԵՐԸ ՀԻՆ
Բանանք ՆՈՐԱԾԱԳ ԼՈՅՍԻՆ ԳԵՂԵՅԻԿ,
Բանանք մեր ծածուկ մեղքերն ազգային
Ու խոստովանի՛նք անվախ, սիրելի՛ք,
Քաւենք ԱՆՅԵԱԼԸ ու գոհենք ՆԵՐԿԱՆ,
Գործելով ԲԱՐԻՆ ու ԲԱՐԻՆ միայն,
ՄԵՐՆ Է ԱՊԱԳԱՆ . . . :

Եկե՛ք, արդ, ՀԱՅԵՐ, արցունքի ձորէն,
Գողգոթաներէ փըշուտ, գառիվեր՝
Ուր զգացիմք միշտ՝ մեր ծընած օրէն
Սարսուռը մահուան՝ խոցուած կարեվեր,
Օ՛ն, յառա՛ջ, ՀԱՅԵՐ, դէպի ՀԱՅՐԵՆԻՔ,
ԱԶԴԱՐԱՐ ՓՈՂԻՆ ձայնին հընազանդ,
Ահա կը սկսի ԴԱՐՆ ՈՍԿԵՂԻՆԻԿ,
ՎԵՐԱԾԸՆՈՒՆԴԻ ՆՈՐ ԴԱՐՆ ԱԳԱՄԱՆԴ,

ԴԱՐՆ ԵՐԶԱՆԿՈՒԹԵԱՆ, ՍՈՒՐԲ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ,
ԿԵՑՑԷՄ ԻՄԱՑԵԱԼ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ
ԿԵՑՑԷ ՅԱՒԻՏԵԱՆ...:

* * *

ՏԱՌԱՊԻԼ ԳԻՏՑԱՂԻ ՀԱՅՆ ԵՐԿԱՐ ԱՏԵՆ,
ԳԻՏԷ՛ Ե՛Ն ԱՊՐԻ՛Լ — իսկ անոնք որ գայն
Անիրաւարար կը քննադատեն
Փաստերով անհիմն, ջանքով ընդ ունայն,
Պիտի ստիպուին անագան կամ վաղ
Խոստովանիլ թէ՛ ՀԱՅ ՑԵՂՆ Է ԵՂԱԾ
ԳԱՒՈՒԹԵԱՆ ՆՈՒՍԱԶ մը միայն, աւա՛ղ
ՆԵՆԳԱՄՏՈՒԹԵԱՆ ՇԱՀԱՄՈԼ ԱԶԳԱՑ,
Ու պիտի տեսնեն, ՀԱՅՆ ԱՊՐԻ՛ ՊԻՏԻ,
Ու իՐ ՀԱՅՐԵՆԻՒԲԸ ՊԻՏԻ ԺՊՏԻ՛

ՍԻՐՈՎ ԻՄՈՒԹԵԱՆ:

1919, Զմիւռնիա

Պ Ա Տ Կ Ե Ր Ն Ե Ր Ը

Ո՛րչափ կը սիրէ՛ք դիտել խնդագիւն,
Տըզա՛ք, պատկերները ձեր գիրքերուն,
Ու ձեր ՀԱՆԳԷՍԻՆ — ՀԱՆՐԱԳԻՏԱԿԻՆ —
Ա՛յնքան հըմայֆոտ, ազուոր ու սիրուն:

Պատկերներ՝ ծովու, երկրի, երկրնօրի,
Դաշտին ու հովտին, հսկայ լեռներուն,
Վարդ ԱՐՇԱԼՈՅՍԻՆ որ կը բըռնկի՛,
Իրիկնամուտին՝ նըւա՛ղ, մարմըրուն...:

Պատկերներ՝ ԳԱՐՆԱՆ՝ գողտրիկ ու ծիծղուն,
Ո՛ւր ամէն ինչ բա՛յր է, ե՛րգ ու թրթռում,
Ո՛ւր գառն ու մանկիկ, թիթեռն ու մեղուն
Կը խայտան անփոյթ, անմեղ, անդադրում:

Պատկերներ՝ ԱՄՐԱՆ շողուն, արեգջեր,
ՄԵԼԱՆՈՒՇ ԱՇՆԱՆ ու ՁՄՐԱՆ ցրտին,
Դիտեն ուշադիր ձեր փարփառ աչքեր՝
Այնքան սիրելի ձեր մատաղ սրտին...:

Արեւ ու լուսին, աստղ ու մոլորակ
Անշէջ կը փայլին ձեր գրքին ծոցիկ,
Շրջան ընելով ձըւարդ, բոլորակ,
Կը լուսագըծեն ծիրեր գեղեցիկ...:

Վարդ, յասմիկ, շուշան, մեխակ ու սմբուլ
Ձեր ածուներուն մէջ թղթեայ ֆնֆուշ,
Ամառ ու ձմեռ կը փթթին բոյլ բոյլ,
Բուրե՛ղ ծաղիկներ անխամուր, անփուշ:

Ձեր նուրբ թղթահիւս բոյներուն մէջէն՝
Մարեկներ երբեք չեն գաղթեր հարաւ,
Այլ ցորեկ, գիշեր մեղմիկ կը մընչեն,
Տուներնիդ դըրա՛խտ մ'ընելով իրա՛ւ...:

Բնութեան այս չֆնաղ պատկերներն անթիւ
Ո՛րքան կը սիրէ՛ք դուք, գիտեմ, սրտանց,
Մի՛շտ կը գուրգուրաք անոնց վրայ խանդիւ,
Ձեր հրնուանֆն, հաճոյքն են անոնք, ձեր գա՛նձ:

Բա՛յց, կա՛յ ամէնէն աւելի՛ չֆնաղ,
Մա՛հուր ու փայլուն, մոգիչ ու վըսեմ,

Պատկե՛ր մը գոբ դուք պարտիք սիրել նախ,
Անարատ պահել,— ո՞րն է, ձեզ ըսեմ —

Ձեր ԱՆՄԵՂՈՒԹԵԱՆ ՊԱՏԿԵՐՆ Է անի,
ՊԱՏԿԵՐՐ անըման, ՄԱՆԿՈՒԹԵԱՆ անվիշտ,
ԵՐԿՆԻ ՅՈՒԱՅՈՒՄԸՆ ջի՛նջ, գեղանի՛...
Իցի՛ւ, ՋԱՅՆ ԱՆԹԻԾ պահէիք դուք միշտ:

ՅՈՐԴՈՐԱԿ

— Մի, մի՛ չափազանց լաւատես ու կոյր,
Ո՛չ ալ յոռետես, քրքմնջող, տըխուր,
Լաւ գիտցի՛ր, ո՛վ մարդ, քէ ամէն ժպտուն
Վարդ իր բոյրին հետ ունի նաեւ սուր
ՊԸՍԵՄԸ:

— Երջանի՛կ ու գո՛հ — ազնի՛ւ տենչ, իրա՛ւ,
Վայելել յարգանք, ըլլալ ուշագրաւ,
Բայց ի՛նչպէս, եւ ե՞րբ... մինչդեռ սրտիդ մէջ
Իր բոյնը դըրած է վա՛տ, անիրա՛ւ
«ԵՍ ԵՄ»Ը:

— Զինջ, աննեց ժըպի՛տ, սիրավառ նահանջ,
Աս չէ՞ շատերուն երազն ու պահանջ,
Եւ արդար իսկ, բա՛յց, դեռ կը ծանրանա՛յ՝
Մըռայլ հոգւոյդ մէջ՝ քանձր ու աննահանջ
ՆԸՍԵՄԸ...:

Վե՛ր, զգացումէ ու կիրքէ ստորին,
Վե՛ր՝ հորիզոնէն այս վիհ աշխարհին,

ՏԵՍԼԱԿԱՆԴԻ հեռո՛ւն քող ձգտի, պըւէտ,
Դէպի ձՇՄԱՐԻՏ, ԳԵՐԱԳՈՅՆ ԲԱՐԻՆ,
ՎԸՍԵՄԸ...:

ՀԱՅՈՒՆ ԻՂՁԸ

Ա՛լ կը բաւէ՛... լընէ՛ քող
Լեգուս խայքող, չարախօս,
Ու ինձ տրուի՛ օրհներգող
Մեղմիկ բարբառ մեղրահոս:

Ձեղէ՛ բնաւ անպարկեշտ
Խօսք մը, բառ մը շրթներէս,
Առաջինի ու համեստ
Միշտ երեւիմ պարգեքես:

Գրգիռ, ցատում ու նախանձ —
— Այս չար կիրքերս քող խաչուի՛ն,
Կառադուքեամբ մոլեխանձ,
Ալ չտիրեն ինձ բնաւի՛ն...:

Անհընազանդ, խեռ ու դեգ
Թող Հին ԲՆՈՒԹԻՒՆԸՍ մեռնի՛,
Ու ծընանի՛ անոր տեղ
ՀԸԼՈՒ ԿԵԱՆՔՆ հեզ ԹԻԹԵՈՆԻ:

Հեռի՛ ինձմէ, չունենա՛մ
Նոյն իսկ խորհուրդը չնչին
Դըժոխածի՛ն, չարակամ,
Վա՛տ, ազգադաւ մատնըջին:

Տեսնե՛մ իմ ՅԵՂԸՍ ՅԱՂԹՈ՛Ղ,
Փորձուքեանց մէջ անհամար,
ԱՆՈՒՆՆ իր վե՛չ շոգա՛յ թող
Ազգաց շարքին մէջ տիպար:

Օ՛հ, ա՛յ խաչուի՛, խաչուի՛ թող
«ԵՍ»ԸՍ ՏԸԳԵՂ, ԳԱ՛ՐՇ ՍՈՂՈՒՆ,
Ու յառնէ՛ ՆՈՐ ԿԵԱՆՔ՝ ցայտող
Անմա՛հ փառքեր շողշողուն:

Ողջ էութի՛ւնըս ննշող
Այնքան ծանր ու վիթխարի
Ժայռը մեղքի գլորի՛ թող,
Սեղմող պատանֆը պատռի...:

Օ՛ն, բարձրանամ ալ անվախ՝
ՅՈՅՍԻՍ ԱՆՇԷՁ ԱՐԵՒԻՆ,
Մինչեւ բարձունֆը խաղաղ
Վե՛չ ԻՏԷԱԼԻՍ երեւին...:

ԱՐ ՆԱԽՈՒՂԻՂՆ ՄԵՐ ՆՈՐԸՆՏԻՐ

Վերջին ֆերթուած նորոգ հանգուցեալ
Ծանօթ Բանաստեղծ
ՀԷՆՐԻ ՎԷՆ ՏԱՅՔԻ

Ո՛վ ՆԱԽՈՒՂԻՂ ըր կոչուած ես
տագնապալից ու նըսեմ
Այս օրուան մէջ ղեկավարել
ԻՏԷԱԼՈՎ յոյժ վըսեմ,

Ոչինչ ազդէ ֆեգ արհաւիրֆ
ու սարսափ ո՛չ մի վայրկեան,
Ամէն կերպով է հաստատուն
ՆԱԻՆ անվըկանդ ՏԷՐՈՒԹԵԱՆ,
Թէեւ անփոյթ ձեռքեր թողած
եւ գայն ֆշուիլ առանձին,
Դէպ աւագուտֆն աղիտաքեր
ՅԻՄԱՐՈՒԹԵԱՆ եգերֆին,
Բայց ԴՈՒՆ գիտե՛ս ղեկավարել,
գործածել նաւն ու գտնել
Նեղուց մը ջինջ ու ապահով՝
յորձանֆներէ վերջ անել,
Մի՛ գործածեր երբեք վայրագ
կերպեր, նամբայ ամայի...
Ո՛ւր ՀԻՆ ՆԱԻՆԻ խորտակուա՛ծ եւ
հարիւրներով յիրաւի...
Մի՛ խոստանար երբեք հրաշֆներ՝
գորս տգէտ յիմարներ
Կ՛ակնկալեն բուռն անձկանօֆ
— քէեւ բընաւ չեւ տեսներ,
Օ՛ն, պողպատի պէս հաստատուն,
մաքուր, յստակ աչֆերով
Ու ձեռքերով առաջնորդէ
ՏԷՐՈՒԹԵԱՆ ՆԱԻՆ ապահով,
Ընկա՛լ սիրով իւրաքանչիւր
պարկեշտ անձի օգնութիւն,
Զի հարցնելով իր պատկանած
կուսակցութեան դերն, անունն,
Ի բա՛ց դարձուր դէմֆդ անոնցմէ՝
ցած, անձնասէր, անտարբեր,
Որոնց հանոյֆն է բախտախաղ,
մինչ փոքորկին սեւ ամպեր

Կուտակուէին սպառնալից
 բունն հովերէն տարուբեր :
 Օ՛հ, պաշտպանէ՛ հէ՛ք Ա.Ղ.ՔԱՏԻՆ
 ԳԱՏՆ, ԻՐԱՒՈՒՆՔԻՆ ԱՐԳԱՐ,
 Ու տաժանֆով, տարիներս՛վ
 խնայած համեստ իր գումար,
 Ըրէ՛ ամէն ՊԱՏԻՒ՝ ՓԱՅԼՈՒՆ,
 ՃԱՐՏԱՐԱՐՈՒԵՍ ԱՊԱՀՈՎ...
 Թ՛ո՛ղ ԱՐԺԱՆԻՔԻՆ գընահատուի՛
 ամէնուրեք քու շնորհով,
 Ու աներկիւղ միտքէ՛դ բընաւ
 չը վրիպի, ՌՕԶՎԵԼԹ ՏԵՐ,
 Կարգախօսը նաւատարմին
 — ՎԱՍՆ ԲԱՐԵԱՅ ՆԱՒՈՒՆ ՄԵՐ :

ԳՐՊԱՆԻ ՔԵՐԹՈՒԱԾՍ

Չորս բոլորը կոճակներով, ճարմանդներով, ա-
 ոանց գրպանի ճագէթ ու տարատ հազած օրե՛րս...
 Ֆանկութեան երջանիկ օրերս քանի՛ յիշեմ՝ կը խայ-
 տայ հողիս :

Ո՛րչափ կը փափաքէի դոնէ մէկ հատ գրպան ու-
 նենալ՝ ուր կարենայի դնել էնէկներս, վէզերս ու քա-
 բերս, գեղձի կուտերս, բաթլանդուճս՝ իր ծոպաւոր
 պզճըխով, նուշի չաղալան, չէրէզ, չամիչ եւայլն :

Իրիկունները, երբ հայրիկս տուն՝ վերադառնար,
 անկիւն մը քաշուած, քէնոտ, ըռնոտ, կը թղկայի...
 «Եա՛... Ը՞... Ը... մէկ հատ ճէպ կ'ուզեմ... մայրիկիս

ամէն օր կ'ըսեմ կոր, չի կարեր կոր... հայրե՛կ, ըսէ՛
 մայրիկիս, մէկ հատ, մէկ հատ ճէպ թող կարէ... Ը...
 Ը... : Քէնքըթիս չափ չիկար, ամէն իրիկուն մախամ
 մը կը հանէի... շարունակ կը կրկնէի, տուլիկը կը փախ-
 ցընէի, «Իլէ մէկ հատ ճէպ կ'ուզեմ, չէնէ կուլամ,
 ի՞նչ կայ, մէկ հատիկ ճէպ» : Վերջապէս, օ՛հ, երանե-
 լի՛ վայրկեան, օ՛ր մը, մայրիկս, ճաքէթիս աջ կողմը,
 դուրսէն, մէկ հատ գրպան կարեց... : Ա՛լ տեսնելու
 էիք այն պահուն ըրած խենթ ու խելառ բաներս, խել-
 խօլ ոտուճներս, աշխարհ իմս էր կարծես... : — Մայ-
 րիկս ճէ՛պ մը կարած էր ինձի, ճէպ... խեղճ վէզերս,
 դնդակներս, քարերս, կուտերս ա՛լ դուրսը, ասդին
 անդին, ցիրուցան չպիտի մնային, մանաւանդ նոր կը-
 թածներս... : Օ՛հ, ինչ դուրդուրանքով կը դնէի դըր-
 պանս, եւ երբ մ'ինչեւ բերանը լեցուէր, կը դարնէի
 դուրսէն... շըխ... շըխ... հարիւրաւոր ոսկիներէն ա-
 ւելի թափ կուտար ինձի : Ա՛լ երջանիկ էի... գրպան ու-
 նէի, գրպան :

Եւ անգրպան ընկերներուս քով երթալով — «տե-
 սէք» — կ'ըսէի, վէս պարծուկի հովեր առած — «տե-
 սէք, մամաս ինձի ճէ՛պ կարեց, ճէ՛պ, աղուորիկ ճէպ,
 դուք ալ ունի՞ք մը... օ՛խ... Ես ունի՛մ, դուք չունիք
 եա՛, օխ...» :

* * *

Անցա՛ն, սահեցա՛ն այն ուրախ փոլախ օրերը,
 անդխտակից մանկութեան, բայց անոնց թողած անոյշ
 յիշատակը՝ իր բոլոր թարմութեամբ, փայլովն ու գե-
 դով կը նկարուի այսօր աչքիս առջեւ :

Կը յիշեմ, այո՛, նոյն առաջին գրպանս, ուր կը դը-
 նէի՝ ինչ որ անցնէր ձեռքս, — բոլոր խաղալիքներս,
 պտուղներ, աղանդեր, բոկեղ եւայլն, կաղանդի նուէր-
 ներս, տասնոցներս, վարժապետէս առած, պատիւ-

ներս, եւ չեմ գիտեր դեռ ինչե՛ր: «Գլըզ» ամպար մըն էր գրպանս, բառին բուն նշանակութեամբ: Անիորձ, անգիտակից մանկութեան մը խաղն ու զբօսանք, հաճոյքն ու երջանկութիւն, ճոխութիւնն ու հրապոյրը, հոն, այդ մէկ հատիկ գրպանիս մէջ կը պարունակուէին, ու ես, գո՛հ, շատ գո՛հ էի ու հպարտ: Թեթեւ, հեզնոտ ծիծաղ մը կը փոթփոթէ հիմա շրթներս ու այտերս, քանի՛նչ կը յիշեմ այն զուարթ, անա՛մպ օրերը...:

* * *

Հիմա՛, հիմա՛, — ա՛լ մեծցած, ա՛լ խելօքցած, չափահաս եղած, ո՛չ միայն ճաքէթիս, բայց նաեւ ժիլէիս, տաքատիս վրայ, ամէն կողմ գրպաններ լեցուած են:

Գրպա՛ն, ժիլէիս, բաճկոնիս մինիւնիկ գրպանը, ձախ կողմը, ճիշդ սրտիս վրան բացուած, խորհրդաւոր գրպան, ուր կը դնեմ ժամացոյցս, որուն թըք թըք ձայնը՝ սրտիս բարբախումներուն հետ համազարկ շատ անգամ, երբեմն ալ ընդհակառակը, շատ դանդաղ կամ շատ արագ, քանզի սիրտս — կերքերու, յոյզերու մանրէներու յարձակումին նշաւակ — կ'ընդվզի ժամացոյցիս կանոնաւոր թիքթաքներէն, շատ առաջ կ'անցնի երբեմն, ու ետ կը մնայ մերթ, քանի որ գլըպանիս անաչառ եւ անկաչառ յուշարարը, միշտ կ'աղդարարէ ինծի ճշդապահ ըլլալ, քիչ անգամ գովելով փութկոտութիւնս, եւ յաճախ պարսաւելով դանդաղութիւնս:

— «Իր չք չք ձայնին հետ որչափ արդեօք Սիրտս է բարախսեր սիրոյ հրճուանօք, Իր չք չք ձայնին հետ արդեօք ո՛րչափ Սիրտս է դողդոջեր յուսով սուտախար»:

Գրպա՛նս... բաճկոնիս աջ կողմը, նիւթապաշտ, քիչ մըն ալ իրապաշտ գրպանս՝ ուր կը պահեմ քսակս — (ճղտանս) — շատ անգամ դատա՛րկ... Հազիւ քանի մը քառասունոցներ ու տասնոցներով, — վարժապետի՛ քսակ, ուր եթէ, — եօթը տարին անգամ մը, դիպուածով կամ սխալելով — «բոցեղէններէն» — քանի մը հատ քով քովի դալու ըլլան (հրա՛ջք... եա՛...) ա՛լ անոնց ձայնը մտիկ ընես, անոնց հանած աղմուկը լսես... ո՛րք, ի՛նչ սոսկալի՛, անհանդուրժելի աղմուկ... բանտերուն ամէնէն նեղը, ամէնէն մութը, ամէնէն ստորինը մտած են... ո՛չ... կը պոռա՛ն, չեն ուզեր մնալ հոն եւ ահա՛, շատ շատ, երկու, երեք, չորս կամ հինգ դիշերներ՝ հլահողախ, դեգ, տխուր, յուսահատ — հազիւ հիւր եղած, իրենց տաքը չանցած — կը սահի՛ն դուրս...: Գրպա՛ն, ո՛ւր կը կուռին իրարու հետ՝ շատ անգամ՝ խիղմն ու մամոնան... ու վերջինը, աւա՛ղ, յաճախ կը տանի յաղթանակը՝ հակառակ բարոյախօսներու ակնկալութեան...: Գրպա՛ն, ո՛ւր կը նիրհեն յաճախ — ագահութեան գճուձ չաստուածը, անգթութեան հրէշը վայրագ, պղծութեան անպարկեշտ ու լիրբ դիցուհին, եւ ոճիրներու ճիւղը, սեւ, դժոխային...:

* * *

Գրպա՛նս... բաճկոնիս, ձախ կողմը, վարի գլըպանս, ո՛ւր կը կրեմ միշտ կտրոցս — մատիտիս կոտրած, մաշած ծայրը բանալու, սրելու, մատիտիս փայլը նորոգելու, մտքիս, յիշողութեանս, երեւակայութեանս, նոր մղում, նոր զարկ տալու, չէ՞ որ շատ անգամ միտքն ալ կը գուռնայ կը բթանայ, —

«Եթէ մըտօքդ ես բութ եւ գուլ,
Ձանիս գուսումըն կեք եւ կուլ»:

Կտրո՞ցս, երկնցած եղունգներս կտրելու, — ծայրայեղ, չափազանց միտումներս, յաւակնութիւններս կտրատելու, սանձելու, չար «ես»ին անպէտ ծիւրերը, խողանացած ընձիւղները յապաւելու, որպէս զի բարի «ես»իս աչքերը բացուին, ուռերը պտկին, ծաղկին ու ճիւղաւորին...:

Կտրո՞ցս, կ'եղեւելու նարինջ ու խնձոր, փեճեկելու շաղանակ ու պիստակ — կեղեւին տակ գտնելու միջուկը, հոյզը, համն ու բոյրը:

* * *

Գրպա՞նս, տաբատիս ձախ գրպանը, ուր կը դնեմ բանալիներս, — գլրոցիս, դարանիս, սենեակներուն ու տանը դրան, մանաւանդ գրասեղանիս՝ որուն մէջ պահուած է ամբողջ հարստութիւնս, բոլոր գրամագլուխս — դէզ մը թուղթի մաքուր կամ մրոտած, դէզ մը խորհուրդի ու մտածման, ժպտի եւ արցունքի, սիրոյ եւ դժգոհման, լոյսի եւ քաջալերութեան, հաւատքի ու վստահութեան...:

* * *

Գրպա՞նս, ճաքէթիս ձախ կողմը, դուրսի, վերի գրպանը, ձախ լամբակիս ճիշդ ներքեւը, շիք գրպանը՝ ուսկից դուրս կը ցցուէր երբեմն — կարկառուն, ցայտուն — թաշկինակիս ծայրը, շատ անգամ հուսամին զգլխիչ բոյրն արձակելով, — թաշկինա՞կը, խօլ պատանեկութեանս — որ կը զգացնէ հիմա ինձի թէ անփորձ պատանի մը կամ վառվառն երիտասարդ մը՝ բազմիցս ո՛րքան պչրասէր, ցուցամոլ կեանք կ'անցնէի, ո՛րքան ունայնասէր՝ առանց զիտակցութեան, թէ եւ անմեղ:

* * *

Գրպա՞նս, վերարկուիս արտաքին գրպանը, ձախ

կողմը, միջակ թե՛նի մը աչքին չափ խոշոր, լայն ու խոր գրպանն, որ կը հիւրընկալէ միշտ, անտրտունջ թաշկինակս հիմա, թաշկինակս՝ որ բազմիցս բուրումնաւէտուած էր՝ ներս ինձի նուիրած խնկաբոյր ծաղիկներով... թաշկինա՞կս՝ որուն վրայ կ'այլակած են սիրոյ, յուզմունքի, բաժանման արցունքներս... Ի՞նչ խանդաղատանքով կը հանեմ հիմա գրպանէս ու կը փորձուիմ հոտոտել... ներս քնքուշ մատներուն անուշիկ բոյրն ունի տակաւին: Թաշկինա՞կս... դոր ծածանած եմ՝ մեկնած օրերուս, կառքի մը վրանակին տակէն կամ շոգենաւի կամրջակէն... սրբելով քրտինքը ճակտիս եւ արցունքն աչքերուս...:

* * *

Գրպա՞նս, վերարկուիս ներսի կողմը, աջ գրպանս՝ ուր կը պահեմ ամէնէն սիրելի, ամէնէն թանկագին, ամէնէն միսթիք մտերիմներս — երկու անբաժան բարեկամներս — յուշատետրս ու մատիտս...: Յուշատետրս՝ որ ա՛յնքան հաւատարմութեամբ պահած է իրեն հաղորդած խորհուրդներս, անուրջներս ու ցնորքներս, սիրոյ յուզմունքս, համբակ դպրոցականի մը դեղեւումներս, սկսնակի մը փորձերս, ու պառնասեան ներշնչումներս, եւ ձգտումներս վերելքի, լուսագոյնին, բարձրագոյնին... դէպի ազնիւը, դեղեցիկը, ճշմարիտն ու բարին...:

Մատի՛տս, որուն սուր ծայրէն դուրս կը ծորեն կարծես — չոր դանկիս բաւիղին մէջ անխոնջ եռուղեւով վխտացող խոհանքս, ու երազներս, տենչանքս ու տանջանքս, կէտկիտելով ճերմակ, մաքուր թուղթը... անտարբեր, անդալ թուղթը՝ որ, հակառակ մրոտուելուն, կ'ոգեւորի, կը խայտայ, կը ժպտի, կ'ոստոստէ, կը խօսի, կ'երգէ, կը հմայէ երբեմն մեծ հանճա-

ըի մը հմայքն ազդելով հիացող հոգիներու... վերջաբա՛նը... «Գրպանի Գերբոււածիս», ... ո՛չ, չպիտի ընեմ :

Ու ձեռքերս գրպանս, կը խնդամ հիմա, ե՛ս, մեծած աղայ, այո՛, կը ծիծաղիմ ու կ'օրհնեմ, կ'երանեմ մեծապատուութիւնս, որ յանդգնութիւնն ունեցած էի առաջին գրպանը կարել տալու մայրիկիս, մանաւանդ երբ կը լիջէ ցուրտ քամին անթիւ ասեղներով ծակծակելով քիթս ու ախանջս, օ՛խ, ի՛նչ ազուոր, ձեռքերս չեն մսիր, անոնք տաքուկ կը մնան օրհնեալ գրպաններուս մէջ... :

Խ Ա Ի Ա Ր Ո Ի Մ Ը

Ամպերը մեղփիս՝

Դժոխփի պէս սեւ՝

Երբ գան իմ եւ քու

Զինջ լոյսիդ միջեւ,

Դուն կը խաւարի՛ս,

ՀՈԳԻԻՍ ԱՐԵԻ... :

Հուր ցոլփերդ, ԱՐԵ՛Ի,

Միշտ վառ, անհամար,

Յո՛ւրտ եմ արդարեւ,

Մեռած ինձ համար...

Ու գլխուս վերեւ

Մո՛ւր Երկնակամար... :

Բա՛յց, ՇՈ՛ՒՆԶ Երկնային,

Երբ պահիկ մը ԴՈՒՆ

Փըջես, կը ցնդի՛ն

Սեւ ամպերն հեռո՛ւ,

Ու ինձ ՆՈՐ ԴՐԱԽՏԻՆ

՝ Այգ ծագի ժպտուն... :

Ո ՞ Ր Ը

Խոր քնոյս մէջ կ'երագէի

Քէ կեանքն էր յոյժ գեղեցիկ,

Բայց զարթնելով, աւա՛ղ, գըտայ

Ես թէ կեանքն է սոսկ պարտիք,

Սո՛ւտ մ'էր ուրեմն ցնդող, միքէ

պատրաստ մը սին՝ այդ երագ...

Օ՛ն, աշխատէ՛ հէք սիրտ անխոնջ

ու անվըհատ, հանապագ,

Եւ պիտ' գտնես թէ խարուսիկ

այդ քու երագ քեզ համար

Եղած է հուսկ ոչմարտութիւն

ու կէսօրուան լոյս պայծառ :

Յ Ա Կ Ո Ւ Ր Ջ Ի Ն

Դուրսն Հի՛սՄիՄի ոռնայ թող բու՛քը սաստիկ
Սենեակիս մէջ, վառարանիս իմ մօտիկ՝
Ես կ'երագեմ անցեալ ՄԱՅԻՍԸՆ աղուոր,
Ու կը լեցուի սիրտս հըմայ՛նով անսովոր... :
Հովանիին ներքե՛ւ՝ լացող ուռենույն,
Կախորրանիս մէջ ընկողմած՝ գով այգուն,
Հուրիներու ֆնֆուշ ձեռքեր մեղմօրէն
Անմեղ ու գուարթ երգերով զիս կ'օրօրեն.
Անգամ մը վե՛ր, մինչեւ երկինքը կ'ելլեմ,
Անգամ մը վար կ'իջնեմ երկի՛րը նըսեմ...
Վերը ծըծեմ ՄԱՅԻՄԻ սիւ՛քը հեշտին,
Վարը կ'այրէ՛ նակատըս տապն ՅՈՒԼԻՍԻՆ,
Վերն եթերը կը պարուրէ՛ զիս տակաւ,
Վարը ծածկէ՛ զիս փոշիի թանձրը խաւ :
Հո՛ս էութիւնս կը համակեն վիշտեր խոր,
Յուրտ, իրական կեանքի աղմուկն ու ժըխոր,
Հո՛ն կը լըսեմ մօրըս քններգն անուշիկ,
Որ մանկութեանս յուշ՛նով կ'օրրէ՛ զիս յուշիկ :
Որդ մը չնչին՝ թեւ կ'առնեմ մերթ թեթեւ, սուր,
Գահավիժի՛մ վար մերթ՝ թռչնիկ անփետուր :
Պահ մը կարծես կը գտնուիմ կաշկանդուած,
Պատիւր կեանքի մութ հովտին մէջ արտասուաց,
Յետոյ կը գգամ թէ՛ յեղակարծ, իւրովի,
Զիս կոշտ նիւթին կապող շղթան կը խզուի՛ր.
Վե՛ր գեղեցիկ կ'ելլեմ երկինքը մէկ հեղ,
Դար վար կ'իջնեմ հեղ մ'ալ երկիրը տըգեղ...
Ու մե՛կ վայրկեանն այս մանկացնող անուրջի,
Երջանկութեան դար մը չա՞րժեր, յակուրջի՛ :

Հ Ա Տ Ի Կ Հ Ա Տ Ի Կ

ԱՐԵՒԵԼԵԱՆ ՈՐԲԱՆՈՅԻՆ ՅՈՒՆԵԼԵԱՆԻՆ ԱՌԹԻԻ

Բնութիւն ողջոյն շընորհագուրկ,
Մահուան դալուկն ունի աշուն,
Կիզիչ արեւն ա՛լ չունի հուրք,
Զունի հրապոյր կապոյտն անհուն,
Վերէն կախուած խոժոռ, մըթին,
Խիտ ամպերէն կը կաթկըթին
Շիթեր գովիկ
ՀԱՏԻԿ, ՀԱՏԻԿ... :

Սե՛ւ է գիշերը ձմրան խիտ,
Հո՛ս յափրացած ջերմոցին ֆով
Ոմանք թուրք, նարտ խաղան հանգի՛ստ,
Հո՛ն այլք գովան՝ սառ արցունքով...
Եւ գուարթնոց՝ սպիտակ, գիրգ
Փետուրք կ'իյնան երկրիս գորշ գիրկ,
Լուռ, հանդարտիկ
ՀԱՏԻԿ, ՀԱՏԻԿ... :

Վարդափըթիթ խանձարուրքէն
Զարթնու ԱԻՕՏՆ հուր վարսերով,
Ալեակն ու շող գիրար գրկեն
Ու պագտըւին անմեղ սիրով,
Մէն մի ծաղիկ, ծիլ ու ցօղուն
Ունի ցօղիկ մը պսպըզուն
Զինչ մարգարիկ
ՀԱՏԻԿ, ՀԱՏԻԿ... :

Անբիծ յակիւնք միակըտուր՝
Կը ծիծաղի երկնակամար,
Զմբուխոս դաշտեր՝ գեղեցկաքոյր
Ծաղկօք պնենալ են անհամա՛ր...
Ծարմ, կաքնալից, ատոք հասկեր
Ծանր ու ծըփուն վա՛ր են հակեր
— Ոսկեգնտիկ
ՀԱՏԻԿ, ՀԱՏԻԿ...:

Ա՛հ, ո՛րքան շատ կը գտնուիմ,
Գունատ դէմքեր, աչքեր անբուն,
Հացէ, յոյսէ գուրկ գլխովիմ
Այրած սիրտեր, սրբեր նըկուն
Ո՞վ արդեօք, ո՞վ փութայ պիտի
Անկեղծ սիրոյ, աննենգ ժպտի,
Ցանել շողիկ
ՀԱՏԻԿ, ՀԱՏԻԿ...:

Քրսան եւ հինգ գարուններու
Գիրգ կռկոնները կը փքքին...
Բընավայրէ՛ տարբեր, հեռու
Սուրբ յարկին տակ այդ դրախտին
Որ լուռ սակայն պերն կը խօսի՛
Ոտքին տակ վեհ Ռզիմպոսի —
Շեշտով գողտրիկ
ՀԱՏԻԿ, ՀԱՏԻԿ...:

Թող այս ծաղկունք բարոյական
Բուրեն անոյշ, քարմ անխամուր
Պարծանք ԱԶԳԻՆ եւ ՏԷՐՈՒԹԵԱՆ,
Անհատաբար, միահամուռ,
Զի ամենէն՝ վաղ, անագան

Կ'ակընկալէ միշտ ԱՊԱԳԱՆ

Շահ ու բարիք
ՀԱՏԻԿ, ՀԱՏԻԿ...:

Ա՛րդ, սիրելիդ իմ ընթերցո՛ղ,
Պիտի չուզե՛ս արդեօք դո՛ւն ալ
ԲՈՅԼ ՄԸ ՆԸՇՈՅԼ, ԿԱՅԼԱԿ ՄԸ ՅՕԼ
ՍԻՐՈՅ ԾՈՎՈՒՆ մէջ աւելնալ,
— Ո՞ր անտարբերն, ո՞ր շատ կըծծին
Զիպտի դպնայ քսակին, գանձին
— Դիգուած ոսկիք
ՀԱՏԻԿ, ՀԱՏԻԿ...:

Զովիկ անձրեւ ու բիւրեղ ձիւն,
Ոսկի շիքեր, ջինջ մարգարիտ
ՄԵԾ ԱՐԱՐԶԻՆ եւ օրհնութիւն,
ՍԷ՛Ր, ԳՈՒԹ ԱՆՀՈՒՆ եւ ձՇՄԱՐԻՏ
Ո՞վ — անըսպառ ԲԱՐՈՒԹԵԱՆ այդ
ՇԱՂՆ ու ՅՈԼՄՈՒՆԻՔ սիրացայտ
Ըլլա՛յ պիտ' ինք
ԳԷԹ ՄԷ՛Կ ՀԱՏԻԿ...:

Ե Ր Ե Ք Բ Ա Ղ Չ Ա Ն Ք

ԶԱՅՆ Ա.

Ես գանձ կ'ուզեմ, հարըստութիւն, հոխութիւն
Եւ սնտուկներ լեցուն ոսկով շողշողուն,
Մարգարիտներ՝ որք ծովուն մէջ փողփողին,
Եւ գոհարներ՝ որք կը շողան մէջ հողին,

Երանի՛ր թէ կարենայի շուտ տիրել
Տիեզերաց անհուն գանձուց ա՛ն արգել,
Իցի՛ւ, աստեղք այդ կապուտակ երկընձին՝
Գլխուս պըսակ, ադամանդներ լինէին,
Իւրաքանչիւր ծառի տերեւք դողահար
Անգին ֆարե՛ր լինէին, ո՛հ, ինձ համար,
Մինչեւ որ հուսկ մահկանացուս այս անյագ
Ըսէր, «բաւ է, լեցուա՛ծ է արդ իմ փափաք»:

ՊԱՏԱՍԽԱՆ

Մի՛ խնդրեր ոսկի, կը հալի՛ շուտով,
Զինչ ցօղի նըման՝ երբոր փըչէ հով.
Ոսկուով կը մտնեն՝ անկեղծ եւ անդորր
Սրտիդ մէջ հոգեր, վիշտեր անսովոր
Մի խնդրեր ոսկի, ֆանգի ան պիքկ պիքկ
Պիտի շղթայէ հոգւոյդ թեւեր գիրկ...
Մինչ դու կը տենչաս ելլել անհամբեր
Փնտռել իրական նոխուրիւն ի վեր:
Մի՛ խնդրեր ոսկի, ծուղակ մ'է քեզ այն,
Որով դուն՝ թողլով նշմարիտ նամբան՝
Պիտի մոլորիս անապատին մէջ,
Հեռի՛ր երջանիկ այն կեանքէն անվերջ...:

ԶԱՅՆ Բ.

Ես փա՛յլ կ'ուզեմ, գեղեցկութիւն՝
Նըման երկնից աստեղց փայլուն,
Ես թե՛ւ կ'ուզեմ թեթեւ, անբիծ
Թռչի՛ր ի ծոցն անհուն երկնից,
Այտեր կ'ուզեմ շուշան եւ վարդ
Եւ դիմագիծ գեղեցկագարդ,
Մեղրածորան բոսոր շրթունք,

Մարգարիտի պէս ատամունք,
Եւ ոտք փոքրիկ, թեթեւ, արագ,
Զեռներ, մատներ գիրգ, սպիտակ,
Բաղձամ լինել, հուսկ ի մի բան
Պերն թԱԳՈՒՀԻ ԳԵՂԵՑԿՈՒԹԵԱՆ:

ՊԱՏԱՍԽԱՆ

Մի՛ հառաչեր դուն այդպէս՝ հալ ու մաշով ԳԵՂԵՑԿԻՆ
Նըման ծաղկի երփներանգ տերեւներուն այն փափկին
Արշալուսին կը փթթի, կը բուրէ սոսկ մի բոպէ,
Եւ միջօրէն դեռ չանցած կը քարշամի ան, բարէ՛,
Պիտի փակուի վերջապէս աչքն որպէս ա՛տըդ պայ-
ծառ,
Վարդ այտերուն վրայ պիտի իջնէ ձմբան եղեամ, սառ
Դահնին մատներն անողոք եղծեն պիտի ձեւ, շընորհ,
Դեմքն այլայլի՛ր եւ շրթներն ալ գունատին հուսկ մի
օր...
Հիւսակ վարսիդ այդ ոսկի շըքեղածուփ ի գեփիւռ
Որ նակտիդ վրայ սպիտակ կը թռչըտի համասփիւռ
Պիտի դառնայ ի փռշի՛ր, գեղեցկութիւնդ այդ չքնաղ
Պիտի թօշնի, չըքանա՛յ շիրմին մէջ լուռ ու խաղաղ...:

ԶԱՅՆ Գ.

ԲԱՆԱՍՏԵՂԾԻՆ կ'ուզեմ ԲԸՆԱՐՆ ոսկեթել,
Անվարժ մատներս անո՛վ կ'ուզեմ ես կըքել,
Հուր խորհուրդներս կ'ուզեմ հեղուլ ի նըւագ,
Զմայլումով խոր, յոյգերով շարունակ
Կ'ուզեմ սրտեր ես քափանցել ըզգայուն,
Որպէս իմ սիրտ յուզուած է նախ յերգ թռչնոյն
Մեռնի՛ր կ'ուզեմ, թողլով աստ հետք մը չնչին,
Յիշատակներ՝ որ բնաւ երբեք կորընչին

Այլ ողջ ապրին սրտերու մէջ՝ յաւիտեա՛ն,
Երբ կոտորի բունն այս դիւրաբե՛ք եղեգան,
ԲԱՆՍԱՍՏԵՂԾԻՆ կ'ուզեմ ՍԼԱՑՈՂ ԲՈՑՆ ու ՍԷ՛ր
Ա՛յս է իմ տենչ, ուրիշ վարձք չեմ սպասեր:

ՊԱՏԱՍԽԱՆ

Երկնաձիւր շընորի մ'է այդ արդարեւ
Բայց աղբիւրն է դառն հոգոց, վշտաց սեւ
Այս փունն աշխարհին մէջ ցուրտ, անձնասէր
Ուր ծաղկանց միջեւ կ'անին սուր փուշեր,
Ազնիւ սրտից մէջ առ ԱՅՆ ԳԵՐԱԳՈՅՆ
Բուռն իղձ մը թէեւ պիտի զգաս դուն,
Բայց հէ՛ք թռչնիկին պէս՝ որ բանտարկուած
Իր վանդակին մէջ՝ թէեւ իր նայուած
Կ'ուզդէ վե՛ր երկինք՝ կը բազձայ հոգիդ
Սաւառնի՛լ դմբէթն այն լուսափըթիթ,
Որմնել անվիշտ կեանքն անհուն երկնից,
Ի գո՛ւր, չես կարող գտնել, կոյս անբիծ:

ԵՐԵՔ ԶԱՅՆԵՐԸ ՄԻԱՍԻՆ

Ի՞նչ, ի՞նչ ուրեմն պարտինք խնդրել, ով երկինք,
Այս արտասուաց հովտին մէջ ուր բընակինք,
Թէ այդպէս ինչ որ չֆնաղ է, գեղեցիկ,
Կը թարշամի նըման ծաղկին վաղանցիկ,
Եթէ ոսկին հըրապուրիչ, շողշողուն
Հուսկ շղթայէ պիտի թեւերը հոգւոյն,
Բանաստեղծին եթէ ֆնարն ոսկելար
Պիտի ըլլայ ընդմիշտ հրդեհ բոցավառ,
Լափել հոգին՝ որ տենչայ եւս առաւել
Յառաջանալ ի գերագոյնն վերթեւել,
Ո՛հ, ի՞նչ խնդրեմք, կ'ուզեմք գիտնալ անձկանօք,
Որով ըլլանք հոս երջանիկ եւ անհոգ...:

ՊԱՏԱՍԽԱՆ

Ազնուագոյն քան երկրի դիւրեղծ շնորհն ու նուէր
ՄՏԱՑ ԳԱՆՁԵՐ քանկազին դուք խնդրեցէ՛ք գերիվեր,
ՍԻՐՏ ԲԱՐԵՐԱՐ, ԳԸԹԱՌԱՏ, ՎԵՀԱՆՁՆ, ԱԶՆԻԻ,
ՃՇՄԱՐԻՏ,
ԱՌԱՔԻՆԻ, ՄԱՔՈՒՐ, ԶԻՆՁ ՀՈԳԻ մ'իբրեւ ՄԱՐԳԱ-
ՐԻՏ,
Պննել այս ձեր մանկական նակատները գեղանի,
Ծաղիկներովն անթառամ, մշտադալար ԳԱՐՆԱՅՆԻ
ԱՆՄԱՀՈՒԹԵԱՆ ԴՐԱԽՏԻՆ մէջ փթթիլ, բուրել խնկա-
ւէտ,
Օ՛հ, ուրեմն խնդրեցէ՛ք ՃՇՄԱՐԻՏ ԿՐՕՆՔԸՆ յաւէտ,
Եւ ահա՛ ձեզ պիտի տամ ՀԱՐՍՏՈՒԹԻՆ, ստացուած,
ԳԵՂԵՑԿՈՒԹԻՆ Եւ ՀԱՄԲԱԻ, ԺՊԻՏ՝ փոխան ԱՐ-
ՏԱՍՈՒԱՑ,
Եւ ՋՕՐՈՒԹԻՆ ԵՐԿՆԱՅԻՆ, եւ երբ ձեր այս կարն
կեանքին
Կտրի նուրբ թելն, ես ԱՆՎԵՐՁ պիտի տամ ձեզ ԿԵԱՆՔ
ԱՆԳԻՆ:

ԱՍ ԱԼ Կ'ԱՆՑՆԻ

Երբոր դառն վիշտ մը խոր՝
Նըման գետի մը հըգօր
Կեանքիդ մէջէն թաւալի՛
Բուռն հոսանքով սոսկալի՛
Խաղաղութիւնդ կործանող՝
Պատճառելով մահուան դող...
Անգութ թափովն իր ուժգին՝

Նուիրական քանկագին
Ու սիրելի ամէն բան
Մինչ կը տանի՛ր անխափան...
Ըսէ՛ր սրտիդ, բարեկա՛մ,
Իւրաքանչիւր փորձող ժամ —
— Ա՛լ ալ օր մը պիտ՛ անցնի... :

Երբ գործ մը ծանր, անդադրում
ձնշէ՛ քու սի՛րտըդ տրտում
Ու լուեցնէ՛ երգդ գուարթ,
Խամբեցընէ՛ այտիդ վարդ,
Ու դուն ա՛յնքան պարտասիս,
Աղօթելէ՛ն ալ կասիս,
Ճշմարտութիւնըն այս քող
Վանէ՛ր սրտէդ տխրասօղ
Մէն մի փորձող օրուան բեռն
Դիւրացնէ՛ քեզ համար Տէրն,
Օ՛ն, արդ սրտով հեզ, հըլու
Դուն քաջ եղի՛ր ըսելու, —
— Ա՛ս ալ օր մը պիտ՛ անցնի՛... :

Օր մ՛երբ ժպտի բախտն քեզի,
Ուրախութեան, հանոյքի
Մէջ ընկողմիս օր մը դունն,
Անվիշտ, անհոգ, միշտ ժպտուն
Անցնին օրերն քու կեանքին,
Մի՛ գուցէ կեանքդ քանկագին
Հանգչի գանձովն երկրաւոր՝
Ո՛րչափ որ ալ անտվոր... :
Այս բառերով մի քանի
Թող քու սիրտըդ գեղանի, —
— Ա՛ս ալ օր մը պիտ՛ անցնի՛... :

Փա՛նֆ Աստուծոյ, երկրաւոր
Իրերն են միշտ անցաւոր,
Փա՛նֆ Աստուծոյ, մշտատեւ
Կեանքն է անվիշտ ու քեթեւ...
... Խաղաղութի՛ւնն այդ, ցնծում,
Երանութիւնն անպատո՛ւմ,
Սէ՛րն երկնային, անսահման
Պիտի տեւե՛ն յաւիտեան...
Աստիք երբե՛ք չեն անցնիր... :

Փ Ո Ւ Ն Ջ Մ Ը

Ձեր ծընողաց, սիրելեաց
Կողմէ՛ անգի նըւիրում
Փ Ո Ւ Ն Ջ մը Ս Ի Ր Ո Ւ Ն ու Փ Ո Ք Ր Ի Կ
Կոկոններու գիրգ, գողտրիկ,
— Կո՛յս դեռատի, պարմանի՛ —
Բուրեղ ՎԱՐԴԻ, ՇՈՒՇԱՆԻ,
ՄԱՆԻՇԱԿԻ համեստ, հեզ,
Ջօնուի սիրով այսօր անգ,
Շրջանաւարտ եղած արդ՝
Դուրս կը մեկնի՛ք դուք զրւարթ,
Վարժարանին անք սեմէն,
Մինչ՛ անք անգեքը սեղմեն՝
Մաղթելով անգ ջե՛րմ, սրտանց
Յաջողութիւն գերազանց,
Գոհար ՎԱՐԴԻՆ պէս քննուշ
Բուրէ՛ր անք կեանքըն անուշ,
Համեստ իբրեւ ՄԱՆԻՇԱԿ

Միշտ վարք ու իսրք ունենալ,
Եւ ՇՈՒՇԱՆԻ պէս անմեղ
Փայլի քակասն ձեր բիրեղ...:

* * *

Նորապըսակ ամուսնե՛ր,
Այսօր ձեզի եմ ձօնեմ՝
Ձեր ծընողք փՈՒՆՁ մը սիրուն
Հարիւր թերթեան ՎԱՐԴԵՐՈՒՆ,
ՈՍԿԵԾԱՂԿԻ, ՇՈՒՇԱՆԻ,
Խորհրդանշան յիրաւի
Միքոյ անկեղծ, անվըկանդ,
Գոհա՛ր անգին, աղամանդ,
Առաքինի ու մաքուր
Նկարագրի ամբակում...
Ե՛րբ՝ մ'անդարր, երջանիկ
Կազմէ՛ք, տիպա՛ր ընտանիք,
Ապրի՛ք, երգէ՛ք միշտ ցնծուն,
Խաղաղութեամբ առլըցուն,
Բոյրով օծուն ամէն ժամ
Ըլլայ ձեր կեանքն անթարշամ,
ՓՈՒՆՁ մ'առինքնո՛ղ, գեղեցի՛կ,
Այս կեանքին մէջ վաղանցիկ,
Ու շողին մէջ արեւին
Ձեր գոհարներն երեւին...:

* * *

Դառն, երբեմն ալ անուշակ
Էր ձեր կեանքին համ, ճաշակ,
ԼԵԼԱԿԵՆԵՐԷ կապուտակ,
ՅԱՍՄԻԿԵՆԵՐԷ սպիտակ,
Ամբան վերջին ՎԱՐԴԵՐԷՆ
ՓՈՒՆՁ մը ՍԻՐՈՒՆ ձեզ բերեն,

Ձի ձեր վարած կեանքն արդէն
Գիրք ԼԵԼԱԿԷՆ ու ՎԱՐԴԷՆ
Ու ՅԱՍՄԻԿԷՆ խնկանուշ
Կազմուած էր փունջ քննուշ...
Թէեւ փակէ՛ք սիրելիք
Մարդ լոյսին վաղանցիկ
Ձեր աչքերըն, ա՛լ, աւա՛ղ,
Ազօտացած ու նըւազ
Պիտի բանա՛ք վե՛րն, անշէջ
Լոյսին, անհուն երկնից մէջ՝
ԱՆՄԱՀՈՒԹԵԱՆ անխամուր
Ծաղիկներէ մշկաբոյր
ՓՈՒՆՁ մը պիտի տրուի՛ ձեզ՝
Ձի ձեր ԿԵԱՆՔԷՆ էր ԱՆՄԵ՛Ղ, ՀԵՁ...:

ՊԱՏՈՒՀԱՆ ԵՐԿՆԻՑ

Ա՛չք, ցուացիկ ջինջ բիրեղ,
Գունտ երփնեքանգ, հրաշագե:
Մեծ Արարչին գլուխ-գործոց,
Միքով շողայ ամէն հեղ:

Միքոյ ցօղմ'վըն օծուած՝
Մեր աչքը միշտ առ Աստուած
Յառի՛ անթարթ, յուսավառ
Միշտ սիրարծարծ, լուսազգեագ՝


ՏԱՆԸ աչքն է պատուհան,
ԱԶՔԷՆ ալ ՀՈԳԻՈՅՆ պատուհան
Եւ իդներովն իր անհուն
ՀՈԳԻՆ ԵՐԿՆԻՑ պատուհան:

ՄԱՐԶՈՒԱՆ

ԵՒ ԻՐ

ՀԱՅ ԳԱՒԱՌԱԲԱՐԲԱՌԸ

Թաւշան Տաղի լեռնաշղթային մօտ, Խըտըրլըզ բը-
լուրին ստորոտը, Սեւ Ծովու մակերեսէն գրեթէ 2000
ոտք բարձր, ընդարձակ դաշտի մը բարձրավանդակին
երկայնքը հաստատուած է Մարգուան, Հռովմայեցոց
օրերէն՝ շուրջ երկու հազար տարիներու հնութեամբ.
Հին անունը կը կարծուի ըլլալ՝ Փագիւսօն — Մարգ Ա-
ւան: Քաղաքին ճիշդ կեդրոնը, բարձրագոյն կէտի մը
վրայ կառուցուած են Հայոց Եկեղեցին եւ Աղգային Ս.
Սահակեան եւ Հոփիսիմեանց Վարժարանները, հին
բերդէի հիմնաքարերուն վրայ՝ որ կ'իշխէ երկու հազար
քառակուսի մղոն դաշտի մը վրայ, ընդարձակ հորի-
զոնով մը, հիւսիսէն Թաւշան Տաղի լեռանց դօտիով,
արեւելքէն Ագտաղէն (ծովէն 6000 ոտք բարձր), ա-
րեւմուտքէն Կիւմիւշի լեռներով եւ հարաւէն Ենիֆէի
բլուրներով շրջապատուած, չոր, մաքուր կլիմայով,
սառնորակ, համեղ, առատ Փաշա ջուրով: 1910ի մար-
դահամարի համաձայն 25,000ի մօտ բնակչութիւն ու-
նէր՝ որուն մէկ երրորդէն աւելին Հայերը կը կազմէին,
մեծաւ մասամբ առեւտրականներ: Վաճառաշահ քաղաք
մը, արտածման ու ներածման կեդրոն, ծովեզերքի՝
Սամսոնի եւ ներքնամասի քաղաքներու միջեւ, ար-
հեստներուն մէջ նշանաւոր էին՝ ոսկերչութիւնը, պը-
ղընձագործութիւնը, տարազագործութիւնը, երկաթա-
գործութիւնը: Ժողովուրդն առ հասարակ աշխատա-
սէր էր ու խնայող, ճարտիկ եւ ուշիմ: Շրջակայ դաշ-
տին գլխաւոր արտադրութիւնը կը բաղկանար արմաթ-



ԱՆԱԹՈՒՄ ԳՈՒԼՃԻ ՇԷՆՔԵՐԸ

քէ՝ ցորեն, դարի, վարսակ, հաճար, կանեփ եւ եգիպտացորեն: Երեք հազարի մօտ խաղողի այգիներով, պտղատու պարտէզներով, բանջարանոցներով շրջապատուած:

Մարդուան ինչպէս արհեստներու վաճառականութեան, նոյնպէս ալ, ուսման, գիտութեան ու դաստիարակութեան մասին եզական դիրք գրուած էր, մանաւանդ Աստուածարանական Ճեմարանով, Անաթոլիա Գոլէճով, Ամերիկեան Աղջկանց Բարձրագոյն Վարժարանով, Փրէրներու Փրանսական Գոլէճով, Ազգային Ս. Սահակեան եւ Հռիփսիմեանց Վարժարաններով (ամէնքն ալ, առանց բացառութեամբ՝ բարձր, օգասուն, առողջարար դիրքերու վրայ կառուցուած), Եւֆսիմեան Պոնտոսի եւ Փոքր Ասիոյ ուրիշ երկրամասերուն լուսատու փարոսն հանդիսացած էր:

Անաթոլիա Գոլէճ եւ Ամերիկեան Աղջկանց Բարձրագոյն Վարժարան, 1887-1915, զարգացեալ, ընտիր նկարագրի տէր երկսեռ շրջանաւարտներ տուած էին հայրենիքին, ո՛չ միայն Հայ, այլ եւ Յոյն եւ ուրիշ ազգերէ: Այսօր՝ այս կրթական հաստատութիւններէն, հոս, Ամերիկայի նշանաւոր համալսարաններու մէջ կը պաշտօնավարեն Հայ ազգին պատուաբեր կարող ուսուցչապետներ, եւ հանրութեան ծառայող ճարտար բժիշկներ, հմուտ փաստաբաններ, պատուաւոր վաճառականներ:

Հայոց հին վանքերէն մին էր նաեւ Մարդուանի հարաւային կողմը, կէս ժամ հեռու, Չար Սահանի Ս. Աստուածածնի վանքը, որ՝ ո՛չ միայն Մարդուանցիներուն, այլ նաեւ շրջակայ քաղաքներէն (ինչպէս՝ Ամասիա, Սիմ Հաճի Գիւղ, Հաւզա եւայլն) եկող Հայերուն ուխտատեղին եղած էր: Այս վանքը տարիներ առաջ շատ հասութեամբ եղած էր իր մշակելի հողե-

րուն արմատիքի արտադրութեամբ եւ արօտաւայրին մէջ արածուող արջառներուն եւ ոչխարններուն արտադրած կարագով, սերով եւ այլն: Այս մենաստանի գերեզմաննոցին մէջ կայ նաեւ մահարձանը՝ մեծանուն բարերար՝ Ղազարոս Կիւլպէնկեանի (մեծ հօրս հօր) որ Մարզուանի Հայ Եկեղեցւոյն ի նպաստ շատ ընդարձակ այգեստաններ, պարտէզներ, արտեր, նաեւ եկեղեցւոյն մէջ սպասարկութեան յատուկ ոսկի եւ արծաթ անօթներ, սկիւհներ նաեւ մեծազումար հնչուն դրամ նուիրած էր իր ողջութեանը:

Տարիներ առաջ, Բրոֆ. Կ. Թումանյանի եւ իր ազնիւ, բարեսէր արիկնոջ անխոնջ եւ անվհատ ջանքերով հաւաքուած դրամով՝ Մարզուանի մէջ, Անաթոլիա Գոլէճի մօտ, առաջին հիւանդանոցը հիմնուած էր, որ՝ յետոյ ուրիշ նուիրատուութիւններով օժտուած, ամենավերջին նորութիւններով եւ առաւելութիւններով կառուցուած հսկայ շէնքով մը, եւ մանաւանդ ճարտար բժշկիներու խնամքին ու հոգատարութեան յանձնուած քաղաքին եւ շրջակայից համար մեծ օրհնութեան միջոց եղած էր:

Մարզուանի Հայ համայնքը երկար ժամանակէ ի վեր գուրգուրանքով ու երկիւղածութեամբ պահպանած է իր կրօնքը, դպրոցը, լեզուն ու հիմ, հայրենի աւանդութիւններն ու սովորութիւնները, եկեղեցական ու ազգային տօները, կաղանդի, Ս. Ծննդեան, Ս. Զատիի, Համբարձման, Վարդանանց, Գրոց Գիւտին (Ս. Սահակի եւ Մեսրոպի), Աստուածածնայ եւայլն, Սուրբ Տօներու, հարսանեաց հանդէսներու միջոցին, շնորհաւորական քարտերու տեղ՝ այցելութիւններ, խնձոյք, խրախճանք, ծաղեր, հրուշակներ՝ տեսակաւոր անուշեղէններ միշտ զուարթ մթնոլորտ մը ստեղծած են հայ ընտանիքներու մէջ: Մարզուանի ժողո-

վուրդին յատուկ էր ջերմ եւ անկեղծ հիւրասիրութիւնը:

Մարզուանի հայ համայնքը ունէր նաեւ իր Հայ Գաւառաբարբառը, հարազատ ու ճոխ: 1894—1902, գրեթէ ութը տարիներ աշխատած էի հաւաքել իմ ծընընդավայրիս գաւառաբարբառը, իրեն յատուկ ոճերով, առածներով, ձայնագիտութեամբ, քերականական կազմութեամբ: Եւ որովհետեւ Մարզուանի Հայ բնակչութիւնը կազմուած էր, հեռուոր, տարբեր դաւառներէ զաղթող եւ մշտնջենապէս հոն հաստատուող Հայերէ, քաղաքին այսինչ թաղեցւոց բարբառը, այսինչ թաղեցւոց բարբառէն քիչ շատ կը տարբերէր — զաղթականութեամբ, սովորութեամբ ու կիրառութեամբ: Այսպէս Ակնէն եկողներ իրենց հետ բերած ու պահած էին այնտեղի բարբառը, ոճը եւայլն, նոյնպէս ուրիշ դաւառէ կամ քաղաքէ եկողները, հետեւաբար երկար ժամանակի կարօտ էր ի մի ամփոփել ընդհանուր գաւառաբարբառը:

Մեր աննշան, անուս, անպէտ կարծած ուսմիկը, հարկը պահանջածին պէս կը յերկուրէ, կը ստեղծէ եւ կը գործածէ այնպիսի բառեր՝ որ շատ ժամանակ ետկը գործածէ այնպիսի բառեր՝ որ շատ ժամանակ ետկը՝ հետաքնին բանասէրին, բառահաւաքին զմայլման զը՝ հետաքնին բանասէրին, բառահաւաքին առարկայ կ'ըլլա ու մանրակրկիտ ուսումնասիրութեան առարկայ կ'ըլլա: Գիտեմ, ճանչցած եմ այնպիսի անձեր — կօշկալար, դերձակ, պղնձագործ, տարազագործ եւայլն — որ այսինչ օրը, այն ինչ ժամուն, ըոպէին, այսինչ տրամադրութեան, յուղման, կիրքի, բարկութեան, ուրախութեան պահուն՝ բերնէն դուրս կը փախցնէ անանկ բառ մը՝ զոր թերեւս տարիներէ ի վեր կը փընտըռէ իր, կ'որոնէ իր, բայց չէ իր լսեր, չէ իր գտներ, եւ կամ բնաւ լսած չէ իր: Այսպէս շուկան, տունը, դըպրոցը, եկեղեցին, կրպակներու անկիւնը դուրսը, դաշ-

տը, այդին, պարտէզը, ամէն տեղ, ի՞նչ ճոխ ու անըս-
պառ մթերք կայ բառերու՝ ուսումնաստենչ բանասէ-
րին համար, կը բաւէ որ միշտ աչալուրջ, արթուն ըլ-
լալով՝ առիթը չի վախցընէ զբի առնելու յուշատեա-
րին մէջ, իր լսած ամէն մէկ բառն, եւ եթէ չգիտեր ա-
նոր ճիշդ նշանակութիւնը, առումը, առանց իր հը-
պարտութեանը դաշնելու, հարցնէ զայն գործածողին
եւ արտասանողին, այսպէս ընելով, ապահովարար շատ
ու շատ բառ պիտի սորվի, դիզէ, մթերէ եւ այդպէս
պիտի ծառայէ ճոխացնել մեր գրականութիւնը՝ որ յի-
րաւի շատ կարիք ունի դարգանալու եւ աճելու ճոխա-
նալու, կատարելագործուելու: Այս կենսական միջոցը
գործածած եմ, առանց ամչնալու, հարցուցած եմ բառ
մը լսելուս պէս, դրած եմ յուշատետրիս մէջ, պառաւ
կիներու, ծերունիներու գիմած եմ: Երբեմն ձմրան դի-
չերներ քանի մը ժամեր խօսակցած եմ ու միշտ օգտը-
ւած եմ, միշտ ճոխ աւարով դարձած եմ իմ սենեակս:
Եւ սակայն դեռ պէտքը կը զգամ միշտ նոյն հետաքրք-
րութիւնն ունենալու, նոյն արթնութիւնը վառ պահե-
լու, քանզի «դեռ շատէն քիչը գիտենք»: Յարզ հաւա-
քած բառացանկս երկարելով, կը սիրեմ յուսալ թէ
պիտի կարենամ մամուլին յանձնել հայրենիքիս գաւա-
ռարարբառը, մօտաւոր ապագային:

Վերջերս, իմ յարգելի ուսուցիչս հրատարակած էր
Մարդուանի Գաւառարարը, իննամբով պատրաստը-
ւած ուսումնասիրութիւն մը, համեմատարար շատ
հակիրճ բառացանկով մը, եւ ընական էր որ այնպէս
ըլլար, քանի որ ինք գրեթէ երեսուն տարիներէ ի վեր
հայրենիքէն հեռու մնացած էր, Լոնտոնի մէջ ապրե-
լով, իր թողած այդ թերին պիտի ջանամ լրացնել՝ իր
ներողամտութեամբը:

ՍԻՐԵԼԻ ԺՆՆԴԱՎԱՅՐԻՍ

Պերն Հայրենիքդ իմ ՄԱՐԶՈՒԱՆ
Յուշերդ այնքան անոյշ,
Կրնամ մտռնալ ես յաւիտեան,
... Գու սերդ ա՛յնքան քննուշ...
Իմ մտքեի սրտիս մէջ
Կը վառի անդադրում,
Բուռն, անհուն, վեհ սիրոյդ
Սուրբ հուրն անշէջ
Տալով խիւղ անպատում...:

Ո՛վ ԽԱՆՁԱՐՈՒՐԴ իմ ՄԱՆԿՈՒԹԵԱՆ,
Ա՛յնքան անդորր, հեշտին,
Կրնամ արդեօք մի օր, մի ժամ
Տեսնել գեեգ վերբստին...
Օ՛ր մ'արդեօք գըգուէ՞ զիս
Զեփիւռիդ հեգիկ շունչ,
Ու հծծէ՞ պիտ' արդեօք իմ ականջիս
Առուակիդ մեղմ մրմունջ...:

Գարնան այգուն ջինջ ցօղագին
Պիտի դիմե՞մ նորէն
Լըսել գեղգեղը սոխակին
Կէ՛րՄէ՛ձ ՀՈՎՏԻ խորէն...:
Սեւ ճնշող հոգերով
Ճակատն իմ բըռնկող
Պիտ' կրկին հովաքի՛ ու յուսաշող
Յցուի՞ վեր քաջարի...:

ՀԱՅՐԵՆԻՔԻՍ հորիզոնէն
 Պիտի ցրուի՞ն ամպեր,
 Ա՛հ, ֆաղցրանա՞յ պիտի նորէն
 Այս կեանքը յստամբեր...
 Ու դադրի՞ դառն բողոք,
 Հաշտուի՞ պիտ' կրկին
 Ինծի հետ անողոք, արդար կրկին
 Տեսնե՞մ ժպտիլն արդեօք...:

Մոլորակոյտէն մահասարսուռ
 Կրկին յառնե՞ս պիտի,
 Յաղթո՞ղ, արի՛, շէն ու մաքուր,
 Ա.Ի.Ա՛ՆՍ իմ ՊԱՇՏԵԼԻ...:
 Ու թռչի՛մ ես յայնժամ
 Այս օտար ամպերէն
 Դե՛ր գտնենի շուտ փութա՛մ, փարի՛լ փութամ
 Դե՛ր գ, ո՛վ իմ սիրական...:

1920, Զմիւռնիք

ՅԱՆԿ ՆԻԻԹՈՑ

	Էջ
ԱԶԱՏ, ԱԶԱՏ	209
ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՍԱՀՄԱՆԸ	210
ԱԶԱՏՈՒԹԻԻՆ	224
ԱՂՕԹՔ ԱՌԻՆ	85
ԱՂՕԹՔ ԿՆՈՋ	84
ԱՂՕԹՔ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱԳՆԱՊԻ ԱՏԵՆ	87
ԱՄԱՆՈՐ	73
ԱՅՐԻՆ ԼՔԵԱԼ	214
ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻՆ	94
ԱՆԹԵՂԸ	192
ԱՆԾԱՆՕԹԸ	158
ԱՆՄԵՂ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ	98
ԱՆՄԵՂ ՊԱՏՐԱՆՔ	102
ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ	130
ԱՊԼԱՀԱՏԵԱՆ ՎԵՐ. ԳԱԻՄԷ	141
ԱՌԱՔԻՆՈՒԹԻԻՆ	111
ԱՌ ՆԱԻՈՒՂԻՂՆ	253
ԱՍ ԱԼ Կ՝ԱՆՑՆԻ	269
ԱՍՏՈՒԾՈՑ ՎԱՅՐԿԵԱՆԸ	112
ԱՐԴԱՐՈՒԹԻԻՆ	104
ԱՐՇԱԼՈՅՍԸ	117
ԱԻԵԼԻ՛ ՎԵՐ	11
ԲԱԶՄԵՐԱԽՏ ՀՕՐՍ	147
ԲԱՆԱԼԻՆ	185
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԵԱՆ ՈԳԻՆ	7
ԲԱՐԵՍԻՐՈՒԹԻԻՆ — ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹԻԻՆ	120
ԲԱՐԻ ԽՕՍՔ	39
ԲՈՅԼ ՄԸ ՇՈՒՇԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ	25

ԳԱՐՆԱՆ ՅՈՒՇԻԿՆԵՐ	121
ԳԵՐԱԳՈՅՆ ԸՆԾԱՅՈՒՄԸ	78
ԳԷԹ ՄԷԿ ՃԱՌԱԳԱՅԹ	32
ԳԻՇԵՐԸ	82
ԳԻՏԵՐՍ	78
ԳԻՏՆԱԿԱՆԸ	37
ԳՈՒԹ	58
ԳՈՒԹ, ԳԵՐԱԳՈՅՆ ՍԷՐ	127
ԳՐԶԻ ՓԱՌՔ	144
ԳՐՊԱՆԻՍ ՔԵՐԹՈՒԱԾԸ	254
ԴԵԿՏԵՄԲԵՐ	104
ԴԵՌ ԿԸ ՀԱՄԲԵՐԵՍ	222
ԴԷՊԻ ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ	216
ԴՐԱՄ	184
ԵԿՈՒՐ, ՋԱՏԻԿ Է ԱՅՍՕՐ	124
ԵՐԱԶՆ ԱՊԱԳԱՅԻՆ	203
ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆ	190
ԵՐԱՆԻՐ ԹԷ	27
ԵՐԳ ԱՄԱՆՈՐԻ	113
ԵՐԳ ՅԱՐՈՒԹԵԱՆ ՀՐԱՇԱՓԱՌ	125
ԵՐԵՔ ԲԱՂՁԱՆՔ	265
ԵՐԵՔ ՀՕՐԵՂԲՕՐՈՐԴԻՆԵՐ	162
ԵՐԵՔ ՋԱՅՆԵՐԸ	28
ԵՐԵՔ ՇՆՈՐՀՔՆԵՐ	47
ԵՐԿՆԱՅԻՆ ԳԱՐՈՒՆԸ	118
ՋԱՐԹՕՆՔ ՀԱՅՐԵՆԻ	226
ՋԱՐԹՕՆՔԻ ՕՐՕՐԸ	219
ԸՆԴ ՈՒՌԵՆԵԱՒ	154
ԹՐԷՅՍԻ ՏՈՔԹ. Կ. Զ.	138
ԺԱՆԳՈՏԱԾ ՋՄԵԼԻՆ	35
ԻՄ ՍԻՐՈՅՍ ԴՐԳԱՊԱՏՃԱՌԸ	55
ԻՄ ՍԻՐՈՒՀԻՍ	176

Ի՞ՆՉ ԿԸ ԽՈՐՀԻՍ ԵՐԿՆԱԿԱՄԱՐ	173
ԻՏԷԱԼԻՆ ԱՐԺԷՔԸ	69
ԻՐԻԿՈՒԱՆ ԴԷՄ	200
ԼԱԼՕՆՔ ԱՇՆԱՆ	136
ԼԱՄԲՍԿԻՍ ՎՐԱՅ	63
ԼՈՅՍԻՆ, ԼՈՅՍԻՆ ԳԵՂԵՑԻԿ	29
ԼՈՒՍԱՏՈՒՆԸ	75
ԼՈՒՍՆԱԿԸ	101
ԼՈՒՌԵԱՆ ՋԱՅՆԸ	160
ԽԱԽԱՐՈՒՄԸ	260
ԽՈՀԱՆՔ ԱՇՆԱՆ	130
ԽՈՐՀՐԳԱԾՈՒԹԻՒՆ — ՄՏԱԾՈՒՄ	115
ԾԱՂԻԿԸ	103
ԾԱՐԱԻՐ ԵՆ	207
ԾՆՆԳԵԱՆ ԱՐՇԱԼՈՅՍԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆԸ	107
ԾՆՆԳԵԱՆ ՈԳԻՆ	110
ԾՈՎԱՓԻՆ ՎՐԱՅ	164
ԾՈՎՈՒ ՆՄԱՆ	191
ԿԱԹՈՒՄԸ	48
ԿԱՂԱՆԴԸ	96
ԿԱՂԱՆԴԻ ԱՌԹԻՒ	106
ԿԵԱՆՔԻ ԺԱՄԱՅՈՅՑԸ	49
ԿԵԱՆՔԻ ՀԱՅԵԼԻՆ	71
ԿԵԱՆՔԻ ՔԵՐԹՈՒԱԾԸ	45
ԿԿՈՅԻՆ ԵՐԳԸ	165
ԿՈՉ ԵՂԲԱՅՐՈՒԹԵԱՆ	218
ԿՈՉ ՀԱՅ ՀԱՐՈՒՍՏՆԵՐՈՒՆ	221
ՀԱՅ ԳԻՒՅԱԶՆՈՒՀԻՆ	9
ՀԱՅՈՒՆ ԻՂՁԸ	251
ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆ	208
ՀԱՅՐԵՆԻՔԻՍ	215
ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ԱՐԵԻՒՆ	213

ՀԱՅՐԻԿ, Ո՛ՐԻՐ ԿԵՐԹԱՍ	204
ՀԱԻԱՏԱՐՄՈՒԹԻՒՆ	116
ՀԱԻԱՏՔ	98
ՀԱԻԱՏՔԻ ՃՐԱԳԸ	36
ՀԱԻԱՏՔ, ՅՈՅՍ, ՍԷՐ	44
ՀԻՆ ԳՐԱՍԵՂԱՆԸ	187
ՀԻՒՍԿԷՆԸ	86
ՀՈԳԵԶԱՐԹՆՈՒՄ	62
ՀՈԼՈՎՈՒՄԸ	137
ԶԵԱՆ ՀԱՏԻԿԸ	114
ԶԻՒՆԵՐԳ	90
ԶՕՆ ԲՐՈՑ. Կ. ԹՈՒՄԱԵԱՆԻ	146
ՃՇՄԱՐԻՏ ԳՈՒԹԸ	62
ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆ	95
ՄԱՐԶՈՒԱՆ ԵՒ ԻՐ ԳԱԻԱՌԱԲԱՐԲԱՌԸ	274
ՄԱՅԻՍ	123
ՄԱՅԻՍԻ ՀՐԱՇՔ	126
ՄԱՅՐԵՆԻ ՍԷՐ	56
ՄԱՆԻՇԱԿ	76
ՄԵՂՐԻԿԻՆ ՀԱՐՑՈՒՄԸ	101
ՄԵՌՆՈՂ ԱՄԱՌԸ	128
ՄԷԿ ԺՊԻՏԸ ԲԱԻ ԷՐ	80
ՄԻ՛ ՄՈՌՆԱՐ, ՅԻՇԷ՛	33
ՄՈՌՑԻ՛Ր, ՄԻ՛ ՅԻՇԵՐ	33
ՅԱԿՈՒՐՁԻՆ	262
ՅԱՐՈՒՑԵԱԼ ՏԷ՛Ր, ԳԵԶԻ ՀԵՏ	40
ՅԵՏ ՎԱԹՍՈՒՆ ԱՄՐԱՆ	42
ՅԻՇԱՏԱԿ	59
ՅՈՅՍ	95
ՅՈՅՍԻ ԵՐԳ ՄԸ	43
ՅՈՐԴՈՐԱԿ	250
ՅՈՐԴՈՐԱԿ ԱԶՆԻՒ «ԵՍ»ԻՆ	14

ՅՈՐԴՈՐԱԿ ԸՆԴՀԱՆՈՒՐ	16
ՅՈՐԴՈՐԱԿ ՄՏՔԻ ՄՇԱԿՆԵՐՈՒՆ	13
ՅՈՐԴՈՐԱԿ ՆՈՐԱՀԱՍՆԵՐՈՒՆ	19
ՅՈՐԴՈՐԱԿ ՆՈՐ ԳԱՐՈՒՆ	17
ՅՈՐԴՈՐԱԿ ՍԻՐՈՅ	15
ՅՈՒՇԻԿՆԵՐ	70
ՆԵՐԿԱՅՈՒԹԻՒՆԴ	54
ՆԵՐՇՆԶՈՒՄ	23
ՆԵՐՔԻՆ ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ	40
ՆԷ	91
ՆՈՒԱԳ ԵՐԿՆԱՅԻՆ	52
ՆՈՒԱՐԳԻՍ ՀԱՐՑՈՒՄԸ	100
ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ	86
ՇՆՈՐՀԱԻՈՐ ԱՄԱՆՈՐ	113
ՈՍԿԵԾԱՂԻԿՆԵՐՈՒՆ	133
ՈՐԸ	261
ՈՒՂԻՂ ԽՆԴՐՈՒԱԾՔ	83
ՈՒՂՂԱՄՏՈՒԹԻՒՆ	123
ՈՐԻՐ	73
ՉԵՄ ԾԵՐԱՆԱՐ	50
ՊԱՏԵՀՈՒԹԻՒՆԸ	46
ՊԱՏԿԵՐՆԵՐԸ	248
ՊԱՏՈՒՀԱՆ ԵՐԿՆԻՑ	273
ՊԶՏԻԿ ԲԱՐԵԿԱՄՆԵՐՈՒՍ	34
ՋԵՐՄԱԶԱՓԻՆ ՍՆԴԻԿԸ	28
ՍԱԿԱՅՆ ԳԵՌ ՇԱՏ ԿԱՆ	175
ՍԵՐՄԱՆԱՑԱՆԸ	65
ՍԷՐ	94
ՍԷՐ ՑՈԼԱՑԻԿ	45
ՍԻՐԱՊԱՏՈՒՄ	92
ՍԻՐԵԼԻ ԾՆՆԴԱՎԱՅՐԻՍ	279
ՍԻՐԵՑԵԱԼ ՄՕՐՍ ԽՆԿԵԼԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ	149

ՍԻՐԵՑԵԱԼ ԵՂԲՕՐՍ ՏԻԳՐԱՆԻ	153
ՍԻՐԵՑԵԱԼ ԵՂԲՕՐՍ ՀԱՅԿԻ	156
ՍԻՐՏԳ	93
ՍԻՐՏԸ	191
ՍԻՐՈՅ ԳԱՐՈՒՆԸ	92
ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ	79
ՍՐՏԱԶՕՆ	197
ՎԵՐԱՄՈՒՏ	134
ՏԵՄԵՈՂ ԱԶՔԸ	26
ՏԻՊԱՐ ՀԱՅՈՒՀԻՆ	20
ՏԻՊԱՐ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂԸ	22
ՏՈՒՆ ՄԸ	37
ՅԱՅԳԵՐԳ	61
ՅԱՅԳԵՐԳԸ	115
ՓՈՒՆՁ ՄԸ	271
ՔԱՆԻ՝ ՀԱՍՈՒՆԱՆ՝ ԱՅՆՔԱՆ ԿԱՆՈՒՇՆԱՆ	132
ՔԻԶ Մ՝ԱՒԵԼԻ	31
ՔՈՒ ՍԷՐԳ, ՍԻՐՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔ	211
ՕԳՆԷ՛ ԻՆՁ, ՏԷ՛Ր	82

Վ Ր Ի Պ Ա Կ

Էջ 52 — Նուազ Երկնային-ստանաւորին առաջին տուն, առաջին բառը թրթում պէտք է ըլլայ ՔՐՔՐՈՒՄ:

Էջ 152 — Վերջին համարին երրորդ տողը պէտք է ըլլայ՝ Երա՞զ արդեօք, կամ սին պատրա՞նք թէ իրա՞ւ:



ՀՀ Ազգային գրադարան



NL0349560

36307